



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

16711

361

Sh-95

1890



2010

361  
2-95

1089  
10.440  
50

ՅԻՇԱՏԱԿ

ՈՂԲԱՑԵՍԱԼ ՏԻԿՆՈՋ

ՆԵԿՏԱՐ ՏԸ ԶՈՒՆԴ

ԱՍՊԵՏՈՒՅԻՈՅ

ՆՈՒԻՐԵՍԱԼ

ՅԱՆՄԻԹԱՐ ԱՄՈՒՍՆԷՆ



Կ. ՊՈԼԻՍ


ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՏԵԱՆ

1890

Printed in Turkey

Printed in Turkey

13539



Ն Ա Խ Ա Բ Ա Ն



618  
39

2002

Անուպառ արտասուաց կայլահներու հետ որք  
 յորդահոս թափեցան աչքերէս, կուգամ արև-  
 րամած մեղանի սեւ կաթիլներ եւս յաւելուլ,  
 ինձ համար անմոռաց Տիկնոջս յիշատակը ան-  
 մահացնելու համար, որ տարաբարդաբար՝ մա-  
 նաւանդ կանանց ընդարոյս մխիթարութենէն  
 զուրկ՝ չ'ունեցաւ զինքը ի յուշ ածելու զա-  
 ւակներս: Իւր հիւանդութեան, մահուան գու-  
 ժին եւ յուղարկաւորութեանը ժամանակ ազ-  
 գին ամէն դասերէ եւ անխտիր օտարազգիներ-  
 րէ անգամ արտայայտուած անկեղծ ինքնա-  
 յորդոր կարեկցութիւնը, ողբն եւ սուգ, որ-  
 չափ որ իւր արժանեաց սուհաւասչեայ սպա-  
 ցոյց էին, աստե՛նական ամէն անցաւոր իրաց  
 նման վաղվաղակի ի մոռացոնս իյնալու սահ-  
 մանեալ ըլլալով, պարտ եւ պատշաճ դատե-  
 ցայ գրաւոր սրտկէզ յայտարարութիւնները  
 գրքոյկի մը մէջ ամփոփել, ըստ կարելոյն Սի-  
 րեւոյս յիշատակը յաւերժացնելու բաղձանօք:  
 Այո՛, բնաւ չեմ՝ կրնար հանդուրժել որ իւր  
 անկողնոյն քով եւ տխրազգեցիկ դազազին  
 բոլորաիքը թափուած արտօսը, կարեկցական  
 զաւակցութիւնները ի զուր վատնուած ըլլան:

Գողտրիկ զաւակաց սրտադրաւ աչուիկներն չ'սրարբեցուցին զինքը . թո՛ղ ուրեմն զաւակաց տեղ, տառապեալ ամուսնոյս այս Յիշատակն ըլլայ իւր անուան մշտատեւ կոթող մը եւ ցոյց՝ իմ կաթողին ջերմ սիրոյս, ինչպէս նաեւ յուշարար յիշատակարան իւր տրամասիրտ սիրելեաց, որք արգահատանաց ակնարկ մը Յիշատակիս վրայ դարձնելով, եւ յետոյ առ ժամանակ մը անկիւն մը բարձի թողի մնալէն ետքը, երբոր տարիներով եւ պատահմամբ դարձեալ ձեռքերնին իյնայ, զինքը միւսանդամ յիշեցնելու ծառայէ :

Դառն է ինձ ապաքէն հաւաքածոյ Յիշատակիս ի ճակատ արձանացնել այն աղետալի հիւանդութիւնը որ զՍիրելիս տառապեցուց եւ խորչակահար ըրաւ, այն մահառիթ տխուր արկածները որոց մէջ անմխիթար՝ գործօն դեր մը ունեցայ : Իսպառ ընկձեալ եւ ուժաթափ, անկարող իսկ եմ ըստ արժանւոյն կատարել զայդ : Սակայն ի սէր եւ ի յիշատակ անզուգական Տիկնոջս, կուգամ սրտաբեկ՝ համառօտակի գծել թղթի վրայ իւր կենաց եւ մահուան աղէկէզ նկարագրութիւնն, քանի որ այսու աչացս արտասուքը պիտի սփոփեն հոգիս եւ սրտիս խոցերուն զովարար սպեղանի պիտի ըլլան միանդամայն :

Տիկին Ասպետուհի Նեկտար Զուռդ ծնած է

ի Սասգիւղ : Հայրը՝ Սերովբէ Աղա Միղանձեան՝ բարի, պատուաւոր եւ յոյժ խղճամիտ վաճառական էր մետաքսի, իսկ մայրն էր ժրագլուխ հանրածանօթ տիկին Նուրզիկ՝ Մովձեան գերդաստանէն : Մայրն արդէն երկու աղջիկ զաւակ ունենալուն կը բաղձար որ երրորդը արու ըլլայ : Երբոր աղջիկ ըլլալն աւետեցին, տխրեցաւ, բայց քովինները մխիթարեցին զինքը թէ գեղապէս դաստիկ մի է որուն ճակատին վրայ մեծ բաղդ կը շողայ :

Եւ յիրաւի բաղդաբեր զաւակ եղաւ : Հայրը ստէպ կը կրկնէր թէ «Նեկտարիս ծնանելէն ետքը գործերս աւելի ծաւալ եւ յաջողութիւն գտած են» : Մօրն ալ ամենէն աւելի սիրելի զաւակն եղաւ որ մինչեւ ետքը Բենիամինս կը կոչէր զինքը, եւ փոխադարձաբար ամենէն աւելի իրմէն սիրուած եւ մեծարուած ըլլալով, իւր կենաց ետքի ամիսները ուղեց իւր սիրականին քովը անցունել, իրմէն դարմանուիլ, եւ լիասիրտ օրհնելով զինքը, գոհունակութեամբ անոր տունը հոգին աւանդեց : Ոչ միայն ծնողաց, այլ նաեւ բոլոր ընտանիքին եւ ազգականաց սիրելին էր, իւր քաղցրաբարոյ եւ կամակատար բնավորութեամբ ամենուն սիրտը գրաւած էր, ամենէն մեծարուած, այնպէս որ ձեռքէ ձեռք յափշտակուած՝ մերթ իւր երէց քրոջ Միսաքեան Տիրուհի Տիկնոջ եւ մերթ մօրենական տունը կ'անցունէր : Ի մտադ հասակի,

Թէպէտ հազուադէպ էր այն ատենները, գաղ-  
 զիներէն լեզուն սովբերու հետամուտ եղաւ, զոր  
 առաւելագոյն կատարելագործեց ամուսնանա-  
 լէն ետքը եւ անայթաք կը խօսէր: Պարելու  
 ալ դաս առաւ, եւ մինչեւ ետքերը բարեյար-  
 մար կանոնաւոր կերպիւ վեհագոյն եւ պար-  
 կեշտօրէն կը պարէր:

Ես հաճոյք ունեցայ զինքը առջի անգամ մեր  
 քաղաքակից բժիշկ Բորսովիչին տունը տեսնել.  
 տասնեւվեց տասնեօթը տարեկան էր: Կարմիր  
 շրջագգեստ հագած, կանաչ թաւշ բազկա-  
 թուռի վրայ բազմած, շնորհազարդ վայելչա-  
 գեղ կերպարանքը, պարկեշտ վարքը եւ ա-  
 մօթխած խօսակցութիւնը անջինջ տպաւորու-  
 թիւն թողած են մտացս մէջ: Առեւտրական  
 գրազմունքներով եւ ստէպ ճամբորդութիւն-  
 ներուս պատճառաւ բաւական ժամանակամի-  
 ջոց հեռու եւ անտես մնացած էինք միմեանցմէ:

Միք, այն չքնաղ սիրուն օրիորդն էր զոր  
 քանի մը տարի ետք ներսէս Սրբազանը, յե-  
 տոյ Պատրիարք, ընտանեաց կողմէն առաջար-  
 կեց ինձ յամուսնութիւն: Պատրաստակամ եւ  
 անշահախնդիր սրտի կ'ուզըուէր առաջարկու-  
 թիւնը, քանզի երբոր հասկցնել ուզեց թէ օ-  
 րիորդը հօրմէն իրեն ինկած բաժնովն եւ խնա-  
 յողութեամբ դոյզն ինչ դրամագլուխ ունի,  
 խօսքը կտրեցի աւելցնելով թէ այդ իրեն վե-  
 րաբերեալ գործ է, զոր ես գիտնալ չեմ ու-

զեր: Ինչպէս ետքէն ալ իմացայ թէ իմ դրա-  
 մական վիճակս իրենց անձանօթ է եղեր եւ  
 նշանաուքի օրը միայն բարեկամէ մը կարողու-  
 թիւնս իմացեր են: Սակայն հինգ օրէն կա-  
 բեւոր գործով մը եգիպտոս եւ անտի Գաղլիոյ  
 էքս-լա-Բրովանս երթալու պարտաւորած ըլ-  
 լալով՝ վարանեցայ առ ժամանակ մի եւ կ'ու-  
 զէի վերադարձիս յետաձգել խօսք-կապը, այ-  
 սու ամենայնիւ յօժարակամ հաւանեցայ յետոյ  
 ընտանիքին սպասուարեր կրկնակի առաջար-  
 կութեան վրայ եւ նշանաուքէն ետքը մեկնիլ:  
 Նշանուեցանք, եւ ինը ամիս ետքը վերադար-  
 ձայ ի Պսիս:

Շատերը կը յիշեն տակաւին շքեղապանծ  
 հարսանիքն յեկեղ-գիւղ, որոյ Պատրիարք, դես-  
 պան, բարձրակալ սաշաօնեայք, ազգային եւ  
 օտարազգի երեւելիք եւ բոլոր բարեկամք ներ-  
 կայ էին: Բայց ինձ համար անմուաց է եւ  
 մորմոքելով կը յիշեմ Սիրեւնոյս սրտաբուզիս  
 երջանկութիւնը երբոր երկու օր ետքը Բերա  
 գալով իրեն համար ձօխապէս կահաւորուած  
 բնակարանը մտաւ: Ակնարկ մը տալով տեսաւ  
 որ անաշինութեան վերաբերեալ ամէն ինչ  
 կանխապէս հոգացուած էր. սիրեց կահն ու  
 կարասին զորս իւր տանտիկնութեամբ իբրեւ  
 մասունք այն երջանիկ աւուրց անաղարտ պա-  
 հեց մինչեւ վերջը: Երջանիկ էր: Երջանիկ էի  
 եւ ես, զի յինքն գտած էի իսելանի, պար-

կեչտ , մեծահոգի , ժրագլուխ , տնարար եւ ամէն բարեմասնութեամբ օժտեալ կին մը զոր երեւակայած էի եւ զոր երջանիկ ըլլալու համար մարդ մը կրնայ փափագիլ :

Որչա՛փ բարեբաստ էի երբոր իւր սրտակաթ սիրոյն եւ առ իս սրտալիր խնամոցն ի փոխարէն , իրեն պարկեշտ բաղձանքները կը կատարէի յօժարակամ , եւ անակնկալ հաճոյքներ կը մատակարարէի :

Ի՛նչ խաղաղ եւ երանուէտ կեանք ի տան , ո՛րչափ զբօսանք ի ճանապարհորդութեան : Յրջագայեցանք , հեան ի միասին , չորս անգամ եւրոպիոյ մեծ մասը . ցուցուցի իրեն հարաւէն մինչեւ հիւսիս՝ ինձ արդէն ծանօթ բոլոր Իտալիան , Պելճիգան , Հելլուստիոյ քսան գաւառակները , Աւստրիոյ մեծ մասը , հարաւային Գերմանիա , Պափիէրայի , Վիւրթէմպերկի Թագաւորութիւնները , Պատլնի դքսութիւնը : Վերջապէս եւրոպիոյ տեսնելու արժանի ամէն տեղերը : Ինչպէս նաեւ Երուսաղէմ՝ յուսա գնացինք , եւ ճամբորդեցինք Ստորեւտան ու Յունաստան : Երկու ձմեռ անցուցինք Նգիպատս , երկու անգամ այցելեցինք Ռումանիոյ մեր սպիտականայ , ուսկից անցանք Աւստրիոյ Պուքովինա գաւառին մէջ Սուչաւա քաղաքը : Որչա՛փ սրտակղկաթ փարեցաւ միամօր քրոջս , որոյ առեւը սիրայօժար եւ երջանիկ օրեր անցուցինք . լացաւ հարցս դամ-

բարանին վրայ , եւ մանկութեանս անցուցած տեղերը աչքէ կ'անցունէր մանրակրկիտ : Սիրեց շատ , եւ համակրեցաւ Զուռդեան բոլոր ընտանիքին , որոյ անդամ ըլլալուն հպարտ էր , եւ ի սրտէ սիրուեցաւ անոնցմէ որք նոյնպէս իրմով կը պարծէին : Ըստ իս , ամուսնական կապը ամրապնդելու եւ նորանոր զգացումներով ու յիշատակներով սէրը նորոգելու միջոցներէն մին է ճամբորդութիւնը , որոյ ինքն ալ համամիտ էր եւ հաւասարապէս հաճոյք կզգար : Ո՛րչափ դո՛հ էի երբ այս զգացումները , ճամբորդութեան ախորժը , գեղարուեստից ճաշակին արթննալն , տեղեկութեանց ընդարձակումը կը նշմարէի իր վրայ , զորս իրիկունները իմ ուղղութեանս եւ հսկողութեանս տակ ի գիր կ'առնուր եւ զորս երեք հատորի մէջ ամփոփած է :

Այո՛ , երջանիկ էինք , բայց կէտ մը կար , տխրառիթ կէտ մը , մեր բարեբաստութեան կապոյտ պայծառ հորիզոնը մթադնող սեպաթոյր ամպ մը , չարաղէտ ստուեր մը կար , որ մեր երջանկութիւնը կը նսեմացնէր , այն էր աւա՛ղ , դաւակ չ'ունենալնիս , որ իւր գորովալից սրտին , ընտանեակէր բնաւորութեան համար մեծ պակաս մի էր , եւ զիս յաջորդ ժառանգ մը ունենալու հաճոյքէն կը զրկէր : Եւ սակայն երկուքնիս ալ սիրանուէր ամուսիններ եւ բարեգորով ծնողք ըլլալու անհուն

տեսնչն ունէինք: Ստէպ կ'աւաղէինք ընդ միմեանս, եւ կը կրկնէինք թէ ինչպիսի' ընտանեկան ողջամիտ կրթութիւն տուած պիտի ըլլար ինք՝ իր աղջիկներուն, եւ որպիսի' խնամով արու զուակացոյ բարեկիրթ ուսումը եւ սպառօքն հոգացած պիտի ըլլայի ես:

Քաղաքիս քանի մը բժիշկներէն երկար ժամանակ ի դերեւ խնամուելէն ետքը, որոշեցինք եւրոպայ երեւելի բժիշկներուն դիմել: Ութ աւուրց մէջ առանց մանրակրկիտ խտտապահանջ ըլլալու եւ շատ զոհողութիւններ ընելով առնելիքս ու տալիքս մաքրեցի, հաշիւներս գոցեցի եւ նորէն ճամբոյ ելանք: Երեք տարի Բարիզ կեցանք եւ բժշկաց դարմաններուն հետեւեցաւ. մինչեւ Գերմանիոյ Պոն եւ Վիւրցպուրկ համալսարանաց աշխարհահռչակ մասնագէտներու դիմեցինք, շատ մը հանքային ջերմուկներ յաճախեցինք, այլ սոքա իսկ ամէնքը ի զուր: Վերջապէս, ըստ բժշկաց հաստատութեան եւ ըստ մեր համոզման, տեսնելով թէ անզաւակ մնալու դատապարտեալ ենք, ուխտեցինք զմեզ առաւելապէս բարեգործական գործոց նուիրել, ազգին խեղճ աղայքը խնամելու զբաղիլ, խնդրելով յԱստուածուստ որ մեզ զայդ մտցնել տայ եւ իբրեւ անբաժան ալեզարդ ամուլ մինչեւ ի խորին ձերութիւն խաղաղ եւ երջանկաւէտ կեանք չնորհէ: Տարիներ անցնելով եւ բա-

ւական ժամանակէ ետքը երբ որդեկորոյս ծնողաց մորմնքը կը տեսնէինք ցաւակցարար, մեր փափկասիրտ բնաւորութեան որչա'փ դժբնդակ եւ անբարեբախտ ըլլալը հասկնալով, առաւել համակերպեցանք Աստուածային կամաց: Այսպէս խաղաղաւէտ երջանիկ կեանք մը կ'անցունէինք, վստահ միմեանց վրայ եւ փոխանակի հաստատուն խանդաղատանօք զօրացեալ:

Բայց ո՛հ, անքննին նախախնամութիւնը այլապէս անօրինած է եղեր: Անբուժաւոր օրէնք ճակատադրի այս միտիթարութենէն ալ զրկեց մեզ. չարաչար հարուածեց զիս, առա՛ւ տարա՛ւ հոգեհատորս միայնակ սիրելիս: Որչափ մեծ էր երջանկութիւնս՝ այնչափ դառնագէտ եւ դժբաղդ արդի վիճակս, որչափ նախանձելի անցեալս՝ նոյնչափ աղէտալի է ապագաս, որչափ անգին դանձոս, այնչափ մեծ եւ ծանր կորուստս: Ա՛հ, ընկճեցաւ նա մահաւրթ աններող ախտի մը հարուածոց տակ:

Բարեկազմ էր ինքը, գէր եւ քաջաւոր ըստ երեւոյթի, բայց թոյլ կազմուածք ունէր, արիւնը ջրախառն եւ յամառ յարատեւ թանջքով տկարացած: Ժամանակէ մը ի վեր վտանգաւոր չարաբաստիկ ախտի մը նշանները երեւան եկան, որ ըստ բժշկաց յայտարարութեան երեք տարիէ ի վեր արմատ ձգած է եղեր: Ասկից ինը ամիս առաջ այդ ախտին մի

յայտարար ծանր երեւոյթը տարապայման մտահոգութեան մէջ գլորեց զմեզ: Անօթխած զգացմամբ չուզեց զինքը քննել տալ: Ասոր վրայ շատ ստիպեցի առանց յապաղման Եւրոպա երթալ, օտար եւ անուանի մասնագիտաց դարմաններու ենթարկիլ: Կենացը մէջ առաջին անգամ ընդգիմացաւ ինձ. երթանք, ըսաւ, բայց ամառուընէ կտքը: Կարծես նախազգած՝ կ'ուզէր ամառնային գեղեցիկ օրերը իւր սիրած Պէօյիւքաէրէն անցունել, իւր սիրելի բարեկամները հուսկ յետին անգամ աւելի երկայն տեսնել:

Աչնան սկսաւ պատրաստուիլ, եւ ըստ իւր տնարար սովորութեան՝ կահկարասիքը տեղաւորելու, իրերը ծալլելու ամփոփելու ատեն քանի մի անգամ օգնականներուն կրկներ է եղեր թէ, ինքը չպիտի ըլլայ զայնս նորէն տեղաւորողը: Ես եւս սրտամաշ՝ մտերիմ բարեկամի մի յայտներ էի թէ սրտաբեկ կ'ելլեմ, չարագուշակ կ'երեւայ ինձ այս անգամուան ճամբորդութիւնը, մինչեւ իսկ կտքի ատենները յետս կալ առաջարկեցի:

Այսպէս ծանրաթախիծ նախազգացմամբ ճամբայ ելանք: Անփորձ հասանք Վիլէննա: Երեք օրուան մէջ երեք բարեկամ ընտանեաց այցելութիւններ ըրինք, գոհութեամբ քաղաքի նորաչէն թաղերը պտրտեցանք, կայսերական գոհարեզլինաց թանգարանը տեսանք:

Չորրորդ օրը, ո՛հ այդ չարազէտ չորրորդ օրը, սարսափելի սարսուռ մը վրան եկաւ որ երեք ժամ տեւեց: Դիմեցի աշխարհահռչակ մասնագէտ Հօֆրաթ Պրաւն մասնագէտ բժշկին որ զննեց զինքն եւ իւր վիճակը խիստ ծանր գրտնելով, արմատական անդամահատութեան պէտքը հասկցուց եւ վիրարութական գործողութեան հիւանդարանը տանելով զիս ցցուց: Տագնապալի՛ց կացութիւն. մէկ կողմէն բժշկին կտրողական վճիռը, միւս կողմէ գործողութեան վտանգը եւ այնու ահագին պատասխանատուութիւն: Ես բազում ծանօթներ ունէի ի Վիլէննա, բայց Սիրելւոյս մտերիմներ կը պահսէին: Բերել տուինք նաեւ կանանց հիւանդանոցի բժշկապետը Ռօքլիթանցքի, որ քննելով, նոյնպէս ամենածանր կացութեան մէջ ըլլալը հաստատեց, բայց մանրացոյցով քննութիւն չըրած՝ անմիջական գործողութեան հակառակ էր, եւ երբոր հարցմանս առանց վարանման պատասխանեց թէ կրնանք անվտանգ Բարիզ ճանապարհորդել այնտեղի մասնագէտ բժշկաց կարծիքն եւս առնելու համար, որոչեցինք եւ երբորդ օրը ճամբայ ելանք: Տագնապալից գիշեր մը անցուցինք մահճարարձ-կառախուսիին մէջ յորում մեզ համար առանձին սենեակ մը բռնած էի: Նուաղեալ հասանք Բարիզ եւ Սիրելիս հանգըստացնելով ի պանդոկ, մութին ելայ ծանօթ

մեր նախկին բժիշկը փնտռել, զոր հուսկ ուրեմն գտնելով Տիկնոջս եզիկի վիճակը հասկըցուցի : Նոյնհետայն բժշկական կաճառի նախագահ Պ. Թառնիէ բժշկապետին հեռագիր մը գրեց, զոր աւելի ապահովութեան համար աւելի անձամբ նորա տունը տարի : Վատարազդարար բժշկապետը պարապուրդի առթիւ մեկնած էր քաղաքէն եւ հազիւ ամիս մը ետքը պիտի վերադառնար Բարիզ : Վերադարձայ մեր բժշկին քով որ արդէն յանկողին էր, պատմեցի գործը եւ զիս ապահովցուց հոգ չընել, խոստանալով երկրորդ օրը կանուխ ուրիշ երեւելի մասնագէտներու դիմել եւ անվրէպ մէկը բերել : Իրօք երկրորդ օրը Օթէլ Տիէօ հիւանդանոցի բժշկապետ ծերունի Վէրնէօյլ ուսուցիչը բերաւ, որ խնամով քննեց հիւանդը եւ պատմուածին չափ ծանր չի գտնելով քաջալերեց, սակայն վերջնական կարծիքը յաջորդ քննութեան վերապահելով, յորդորեց հիւանդապահ մայրապետաց դարմանատուն մը երթալ՝ փորձառու գլխախրա քոյրերէ դարմանուելու համար : Երրորդ օրը փոխադրուեցանք Օգոստինեան մայրապետներու դարմանատունը, ուր գեանայարկը պարակլին վրայ ամենէն ընդարձակ սենեակը պատրաստած էին արդէն : Առ ժամանակ մը արբասուհւոյն խուցը նստեցուցին զմեզ, ուր սեղանին վրայ թաշեւութիւն մը տեսնելուն պէս առաւ կրծո-

ցը վրայ դրաւ, դրկեց եւ դառնապէս արցունք թափեց, աղի՛ արտասուք որ տակաւին առատահոս կը հոսին աչքերէս մինչ այս տողերս կը գրեմ :

Անգամ մը զինքը իւր սենեակը տեղաւորելէն ետքը, հարկ էր ինձ եւս բնակարան մը գտնել, որովհետեւ զիշերը հիւանդապահ մայրապետաց վանքը անցունելը արգիլուած էր արանց : Յաջողեցանք վանքին ծերունի երկցին մօտակայ բնակարանին մէջ սենեակ մը վարձել ուր կը պառկէի եւ կ'ուտէի : Ամէն առաւօտ կանուխ կ'երթայի Սիրելիս տեսնել, մինչեւ կէս օր քովն էի, կէս օրին նախաճաշէս ետքը մինչեւ երեկոյեան ճաշը մէկտեղ կ'անցունէիք, եւ ճաշէն ետքը դարձեալ մինչեւ զիշեր հետն էի : Այս էր իմ կեանքս ժամ ու կէս միայն բացակայ, մնացած ամբողջ օրը միշտ իրեն հետ, իւր քով : Դարմանները բարի մայրապետները կ'ընէին, որոցմէ մին յատկապէս իրեն համար սահմանուած էր : Իսկ բժիշկները ամէն օր կուգային կարեւոր պատրաստողական դարմաններն ընելու : Տասներկու օր ետքը արմատական քննութիւնը կատարեց բժշկապետն Վէրնէօյլ եւ ի խորհրդի բժշկաց բացորոշապէս հաստատեց թէ սարստան (cancerium, ինձիքի) չէ, եւ ոչ գեղձապատ (adénium) այլ պարզապէս պոլիպոտի նման մուլարոյսեր (excroissances polypiformes) որք

դժբախտարար épithalien (տեսակ մը իննիր-  
 ւնե) բնութիւն ունին, եւ որք սակայն մարմ-  
 նոյ հիւսուածքին վրայ տակաւին արմատ ձգած  
 չեն թուիր: Ուստի ըստ իւր կարծեաց, որոյ  
 համասխտ էին նաեւ միւս բժիշկներ, արմա-  
 տական գործողութիւն մը, այսինքն անդամա-  
 հատութիւնը, — ի նկատ առնելով տիկնոջ տկա-  
 րութիւնը, տարիքն եւ գիրութիւնը —, քրէա-  
 կան ոճիր մի է, չպիտի դիմանայ եւ հաւա-  
 նականարար գործողութեան ժամուն իսկ մա-  
 հացու օրհասարեր ելք մը կրնար ունենալ: Ա-  
 սաջարկեց մուրաբայները քերել քեցել, — գոր-  
 ծողութիւն որ նուազ վտանգաւոր էր, թէ եւ  
 առաջնոյն նման վերստին կրկնուելու եւ բնդ-  
 շանրանալու վախը կը մնար: — Երկայն խորհրդ-  
 դակցելէն եւ շատ մը առարկութիւններէ ետ-  
 քը որոշեցին անհրաժեշտ այդ գործողութիւնը  
 կատարել:

Բժշկաց մեկնելէն ետքը, Սիրելիս անհամբեր  
 երդմնեցուց զիս պատուոյս վրայ՝ բժշկաց կար-  
 ծիքը առանց ակնածութեան իրեն ըսել շի-  
 տակ: Պատուոյս եւ Աստուծոյ վրայ երդում  
 բրի, ինչպէս համոզուած էի բժշկաց խօսքե-  
 րէն, թէ ո՛չ իւր կասկածած եւ ո՛չ իմ վախ-  
 ցած խտրը վրան գտեր են: Ա՛յնչափ վստահա-  
 լից սպաստան էր իմ խօսքիս, որ մինչեւ ետքը,  
 մինչեւ իւր մահը այնպէս հաւատաց, եւ բնաւ  
 կասկած չունեցաւ իւր անողքելի արտին վրայ:

Երկու օր յետոյ եկան բժիշկները գործողու-  
 թիւնը կատարելու: չորս էին եւ երկու մայ-  
 րապետք: Սիրելիս տեսաւ անոնց պատրաստու-  
 թիւնները եւ այս ա՛յս է ըսելով սրտապինդ  
 եւ անվեհեր նկատեց: Քլորօֆօրմով անդգայա-  
 ցուցին զինքը, եւ զիս հրաւիրեցին հեռանալ:  
 Ո՛հ, այն ի՛նչ կսկծեցուցիչ սրտադող եւ քաս-  
 քնելի ձգնաժամ: Ասքնթեր մատուռը Տիրամօր  
 պատկերին հանդէպ ծնրադիր, քանիօ՛ն աղիո-  
 զորմ աղէկասուր հեծկլտանօք ուխտեր բրի  
 գործողութեան յաջողման եւ Սիրելւոյս բուժ-  
 ման համար, մինչեւ որ երեք քաւորդ ետքը՝  
 սր գործողութիւնը տեսեց, եկան լինցած եւ  
 յաջողած բլլալը աւետեցին եւ զիս կանչեցին:  
 Ներս մտայ. Սիրելիս դեռ անդգայութեան եւ  
 թմրութեան մէջ էր: Ապա, աչքերը բացաւ  
 եւ ինչպէս յետոյ կ'ըսէր, «ամենէն առաջ քու  
 կլորիկ աղւորիկ գլուխդ տեսայ եւ սիրտ աւի:»

Գործողութիւնը յաջողած է, ըսին. քսաւ-  
 սունի չափ մուրաբայներ քերեր հաներ էին,  
 բայց բժիշկները սրտահոգ էին տակաւին, կը  
 վախնային որ ներքնաթաղանթի տապ (pé-  
 ritonite) կամ տենդ մը չգայ վրան: Անբնդ-  
 հատ քանի մը օր առտու եւ իրիկուն եկան,  
 ուշի ուշով կը զննէին, վերջապէս շարաթէ  
 մը ետքը կատարելապէս յաջողուած բլլալուն  
 վրայ վստահ՝ հաստատեցին մեզ եւ ըսին թէ  
 տասը օրէն կամ առ առաւելն երկու շարաթէն

կրնանք անվտանգ դարմանատունէն ելլել: Յառաւել ի զգուշութիւն մենք աւելի երկար մնացինք: Օր ըստ օրէ Սիրեկիս ապաքինուելու վրայ էր, ախորժակը բացուեցաւ. իրիկունները շուրջը կը բոլորէինք խօսակցութեամբ. ապաքինեալ մեծահարուստ տիկին մը վիսակահան ընթերցումներ կ'ընէր իւր առջեւ զոր սիրով մտիկ կ'ընէր, մի քանի անգամ ալ սենեկին քովնտի դռնակէն ելանք պարտէզը հանդարտաքայլ պտոյտներ ըրինք: Բայց քնատութիւնը դեռ կը յարատեւէր եւ պարտաւորեցանք ընարիոնի (morphine) գործածութիւնը շարունակել:

Երեք շաբաթէն երախտագիտախտան հրածեշտ տուինք խնամածու բարի մայրապետաց եւ զիրենք դատ դատ ընծայներով գոհացնելով եկանք Այլընիւ ա'իէնա, Բարիզի բարձրագիր հովատուն ազնուականաց թաղը ուր առաջին յարկը բնակարան մը վարձած էի: Երբ այդ փառաւոր դահլիճը մտաւ, խիստ դո՛հ եղաւ. դահլիճին երկու ծայրը ննջարանի յատկացեալ սենեակներուն ընտրութիւնը իրեն ձգած էի. ուղածը ընտրեց եւ հանդատեամբ տեղաւորուեցանք:

Որչափ որ բժիշկը հրաման տուած էր կառքով շրջագայելու, մենք ցնցումն չպատճառելու համար քանի մը անգամ հետիոտն, թեւ թեւի յամբաքայլ պզտիկ պտոյտներ ըրինք: Բերկրեցաւ շատ՝ մեզ մօտակայ կալիլէ փողոցէն

անցնելով, ուր առաջուց երկու տարի երջանիկ օրեր անցուցեր էինք. դացինք Թրօքատէրօն ուսկից աշխարհանդէսը տեսաւ գոցուելէն ետքը: Ինքզինքը ուրախ կը ձեւացնէր, ախորժակը բացուեր էր, սակայն միշտ տկար կ'զգար զանձն. վրայ չէր դար, չէր զօրանար: Իսկ ես ի ներքուստ մտահոգ էի որովհետեւ ախտին նշանը բոլորովին դադրած չէր, թէ եւ բժիշկները կը հաստատէին թէ մնացած պզտի երաշխէպ մի թերեւս ըլլայ պատճառը որ խարելով կրնայ անհետանալ, թէ մեծաւ մասամբ ամէն կանայք ունին զայն եւ թէ այնչափ հոգ ընելու բան չկայ:

Աւա՛ղ, ընդունայն եւ անհիմն չէր կասկածնիս: Բժիշկները կը յաճախէին. Տօքթօր Վէրնէօյլ անընդմէջ չկրնալով գալ, իւր օգնական՝ բժշկական դասատու Պ. Ռիքարը ամէն օր կը խրկէր: Հիւանդանոցէն ելլանէս ամիս մը ետքը յեղակարծ եւ յանակնկալս վիէննա եղածին նման զարհուրելի սարուռ մի վրան եկաւ: Երեք ժամի չափ տեւեց, զինքը սպառսպուռ ուժաթափ ըրաւ եւ նորէն անկողին ձգեց: Ըտուեցաւ, ինքն ալ հաւատաց թէ համաճարակ ինֆլուէնձա հիւանդութիւնն է, բայց ան չէր: Իւր վիճակը կը ծանրանար հրկայաքայլ: Խնդրեցի, առաջարկեցի վերստին բժշկաց խորհրդակցութիւն մի ընել տալ:

Ներկայ էին Մայրութեան դարմանոցի (La

Maternité) բժշկապետ եւ Ակադէմիայի նախագահ Պ. Թառնիէ, անուանի մասնագէտ եւ վիրարոյժ Պ. Թէրրիէ, աշխարհահռչակ ծերունին Վէրնէօյլ եւ մեր տան բժիշկ Տր. Լըրըսուէ: Ուշադրութեամբ զննելն է ետքը նորէն մուրայաներ գոյացած ըլլալը եւ մտակայ խոյլերու մէջ եւս ճարակիլը ստուգեցին: Քաջալերեցին զինքը սովորական աննշան խօսքերով, բայց յետ երկայն խորհրդակցութեան կանչեցին զիս սրահը եւ Պ. Թառնիէ՝ ի դիմաց միւս բժշկաց՝ յայտարարեց թէ յոյժ վտանգաւոր ամենածանր է վիճակը, թէ ակտը անգարմանելի է եւ թէ ըստ բժշկաց՝ ազատելու յոյս չկար:

Ո՛հ, Տէր, ինչո՞ւ խնայեցիր ինձ, ինչո՞ւ շանթահար չինկայ այս յեղակարծ յայտնութեան ցնցման տակ: Միթէ անո՞ր համար որ տոկալ ապրիլ պէտք էր զինքը խնամելու համար եւ որ մեծն էր, պէտքէր անկարեկիր երեւալ եւ անտարբերութիւն կեղծել իւր առջեւ: Բայց անզուգական Սիրելիս խեղճնի էր, աչքերէս սրտիս խորը կը թափանցէր. խօսքով խարուսղներէն չէր: Կը հասկնար իւր ցաւալի վիճակը: Ո՛չ ապաքէն ամէն հիւանդք խորհրդաւոր բնազդմամբ օրհաստական ճիրանաց տակ դիւրաքակ զազխազխուն կապով մը միայն աշխարհիս հետ կապուած ըլլալնին կ'զգան: Յամուս քնահատութիւնը զինքը չափազանց

տկարացուց, որուն բնաբխով ճգնեցան յաղթել. տենդը որ հազով կ'սկսէր մաշեցուց զինքը բնաւին, եւ զայն մի քանի տեսակ քնաքինայ կալեկերպով (quinine valériane) հազուկրցան քիչ մը մեղմացնել: Ախտին հիւթը մարմնոյն մէջ տարածուած, արիւնը թուշաւորուած էր: Ամէն օր վեց անգամ անութիւն տակ ջերմաչափը դնելով տեսրի մը վրայ ջերմի աստիճանները ուշով կը նշանակէի, ինչպէս նաեւ ամեն արտասովոր երեւոյթները, բժշկաց ցուցունելու համար: Ինձ ի հաճոյս կը զիջանէր ջերմաչափը դնել, զոր ինքը 36—37 1/2 գիտէր, թէ եւ միշտ 38 1/2 եւ 39 1/2 էն աւելի էր:

Այս ամենայն մեծապէս տկարացուցին զինքը. նիհարցաւ շատ: Կը հանգստանար պարզապէս երբ ի քուն էր, եւ այն ատենը միայն զինքը կը ձգէի, քովի սրահը կը քաշուէի, ստէպ ստէպ սենեկին դուռը բանալով քուն թէ արթուն ըլլալը ստուգելու համար: Թէ եւ հիւանդապահ կինը քովն էր, վրան կը հսկէր, այսու ամենայնիւ կ'ուզէր որ ես միշտ քովն ըլլամ: Քանի մը անգամ առաջարկեցի որ գրեմ քոյրը գայ. եթէ գալու ըլլայ ի՞նչ կրնայ ընել ըսելով, չ'ուզեց: Բարիկի մէջ հոյսազգի եւ օտարազգի մեր մտերիմ եւ խնամոտ բարեկամներն եւս կը յաճախէին, առանձին չէին թողուր. սիրով կը տեսնէր զանոնք: Երբեմն ալ ի վիճակի չէր բնդուենելու: Առաւօտները ելած իս

պէս սենեակը կ'երթայի, մէկտեղ կ'անցունէինք. նախածառն ու ճաշը, բարձիկներ ետին դնելով եւ յանկողնի նստեցնելով՝ կը կերցունէի, զոր շատ անգամ ինձ հաճոյ ըլլալու համար միայն կ'ուտէր: Հնարս կը խնդրէի, կը ճարտարէի համադամ կերակուրներ, հազուադիւտ սրտուղներ եւ ամենազնիւ գինիներ Սիրելւոյս ճարել որ ախորժակը բացուի ոյժ առնու: Դեղերն ալ կ'ուզէր ձեռքէս առնել, աւելի առողջարար եւ անոյշ կուգան ըսելով: Քանի՛ քանի՛ անգամ կրկնած էր թէ չգիտէի որ այսպէս ճարտար սեղանապետ ես եղեր, Աստուած վարձահատոյց ըլլայ քեզ ձա՛րխս (այրս):

Ա՛խ, յանչափս կղիւթելով եւ սրտագին, ո՛չ յոգնութիւն եւ ոչ առողջութիւն նայելով, գիշեր եւ ցերէկ վրան հսկեցի, մինչեւ ես եւս ուժաթափ՝ բժշկին հրամանով քովի սենեակը ստիպուեցայ մեկուսանալ գիշերը քիչ մը հանգչելու: Այսու ամենայնիւ երկու երեք անգամ կ'արթննայի բնաբիտնը ներարկելու եւ ուրիշ պիտոյքները հոգալու համար: Այլ աւա՛ղ, ի նանիր ընդունայն եղան ամէն հոգածութիւն եւ սրտաբուղիս խնամք, չկրցայ զինքը ազատել եւ վերջը բերել: Քանի կ'երթար աւելի կը տկարանար, եւ որչափ ծածկել կ'ուզէր իր զգացածը՝ զիս չվրդովելու համար, անգամ մը ինքզինքը չկրցաւ բռնել եւ սրտահառաջ «իմ գործս լմնցած է, ըսաւ, ինձի համար յոյս

չկայ, բայց դուն ի՞նչ պիտի ըլլաս, սի՛րելիս, որ այդ տարեաց մէջ առաւելապէս իմ անձնուիրութեանս եւ խնամոցս պէտք ունիս:» Դառնագինս հառաչեց եւ սկսաւ լալ: Իմ սրտակոտոր ի կոր կքու՞մս դիտելով, զզջաց ընդ փոյթ եւ բուռն ճիգ մը ընելով աւելցուց, «Ձէ՛, չէ՛, սիրելիս, քեզ չպիտի թողում, չպիտի մեռնիմ: Բարեգուշակ առաւել տակ ծնած եմ, պղտիկութենէս ի վեր Աստուած առջեւս եղած է, միշտ ինձի առաջնորդած է: Երջանիկ ամուսնութիւն մը բրած եմ, ձեռքէս որչափ եկաւ նայած եմ ազգիս օգտակար ըլլալ. դեռ շատ բան կրնամ ընել: Աստուած զիս քեզմէ եւ տնանկները ինձմէ չպիտի զրկէ. չպիտի մեռնիմ, սիրելիս, միւթարուէ՛, չպիտի թողում դքեզ:» Եւ սակայն քանի մը անգամ բարեկամուհիներուն կրկնած է եղեր թէ «Ակն յանդիման անվրդով մահը կը նկատեմ, բայց սրտամուշ ցաւ է ինձ որ ամուսինս անօք անօգնական պիտի մնայ:»

Այլ եւս անտախ պատիր յոյսերով խաբուելու տեղի չէր մնացած: Ըստ վճռոյ բժշկաց եւ ըստ օրինաց բնութեան՝ անդարմանելի էր ախտը, ինքզինքը կորսուած կ'զգար, եւ ես բուրրովին յուսարեկ էի: Աստուծոյ ողորմութիւնը միայն մնացած էր. ի բոլոր սրտէ եւ լիակատար հաւատով ապաւինեցանք ի Նա: Ամէն կողմերը «Տէր ողորմեա» ներ ըսուեցան:

Գրեւ տուի Մարտիրոյ հայ քահանային թէ ինչպէս Զատիկի օրերը սովորութիւն եղած էր այցելել Բարիզի ազգայնոց, սրատշած էր համանման նուիրական Մենդեան տօնի առթիւ եւս դալ, եւ յատկապէս հրաւիրեցի սիրելի ամուսինս խոստովանցելու եւ Ս. Հաղորդութիւն տալու համար: Զինքը չվրդովելու համար ալ ըսի թէ Զատիկի եւ Մենդեան տօներու առթիւ Մարտիրոյ քահանան Բարիզ դալ սովորութիւն ըրած ըլլալով, այս օրերս պիտի համնի եղեր տուն օրհնենք ընելու եւ Բարիզի ազգայինները հոգեւորապէս մխիթարելու: Ուրախացաւ շատ, եւ աղերսեց որ մեզ ալ բերել տամ:

Եկաւ քահանան տուն օրհնէնքը ըրաւ, որոյ արտասուտխառն ձայնակցեցանք: Ուզեց խոստովանիլ, եւ ջերմեանդութեամբ հաղորդուեցաւ: Չյազեցաւ այնուհետեւ Յիսուս կանչելէն, «Դուն հասիր Յի'սուս, այցելէ ինձ» կրկինց շարունակ մինչեւ ցմահ:

Նուիրական ուրիշ պարտք մի ալ կար, այն էր հարազատ Հօրմէն իրեն բաժին ինկած Աստարճի խանի սենեակներուն փոխանցումը, որոց համար ի վազուց սաչպ ըսած էի թէ անգլաւակ ըլլալնուս ծախս, կամ ազգային Հիւանդանոցին նուիրել, կամ քրօջ վրայ դարձուր: Բազմանք ունէր, բայց ցոյն վայր դանդաղած էր: Յանգէսս իրեն, գրած էի Պատ. Հոգա-

բարձութեան՝ փոխանցութեան պէտք եղած թուղթը շինել եւ անյապալ ինձ հասցնել: Ամենածանր ճգնաժամի օրը հասաւ թուղթը: Սիրելիս միւսանգամ չարագուշակ ահաւոր սարսուռով կը տագնապէր: Մերձակոյ թաղային բժիշկը շտապած հասած էր, չորս անգամ ներմուծիչ գործըրով եթեր ներարկած, եւացեալ ջրոյ կուժեր անարներուն դնելով, եւ ամէն կէս ժամ դգալ մի եթեր լանցնելով, հուսկ ուրեմն երեք ժամէն հազիւ սարսուռը տեղի տուաւ, զինքը բոլորովին ուժասպառ թողլով:

Ո՛հ երկրորդ օրը, Յունուար 31 ը խարուսիկ շարարատ օրհասական օրն է եղեր: Ըստ սովորութեան կանուխ քովը գացի, նոր արթընցած էր. մարմնոյ ջերմութիւնը 36 1/2 աստիճան, սովորական առողջ մարդու մը տաքութիւն, որ բովանդակ հիւանդութեան ատեն երբէք չէր եղած: Կապտերին վերջալոյսն, ետքի շողի՛ւնն է եղեր այդ: Տաք արդանակը լամեց, շաքարախառն եւ լիմոնով համմեալ գաղջ Սէն ժիւլիէն դինին պատրաստեցի զոր սիրով առաւ, անկողինը նստեցաւ, կրթնելով բարձիկներուն զոր ետին դրած էի, կամ սիրանոյշ գլուխը ուսոցս վրայ դրած: Աթոսս քովը քաշեցի, ձեռք ի ձեռին երկար ժամանակ խոսակցեցանք, սպազային վրայ այլ եւ այլ առաջադրութիւններ ըրինք: Սաչպ Մայիս

ամսոյն վաղ ընդփոյթ հասնելուն բաղձանք կը յայտնէր երկաթախառն ջերմուկներ երթալու եւ ոյժ առնելու համար: Պատեհ առիթ համարելով փոխանցման թուղթը ստորագրել առաջարկեցի: Չեռքս կը դողայ ըսաւ, ինչո՞ւ աճապարենք, երկու շաբաթէն քիչ մը ոյժ առնելով կ'ստորագրեմ կամակար: Իմխորհրդիս վրայ ինքզինք ժողվեց, ստորագրեց եւ քանի մի անգամ ի սրտէ կեղտ՝ ըլլայ ըսաւ: Օսմանեան Հիւպատոսին՝ որ քիչ մի ետքը եկաւ նոյնը կրկնեց եւ ինքնայօժար կամօք ստորագրած ըլլալը հաստատեց:

Երեք ժամ այսպէս խօսակցութեամբ անցուցինք մինչեւ նախաձաշի ժամանակ. համեմատաբար սղկկ ճաշեց, նոյն խակ ոչխարի կողիկն զոր չէր ուզեր, եւ զոր բժիշկները պատուիրած էին ոյժ առնելու համար, «Քու սիրոյդ համար» ըսելով՝ կերաւ: Խնդրեց որ ես ալ նախաձաշս ընեմ, եւ ինքք քիչ մը հանգչի քնանայ: Պառկեցուցի զինքը: Ութը վայրկեան հազիւ քովէն ելած էի եւ պողած կերակուրս կ'ուտէի, միւսանգամ կանչեց եւ հարցուց թէ վառարանը կրակ կայ՞ մի, կը մտիմ ըսաւ: Վառարանը կը վառէր, վրան մուշտակ եւ ասուեակ ձգեցի, սղկկ մը ծածկեցի եւ ուշիկ անոտնաձայն դուրս ելայ եւ ահա քիչ ետքը յանկարծ ակուաներու կրճտմանց ձայն մը առի, ներս վազեցի, սարսուռը նորէն բռներ էր: Փու-

թանակի մէկը սուրաց բժիշկը կանչել. դեռ չեկած փութացինք աւջի օրուան դարմաններն ըրինք, այսինքն եթեր ներարկել, ջեռուցիչ կուժեր դնել եւ քառորդ ընդմէջ եթեր խմցնել: Յաջողեցանք երեք քառորդ ժամու մէջ զինքը հանդարտեցնել եւ թմրեցաւ ի քուն: Կէս ժամ չ'անցած նորէն կանչեց, օրհասական դողը ուժգին կը ցնցէր զինքը: Ա՛հ ի՞նչ կ'ըլլամ՝ օգնութեան հասիր Վա՛րիս, բան մը կ'ըլլամ, աղատէ զիս սիրելիս, կ'ըսէր, կողկողազինս կը գոչէր, ձեռքերը կը շարժէր եւ աչօք իսկ կ'աղերսէր. օգը կը պակսէր, շնչառութիւնը կ'ընդհատէր: Ո՛հ, հէքս եւ տարարաղը, վշտահարս եւ թշուառս, ի՞նչ կրնայի ընել. ջեռուցեալ ջուրը, բարկօղին (cognac), մեղմացուցիչ դեղեր անզօր անարդիւն էին: Քառորդ մը տառապեցաւ, եւ «խնդրեմ դարձուր զիս» ըսելով բազուկները ինձի տարածեց: Գրկեցի զինքը եւ գլուխը դեռ բարձին չգրած գրկացս մէջ սգեփարքը սկսաւ: Կէս ժամին ետքը այլ եւս Նեկտարս չկար, հրաժեշտ տուած էր յաշխարհէ:

Սիրելի՛ ընթերցող, որ փափուկ կարեկից սիրտ ունիս, եւ ում՝ Աստուած այս դժբաղդութիւնը տեսնել չի տայ, դու ինքնին կրնաս երեւակայել թէ ի՛նչ սրտակտուր էր այդ վայրկեանը, որչա՛փ աղիտղորմ վիճակս, եւ քանի՞օ՛ն ծանրաթախիծ եւ դառնաղէտ՝ մորմոքս: Ծուռչս

կորած, ուժաթափ եւ նուազեալ ինկայ Սիրերւոյ մահճին քով ի ծուհր: Փարեցի զինքը բազուկներովս եւ խելացնոր կահանալիր Նեկտա՛ր Նեկտա՛ր կը կանչէի, բայց Նեկտարս պատասխան չէր տար: Այն խոշոր կենսատու լուսավառ աչքերն անլոյս ակնապիշ վրաս սեւեռած էին: այն չքնաղ շնորհագեղ դէմքը, այն պատկառանք ներշնչող երեսը կարծես թէ առաւել վայելչագեղ պատկառելի տիպար մը առած էին: Երբեմն գիրուկ թորթոշ եւ այժմ հիւճեալ նրբենի թաթիկներն մարմարինի գոյն առած՝ իւր ամօթխած կուրծքը կը ծածկէին: Ո՛հ, ահա անդ առջեւս էր անզուգական մեծահոգի հոգեհատորս, բազմամեայ սիրելի կենակիցս, իմ սրտապինդ նեցուկս, սիրանոյշ բնկերս, խորհրդականս, որ ի սրտէ եւ հաւատարմարար սիրած էր զիս, եւ զոր փոխադարձ կաթողին կը սիրէի: Յողնաթիւ տարիներ նուազեցուցած չէին խանդակաթ մեր սէրը միմեանց վրայ: Գետնաքարչ չէր մեր սէրը, եւ ոչ իսկ առ երեսս արտաքին ցոյցք, այլ խորապէս ի սիրտ արմատացած, փոխանակի համարման եւ մեծարանաց արդիւնք, բազմաժամանակեայ կենակցութեամբ ամրապնդեալ: Եւ ահա այդ առաքինազարդ Տիկինս որ ամենափոքր նշանէ մի եւ սրտիս խորը թափանցելով մտքէս անցածը եւ կամքս կը գուշակէր եւ պատրաստակամ կը կատարէր, որ զիս երջանկա-

ցընել իրեն երջանկութիւն կը համարէր, իւր ճգնաժամին մէջ իսկ սրտկեղ վրաս կ'արգահատէր, ահա այդ անգնահատելի գանձս էր զոր կը կորսնցնէի, որ սաւառնելով յերկինս յուսահատութեան եւ ցաւոց անդունդի մէջ խորասուզեց զիս անմխիթար: Ի կենդանութեան ստեպ կ'ըսէր թէ՛ յաղթս յԱստուածուստ կը խնդրէ: որ ինձմէ առաջ մեռնի, որովհետեւ առանց ինձի կորած էր, թէ ես մնալով իրմէ ետքը յաջողակ էի ամենայն ինչ կարգադրել, թաղումը հոգալ եւ իւր բաղձանքները կատարել, որոյ միշտ կը պատասխանէի թէ այո՛ ես ալ կ'ուզէի առաջ իրեն յատեացս փոխումը, բայց ոչ թէ դործերը կարգի դնելու համար, այլ որպէս զի այրը կորսնցնելու կսկիծը չունենայ: Զայս կ'ըսէի, բայց բնաւ մտարերած չէի, մտքէս չէր անցած թէ այնու այդչափ դառնաղէտ մտմուք իմ վրայ պիտի ծանրանար, եւ կողկողազին՝ իւր տակաւին տաք մարմինը բաղկացս մէջ կը սեղմէի, իւր անազարտ ճակատը աչացս փտակներով կը թրջէի, յեղյեղելով ստեպ, թուա՛ն ձեռքէս քաղցրաձայն թռչնիկս, ուրցա՛ւ իւր մտքուր հոգին երկնից կամարը: Աւա՛ղ այն օրուան լուսնալուսն, այն լուսոյն որ տեսաւ Սիրերւոյս երկու լուսազրերց ցամքիլը: Ո՛հ Աստուած իմ, ինչո՞ւ պահեցիր զիս այս դառն օրուան . . . : Անողո՛ք մահ, ինչո՞ւ Սիրերւոյս

վրայ տիրելու եկար. թո՛ղ զինքը, թո՛ղ, կ'ազերսեմ, ահա զիս առ, Նեկտարս թո՛ղ տուր:

Հիւանդասպահ կինը, եւ տանը տիկինը նոյնպէս ծուներ դրած դառնապէս կ'ողբային, մինչեւ ուրիշները վրայ եկան եւ բռնի զիս Սիրելիէս բաժնեւրով քովի սրահը տարին: Ուղեցին զիս պանդոկէն ալ հեռացնել. սրամտեւրով բացարձակապէս մերժեցի եւ երեք օր քովի սենեակը մնացի: Օրուան մէջ եւ անքուն գիշերները թէեւ նուազեալ ստէպ Սիրելւոյս քով կ'երթայի աղօթելու, լալու եւ զինքը համբուրելու համար: Առանձին սենեակս քաշուած արմուկն ի ծունկ եւ ձեռն ի ծնօտի աղէկէզ եւ ցաւոյ անդունդի մէջ խորասուզած՝ ամբողջ ժամեր կ'անցունէի: Միտքս կը բերէի իւր սիրարոյր քնքուչները, իւր առ իս սրտակաթ հոգածութիւնը, սրտաբուզիս շնորհակալութիւնները ամէն անգամ որ իւր գրութիւնները կ'ընէի, իւր բաղձանքը կը կատարէի, միայնութեան, առանձնութեան ասեկնիս անցուցած անձանձրոյթ անոյշ ժամերը, ինչպէս հիւրերու եւ բարեկամաց պատուասիրական ընդունելութիւնը որ երկոցունցս համահաւասար հաճոյք էր, եւ այնչափ գոհունակութիւն կը պատճառէր ամենուն ե շինութիւն մեր տան, որ գրեթէ ժամադրաւայր եղած էր, եւ քանի շքեղ զուարթ երեկոյթներ, պարահանդէսներ ազգայինք եւ օտարազգիք անցուցած էին մեզ

հետ ի միասին: Կը յիշէի դեսպանական դահլիճներու, եւ ճոխասպանձ ակումբներու մէջ իրեն ազգած եւ վայելած պատկառանքն եւ մեծարանքը, որոյ փայլը ազգին ընդհանրութեան վրայ կը ցոլանար: Կը սիրէր ճոխութիւնը եւ կը վայելեցնէր. ինձմէ աւելի ուրախացաւ երբ հանդերձ ազնուականութեան ասպետական տիտղոսը շնորհուեցաւ ինձ կայսերական հրովարտակով: Հրձուեցաւ Շէֆաքաթի շքանշանը ստանալուն: Հաճոյք զգացած էր երբ Մէթէռնիկ իշխանին միջնորդութեամբ՝ Թիւլլըրի պալատը Նարոլէոն կայսեր եւ կայսրուհւոյն յատկապէս ներկայացանք, Աւստրիոյ Ռուսօլֆ եւ Սթէֆանի թագածառանգներուն հետ խօսակցեցանք: Չորս անգամ ճամբորդութեամբ եւրոպիոյ մեծ մասը տեսանք, նոյնպէս Ափրիկէ եւ Ասիա. բայց, չազակրատանք, անձնապարձութիւն չէր սիրեր: Քանի՛ անգամ շնորհակալու մտօք գոհունակութիւն յայտնած էր իւր բարեկեցիկ վիճակին եւ բարձրակալ գրից համար, զոր ինձ կը վերադրէր, եւ անկեղծիկ շեշտով կը յաւելուր միանգամայն որ, եթէ ճակատագիրը այլ վիճակ մեզ սահմանած ըլլար, ես ճարտարութեամբ, անտեսագիտութեամբ եւ ձեռակերտներովս ստուգիւ անկարօտ հանգստաւէտ կեանք անցունել կուտայի քեզ, աղէկ կ'ուտէինք, մաքուր կը հաղուէինք, եւ դարձեալ

օրինակելի տուն մը կ'ըլլայինք: Փոխանակ պէտք եղածները դուրսէն գնելու, շատ անգամ իմ փողպատներս եւ այլն ինք անձամբ կը ձեւէր, կը շինէր, — առանց բնաւ պէտք ունենալու, — եւ պարծանօք կը ցուցունէր թէ խանութէ առնուածներէն որչա՛փ աւելի ձեւաւոր, ընտիր եւ տոկուն են:

Ո՛հ, իւր ջերմեռանդութիւնն ի կրօնս, խանդը առ ազգն, կարօտ աղջկանց համար ազգաշէն կրթասիրութիւնը, անստղիւտ, անազարտ վարքը, օրինակելի կեանքը, վեհանձն ազնուական սիրտը, իւր բոլոր բարեմասնութիւնները եւ կեանքերնուս ամէն պարագայները մէկիկ մէկիկ մտացս եւ աչացս առջեւը կը բերէի եւ կորստեանս մեծութիւնը ի կշիռ դնելով հեղձամղձիկ շնչարդեւ կը կողկողէի: Անողբքելի իրականութիւնը, զոր անհնար էր անտես ընել, եւ յորմէ խուսափիլն իսկ անկարելի, ամէն արհաւիրք, ուրուական տեսութիւնք եւ դառնադառն հետեւութիւնք կուգային կը կանգնէին ինձ դէմ: Անոք անօգնական, տարածամ անջատեալ, որպէս որովն ի մաքուոյ եւ եղնիկն յեղջերուէ, չկար ինձ այնուհետեւ ապաստարան եւ ափսիութիւն, ոչ ի խնդութեան ուրախակից, ոչ ի տիրութեան քաջալերիչ, ոչ ի հիւանդութեան դարմանող, ոչ ի տարակուսանս խորհրդատու, այլ քստմնելի ամայութիւն, անդունդ յուսահատութեան եւ

առանձնութիւն մշտնջենական: Յմա՛հ բաժնուիլ Սիրականէս, յորմէ առժամանակեայ բաժանումն իսկ այնչափ տխրաւիթ էր ինձ: Մեր կենակցութեան մէջ երկու անգամ գործոց ստիպմամբ պակաւատեւ ժամանակ բաժնուած մնացեր էինք: Այն ի՞նչ անձկանօք գրկախառնուեցանք յետոյ՝ բացակայութեան դառնութիւնը երկկողմէն ալ զգացած ըլլալով: Որչա՛փ մտահոգ ակընդէտ կ'սպասէր ամենօրեայ դարձիս ի տուն եւ ես քանիօ՛ն ջղածիգ կը տագնապէի երբ կառքով պտոյտքէն վերագարծը կ'ուշանար: Եւ զիս՞րդ հանդուրժէի այժմ՝ այս յարակայ յաւերժական բաժանման: Յաւոց անդունդի մէջ գահավէժ՝ անկարող էին բանք եւ խօսք, կսկծական վիճակս նկարագրել. եւ նոյն իսկ աննման ողբերգուն Երեմիա որ մի միայն ատակ կարող է իւր ողբերը հաւասարել ազէտից, անձեռնհաս պիտի ըլլար սրտիս մորմոքն ըստ իսկութեանը պատկերացնել:

Երեք օր այսպէս անցուցի հեծկտանօք, համակ արտասուեաց մէջ որ լուրեւայն հեղեղանման աչքերէս կը հոսէին: Շատերը եկան յաճախակի մխիթարել զիս, բայց ձայն յանապատի էին անոնց խօսքերը, արձագանք չէին գտներ սրտիս մէջ. լաւագոյն է նայիլ արտասուօք եւ սիրելոյն յիշատակովն մխիթարուիլ, քան աննշան հնացեալ խօսքերու եւ մուսացման մէջ պատիր հանդարտութիւն փնտուել:

Այդ երեք աւուրց միջոցին զմուսեցաւ պարկեշտօրէն Սիրեւոյս մարմինն, եւ ես պատրաստուեցայ ծովագնաց իրեն ուղեկից ըլլալ ի Պոլիս: Բոլոր բարեկամք ընդդիմացան, բժիշկը անձնական տկարութեանս նայելով կ'ըսէր թէ չէր կրնար ողջմամբ Պօլիս հասնիլս երաշխաւորել, կը պնդէր թէ պէտք է ցամաքէն երթամ, եւ այն ալ ստէպ ընդհատումներով եւ գիշերները հանգիստ առնելու պայմանաւ: Իսկ Աւստրիոյ մեր Հիւպատոսը Ասպետ Էօսթէրրայխէր սպառնաց թէ անցագիրս չպիտի վաւերագրէր: Բարեկամներս կ'առարկէին թէ միասին ուղեկցելով բնաւ օգուտ եւ ծառայութիւն մը իրեն չէի կրնար մատուցանել եւ կը յորդորէին ի սէր Բնկերուհւոյս, իւր թաղումը եւ ուրիշ կարգադրութիւններն ընկելու համար անձինս խնայել: Գառն էր ինձ մտածել եւ զինքը առանձին ի ճանապարհ հանել, այլ մէջ բերուած պատճառներով եւ Սիրեւոյս ի Պոլիս աւելի օգտակար ըլլալու համոզմամբ երբ ստիպուեցայ զիջանիլ, պատուական Հիւպատոսը գրկեց զիս եւ դառնապէս լացաւ: Բնկերացայ Սիրեւոյս մինչեւ շոգեկառաց կայարանը:

Ո՛ր դառն բաժանմանս: Սիրելիս ամբողջած ուրոյն կառքին հանդէպ տախտակեայ երկայն նստարանին վրայ ինկած կամ յոտնկայս աղէխարչ կը հեծէի, մինչեւ սուլակը երրորդ նշա-

նը հնչեց եւ կառախումբը սկսաւ շարժիլ: Երթան բարով, սիրելիդ իմ Նեկատր, Նեկատրդ իմ սիրելի, երթան բարով: Աստուած հետդ ըլլայ. դու արդէն Աստուծոյ հետն ես: Ինձ այլ եւս պէտք չունի՛ս եղեր կ'ըսեն: Վա՛հ Սիրելիս, նախագգած մարդարէացեր ըսեր էիր թէ, ոտքով Պոլիս չպիտի դառնաս, բայց այդ եղիւթիւնը մտքէդ չէր անցեր հարկաւ, թէ անագորոյն ճակատագիրը զքեզ առանց ինձ եւ զիս առանց քեզ ճանապարհորդելու դատապարտած է եղեր: Հառաչանօք ակնսալիչ մնացի մինչեւ ետքի կառքին անտեսանելի ըլլալը եւ նուազեալ ինկայ նստարանի վրայ: Պաշտօնեայք լուրեայն կը նկատէին զիս, եւ թէպէտեւ արգիլեալ էր անդ յամել նստելը, սակայն թոյլատրեցին բան չըսին կարեկցաբար:

Երկու օրէն, յետ սակաւ ինչ կազդուրելոյ, ճամբայ ելայ ես ալ. վիէննա երեք օր մնացի, մահուան ծանուցագրերը պատրաստեցի տպել տուի, կեդրոնական գերեզմանոցը պտըտեցայ, հոյակապ շիրիմները, դամբարանները, մահարձանները աչքէ անցուցի. ոմանց պատկերները առի, նմանօրինակ դամբարան մը չի նկատու համար: Պօլիս հասնելէս երեք օր ետքը, աղէկէզ եւ բարեկամաց ներկայութեամբ Սիրեւոյս դագաղը շոգեհաւէն Աւստրիական Լոյտ ընկերութեան ի պատիւ խրկած շոգեմակոյկը փոխագրելով, ցամաք հանեցինք եւ Ս.

Երրորդութեան եկեղեցին բերինք: Երրորդ օր տխուր յուզարկաւորութիւնը կատարուեցաւ: Այդ մահառիթ հանդէսին վրայ երկարելը թերեւս աւելորդ համարուի: Ներկայք ականատես եղան, հեռուորք լրագրաց մէջ կարգացին, իսկ նոքա որք չեն տեսած եւ չեն կարգացած, Յիշատակիս վերջը, լրագրաց յօդուածներու առտպեալ նկարագրութիւնները կրնան կարդալ եւ խմանալ:

Բարէ՛, ներուի ինձ սակայն վերջին ողջոյնս ուղղել Սիրելոյս: Անմուտաց դո՛ւ նեկտար, գացի՛ր բաժնուեցար դու ինձմէ, տերեւաթափ վարդի պէս ինկար, բայց գիտցի՛ր որ սիրտս ալ հետ տարիր: տարիներու ընթացքին մէջ սերտ սիրոյ կապանքն որով մեր սրտերն իրարու հետ կցեցան, գիտցի՛ր որ քու բաժանմամբ չքակուեցան: Բայց շատ ծանր բաժանում է այս ալեւորեալ բեկեալ սրտիս: Գիտէի՛ր արդեօք, գիտէի՛ր Սիրելիք իմ որ այսպէս աղէխարչ հալումաչ ցաւոց պիտի մատնես անձկալոյզ սիրտը: Ա՛յն, անշուշտ գիտէի՛ր, ինչո՞ւ ուրեմն բաժնուեցար ինձմէ: Ամուսնական սուրբ սիրոյ ջերմ վառարան մի էր սիրտք: Բայց դուն գիտես իմ սէրս ալ, եւ սակայն չարակակիժ մորմոքմանց զիս մատնելու չվարանեցար: Ո՛հ, ինչո՞ւ կրեմ ես այսուհետեւ այս ըյսն որ առանց քեզ խաւար է, ի՞նչպէս անցնեմ ժամանակս որ առանց քեզ տանջանք

մի է: Այսպէս դատապարտուեցայ ուրեմն աշխարհիս ազմուկին մէջ, իբրեւ ճնճուկ մի ի տանիս միայն միայնակ մնալու: Մեր սրտալի սիրոյն, երանաւէտ կենակցութեան միայն յիշատակը, բարերատ իրականութեան միայն ստուերը պիտի մնայ եղեր եւ ամենայն ինչ իբրեւ գծիւն միջօրէի արեւուն դիմաց պիտի հալի անհետանայ եղեր: Վա՛հ, ես հոգւոյդ համար ողորմութիւն պիտի տամ եղեր: այդ օրը պիտի տեսնեմ եղեր որ բանիւ եւ գրով ի յիշատակ քո եւ վասն հոգւոյդ ինձ դիմումներ ըլլան...: Ո՛հ, գիտցի՛ր որ անձկալոյզ անձուկը յարածամ անձկայրեաց կը մղէ զիս, երկրիս վրայ թողած յիշատակիդ՝ մարմնոյդ, ամէն օր յայցելութիւն ելնելու:

Այո՛, կ'երթամ ամէն օր յուխտ եւ յայցելութիւն Սուրբ Լուսաւորիչ եկեղեցւոյ պահարանը, ուր Սիրելիս կը հանդէլ, լալ, խօսիլ հետը, աղի արտասուօք այրած սիրտս հովասնել եւ դրողեալ ջիւղերս մեղմացնել: Թառեղով իբրեւ թռչուն որ այլ եւս չուզեր թեւերը գործածել թռչիլ եւ տեղէն հեռանալ, կը մնամ եւ ես անդ ի հծծիւնս եւ ի հեծկլտանս, յորդարուղիս արտասուօք թանաղով իւր սգատըխուր դագաղը որոյ մէջ իւր անարատ մարմինը պարփակուած է: Անդ է իմ գանձս եւ «Ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին»: Քանզի եթէ սլացաւ գնաց նա յօթեւանս

երանելեաց, հնազանդելով Արարչին որ զինքը կոչեց ի վարձաարութիւն. իւր առաքինական գործոց, մարմինը աստ թողուց ինձ գրաւական, մինչ զի այն իսկ բարձրանայ երթայ ընդխառնիլ միւսանգամ իւր սուրբ հոգւոյ հետ:

Թէպէտ եւ դժնդակ հարուածոյ կոտանաց տակ տկարացայ, սկսէ մի միտքս խանգարեցաւ, կ'ընդունիմ սակայն, կը խոստովանիմ, կը հաւատամ յարութեան եւ հանդերձեալ կենաց: Բնութեան երեւոյթք, ներքին բնածին զգացումս, դարուց ի դարս համայն ազանց համահաւասար հաւատք են առ այն: Ո՛չ, ո՛չ, սրարգապէս քրիստոնէական քերթողութիւն, ինքնահնար գաղտնար, սին կեղծիք, խօլահան ցնորք չէ կրօնական այդ քաղցր վարդապետութիւն: Եթէ ծովամոյն թելով երկու հակոտնեայ աշխարհք կապուած են միմեանց հետ, երկու հոգւոց ինչո՞ւ անտեսանելի հոգեկան շաղկապով, յուսով եւ հաւատով միմեանց հետ յարաբերութիւնը անհնար համարուի: Անկասկած պիտի միաւորին մեր հոգիք միմեանց հետ, եւ մեր մարմինք թէեւ կը բորբոսին կը մնան աստ, յաշխարհի, անվրէպ պիտի վերակենդանանան եւ պիտի միանան մեր հոգւոց հետ:

Աստ է առ այժմ եւ Սիրելւոյս մարմինն, եւ քանի մի օրէն պիտի փոխադրուի իւր դամ-

բարանը, զոր ի կենդանութեան շինել խօսք ըրած էինք, եւ զոր ետքի օրերն ալ յանձնարարեց ինձ կաթողին՝ քովէ քով թաղուելու համար պատրաստել: Ո՛հ, այլ եւս չպիտի մտնէ եղեր իւր տնակը, զոր նուիրած էի նմա, զոր ա՛յնչափ կը սիրէր եւ իւր անձնական արդուզարդէն աւելի զարդարելի՛ ախորժէր: Ա՞յդ պիտի ըլլայ եղեր իւր մշտական բնակարանը, ուր ես ալ պիտի երթամ առ ընթեր իւր քովը հանգչելու, մինչեւ ցօրն յորում մեր մարմինք եւս սլանան մեր հոգւոց հետ եւ մեր հոգիք միմեանց հետ միաւորին: Ե՞րբ պիտի ըլլայ այն բարերաստ ժամը, այն երանաւէտ օրը: Ո՛հ, Սիրելիդ իմ նեկտար, նեկտարդ իմ սիրելի որ յայդ անգրաւական վայելք կը հանգչիս, եւ ի բարձուստ կը տեսնես զայս զիմ ողբ եւ դառնակակիծ կոծ, յիչ՛ երկնից կամարէն ալ իմ սէրս, միտքդ բեր թէ արտասուաց վայրը թշուառ եւ լքեալ՝ բայց զքեզ պաշտող սիրտ մը կայ: Արդահատէ՛ տառապեալ ամուսնոյդ, ոյր եւ փոքր իսկ վիշտ ա՛յնչափ դժուարեմբեր էր քեզ համար: Գիտէիր եւ կ'ըսէիր թէ կանայք աւելի պնդակազմ եւ համբերատար են աղէտից առջեւ, իսկ մեք արքս կը թերանանք կ'ընկճինք եւ չենք դիմանար սրտաբեկ հարուածոց: Եւ ահա կզգամ թէ այլ եւս չ'երկարի պիտի քեզմէ բաժանումս: Սրտիս կսկիծն կը մաշէ իմ օրերս ալ եւ զքեզ տեսնելու

սրտեռանդն անձուկս զիս առ քեզ կը մերձեցընէ : Միջնորդէ՛ խնդրեմ փութացնել այդ ժամը կամ գէթ կար եւ կարողութիւն շնորհել թշուառիս տոկալ բաժանմանդ : Ունիմ, այո՛, ունիմ ինձ մխիթարութիւն նազելի մատանցդ ճարտար ձեռակերաները, շնորհազարդ լուսանկարդ եւ մանաւանդ իբրեւ սրբանուէր մասունք ցմահ անկորուստ պիտի պահեմ սեւաթոյր փափկաթեւ հերացդ ցցունքը . քու յիշատակդ, քոյդ սէր անեղծ քանդակեալ պիտի մնան սրտիս եւ մտացս մէջ : Անհնար է որ քեզ մոռնամ, ամէն քայլ որ կ'առնեմ, ամէն տեսարան, քեզ վերաբերեալ ամէն առարկայ քու քաղցր յիշատակդ կը զարթուցանեն յիս : Բայց ո՞ւր էր թէ արժանի ըլլայի հեշտալուր ձայնդ ալ լսելու, որ կենդանութեանդ ատեն մոռցնել կուտար ինձ ամէն վիշտ եւ սրտի նեղութիւն : Աւա՛ղ, ինչո՞ւ ձայները ամփոփող էտիսընեան ձայնագիր գործիքով չհամբարեցի դաշնաւոր հրեշտակային ձայնդ, քու կարօն առնելու եւ ի սիրտիմն տխրամած օրերուս : Եթէ զայդ չնախատեսեցի, մի՛ զլանար գէթ յերազի երեւնալ ինձ աւելի յաճախ :

Գիտես Դու թէ անկարեկիր անմէտ եմ ես աշխարհային զրօսանաց, իմ հաճոյք իմացական եւ հոգեկան պարապմանց, սրբաձանաչութեան, ի տան եւ ի քեզ կեդրոնացեալ էին : Առանց քեզ անլոյս աչք, անփետուր

թռչուն, անհոգի մարմին, հէգ թշուառ անձնաւորութիւն մի եղած եմ, եւ Արտաւազդայ պէս կը գոչեմ, «Դու գնացիր եւ զաշխարհ ընդ քեզ տարար, մեք աւերակացս որպէ՛ս թագաւորեմք» : Աղէ կտուր թողուցիր զիս միայն միայնակ, հնազանդեցար Աստուծոյ հրամանին . կ'աղաւաղես վրաս, դիտեմ, կը հաւատաս դառնապէտ կողկողանացս : Ո՛հ, որպէս հաճութեամբ կ'ընդունէիր կը հոտուըտայիր ծաղկանց փունջը որ հիւանդութեանդ ատեն անպակաս էր դարանիդ վրայ եւ զոր ամէն օր թարմ քեզ կը բերէի յընձայ : Ընդունէ՛ ապա իբրեւ ապացոյց անմոռաց սիրոյ նաեւ այս Յիշատակս զոր քեզ կը ձօնեմ ի սրտէ, այն սրտէն որ արդէն քեզ նուիրուած է, անզուգականդ իմ սիրելի Նեկտար :

Ա. Խ. ՋՈՒՆԴ



Կը մնայ ինձ այլ եւս մի նուիրական պարտք, որ «ՅԻՇԱՏԱԿ» գրքոյկիս հրատարակութեան շարժառիթներէն մին է, այն է՝ իմ կողմանէ եւ յանուն ողբացեալ Տիկնոջս սրտագին երախտագիտութիւն յայտնել միւսանգամ հրատարակաւ այն ամենայն ցաւակցական արտայայտութեանց համար, որով ամէն դասու եւ անխտիր հայազգի եւ օտարազգի յողնախուռն բազմութիւնը Սիրելոյս յուզարկաւորութիւնը

պատուեցին իրենց ներկայութեամբ: Հանրային սգոյ այդ յայտարարութիւնը ոչ սակաւ մխիթարութիւն եղաւ ինձ: Շնորհակալ եմ, ի սրտէ շնորհակալ: Յատկապէս սրտաբուղիս երախտագիտութեան պարտքս կուգամ վճարել նաեւ այն գթասիրտ բարեկամաց որք իրենց ցաւակցութիւնն յայտնել եւ զիս մխիթարել բարեհաճեցան ինքնայորդոր հեռագրովք եւ իրենց նամակներով, զորս անխտիր եւ առանց վարանման ամիտիեցի դրքոյկիս մէջ Սիրելւոյս յիշատակը ըստ կարի յաւերժացնելու բաղձանօք: Ներուի ինձ եւս, եթէ ընկճեալ դառնալէտ ցաւոց մէջ, մանաւանդ սկիզբները, ամէն նամակներու պատասխանը չեմ կրցած սալ: Բազմաթիւ եւ մեզ համար կարի թանկագին նամակներ ալ ստացանք Սիրելւոյս հիւանդութեան ժամանակ, զորս իրեն կարգաւով՝ երախտագէտ սրտով մտիկ ըրած էր: Բայց նոյները ամբողջովին հրատարակելը մեծահատոր գիրք, իսկ ընտրանօք ամիտիելը՝ անձահ համարելով, միայն մահուանէ ետքը եկած գրութիւններն եւ պատասխանիքն հրատարակել շատացայ:

Է. Պոլիս, Բերս

20 Մայիս 1890



## AVANT-PROPOS



La compagne de ma vie n'est plus. Celle qui pendant 28 ans a partagé mes joies et mes peines, qui trouvait dans sa tendresse les moyens les plus ingénieux pour me soutenir au milieu des épreuves et adoucir les déboires inséparables de l'existence, m'a été ravie par une mort cruelle, et je suis resté seul, seul abîmé dans ma douleur . . .

Mais est-elle disparue pour jamais? Ne restera-t-il rien pour la rappeler à ce monde qu'elle a quitté?

Elle n'a pas connu les joies de la maternité, elle n'a pas eu le bonheur ineffable de presser sur son sein des enfants chéris auxquels une mère s'attache d'autant plus qu'ils lui ont coûté plus de peines et causé plus d'alarmes. Ce rêve tant caressé, il ne lui a pas été donné de le réaliser: tels étaient les desseins de la Providence. Ainsi elle n'a laissé personne après elle pour reproduire ses traits et suivre ses bons exemples.

Sans doute la sympathie, l'affection et

le deuil qui se sont affirmés par des témoignages éclatants pendant sa maladie, à sa mort et à ses funérailles, sont encore gravés dans l'esprit de chacun, mais trouveront-ils grâce devant le temps ? Nous tous qui avons pleuré ma pauvre Nectar, nous disparaîtrons à notre tour et alors qui songera à elle ?

Cette pensée que ces marques d'estime et de regrets allaient s'oublier et que sa mémoire même allait s'effacer pour toujours, m'a poursuivi, tourmenté depuis notre cruelle séparation. Aussi ai-je résolu de réunir dans un petit volume toutes les lettres de condoléances, toutes les dépêches qui m'ont été adressées après son décès, et d'y joindre les quelques réponses que le chagrin m'a permis de faire et dans lesquelles ont trouvera un faible écho de ma douleur. Le jour où sa dépouille mortelle sera déposée dans sa dernière demeure, je l'offrirai, ce recueil, à mes amis, à mes connaissances comme une nouvelle preuve de mon affection pour eux et de ma tendresse pour elle. J'ai l'espoir, et c'est pour moi une consolation, qu'ils le liront avec bienveillance, qu'ils le conserveront et que plus tard, s'il vient à leur tomber sous la main, ils

le reliront encore avec intérêt, pensant à la femme accomplie dont la perte a excité des regrets universels. Heureux si je puis de la sorte arracher à la mort une partie de ce qu'elle m'a enlevé !

Vous tous, parents, amis, connaissances qui avez pris part à mon deuil et honoré la défunte de vos bontés, recevez publiquement et pour la dernière fois mes remerciements les plus sincères. Si j'ai oublié de répondre à quelques uns d'entre vous, il faut l'attribuer à mon abattement, et me permettre de réparer cette omission en présentant à tous l'expression de ma gratitude.

Et toi, Nectar chérie, je te devais ce nouveau témoignage ; c'est une marque bien faible de ma tendresse ; mais tu connais l'amour de ton mari : tu sais que ton image adorée restera à jamais gravée dans son cœur jusqu'au jour où il te rejoindra . . . Adieu, épouse aimée, adieu ! ! . . . ou plutôt au revoir ! ! !

Constantinople, le 20 Mai 1890

DÉODAT DE CZUNT



# ՑԱԻԱԿՑԱԿԱՆ ԳՐԵՐ

ԵԻ

ՊԱՏԱՍԻԱՆԻՔ



11, Boulevard du Palais

Paris, 13 Février 1890

Monsieur le Chevalier de Czunt

PARIS

*Cher Chevalier,*

Je ne veux pas tarder à vous dire toute la part que je prends au malheur hélas trop prévu et inévitable qui vient de vous frapper.

Nous qui vous avons assisté en ces derniers temps, pouvons vous rendre cette justice que vous avez tout fait pour adoucir les jours de votre chère compagne.

Votre conscience peut être tranquille comme la notre, quand nous avons rejeté l'idée d'une grande opération qui n'offrait aucune chance de réussite définitive et qui aurait vraisemblablement amené une mort très rapide. Soyez sûr que tout le monde a fait loyalement son devoir.

M<sup>r</sup> Ricard est actuellement en voyage et ne reviendra que dans deux ou trois semaines. Si vous pouvez me dire approximativement le nombre de ses visites, je pourrai vous envoyer la note d'honoraires que vous me demandez.

Veillez croire, cher Monsieur, à l'assurance de toute ma sympathie.

**D<sup>r</sup> VERNEUIL**

*(Professeur et médecin en chef de  
l'hôpital Hôtel-Dieu)*



30, Avenue des Champs Elysées

*Jeudi, 13 Février 90*

Monsieur le Chevalier de Czunt  
PARIS

*Cher Chevalier*

Quel affreux malheur ! Combien je m'associe à la douleur amère que vous éprouvez et combien je voudrais aller vous voir et... *La voir* une dernière fois ; car je l'aimais de tout cœur et elle m'aimait aussi !

Elle avait tout pour elle, elle était douée ; quelle nature d'élite, quel cœur parfait ! elle était bonne, douce, charitable et son esprit était toujours bienveillant.

Il n'y a pas de consolation à donner dans de pareils malheurs ; il n'y a qu'à se soumettre à la volonté du Tout-Puisant et à se dire : Elle était trop parfaite pour cette terre, Dieu l'a rappelée à lui !

Il faut que je sois dans l'impossibilité absolue de sortir pour renoncer à aller l'embrasser une dernière fois, croyez-le

bien ; je pleure depuis hier soir de n'être pas auprès d'elle.

Ayez du courage, cher Monsieur, et priez pour cette chère Nectar ; c'est ainsi que vous vous rapprocherez de celle que vous avez tant aimée et qui vous aimait tant !!

Sa vieille affectionnée amie, bien profondément affectée.

COMTESSE GUERTON.

Բարիկ 13 Փետրուար

Մե'ղք, մե'ղք, հազար մեղք, Մօնսիէօ Զունդս. վա'խ. սաստիկ ցաւալի վիճակի մէջ ես : Բայց Տէր Աստուծոյ կամքին հնազանդ եղի'ր, սիրելի. Իրեն ասլաւինէ : Տէր Աստուծմէ համբերութիւն խնդրէ, կուտայ Աստուած : Ինքզինքդ մի' մոռնար, մի' կորսնցուներ. խելքով վարուէ' : Տէր Աստուած մխիթարէ քեզ, Մօնսիէօ Զունդս. իմ ալ սիրտս շա'տ ու շա'տ կը ցաւի եւ տխուր եմ. բայց ի'նչ օգուտ. պէտք է որ Աստուծոյ կամքին հնազանդինք. Ինքը կուտայ մխիթարութիւն. եթէ Աստուած

մխիթարութիւն չի տայ, ոչինչ կ'ըլլանք : Կ'ազնեմ, ու շատ կ'ազնեմ, կուզեմ անպատճառ տեսնել քեզ. ո'ր օր եւ ո'ր ժամուն որ պիտի գաս, ինծի իմացուր, Մօնսիէօ Զունդս. կ'ազնեմ եւ կուզեմ որ տեսնեմ քեզ. անհամբեր կըսպասեմ :

ԷՊՐՈՒ ՔԱՐԱՔԷԶԵԱ

Paris, 13 Fevrier 1890

Monsieur le Chevalier de Czunt  
PARIS

*Cher Monsieur*

Souffrante depuis deux jours, j'é n'ai pas pu passer chez vous. Mon regret en est d'autant plus vif depuis l'instant où j'ai appris la douloureuse nouvelle. Vous savez quelle affectueuse sympathie j'avais pour celle qui n'est plus, et vous pouvez juger de mon chagrin. Combien je regrette de ne l'avoir pas vue pour une dernière fois depuis samedi. Si je n'avais pas été souffrante, je serais allée dès de-

main. Vous porter l'expression de ma sympathie; malheureusement j'aurai à garder la chambre encore plusieurs jours. M<sup>r</sup> Norberg se joint à moi pour vous exprimer toute sa sympathie.

D. NORBERG (*née Duz*).

---

Champs Elysées,

*Samedi matin 14 fevrier 90.*

Monsieur le Chevalier de Czunt  
PARIS

*Monsieur et cher chevalier*

Votre lettre me navre! Et les détails que vous me donnez sur la chère Nectar me font mal!

Je comprends votre douleur par l'immensité de la perte que vous venez de faire; que vous êtes malheureux et que Dieu vous vienne en aide!

Pour moi, je me souviendrai toute ma vie de la gracieuseté avec laquelle elle

m'a reçue il y a eu dimanche dernier huit jours; elle s'est mise à sourire et à me tendre les bras lorsque je suis entrée dans sa chambre. Elle a parfaitement causé pendant vingt minutes avec moi et m'a dit qu'elle serait courageuse. Elle m'a adjurée de lui dire la vérité sur son état, et voici presque textuellement ses paroles: « Vous, ma chère, en qui j'ai toute confiance, dites-moi bien franchement si je guérirai. » Et lorsque je suis partie, elle a ajoutée en m'embrassant: « Venez me voir, cela me fait du bien, je crois que je guérirai. » Et Dieu sait si je comptais aller la voir. et passer de bons instants avec elle!!!

J'ai une chose à vous demander, cher Monsieur, c'est de me réserver une petite mèche de ses beaux cheveux, si cela ne vous contrarie pas; ce sera pour moi une relique.

Croyez que je m'associe bien à votre douleur et recevez l'assurance de ma considération la plus distinguée.

COMTESSE GUERTON.

P. S. — J'aurais tant voulu aller l'embrasser pour la dernière fois! je ne puis me consoler d'être recluse chez moi.


*Galatz, 14 Fevrier.*

Chevalier de Czunt

PARIS

Toute la famille Czunt prend la plus grande part à la perte cruelle que vous venez de subir par la mort de notre tante chérie; nos profondes condoléances.

St. CZUNT.




*Galatz, 14 Fevrier.*

Chevalier de Czunt

PARIS

Nos condoléances pour la cruelle perte de Madame de Czunt.

*NASLICA & ANTON CZUNT*



*Péra, 14 Fevrier.*

Monsieur le Chevalier de Czunt

PARIS

Prenons grande part, vive de leur; courage et résignation.

VINCENT CARO.



MADAME H. T. HAGOPIAN PACHA

prend une part bien grande à la douleur de Monsieur de Czunt, et le prie d'agréer l'expression de sa vive sympathie ainsi que ses compliments de condoléance.



Կաշաձ, 2/14 Փետր. 1890

Վսեմափայլ Ասպէս

Մօսիէօ Տէօսադ. Զուռդ

Բարիզ

Երէկ այս ատեն հեռագրական թերը բերած էր առ մեզ ցաւալի լուրը, թէ Ասպետուհի Տիկին տը Զուռդ իւր յետին բարեւը համայն Զուռդ ընտանեաց ըսելէ ետքը, վախճաներ, թուեր է յերկինս: Վշտակցութեան հեռագիրնիս յուսամ որ ընդունած էք, բայց վա՛խ, ձեռքս բռնած գրիչս թոյլ է, կարողութիւն չունի բացատրելու մեր տխուր զգացումը՝ այդ գոյժին վրայ, եւ թէ ի՛նչ աստիճան մեծ են մեր ցաւեր: Աստուծոյ կամքը այդ է եղեր որ դուք մնաք առանց կողակցի, եւ մենք առանց ետկայի. փա՛ռք քեզ Աստուած. Աստուած իւր հողին հանգչեցնէ եւ հողը թեթեւ ըլլայ:

Իսկ Ձեր Վսեմութեանը կարողութիւն տայ որ կարենաք այս կորստեան լուծը դիւրութեամբ կրել:

Համայն ընտանեաց կողմանէ ողջոյն եւ կարօտալի բարեւներ:

Մնամ Ձեր Վսեմութեանը

Ամենախոնարհ եւ պատրաստական ծառայ

Ս. ԹՄՆ. ԶՈՒՆԴ

Paris, 15 Fevrier.

*Cher Monsieur Czunt*

Quelle affreuse et inattendue nouvelle, mon ami, que celle que nous a transmise notre concierge avant-hier matin! Ma femme, ma fille et moi, nous en avons été accablée. Votre perte, mon ami, est immense, car vous avez perdu une bonne et chère compagne, et nous vous en faisons nos plus sincères condoléances; mais telle a été la volonté de Dieu et nous devons tous en ce monde nous résigner à l'irréparable!

Obligé de garder l'appartement depuis une quinzaine par le renouvellement d'une bronchite, je suis désolé de n'oser pas encore sortir et venir vous voir. Je viens donc vous prier de nous faire l'amitié de considérer notre maison, autant que vous êtes ici, comme la votre, et de venir déjeuner et dîner avec nous toutes les fois que vous serez libre; ce sera toujours entre nous et ce n'est que pour distraire un peu votre grande douleur dans une

maison amie que j'ose vous faire cette proposition dans l'espoir que vous en ferez usage.

*Bien à vous*

D. PARODI.

---

*Roman, 15 Fevrier.*

*Déodat Czunt*

Avenue d'Iéna, 60,

PARIS.

Recevez nos vifs regrets pour la perte douloureuse de notre chère Nectar et votre chère épouse.

**FAMILLE KÉVORK CZUNT  
ET DE FLONDOR**



*Paris, le 15 Fevrier 1890.*

9 heures du soir.

Monsieur le Chevalier de Czunt  
PARIS

*Mon cher chevalier*

Vous avez dû recevoir dans la soirée des numéros de *La Patrie* qui a inséré à la première page une note sur votre chère femme à jamais regrettée de ses amis, et de tous ceux qui l'ont connue.

Dès que vous serez arrivé à Constantinople, je vous prie de vouloir bien m'écrire un mot qui puisse rassurer vos amis, en leur apprenant qu'enfin vous avez pu accomplir ce grand et douloureux voyage, sans trop de fatigue et sans que votre santé ait été compromise.

Adieu, mon pauvre et cher chevalier, je suis à vous de tout cœur,

**ALPHONSE GAUTIER**

334 rue St-honoré.

\* \* \*

Voici la note publiée dans le numéro du 14 Février 1890 de *La Patrie* :

« Nous apprenons la mort de M<sup>me</sup> de  
« Czunt, épouse de M. le chevalier de  
« Czunt. Cette perte qui a produit une  
« vive émotion dans la colonie arménienne  
« et parmi ses nombreux amis de Paris,  
« causera une profonde douleur à Cons-  
« tantinople, où M<sup>me</sup> de Czunt jouissait de  
« la considération la plus méritée par son  
« noble caractère et par ses nombreux  
« bienfaits : elle avait en effet, pendant  
« plusieurs années, présidé la Société des  
« Dames arméniennes, dont la mission est  
« de propager l'instruction parmi les filles  
« pauvres, et, dans ce but, cette Société  
« avait créé et subventionné plusieurs éco-  
« les. Aussi, quand ses restes mortels vont  
« être ramenés à Constantinople, la popu-  
« lation reconnaissante se prépare-t-elle à  
« accompagner à sa dernière demeure la  
« présidente regrettée, dont elle gardera  
« éternellement le souvenir. »



*Péra, 16 Février*

Chevalier de Czunt

PARIS

Agréer regrets unanimes, et condoléances de la Société Azkanever.

*Madame MAMIGONIAN*

---

*Péra, le 16 Février 1890*

Monsieur le Chevalier de Czunt

PARIS

*Cher ami*

Télégraphiquement hier je vous faisais part de la consternation dans laquelle la nouvelle de votre cruel malheur m'avait jeté, ainsi que mes connaissances, vos amis.

C'est une bien dure épreuve pour vous, mon bon ami, et nous vous plaignons du fond du cœur, mais il n'y a qu'à se résigner, honorer sa mémoire; c'est ce que ma pauvre sœur, M<sup>me</sup> Bichi, ne se lasse de faire avec un courage digne d'éloges, que je vous conseille d'imiter, mon digne et pauvre ami.

Tout votre  
Vt CARO



Cannes, 16 Février

Chevalier de Czunt

PARIS

Venons apprendre terrible malheur.  
Sommes de cœur avec vous.

NOÉMIE-LÉVON



Կ. Պոլիս 4/16 Փետրուար 1890

Վսեմախայր Ասպետև Զուկոյ

Սիրելի բարեկամ

Բարիք

Ձեր ազնիւ ամուսնոյն դոյժը ցաւօք լսեցի, ինչպէս համայն բարեկամք Ձեր:

Մեր բարեկամութեան աստիճանը զիս ցաւակից ընելով Ձեզ, կը հարկադրէ մխիթարել. բայց այս երկտողն անկարող է զՁեզ մխիթարելու այս ծանր հարուածէն. գիտեմ զայդ. կըմբռնեմ նաեւ այն դժուարին կացութիւնն յորում ձգեց զՁեզ անազորոյն մահն՝ բաժնելով զՁեզ Ձեր սիրելի ընկերէն. բայց, սիրելի բարեկամ, պէտք է մեր ցաւերը թեթեւանի միտ ածելով թէ Բարձրեալն երկրիս վրայ զմեզ միացուցած է ընդհուպ բաժնելու համար:

6189  
3

Ի մասնաւորի Դուք պէտք է մխիթարուիք այնպիսի բարի ամուսին մը ունեցած լինելունուդ համար, որոյ մահն ամենքս ալ համեմատապէս կ'ողբամք, զի հանգուցեալն մեր գեղեցիկ սեռին պատուաբեր եւ գործօն անդամուհիներէն էր եւ ազգային կրթութեան մէջ մեծ դեր կը կատարէր:

Հաճեցէք ընդունիլ, Ազնիւ բարեկամ, անկեղծ զգացմանցս հաւաստիքը:

Ձերդ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԻՄՇԵԱՆ



Պոլիս, 6/18 Փետրուար 1890

Ամենասիրելիդ իմ ար Ջունդ

Կորուսանիս ամենամեծ եւ սարսափելի է, մինչեւ անգամ ընդդէմ մահու դատ բանալու իրաւունք ունինք. արդեօք միլիոններով յուսահատեալ եւ մահուան փախազող կանայք որք պատրաստ էին զայն յօժար կամօք ընդունելու, ինչո՞ւ զանոնք ետ ձգեց եւ մեր ամենատղնիւ ու սիրելի Նեկտարնիս խլեց. չէ՞ր գիտեր որ այն անգիւտ էակը մեզի շատ պէտք էր. ո՞՞վ անգութ մահ, շատ մեծ անիրաւութիւն ըրիր մեզ դէմ. . . սիրտս այրած ըլլալուն, Նախախնամութեան անդառնալի կամայք դէմ ակամայ ինչ գրեւ չեմ գիտեր. համբերութիւն, սիրելի վշտակիցդ իմ, ուրիշ ի՞նչ կրնանք ընել: Համակերպի՛նք:

Սիրտ ա՛ւ, բարեկամ, դժբաղդութեան դէմ կուրծք տալու է, կ'ըսեն. ժամ առաջ ճամբայ ելի՛ր. հարկաւ Նախախնամութիւնը պիտի մխիթարէ գրեզ: Սիրտս ելաւ, ալ երկար չեմ կարող գրելու:

ՄԻՔԱՅԷԼ ՄՈՄՃԵԱՆ



Առ Վսեմապատիւ Ասպետն

Ա. Խ. Ջունդ

Ի Բերս

Վշտահար Ասպետ եւ բարեկամ

Կարի իմն ցաւագնեալ Ձեր Ազնուախայլ կենակցին անժամանակ մահուան բօթէն, այն ինչ իմացայ Ձեր ժամանում, փութացի գալ առ Ձեզ վշտակցութիւնս յայտնելու համար: Ի բացակայութեան Ձերում, այցեքարտս ձգելով մեկնեցայ, սակայն չ'համոզուեցայ թէ բարեկրթութեան պահանջում մը գոհացնել ուզողէ աւելի բան մ'ըրած լինիմ այդու:

Սրտիս թելադրած պարտականութիւնը կատարելու համար պիտի վերադառնամ թէպէտ առ Ձեզ, բայց կուզեմ նախապէս քանի մը տող մրտեղ որպէս զի, եթէ այս անգամ ալ չհանդիպիմք իրարու եւ չկարենամ կենդանի բարբառով յայտարարել սգազգած Ասպետիդ ա՛յն խորին ցաւակցութիւնը զոր ունիմ ընդ Ձեզ, գէթ թղթովս հաղորդեմ զայն:

Կարելի՞ է սակայն գտնել բացատրութեան մի ձեւ որ արտայայտէ լիովին զգացմունս այ-

նորիկ՝ որ լիովին կ'ըմբռնէ Ձեր սրտին խոր-  
տակումը, Ձեր հոգւոյն մէջ բացուած վիհը,  
եւ որ ի խորոց սրտէ կը կարեկցի հոգեհատոր  
կենակցէն բաժանելոյ՞ թախտալից վիճակին  
վրայ:

Ես ի մտոյ գիտակներէն եմ ողբացեալ Աս-  
պետուհւոյն բարեմասնութեանց, ականատես  
վկայներէն եմ այն անբասիր սիրոյն եւ նուր-  
բական կապին որոցմով միացեալ էին Ձեր  
սիրտք, Ձեր կեանք, Ձեր հոգիք: Կը հաւա-  
տամ, աւա՛ղ, թէ նա՛ որ երջանկութեան  
նեկտարն էր Ձեզ ի կեանս, դառնութեան բա-  
ժակ քամել կուտայ Ձեզ իւր մահուամբ:

Եւ ընդէ՛ր... — վասն զի Բարձրելոյն ան-  
հասանելի կամաց կը հնազանդի...:

— Այս է՛ բովանդակ ճշմարտութիւնն, եւ  
յայտ է, Ազնիւ Ասպետ, Ձեր գտնելիք մխի-  
թարութիւնն:

Ձեր մեծարեալ կենակից, Նեկտարինէ Աս-  
պետուհին Ձունդ, նախանձելի համբաւ եւ  
փառաւոր յիշատակ կը թողու յայտ՝ աշ-  
խարհի: Դոցա հիմունք յինքն եւ ի Ձեզ էին  
հաստատեալ միանգամայն:

Ուրեմն Դուք եւս քան զեւս պիտի փառա-  
ւորէք զայն յիշատակ, Ձեր բնաձիր իմաստու-  
թեամբ եւ քրիստոնէավայել համբերատարու-  
թեամբ հանդուրժելով կենաց բաժանման եւ

հաւատարմ չհոգւոց յարատեւ հազրդակցու-  
թեան, Նորայն՝ յաշխարհէն երանութեան,  
եւ Ձերն՝ յաշխարհէն ցաւոց:

Վշտակից բարեկամ Ձեր

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԵՐԵՒՄ-ԳՈՒԼԻ

Բերա, 16/28 Փետրուար 1890

Suczawa, 16/28 Februar.

Deodat von Czunt

CONS/PEL.

Tiefstes beileid empfangen si anlaesslich  
des verlustes ihrer hochwherten frau  
gemahlin.

VEREIN ANI

Constantinopel 17/29 Februar

Verein Ani

SUCZAWA

Herzlichsten Dank für ausgesprochenes  
Beileid bei meinem grossen Verlust.

DE CZUNT.

Բերս , 16/28 Փետրուար 1890

Վսեմախալ Ասպէս Ա . Խ . Զուևդ

Էւն . Էւն . Էւն .

Եթէ Ձեր Վսեմութիւն կը կորուսանէ յան-  
ձին Տիկին Նեկտար Ասպետուհւոյն իւր պատ-  
ուականագոյն եւ անզուգական կենակիցն ,  
Բերայի թաղն ալ կը կորուսանէ Տիկնանց ա-  
ռաքինագոյնն եւ բարութեան հրեշտակն , որ  
իւր կենաց թանկագին վայրկեանները սիրա-  
յօժար կը նուիրէր դաստիարակութեան լու-  
սոյ ծաւալման եւ բարեգործական ձեռնար-  
կութեանց արդիւնաւորման :

Հետեւապէս այս դառն կորստեան ցաւն

այնքան ընդհանուր է՝ մասնաւորապէս Բերա-  
յի ազգայնոց համար , որ ես՝ իբր Ատենապետ  
Թաղային Վարչութեան՝ պարտաւորութիւն  
ունիմ թաղեցւոց ցաւակցութիւնն յայտնել  
Ձեր Վսեմութեան :

Միանգամայն եւ ամենուրեք արտայայտուած  
ըզձից համաձայն պարտիմ ներկայել Ձեր Վսե-  
մութեան՝ Բերայի Ազգայնոց փափաքն , որ է  
իւր թաղի գերեզմանատան մէջ ամփոփեալ  
տեսնել այն պատուական Տիկին Ասպետուհւոյն  
յիշատակն , զոր իրենց բնակակից ունենալու  
պատիւը վայելած են եւ որոյ բարերարու-  
թիւնք անջինջ տպաւորութիւն թողած են  
իրենց սրտին մէջ :

Այս փափաք՝ արգասիք լինել թուի ինձ ,  
Վսեմապատիւ Ասպետ , սրտագին յարգանաց  
զոր տածած են Բերացիք առ հոգեւոյս Ող-  
բացեալն եւ առ Ձեր Ազնուութիւն , նոյն իսկ  
եւ մի արդար նախանձ՝ այլուր չյանձնելու  
համար նորա յիշատակի պահպանութիւնն :

Հետեւապէս կը համարձակիմ Ձեր իմաստուն  
գնահատման ենթարկել զայն , առանց ծան-  
րանալու երբեք Ձեր մտադրութեանց վրայ ,  
խնդրելով որ բարեհաճիք , եթէ արժան հա-  
մարիք , յարգելով Բերացւոց միահամուռ փա-  
փաքը , թաղիս Շիշլի գերեզմանատան մէջ  
ամփոփել Ձեր առաքինագարդ կողակցին մնա-  
ցորդն , ըստ ամենայնի այն ձեւով եւ կար-

գաղբութեամբ զոր մտադրած կրնաք լինել  
ուրիշ գերեզմանատեղոյ համար :

Մնամ խորին յարգանք

ի դիմաց Բեալի Թաղական Խորհրդոյ

Ասեմայես

Ն Ո Ւ Ր Ե Ա Ն

ՀԱՆՐԱԳԻՐ ՊԵՅԻԻՒՅՏԵՐԷՒ ԱԶԳԱՅՆՈՅ

Վսեմափայլ Ասպետ սը Զուևդ

Էւն . Էւն . Էւն .

Ձեր Ազնուաշուք կողակցին՝ ողբացեալ Ասպետուհւոյն թաղիս ազգային գերեզմանատան մէջ թաղուելու որոշումը կարի մեծ մխիթարութիւն ազգած էր ընդհանուր ժողովրդեան յերկուց սեռից միանգամայն, եւ սակայն տեղի ունեցած վերջին հակառակ տնօրինութիւնն անհնարին ցաւ ազգած լինելով մեծին եւ ժողուն առ հասարակ, չեմք կարող, Վսեմափայլ Տէր, եւ ո՛չ միով եղանակաւ ամբքել մեր վիշտն ու մտմտքը, եւ ոչ իսկ միանգամայն կրնամք հանդարտիլ այդ որոշման անտարբերութեամբ հանդիսատես լինելու : Ուստի իրրեւ համակիր եւ զմայլող հոգեւոյս Ասպետուհւոյն մերոյ բարեգործական առաքինութեանցն, կը խնդրեմք ներկայ հանրագրու-

թեամբ՝ որ մեր թաղին փառքն համարուող հանգուցեւոյն մարմինն ըստ նախորդ որոշման այսր փոխադրելու շնորհն ընէք, ապա թէ ոչ անմխիթար պիտի թողուք խուսի մի հայրութիւնն : Միացեալ Թաղից Պէօլիւքոտէրէի եւ Սարընար-Եէնի Մահալլէի, որք մասնաւոր յարգ եւ մեծարանք կը տածեն Ձեր Վսեմութեան նկատմամբ եւ զորս դուք եսս կը սիրէք արժանաւորապէս,

Մնամք յարգանք

(Մտորագրութիւնք, Բաւաւուկուք ազգայեց)

18 Փետրուար 1890

Վսեմափայլ Ասպետ սը Զուևդ

Էւն . Էւն . Էւն .

Ողբացեալ Ազնուաշուք Ասպետուհւոյն՝ թաղիս գերեզմանատան մէջ մասնաւորապէս ամփոփուելու մասին Ձեր Վսեմութեան կողմանէ նախընթաց ուրբաթ աւուր տրուած որոշումը չափազանց հրճուեցուցած էր թաղիս ժողովուրդը, ո՛չ միայն հայրութիւնն այլ եւ միանգամայն օտարներն, եւ սակայն շաբաթ աւուր հեռագիրն ի մասին յետաձգման նախորդ որոշման Ձերոյ՝ իրօք անբացատրելի թախծութեան մտանց ո՛չ միայն զմեզ, այլ եւ բոլոր հայ ժողովուրդն եւ մինչեւ իսկ մեր յոյն եղբայրներն, որք որոշեալ ժամանակէն

սկսեալ գրեթէ մինչեւ ի ժամ 12 եկեղեցւոյ շուրջն եւ Չայիրի կողմը տեղ տեղ խոնուած անհամբեր կ'սպասէին արժանավայել պատուով ընդունելու հոգելոյս Ասպետուհւոյն սգակիր մարմինը . եւ ո՛չ միայն այսչափ , այլ եւ իրաւացի եւ եռանդուն նախանձախնդրութեամբ վառեալ հայ ժողովուրդն խուժելով ի թաղ . Խորհրդարան , բացատրութիւն սկսան պահանջել յինէն՝ տեղի ունեցած այս անակնկալ փոփոխութեան պատճառաց վրայ , որոց գլխաբախտաբար անտեղեակ էի զիրենք ըստ արժանւոյն գոհացնելու համար : Ուստի ինքնին առ այն կարգադրութիւն մ'ընել տալու խոստումն ընելով , հազիւ օձիքս կարացի ճողոպրել ամբոխին ձեռքէն :

Ուստի իրաց այս փիճակը , Վսեմախայլ Տէր , յայտնելով ներկայիւս Ձեր բարեգորով եւ ազնուախոհ Վսեմութեան , կ'աղաչեմ հնարաւոր տնօրինութիւն մը շնորհել ի մասին այսր փոխադրութեան հոգելոյս հանգուցելոյն , յանդորրութիւն գայթակղեալ մտաց հասարակութեան եւ յազատութիւն անձին :

Մնամ խորին յարգանքօք

Փոխ-Ասեմապետ Թաղ . Խորհրդոյ

ԳԱՌՆԻԿ ՉԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

18 փետուար 1890

Թաղ . Խորհրդարան Պէոյիւֆէրէի

Բերս 17 Մարտ 1890

Մեծապատիւ Գառնիկ Էֆէնցի Համբարձումեան

Փոխ-Ասեմապետ Թաղ . Խորհրդոյ

Պէոյիւֆէրէի եւ Միացեալ քաղից

Մեծապատիւ Տէր

Ժամանակին ստացայ Ձեր սիրատու նամակը որով ողբացեալ Տիկնոջս մարմինը Պէոյիւքտէրէի ազգային գերեզմանոցը անփոփելու համար մեր ազգայնոց եւ օտարազգեաց ջերմ բաղձանքը եւ խնդիրքը կը յայտնէք : Այս մասին Ձեր գրէն ետքը ընդունեցայ նաեւ բազմաթիւ ստորագրութեամբ հանրագիր մը Պէոյիւքտէրէի եւ Միացեալ Թաղից մեր սիրելի համազգեաց կողմանէ : Պատասխանը գրած կ'ըլլայի անշուշտ ի վաղուց , եթէ մեկնելիդ իմացած չըլլայի : Հիմա որ վերադարձեր էք , կուգամ ներկայիւս սրտագին շնորհակալութիւնս յայտնել Ձեզ եւ Ձեզմով սիրելի ազգայնոցս՝ իրենց ջերմագին արտայայտութեանց համար , եւ ծանուցանել միանգամայն թէ ի սկզբանն նաեւ իմ գիտաւորութիւնս էր թաղել զանզուգական սիրելւոյս մարմինն ի Պէո-

յիւքտէրէ զոր ինքը շատ կը սիրէր եւ ինձմով ճանչցած էր: Սիրած էմ եւ ես այդ դրախտանման շքեղապանձ ամարանոցն Վոսիորի՝ ուր այսր գաղթելէս ի վեր, քիչ բացառութեամբ, միշտ բնակութիւնս հաստատած էմ, եւ որ գրեթէ երկորդ հայրենիք եղած է ինձ համար: Սակայն Բերայի Պատուարժան Թաղական Խորհրդոյն՝ ի դիմաց համօրէն թաղեցոց յայտնած փախազին, Գերապատիւ Քարոզիչ Սրբազանին եւ եկեղեցականաց յորդորներուն, Վսեմ. Ատենապետին գրաւոր առաջարկութեան, ինչպէս նաեւ շատ մը բարեկամաց եւ ականաւոր անձանց՝ միջնորդութեանը վրայ, Պէօյիւքտէրէցեոցդ գրերը դեռ չեկած արդէն՝ որոշումն տրուած եւ կարգադրութիւնք եղած էին թաղելու այստեղի գերեզմանատունը զոր ի կենդանութեան անգամ մը արդէն աչքէ անցուցած էինք մեզ տեղ մը ընտրելու զիտմամբ: Այս պատճառներով եւ սոյնգունակ այլ եւս նկատմունքներով ստիպուեցայ համակերպիլ, եւ հրաժարիլ առջի դիտաւորութենէս:

Ուստի խնդրած էի Արժանապատիւ Քարոզիչ Հայր Սուրբէն՝ եղելութիւնն յայտարարել ի բեմէ Ս. եկեղեցոյն, ի շինութիւն Պէօյիւքտէրէի սիրելի Ազգայնոցս: Նոյն խնդիրքը Չեք Մեծապատուութեան եւս կ'ուղղեմ, աւելցընելով միանգամայն որ հաճիք ազատհովել ի-

րենց իմ երախտագիտական զգացումներս, այն համակրանաց համար որով հանապազ պատաւորած են զիս ցայժմ, եւ զոր այս տխուր առթիւ եւս ահա յօժարակամ ապացուցանել բարեհաճեցան: Իրենց սէրը միշտ սրտիս խորն ամիրտիեալ պահած էմ: Ես իրենցն էմ, իրենք եւս իմն են, որպէս ցայժմ նոյնպէս եւ առ յապայն, միշտ յօժար եւ պատրաստակամ յամենայնի խմովսանն աջակից ըլլալու:

Հոգեւոյս Ասպետուհի ամուսնոյս մարմինը ի Պէօյիւքտէրէ փոխադրելու յուսով կանխաւ պատրաստուած եւ գնուած նիւթոց գինը, եւ իւր առժամանակեայ հանգստարանի պատերը սեւաթոյր կտաւով պատելու ծածկելու համար եղած ծախուց հաշիւը երէկ ընդունեցայ, եւ ըստ ցուցակի՝ գումարը շնորհակալութեամբ յանձնեցի:

Կամ եւ մնամ միշտ բարեացակամ

Ա. Խ. ԶՈՒՆԻ



Պոլիսքերէ, 18 Փետրուար 1890

Վսեմախալ Ասպէս Զուեղ  
Էւն . Էւն . Էւն .

Սորին եւ ամենադառն տպաւորութիւն մը ըրաւ յիս վշտալի մահն ու սրտածմլիկ կորուստն Ձեր Ազնուաշուք կողակցին՝ հոգելոյս Ասպետուհւոյն, որոյ գթասրտութեան խնամքն ու քաղցր ընդունելութիւնը բաղմիցս վայելած եմ որպէս եւ Ձեր Վսեմութեանն:

Անհրաժեշտ պաշտամանս պատճառաւ, հակառակ բաղձանաց սրտիս՝ չ'կարողացայ վերջին պարտքս կատարել հանգիտակցելու համար սգալի յուզարկաւորութեանն. կը խնդրեմ ուրեմն որ շնորհ ընէք ընդունիլ ներկայս իբրեւ թարգման ամենախորին ցաւակցութեանս որով կը մաղթեմ յերկնից՝ հանգիտ առաքինազարդ հոգւոյ հանգուցելոյն, եւ Ս. Հոգւոյ մխիթարութիւն Վսեմ. Տեառնդ իմոյ, որոյ բարեբաստ կենացն երկարութեան եմ միշտ աղօթապարտ ծառայ .

ԳՐԻԳՈՐ ՄԷԼԻՔՇԱՅԵԱՆ



Պոլիս 18 Փետրուար 1890

Վսեմաշուք Միւսիւ Զուեղ

Ձեր Ազնուանուն Տիկնոջ դժնդակ հիւանդութեան լուրն, անհնարին տաղնապանաց ենթարկած էր ընդհանուր ընտանիքն եւ եռանդագին աղօթիւք սիրելոյ մը ապաքինումը կը մաղթէինք առ Աստուած, երբ հեռագիրն աղետալի մահուան սեւ գոյժն բերելով մեզ, անսահման սգով պատեց զամենեսինս:

Սուգ եւ ողբ միայն ազգականաց եւ ընտանեաց վրայ ծանրացած չեն. ամեն անոնք, թէ՛ բարեկամ, թէ՛ օտար, որք ճանչցած էին զնեքտար Հանըմ, կ'ողբան եւ կ'արտասուեն ամենայն բարեմասնութեամբք օփտեալ սիրելոյ մը, ազգականի մը, բարեկամուհւոյ մը կանխահաս մահը:

Բայց այս կորուստը որչափ դառն ըլլայ, մեր սուգն որչափ դառնակսկիծ ըլլայ, գէթ սա մխիթարութիւնը ունինք այժմ որ նա ապրեցաւ իբրեւ կատարեալ կին մը, առաքինի ամուսին մը, հազուագիւտ ազգական մը, ազնիւ բարեկամուհի մը եւ վեհանձն բարերար մը:

Պատիւ եւ փառք էր իւր ընտանեաց, պի-

տանի անդամ ազգին, մայր որբոց եւ աղքատաց :

Իւր մահը մեծ պարսպ մը կը թողու իւր ընտանեաց, ազգականաց եւ բարեկամաց սրբտին մէջ, բայց մեծ անուն մը կը թողու, անջնջելի յիշատակ մը, եւ այս պիտի ըլլայ Ձեր եւ մեր մխիթարութիւնն այսուհետեւ :

Վիշտերնիս դեռ շատ նոր է, չեմք ուզեր աւելի խօսքերով Ձեր սիրտը վրդովել, ժամանակին թողլով, եթէ ոչ մուսացում՝ այլ գէթ հանդարտութիւն հայթայթել սրտերու . Հոգւոյն Սրբոյ մխիթարութիւնը կը հայցեմք ամենեցունցս համար, եւ խնդրելով որ հաճիք ընդունիլ այս առթիւ մեր ցաւակցական զգացմանց հաւատովք :

Մնամք Ձերդ

ՊԵՏՐՈՍ ՄՈՄՃԵԱՆ

Ա. ՆԷՎՐՈՒՋ



Կ. Պոլիս 18 Փետրուար 1890

Վսեմախայլ Ասպետ Զունդ

Խորին ու ցաւազին ազգեցութիւն մ'ըրաւ վրաս՝ Ձեր դառն կորուստն : Ձեմ համարձակիր մխիթարական բառեր շարել աստանօր, զի այդ բառեր ու խօսքեր չեն բաւական դարմանելու Ձեր վիշտը կամ գէթ ամոքել զայն :

Տիկին Ասպետուհին պարսպ մը թողուց ո՛չ միայն Ձեր ընտանեկան յարկին մէջ, այլ եւ բոլոր իւր բարեկամաց եւ առ հասարակ Հայ ընկերութեան մէջ որն որ անփոխարինելի կորուստ մ'ըրաւ : Արդարեւ անփոխարինելի, զի անթիւ էին Ձեր Ազնուաշուք Տիկնոջ բարեմասնութիւններն :

Այլ «Կամք Տեառն օրհնեալ եղիցի», քանզի թէեւ Ձեր սիրելի ընկերուհին կը թողու գձեզ եւ կը մեկնի այս Աշխարհէն, սակայն կ'երթայ յաւելուլ, ի հանդերձելումն, երջանիկ մը եւս, երանելեաց շարքին վրայ :

Ահա ասով միայն կարող պիտի լինիմք մխիթարել գձեզ, եթէ այդ բան կարելի ըլլայ :

Հաւատի եղիք, Վսեմաշուք եւ ազնիւ բարեկամ, թէ համայն ընտանեօք Ձեր ցաւոց անկեղծ սրտով կը մասնակցինք :

Որով մնամ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԷՍԱԵԱՆ

22 Փետրուար 1890. Օրբաֆեոյ

Վսեմափայլ Ասպետ, անզուգական բարեկամ,

Ձեր Վսեմութեան քամած դառնութեան բաժակը՝ չէ կարող այլ իւրիք քաղցրանալ՝ բայց եթէ երկնասփիւռ ցօղով մխիթարութեան Հոգւոյն Աստուծոյ: Զդոյն զայդ կը մաղթեմ ի բոլոր սրտէ վասն Ձեր, ես՝ որ դժբաղք եմ չկարենալով բարեկամիս այս անհանդուրժելի վշտաց եւ ցաւոց մխիթարութիւնն անձամբ դալ եւ նուիրել, եւ լինել արտասուակից ի պատճառս դժնդակ հիւանդութեան յորմէ կը տառապիմ:

Տէր պահեսցէ եւ մխիթարեսցէ զՁեզ ի պարճանս Ազգի եւ բարեկամաց Ձերոց:

ԽՈՐԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ



Առ Գերապաշիւ

Տ. Խորէն Նար-Պէյ Ս. Արքեպիսկոպոս

Գերապատիւ Սրբազան Տէր

Արտագին զգածմամբ տխրազգեաց տողերնիդ ընթերցայ եւ արտասուեալովոր աչօք պատասխանը կը տողեմ: Այո՛, Գերապատիւ Տէր, անհանդուրժելի է վիշտս եւ ցաւս, վասն զի կորուստս մեծ է եւ անզուգական: Ո՛ր տայր ինձ եթէ ցօղովն Հոգւոյն Սրբոյ եւ Բնութեան յանկուցիչ փաստերով գէթ սակաւիկ մի կարողանայի մխիթարիլ: Առ այժմ, զուրկ եմ այդ շնորհէն եւ անմխիթար: Աղօթեցէ՛ք ուրեմն վասն իմ, համոզակեր զգացմամբ՝ թէ որպէս Սրբազնութեանդ խօթութեան համար կարեկիր, այսպէս եւս ցաւակցութիւններնուդ առթիւ շնորհապարտ է, Ձերդ Գերապատուութեան,

Բարեացակամն եւ խոնարհ ծառայ

Ա. Խ. ԶՈՒՆԴ

Բէրա, 22 Փետրուար, 1890.



Տարսակեղ, 22 Փետրուար, 1890

Վսեմախոյոյ Ասպետ Ս. Զունդ

Գիտեմ թէ որքան դառն տպաւորութեան տակ կը գտնուի Ձեր Ազնիւ սիրտ՝ սիրեցեալ ասպետուհւոյն դառնաղէտ կորստեամբ. չեմ կարող համարձակիլ մխիթարական բառ մ'իսկ գրել, զի ես զինքս ընկճեալ կըզգամ այդ բուռն հարուածէն, եւ վշտահար սիրտս կրկին եւ կրկին կ'արիւնի տարածամ մահուամբ ազնուափայլ ողբացելոյն, մանկութեանս ընկերուհւոյն եւ ազնիւ քրոջս: Ափսո՛ս, երբ կը տեսնեմ թէ համայն աշխարհ կը գնահատեն իւր բարեմասնութիւններ, իւր քաղցր եւ հեզահամբոյր բնութիւնն, իւր չքնաղ առաքինութիւններ, ինչպէս նաեւ ամեն կողմանէ ցաւոց արտայայտութիւններ կըլլան, թուի թէ աւելի աղետալի կըլլայ իւր կորուստն. յորդարտասուք կը բղխին աչքերէս, բարերար՝ արցունքներ որ սրտին մորմոքը կը մեղմեն:

Սակայն ոչ սակաւ մխիթարական է մտածել որ նորա առաքինութիւնք եւ առ Ազգն մատուցած ծառայութիւնք այնպիսի տպաւորութիւններ կը թողուն ամենուն, որ տարիներ եւ դարեր պիտի օրհնուի այդ մեծանձն կնոջ անունը, անմահ պիտի մնայ նա, փառք զոր

ստանալու համար շատեր կեանքերնին կուտային:

Իսկ մենք պիտի յիշենք յաւէտ իւր քաղցր յիշատակը, մելամաղձոտ տխրութեամբ. ո՛հ, միայն այս պիտի մնայ միակ սփոփանք մեր սրտին. առ այժմ մաղթելով Ազնուափայլ Ասպետիդ մխիթարութիւն եւ համբերութիւն.

Մնամ խորին յարգանք

Ձերդ անճնուէր

Յ. ՍԻՆԿԻԻՃԵԱՆ



Բերս 23 Փետրուար 1890

Մեծապատիւ Յարուրիւն Էֆէնտի Սիւնկիւնեան

Ի Տարսակէլ

Ընդունեցայ նամակնիդ: Համոզուած եմ որ դառնաղէտ կորստեանս տակ դուք ալ ընկճեալ, արտայայտութենէդ առաւել դառն է ձեր մորմոքը: Դուք մէկտեղ մեծցած քոյր եւ եղբայր էիք ի տղայ տիոց: Ինքն ստէպ զայս կը կրկնէր, եւ ի շարս ազգականաց առաւելագոյն մտերիմներէն մէկն ալ դուք էիք, որոյ ես ալ համամիտ էի, գործի եւ

մտերմական յարաբերութեանց մէջ Ձեր յատկութիւններն ըստ արժանւոյն դնահատած ըլլալովս :

Դառն է կորուստնիս , մանաւանդ ինձ դրժբադդիս համար որ 28 տարի կենակցելով՝ իւր բարեմասնութիւնները եւ պատկերը միշտ աչացս առջեւ եւ մտացս մէջ պիտի ունենամ եւ անմխիթար պիտի մնամ : Ա՛խ , Արթաքի աղայ , արգահատէ՛ ինձ եւ իմ վիճակիս վրայ արտասուէ՛ :

Ա. Խ. ԶՈՒՆԴ



Բերս , 22 Փետրուար 1890

Առ Մեծապատիւ Տէր Ռ. Պէրպէրեան

Մեծապատիւ եւ կարեկից Տէր

Ողբացեալ Տիկնոջս դազազին հանդէպ Ձեր արտասանած դամբանականն ի սպառ յուզած էր զիս : Յորդահոս արցունքներս ապացոյց էին այդ աղէկէզ զգածմանս եւ երախտագիտական ձեռք կարկառեցի Ձեզ :

Այսօր Արեւելի մէջ նոյն յանպատրաստից սրտաչարժ խօսքերը կարդալով , որք տողորեալ էին մտացս եւ սրտիս խորը , դարձեալ

փղձկեցայ յարտասուս եւ միւս անգամ կուգամ իմ երախտագիտութիւնս յայտնել : Այո՛ , ի սրտէ շնորհակալ եմ :

Ա. Խ. ԶՈՒՆԴ



Բերս , 22 Փետրուար 90

Վսեմաշուք Ասպետ Զունդ

«Իրք Հանդերձեալ Աշխարհի» երկասիրութիւնը հայերէնի թարգմանուած ըլլալով՝ Ձեր Վսեմութեան գուցէ աւելի հաճելի ըլլայ զայն մայրենի լեզուաւ կարդալ . վասն որոյ կը համարձակիմ զայն Ձեր Վսեմութեան առաքել , մաղթելով Ձեզ միանգամայն ամենայն բարօրութիւն :

Ողջ Լերուք

ՍՏԵՓԱՆՈՍ ՊԵՏՐՈՍ Ժ.

Կարողիկոս Պատրիարք Կիլիկիոյ



Բերս, 22 Փետրուար 1890

Գերերջանիկ Կաթուղիկոս-Պատրիարք Տէր  
Տ. Ազարեան Գերասայծառ

Անհուն երախտագիտութեամբ ընդունեցայ «Իրք Հանդերձեալ Աշխարհի» երկասիրութեան հայերէն թարգմանութիւնը, զոր Ձեր պատուարեր այցելութեան ժամանակ յորդորեր էիք ինձ կարդալ։ Ողբացեալ Տիկնոջ մահուամբ անմխիթար եւ յուսահատեալ՝ պիտի փնտռեմ մէջը, եթէ երբէք հնար է, մտաց հանդարտութիւն եւ ի հաւատոյս խախտեալ համոզմանս դարման։

Բայց առաւելապէս ի Ձերդ սրբանուէր աղօթս ասպատան, խնդրեմ հայցել աստուածային Նախախնամութենէն՝ գթալ յիս եւ իւր ողորմութեան սպեղանի շնորհել վշտազնեալ սրտիս։

Այսու խնդրանօք կամ եւ մնամ Գերերջանիկ Տեառնդ Սրբազանի,

Խոնարհ ծառայ

Ա. Խ. ԶՈՒՆԴ



Մակեդոն 22 Փետր. 1890

Վսեմաւում Ասպետ Զունդ

Ի Կ. Պոլիս

Վսեմաշուք Ասպետ

Արեւելի թերթին մէջ կարեվեր սրտի ցաւով ընթերցայ այն ծանրագոյն կորուստը որ հասեր է Ձեզ՝ գրկուելով Ձեր ընտրեալագոյն սիրելի Անձէն եւ կենակցէն։ Սակայն երբ գրիչս ձեռք կ'առնում զիմ անկեղծ սրտագին ցաւակցութիւնս յայտնելու Ձեզ, (զի առիթն այնպէս բերաւ որ չեմ կարող զանց առնել, առաջին եւ վերջին անգամ տեսած եւ ճանչցած ըլլալով զայդ ազնիւ հոգին եւ Անձն) չգիտեմ թէ առ նո՞ր վիրաւորեալ մը խօսելու եմ թէ առ այնպիսի ոք որ արդէն վիրաւորեալ էր ի վաղուց, եւ արդէն պատրաստուած այդ դառն բաժակին վերջին մրուրն ալ քամելու։

Չ'եշներ մտքէս այն մտայոյզ եւ խռովեալ վիճակը յորում զՁեզ, Վսեմաշուք Ասպետ, տեսայ վերջին Հոկտեմբեր ամսէն, եւ զիս ալ արդարեւ խռովեցոյց, եւ այլ յայլմէ՝ չգիտէի ինչպէ՞ս կարեկից լինել Ձեզ։ Եթէ կէտ մը կար որ այն ժամէն նկատեցի ի Ձեզ թէ արի պիտի գտնուիք ըստ բաւականին այդ դառնութեան սիրով իմն ժուժկալել, եթէ երբեք հասնի Ձեզ, Ձեր բարեպաշտական ոգին էր։

եւ զաչաղ մերթ Ձեր սիրելւոյն վրայ դարձունեւն եւ մերթ յերկինս առ Աստուած : Արդ ժամ է որ այդ ցաւագին աչուքնիդ , այս պահուս որ Աստուած այնպէս անօրինեց որ առ ինքն կոչէ զնա , խալսո յերկինս դարձունէք ուր է միանգամայն եւ Աստուած եւ Ձեր սիրելւոյն Սուրբ Հոգին : Տխուր միշտ ըստ աշխարհի , բայց Աստուածապաշտ սրտերու համար ոչ փոքր մխիթարութիւն է մտածեւն որ եթէ զրկուեցան իրենց սիրելիէն , բայց զրկուեցան յԱստուած . մխիթարութիւն է , այո՛ , ստուգութեամբ հաւատալն որ իրենց սիրեցելոյն հոգին բաժնուեցաւ իրենցմէ , բայց միացաւ ընդ Աստուծոյ : Հանգուցելոյն աքնուութիւն բարուց եւ հոգւոյն բարեպաշտութիւնը որոյ համար տեղոյս գաղթականութենէն ճանչցող անձերէ գովեստներ եւ վկայութիւններ լսեցի , ո՛չ միայն գրաւական է Ձեզ այս բանին , այլ եւ ոչ փոքր մխիթարութիւն ըլլալու է : Ունայնութիւն ունայնութեանց , վերջապէս յայս պիտի յանդիմք ամենքնիս ալ վաղ կամ անագան , բայց երանի՛ այնոցիկ որ ի Տէր ննջեցին , եւ երանի՛ նոցա որք իրենց սիրելւոյն համար զայս կրնան հաստատութեամբ վկայել , եւ այնու իսկ սփոփուիլ :

Իմ անկեղծ ցաւակցութիւնս կրկին եւ կրկին յայտնելէս վերջը , չեմ կրնար այլով եղանակաւ սփոփել զՁեր վիրաւորեալ սիրտն , բայց

այդ երկնային եւ աստուածային խորհրդաւորութեամբ : Նա ինքն Աստուած մխիթարէ զՁեզ , եւ նոյն իսկ Ձեր անմուանալի սիրելւոյն հոգին , որ աստուածամերձ է այժմ , եւ որում այնքան գորովով , գթով , բիւր խնամօք , բիւր մտահոգութեամբ եւ յուզմամբ զինքը մինչեւ վերջին շունջը խնամարկեցիք , եւ այդ սիրոյ գողտր կնքով մը կնքեցիք՝ հաւատարիմ այն ուխտին զոր անաջին անգամ ձեռք ձեռքի տալու ստեն ուխտեր էիք :

Ձերմ աղօթիւքս որ Աստուած Ձեզ երկար եւ արիութեամբ ընդ Աստուածային կամաց համակերպեալ կեանս շնորհէ , մնամ Ձեր Վսեմաշուք Ասպետութեան միշտ աղօթող ,

ՍՈՒՔԻԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱՐՈՆԵԱՆ

*Constantinople, le 1 Mars (N. S.) 1890,*

Monsieur le Chevalier de Czunt  
PERA

*Mon cher Monsieur le Chevalier*

Mon état maladif m'empêche, malgré moi, d'assister au service funèbre qui aura

lieu demain pour le repos de l'âme de votre regrettée épouse.

Veillez, mon cher Monsieur le chevalier, croire que je prends une vive part à la douleur que vous venez d'éprouver et tout en m'excusant de mon absence, accepter mes plus sincères condoléances.

MEHMET-NAZIF.

---

*Péra. le 2 Mars (N. S.) 1890.*

*Cher Monsieur de Czunt*

Je tiens à vous écrire sans retard que vous ne preniez pas pour indifférence de ma part mon absence ce matin, lorsque tous vos nombreux amis se réunissaient pour dire un dernier adieu et rendre un dernier hommage à la fidèle compagne de votre vie. Une indisposition qui me retient à la maison m'a seule empêché d'y aller; j'en ai éprouvé, soyez en certain, un très-vif regret, car plus que tout autre j'appréciais la constante bonté de Madame de Czunt.

Croyez-moi, cher Monsieur,

Votre dévoué

Baron de VENDEUVRE.

*Le Caire, 3 Mars.*

Chevalier de Czunt

CONS/PLE

Apprends malheur terrible vous accable, suis cœur et âme avec vous dans votre douleur.

NUBAR.

---

Վսեմափայլ Ասպէս Զուռդ

Ի Կ. Պոլիս

Վսեմափայլ Տէր

Անդարձ եւ անբռնաբարելի դատակնիքն Աստուածային՝ վերջապէս վճռած է զՁեզ ի սուգ եւ ի վիշտ համակել, կորզելով Ձեր գրկէն Ձեր ամենասիրելին. գիտե՛մ, կարի դառնադոյն է այս կորուստ. դուք ողբացիք, մենք լացինք. բայց Աստուածային կամաց առջեւ չկայ մեզ համար այլ ինչ, եթէ ոչ միայն օրհ-

նել Նորա մեծութեան ամենօրհնեալ կամօքը :

Այո՛ , հանգուցեալն ուսած էր իր Ս . կրօնքէն , թէ մարդուն հոգին անմահ է , եւ անոր երանութիւնը երջանկութիւնը Աստուծոյ հետ միանալն է միայն . այս հաւատքով եւ յուսով , գիտցաւ իւր անձնութեան վրայ ցոյց տալ ամէն առաքինութիւն եւ բարեմասնութիւններն , յորոց շատերը զուրկ գտնուած են : Հանգուցեալ Տիկին Նեքտարինէն՝ իբրեւ աշակերտ եւ հետեւող Քրիստոսի , սիրեց իր Ազգը եւ իւր ծանօթները , ու սիրուեցաւ անոնցմէ . թէ մահը կորզեց զայն մեր մէջէն , բայց չէ կարող անոր անունը եւ անմահ յիշատակները ջնջել մեր սրտէն . այս մխիթարութիւն բաւական է Քրիստոսի հաւատացելոց որք կ'ապրին յարութեան եւ երանութեան յուսով :

Առ Բարձրեալն Աստուած կ'աղօթեմք լուսաւորել զհոգի վաղամեռիկ Տիկնոջդ ի լոյս Աստուածութեան իւրոյ , եւ շնորհել մխիթարութիւն եւ սիրտանս վշտացեալ սրտին Ձերումդ վսեմութեան :

Մնամ աղօթարար

ԳԵՈՐԳ Ծ. ՎՐԴՊ. ՌՈՒՍՃՈՒԳԼԵԱՆ

21 Փետրուար 1890 Փիլիպպուպոլիս



Քերս , 22 Փետրուար 1890

Գերապատու Տէր Գէորգ Ծ . Վարդապետ

Ռուսնուգլեան

Ի Ֆիլիպի

Գերապատուութեանդ ցաւակցութեան արտայտութեանց համար խորին երախտագիտութիւն յայտնելով հանդերձ , ճշմարտութեան դէմ մեղանշած կ'ըլլամ , ներքին զգացումներս պատուակած կ'ըլլամ , չխոստովանելով թէ , Ձերդ շնորհալին դառն խորհրդածութիւններ զարթոյց յիս : Աստուածային նախախնամութիւնը որ անզաւակ մնալու դժբախտութիւնը վերապահած , եւ ոգեպարար այդ ուրախութենէն զրկած էր զմեզ , որոյ հուսկ ուրեմն համակերպած էինք յուսով եւ խնդրանօք որ գէթ խաղաղ եւ անդորր ծերութիւն մը կ'անցնենք ի միասին , այդ անքննին նախախնամութիւնը ո՞չ ապաքէն կարի անողքը եղաւ ինձ դէմ՝ բաժնելով զիս այդ աննման կենակցէ , թաւալգլոր ընկեցիկ ընկելով յողբս եւ յարտատուս՝ անդարման այս տարիքիս մէջ :

Եթէ ստոյգ է , ինչպէս ես համոզուած եմ , թէ ինքը օրինակելի պատկեր մըն էր ազգային

իզական սեռին համար, իւր տանտիկնութեամբ, ամուսնական հաւատարմութեամբ, ազգասէր բարեմասնութիւններով, ընդէ՞ր այդ կենդանի եւ օրինակելի տիպարը կորզեց խլեց տարածամ: Անքննելի, անթափանցելի են կ'ըսէք աստուածային դատակնիք. ո՛հ, աղօթեցէք որ այդ հաւատքը առատածեռնէ հէգիս, որպէս զի այդ համոզման մէջ գէթ կարող ըլլամ կազդուրումն եւ մխիթարութիւն գտնել:

Ձերդ Գերապատուութեան  
 Խոնարհ ծառայ  
 Ա. Խ. ԶՈՒՆԴ

Իւսկիւսար, 26 Փետրուար 1890

Վսեմաշուք վշտահար Տէր

Պատիւ ունեցայ ընդունիլ Ձեր նամակն որով կրկին անգամ շնորհակալութիւն կը յայտնէք ինձ այն դոյզն խօսքերուն համար զորս Ձեր ողբացեալ մեծահոգի կենակցին դազողին վրայ ուղղեցի առ սգազգեաց հայ ժողովուրդն: Ծնորհակալ եմ Ձեզ Ձեր տողերուն համար որք ապացոյց են Ձեր ազնուազգած սրտին փափկութեան եւ միանգամայն Ձեր

ամուսնազուծ սիրոյն որով՝ անմխիթար Ձեր պաշտելի Տիկնոջ անդարմանելի կորստեան վրայ՝ յանչափա կը գնահատէք ինչ որ նորա յիշատակին կը վերաբերի եւ ինչ որ զնմանէ Ձեզ կը խօսի:

Բայց ըստ ինքեան ի՞նչ ըրած եմ ես շնորհակալեաց արժանի: Այդ կորուստ, Վսեմափայլ Տէր, գիտէք անշուշտ, Ձերը չէր միայն, այլ եւ ամբողջ Ազգին: Դուք Ձեր կենաց մէկ հատիկ ընկերը, Ձեր խորհրդոց եւ զգացմանց հաղորդ Ձեր առաջին բարեկամը, Ձեր հոգւոյն հատորը, Ձեր սրտին նեցուկը, Ձեր ընտանեկան յարկին արեւն ու հոգին կորուսիք ի նմաբայց եւ Ազգը գործիչ կին մը, բարերարութեան հրեշտակ մը, իւր գեղեցիկ սեռին մի չքնաղ սլարծանքը կորոյս այգու կորստեամբ: Ինչպէ՞ս չ'ողբայ զայն Ձեզ հետ, ինչպէ՞ս իւր արտասուքը չխառնէ Ձերի՞ններուն հետ: Յուզարկաւորութեան օրն հանրային հշմարիտ սուգի մ' արտայայտութիւնը տեսաք Ձեր շուրջն, որ արդիւնք էր այն յարգանաց, խորին համակրութեան եւ երախտագիտութեան զոր իւր ընտիր յատկութեամբք ու ազնուական գործովքն ազգած էր իւր ազգայնոց, մինչեւ օտարաց իսկ, Ձեր բարեյիշատակ Տիկինը:

Այդ մեծ կորստեան վրայ ի սրտէ ողբացողներէն մին ալ ես էի: Երբ առաջին անգամ

իւր մահուան գոյժը կարգացած էինք լրագրաց մէջ, ես եւ ամուսինս կրած էինք բուռն ու ցաւազին ցնցում իբր մի կայծակի հարուածէ: Ինչպէ՛ս ուրախութեամբ աւետեցի յետոյ կնոջս թէ սուտ էր այն. աւա՛ղ, ընդհուպ իմացանք թէ կարի իսկ իրական էր աղէտը եւ լացինք ի միասին նորա վրայ: Կըրնաք մակարերեւ ապա թէ որչա՛փ յօժարափոյթ ընդունեցի Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան առաջարկը խօսելու յանուն իւր՝ իւր բազմերախտ նախկին Ատենապետուհւոյն դագաղին վրայ. տրտմալից սիրտս համաձայն էր անոնց զգացմանց որք իւրեանց վշտին թարգման լինելու տխուր պաշտօնը կը յանձնէին ինձ: Կըզգամ թէ յաւիտենական ողբոց արժանի Տիկնոջ արժանիքէն շատ վար մնացին իմ խօսքեր. կը ցաւիմ մանաւանդ որ իւր հետ տեսնուելու եւ զինքն ի մօտոյ ձանաչելու բաղդն չէի ունեցած. թերեւս կարողանայի առաւել արժանաւոր կերպիւ գնահատել իւր անձնական հազուագիւտ բարեմասնութիւններ, որոց վրայ գովեստիւք կը խօսին իւր ամէն ծանօթք՝ յորոց մին ալ լինելու պատիւն ունեցած էր կինս: Բայց պարտականութիւն մը, թեւ տխուր, իմովսանն կատարած լինելու զգացումն ունիմ, այն է բացատրութիւն տրւած լինելու այն խոր վշտին ու մորմոքանաց զոր ստուգիւ «Ազգանուէր» վեհօգի տիկնոջ

մ'անակնկալ կորուստը պատճառեց համայն Հայ սրտերու, թէ՛ աստ եւ թէ՛ ի գաւառս:

Ուստի, երբ պարտք մը միայն կատարած եմ, չունիմ իրաւունք շնորհակալութիւն ստանալու: Մեք, իբրեւ ազգային, երախտապարտ եմք Ձեզ որ միշտ աշխատակից գտնուած էք Ձեր յաւերժայիշատակ Տիկնոջ՝ իւր ազգասիրական ազնիւ գործոց մէջ, եւ որ ունեցած էք միշտ առանձինն եւ ունիք Ազգին բարւոյն համար Ձեր օգտաւէտ խորհուրդներն ու աշխատութիւններ:

Ի վերջոյ, չեմ փորձեր զՁեզ մխիթարել, հէ՛ք հոգիդ ամայի եւ անմխիթար. գիտեմ որ ինչ որ խօսիմ կամ գրեմ երկնասլաց փարելի այդ հոգւոյն վրայ՝ Ձեր վիշտը միայն աճեցընելու պիտի ծառայէ: Բայց կրնամ խնդրել Ձենէ որ խնայէք Ձեզ, որ ապրիք այն Ազգին համար զոր Ձեր Տիկին այնքան սիրեց եւ զոր ոչ նուազ կը սիրէք եւ դուք: Սպրի՛ կորուսեալ սիրելի հակին սիրելի խորհուրդներով՝ ապրիլ է դարձեալ կերպիւ իւրիք նորա հետ եւ շարունակել է նորա կեանքն յաշխարհի:

Ձեր աջը կը սեղմէ տրտմազին

Ձեզ կարեկից

Ռ. Յ. ՊԷՐՊԷՐԵԱՆ



Վսեմափայլ Մեծի Ասպետից Ա. Ջունդույ ,  
հաւասացելոյ ի Քրիստոս , ողջոյն , սէր եւ  
երկնային մխիթարութիւն :

Վսեմափայլ սիրելիդ մեր

Յաւուր , յորում յափանց անտի Եւրոպիոյ  
յանակնկալս գուժեաց զրօթ սգառիթ մահուան  
առաքինի Տիկնոջ Եկեղատայ Ասպետուհւոյ ,  
սուգ առաք ամենեքեան :

Մեծ էր արդարեւ կորուստ Ազգին մերոյ  
յանձին Եկեղատայ Ջունդույ Ասպետուհւոյ :  
Արդ՝ թո՛ղ առցէ ուրեմն Մեծն Երեմիա գիւրն  
քնար , ո՛չ գաւեր հնոյն Երուսաղէմի ողբալ ,  
այլ զտունն Թորգոմայ , զի կորոյս յանակնկալս  
զմայրն մխիթարիչ որբոց , զհրեշտակն հաւա-  
տոյ , սիրոյ եւ զյոգնալստակ ձեռն սատա-  
րիչ ազգին լուսաւորութեան :

Արդարեւ երջանկայիշատակ Ասպետուհւոյդ  
աշխարհահնչակք էին գործք եւ արարք յօ-  
գուտ եւ ի զարգացումն ազգութեան , զորս մի  
առ մի ի հանդէս բերել աստանօր չ՛գօրէ միտք  
մեր , այլ զի հետեւող գտաւ վսեմախոհ Ասպե-  
տուհին՝ Աշոտայ Գ . Ողորմածի եւ նորին Սոս-  
րովանոյչ կողակցի , որ հանդիսացաւ ձեռն  
մխիթարութեան անկելոց եւ կարօտելոց , մայր

կրթութեան եւ մտային լուսաւորութեան ազ-  
գիս :

Եւ մեք ո՞չ սպաքէն նորին ճրից եւ հան-  
գամանաց հետեւողս տեսաք բովանդակ ի  
կեանս իւր զՁերդ գերազնիւ Տիկին Ասպե-  
տուհի , որ հայթայթէրն ընդ միշտ մխիթա-  
րանս բազմաց եւ սրբէր զարտասուս տառա-  
պելոց , ձեռս կարկառէր ամենեցուն մխիթա-  
րութեան . մանաւանդ զվէմն անկեան դէնէր  
հաստատուն ազգանուէր Հայուհեաց Ընկերու-  
թեան :

Ապաքէն , Վսեմափայլ սիրելիդ մեր , առա-  
քինեաց չիշխէ երբէք մահ . Տիկինն Եկեղատու-  
նէ հանգչի այժմ՝ յերկինս : Գնաց նա յօթեւանս  
արանց առաքինեաց առնուլ զվարձս իւր ի  
ձեռանէ անմահին Աստուծոյ մերոյ Յիսուսի  
Քրիստոսի : Ուրեմն յաւերժացին յիշատակք  
նորա ի սիրտ համայնից : Լուսաւորեսցէ Տէր  
Աստուած զհոգի նորին ընդ հրեշտակս , ընդ  
սուրբս եւ ընդ կամարարս իւր դասաւորելով .  
եւ զՁեզ , ո՛ Մեծդ Ասպետ վշտակիր , մխիթա-  
րեսցէ ի հոգի , պահելով ի խնամս մեծի մար-  
դասիրութեան իւրոյ :

Որպէս համայն հայութիւնն զկարեկցականն  
մատուցին մխիթարանս առ Ասպետդ մեծ , գնոյն  
փութամբ յափանց Թրակիոյ մատուցանել մխի-  
թարանս առ վշտակիրդ : Տէր Աստուած ցօղ

երկնային մխիթարութեան ցօղեսցէ ի Ձեզ եւ ի սիրտ Ձեր վշտացեալ:

Յիսուսաւանդ ողջունիւ եւ օրհնութեամբ

Մնամք աղօթարար

ՀՄԱՅԵԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԴԻՄԱՔՍԵԱՆ

Առաջնորդարան Հայոց ի Ռօսօսթօ

Ի 26 Փետրուարի 1890

Բերս , 4 Մարտ 1890

Գերապատիւ Տեառն

Տ . Հմայեակ Դիմախնան Ս . Եպիսկոպոսի

եւ Արժանընկիւր Առաջնորդի

Ի Ռօսօսթօ

Գերապատիւ Սրբազան Հայր

Շնորհալին Տեառնդ Սրբազանի , գտուեալն ի 26 Փետրուար ամսոյ ընկալեալ , շնորհ մեծ ունիմ վասն հոգեբուղիս բանից զորս ի հայրախնամ սրտէ եւ ի տխրամած կարեկցութենէ մղեալ սքանչելապէս տողէք աւ ի ամբեղ զկարեւէր խոց սրտիս եւ ի մխիթարել զհէգս

վշտագնեալ : Ո՛չ դոյզն կուռանք մեզ են պատգամբդ առաքելական եւ յորդորանք սրտայոյզք վասն սրտապնդեալ մնալոյ ի հաւատս եւ չխորասուզիլ թաւալգլոր ի վիհ յուսահատութեան յորոյ եզրն դեգերի անձն իմ անմխիթար վասն անգիւտ կորստեանս ոյր եւ հետեւութիւնք կարի իսկ աղետալի են տարեաց եւ մինաւորութեանս նկատմամբք :

Ձի թէ չէ մեզ յաւակնութիւն ի կշիռ դնել զողբացեալն մեր սիրելի ընդ Սոսրովանոյշայ , որպէս Ձերդ Սրբագնութիւն համարի , եւ ո՛չ իսկ Աշխէնի եւ Կատրամիտէի համեմատել , որք իբրեւ լուսատու արեգակունք զիւրեանցն ունին զտեղի բարձրակալ ի հորիզոնի , սակայն համոզակեր հաւաստեօք եւ համարձակախօս լեզուաւ պարտ եւ պատշաճ համարիմ հաստատել , թէ էր նա Կին ժրագլուխ , անբիծ ի պարկեշտութեան , կրօնասէր , անձնուէր առ Ազգն , խնամող աղքատաց եւ օրինակելի տիպար իգական սեռի ազգայնոց : Եւ ո՛հ ահա այսպիսի որակութեամբք ձօնեալ անձնաւորութիւն խլեցա՛ւ ի մեր գրկաց եւ ի հօտէն Ազգիս սիրելոյ տարաժամ :

Ո՛ւր կամ յո՛ ինձ գտանել սիրտիանս աղէկըտուր անջատմանս եւ համակերպիլ աստուածային Նախախնամութեան :

Հաճեաջիք , Սրբազան Տէր , զայս հայցել յաստուածահաճոյ աղօթս Ձեր յերկնաւորէն ,

որ եթէ պատժէ, գիտէ եւս եւ կարող է մխիթարել, եւ զմերս երախտագիտութեան կանխամատոյց հաւատարման ընկալեալ, ճանաչել զմեզ Ձերդ Գերապատիւ Սրբազնութեան,

Խոնարհ ծառայ  
Ա. Խ. ՋՈՒՆԴ

ԱՐԲԵՊԵՍԿՈՊՈՍՍՈՍԵ ԶԱՅՈՑ

Պրուսա, 27 Փետրուար 1890

Վսեմափայլ Ասպետիդ եւ Քրիստոսազօր Սիրելոյդ, Ողջոյն եւ Օրհնութիւն Տիրանուէր

Արդարեւ կարի խոցեցաւ մեր սիրտն ու Հոգին, երբ Ազգ. Ըրագիրք Ձեր Վսեմութեան պատուական կենաց կենակցոյն՝ Տիկին Նեկտար Ասպետուհւոյ սգալի մահուան բօթալի լուրը գուժեցին:

Բաջ գիտեմ եւ կըզգամ թէ որքան ծանր է Ձեզի պէս զգայուն ամուսնոյ մը համար այսպիսի կորուստ մը, եւ քանի՜ դժուար՝ բարեպաշտուհի հանգուցելոյն այդ անգառնալի բա-

ժանու մը որ դառնակակիժ ցաւեր ու մեծամեծ վէրքեր կը բանայ Ձեր ազնիւ սրտին վերայ:

Բայց յիշելով, սիրելիս, թէ այդ վճիռ մ'է Աստուածային եւ հրաման անգառնալի, եւ մ'չ մի մահկանացու ազատ այդ վճռէն, յիշելով թէ ամենայն մարմին հողեղէն վաղ կամ անագան պարտաւորուած է ըմպել զայդ բաժակ դառնութեան, այո՛, յիշելով մանաւանդ որ երջանկայիշատակ եւ աղքատարժանք հանգուցելոյն առ Ազգն Հայոց մատուցած ազգօգուտ ծառայութեանցն փոխարէն՝ ամէն Հայ չրթունք պիտի օրհնեն զինքը յաւիտեան, եւ պիտի յիշեն ու յիշատակեն այդ հոգելոյս հոգւոյ հոգեսիրական ու ազգասիրական արարքներն եւ մարդասիրական ու բարեպաշտական աշխարհահոյսի գործերն. յիշելով վերջապէս որ այդ կատարեալ Աստուածասէր եւ կատարեալ Ազգասէր անձնաւորութիւնը՝ փառք ու պարծանք էր ընդհանուր Հայութեան, մանաւանդ առաքինութեան եւ բարեպաշտութեան բարի ու կատարեալ օրինակ մը բոլոր ազգային իգական սեռին, արդարեւ պէտք է մխիթարուիլ եւ Ձեր Քրիստոնեայ հաւատքով հաւատալ թէ նա մենէ բաժնուելով եւ այս անցաւոր ու ազցաւոր կենցաղէս հրաժարելով կը վերաալանայ այժմ եւ կը թռի կելլայ յերկինս ի կեանսն յաւիտենականս եւ անշուշտ կը միանայ ընդ Քրիստոսի եւ կը խառնուի ի Դասս

Արդարոց, թողլով իւր առաքինի կենացն փոխարէն՝ իւր առաքինի ամուսնոյն՝ Վսեմափայլ Ասպետիգ ամենապատուական կեանքը, իրրեւ անմուսնալի յիշատակ եւ քաղցր մխիթարանք իւր ամենասիրելի Ազգին, Որոյ հետ վասն Ձեր ի մխիթարիչ Սուրբ Հոգւոյն երկնային մխիթարութիւն մաղթելով,

Մնամ աղօթարար

Առաջնորդ Պրուսայ

ԲՍՐԹՈՒՂԻՄԷՏՈՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՍՈՍ



Բերա, 5 Մարտ 1890

Գերապատիւ Սրբազան Տէր  
Տէր Բարբուղիմէոս Արքեպիսկոպոս  
եւ Առաքելաւորի Առաջնորդ  
Պրուսայ

Ձեր Գերապատիւ Սրբազնութեան խնդակցութեան չնորհաւորութիւնները շքանշանի մը առթիւ ժամանակաւ ընդունած ըլլալով, որո՞ւ մտքէն կ'անցնէր թէ երեք կամ չորս տարի ետքը ամենասիրելի ամուսնոյս մահուան հա-

մար վշտակցական տողերնիդ կարդալու դժբաղդութիւնը պիտի ունենամ:

Անքննին են, կ'ըսէք, աստուածային դատակնիքն, սակայն աղէկիզիկ եւ անդառնալի է նաեւ մեծ կորուստս: Ահա ճշդիւ այս երկու եզերաց, երկու հակառակ ընդդէմ հոսանաց, իրրեւ Սկիլլայի եւ Կարիպոսի մահառիթ ազառածից մէջ է որ միտքս, սիրտս եւ հոգիս կը տատանին ալեկոծ: Կրօնքը հոգեկան սկզբունքը մատնանիչ կ'ընէ՝ համակերպիլ աստուածային կամաց. իսկ բնութեան զգացումն ու հոգեղէն մարմին՝ զգալ կուտայ դառնալէս մինչեւ իյուսահատութիւն կորըստեանս մեծութիւնը:

Այո՛, ողբացեալ Ամուսնոյս բարեմասնութիւնները զորս կը բարեհաճիք շարեւ, թէ՛ ազգայնոց եւ թէ՛ օտարազգեաց ընդհանուր վշտակցութեան համակրանքն զոր կը նշմարեմ, կերպիւ իւրիք մխիթարութիւն է ինձ, այլ անկարող եւ անզօր սթափելոյ զանձս տառապեալ: Իցի՛ւ Ձեր Սրբազնութեան սրբանուէր աղօթիւք առատածեռնուէր ինձ լոյս ուզողութեան ի սպառ չ'ընկճելու ընդ ծանրութեամբ տառապանացս:

Չայս թախանձեմ ի Սրբազան Տեառնէդ, կրկնելով, համբուրիւ Սուրբ Աջոյդ, մեծարանացս հաւատարէն:

Ա. Խ. ՋՈՒՆԴ



Խասգիւղ, 27 Փետրուար 1890

Վսեմաւումք Ասպէտ Զուկոյ

Ի Ռեւա

Վսեմաշուք Տէր

Ես՝ ծերունիս՝ յաւոց ամաց ասկ ճնշեալ, ներկայիւս կուգամ համակիր եւ համակից սրտիւ վշտակցութիւնս յայտնել առ Ձեզ, Վսեմ. Տէր, եւ առ Տէր եւ Տիկին Սէլիմիէ-ճեան, որոց բարեպաշտ բեկեալ հոգիք ի թախիծս համակեալ են արամութեան ընդ հեռանալն ի մէնջ շա՛տ կանուխ Ձեր տոհմիկ ազնուափայլ Տիկնոջ:

ՁԶեզ, Վսեմաշուք Տէր, սակաւ ինչ սիփփելոյ այլ հնար չեղեւ ինձ, բայց եթէ թղթատել ոգեզուարթ Աստուածազուեցիկ Ոսկի Մատենոյ: Մինչդեռ կ'ընթեռնուի Յովհաննու Յայտնութեան Ե. գլուխը, յիշեցի հառաչանօք՝ խառն ընդ յիշատակս՝ զՁեր չքնաղ առաքինութեամբ զարդարեալ Տիկինն՝ զոր ողբաց ազգն համօրէն եւ որոյ հետ՝ ամօք ինչ յառաջ խնդութեամբ՝ ի միասին գնացիք յերուսաղէմ յուխաս եւ յերկրապաշտութիւն Ս. Տեղեաց, եւ այժմ կը թռչի ի վերին Երուսա-

ղէմ յօթեւանս արդարոց ողբացեալ մայրն որբոց:

Արդարեւ մեծ է կորուսան զոր ըրիք Դուք եւ մեր սիրեցեալ Ազգն. զայսպիսի դառնակակիծ ցաւս սիփփելոյ համար՝ կը կարօտիմք Աստուծոյ շնորհաց: Դուք, Վսեմ. Տէր, տոգորեալ լի էք այն շնորհօք՝ բարեպաշտութեամբ եւ ողորմածասիրութեամբ որով կը փայլէր մանաւանդ իւր սեռին մէջ ողբացեալ Տիկին Նեկտար Զունդ որ բիւրաւոր ժողովուրդներէ արձագանքներ եւ օրհնութիւններ խլեց:

Մխիթարուեցէ՛ք, Վսեմ Տէր, զԱստուածաշունչն Ձեր սրտին վերայ դնելով եւ Ձեր անհուն բարեմասնութեամբ օժտեալ Տիկնոջ բարեգործութիւններն ի յուշ ածելով:

Օրհնելով զՁեզ եւ մաղթելով ի Տեառնէ երկնառաք շնորհածիր սիփփանս Ձեր այրած սրտին.

Մնամ վասն պատուական անձին Ձեր քաջառողջութեան եւ թանկագին կենաց երկարութեան ջերմեռանդ աղօթարար,

ԳԵՈՐԳ ՔԱՅԱՆԱՅ ԱՐԾՐՈՒՆԻ



Բերս, 7 Մարտ 1890

Արժանապատիւ  
Տէր Գեորգ Արժրունի Աւագ քահանայ  
Ի Խապիւղ

Արժանապատիւ եւ ծերունազարդ  
Հոգեւոր Հայր

Վշտակցութեան եւ մխիթարական դիրն զոր  
ինձ ուղղեցիք՝ կարգացի երախտագիտու-  
թեամբ: Անտարակոյս է ինձ թէ ի մէջ բազ-  
մաթիւ կարեկցական գրութեանց, ամենէն  
անկեղծիկներէն մին է Արժանապատուութեանդ  
թուղթն: Քանզի դուք, Տէր Հայր, իւր ճննդ-  
եան առթիւ սխրագգեսաց, անոր մանկութեան  
անմեղութեանը վրայ զմայլով, արբուն հա-  
սակի ատեն կուսական անբժութիւնը, եւ յե-  
տոյ պատկազրութեան ժամանակ Ս. Պատրիար-  
քի եւ ի դասս բարձրատիճան եկեղեցական-  
նաց, հայազգի եւ օտարազգի աւագանւոյն,  
դեսպանաց եւ բարձրակարգ պաշտօնէից մէջ  
իրբեւ տաներէց Ձեր դերն ունեցաք. եւ յետոյ  
մեր երջանկաւէտ ամուսնական սիրոյն հան-  
դիսատես դիտող էիք. Դուք կ'ըսեմ աւելի  
քան զայլս ի վիճակի էիք գնահատելու ողբա-  
ցերոյն արժանիք, բարեմասնութիւնները եւ  
կուեւ կորստեանս մեծութիւնը: Ո՞չ ապաքէն

Ձեր կրած կորուստն յանձին տաղանդաւոր  
բժիշկ որդւոյդ եւ առաքինի դասերաց՝ գրա-  
ւական են անկեղծութեան այն փախուկ եւ  
տխրամած զգացմանց զոր սիրելի ամուսնոյս  
մահուան առթիւ կ'արտայայտէք: Երանի՛ Ձեզ  
որ զԱստուածազգեցիկ Ոսկի Մատեանը սրտեր-  
նուդ վրայ դնելով կարող եղեր էք փոփիլ:  
Ինձ՝ այդ հաւատքը, այդ ոգեգրւարթ նեցու-  
կը կը պակսին. տարակուսանաց, յուսահատու-  
թեան անդունդի մէջ կը տարուբերիմ անմխի-  
թար, կորստեանս համար որ ոչ միայն ըստ  
ինքեան կարի մեծ է, այլ որ աղէտալի է,  
միանգամայն իւր հետեւութիւններովն, անոք  
անօգնական զիս ձգելով արտասուաց այս հով-  
տին եւ այն ալ այս հասակիս մէջ: Ձայս ինքն  
խսկ պաշտելին կ'զգար եւ իւր ետքի օրերուն  
ստէպ իւր բարեկամուհեաց կրկնած էր թէ ի-  
րեն համար հոգ չէր ըներ եւ հանդարտ սրտիւ  
մահը կը նկատէր. բայց իւր սրտածմիկ անտա-  
նելի ցաւն է որ զիս միայնակ կը ձգէ այս  
տարեաց մէջ յորում առաւելապէս իւր սրտա-  
լիւ խնամոց եւ գգուանաց պէտք ունիմ, ի՞նչ  
պիտի ըլլայ Ձունդս: Այսպիսի անգիւտ կորուս-  
տեան, աղէխարչ յիշատակներու եւ գորովա-  
լից զգացմանց հանդէպ մխիթարել միթէ հնար  
է. Դուք որ հարիւրամեակը կոխեր անցուցեր  
էք եւ Ձեր սուրբ պաշտաման բերամբ այսօ-  
րինակ շատ վիշտեր տեսած էք եւ բազմաց

արտասուք սրբած, ըսէ՛ք բան մը, գտէ՛ք նոր  
հնար մը եւ հոգի փրկած մխիթարած պիտի  
ըլլաք:

Ա. Խ. ԶՈՒՆԴ

Վսեմապատիւ Ասպետ Զուհր

Բերս

Վսեմապատիւ Ասպետ Տէր

Կը համարձակիմ վշտակից հեծութեամբ սրտի  
եւ եղբայրական մեծաւ յարգանաց անկեղծու-  
թեամբ, աղերսել Ձերդ Վսեմապատիւ Տէրու-  
թեան, ընդունելու ամենայն անձնուիրական  
բարեհաճութեամբ եւ մխիթարութեամբ, այս  
իմ գուղնաքեայ փոքրիկ աշխատութեանս հո-  
գեբուղիս եւ յաւերժական յիշատակը՝ ի նուէր  
անմուաց սիրոյ եւ մեծի յարգանաց, բարե-  
յիշատակ հոգւոյ հանգուցելոյն, Ազնուաշուք  
եւ Համեստափայլ Ասպետուհւոյդ եւ ամենա-  
սիրելոյ կողակցիդ նեկտարինեայ Տիկնոջ  
Զուհր:

Մնալով միշտ ամենայն եղբայրութեան մե-  
ծաւ յարգանաց մխիթարութեամբ,

Վսեմապատիւ Տեառնդ

ԳԷՈՐԳ ՍԱՄԱՆՃԵԱՆ

Ի ՍԳԱԼԻ

Ե՛

Ի ԴԱՌՆԱԿՍԿԻԾ ՄԱԶ

ԱԶՆՈՒԱԶԱՐՄ ԱՍՊԵՏՈՒՀԻՈՅ

Ե՛

ՀԱՄԵՍՏԱՓԱՅԼ ՏԻԿՆՈՋ

ՆԵԿՏԱՌԻՆԵԱՅ ԶՈՒՆԴ

Դու՛ Տէ՛րդ բարձրեալ, որ ըզբորսս  
եւ ըզկորքս Հրաւից,  
Անպարագիր բոյդ զօրութեամբ,  
մինչ բուժէիր չար յախից.  
Միքէ նոյնն իսկ չիցե՛ս դու Հայր՛,  
ո՛հ բրժեկէլ եւ ըզմեր  
Ըզսիւեցեալն ՚ի համայնից,  
ըզՆազեղին մեր ո՛ Տէր:  
Մերժեա՛ց Ասուած . . . անդ՛ւր . . . մերոց  
աղեսանաց . . . եւ շայլից,  
Է՛առ . . . զոգին . . . Նեկսառինեայ . . .  
բողեալ զմեզ յայս ցաւոց կիրն.  
Մեռար . . . ուրեմն . . . Դու՛ հուսկ յետոյ . . .  
ընդ անձանօք ասեղօք,

Ունայնութեան մեծի Անուանդ՝  
մեծ ըզպասկեր բողեալ սուկ :  
Անպք սեւաթոյրք փախըսականք ,  
Արեւմբեան 'ի ծագաց ,  
Գուժե՛ն մահուանդ ըզՄեծ կորուս ,  
aus յԱրեւելս մեզ յանկարծ .  
Խառն ընդ աղի մեր արսառուս ,  
ամպրոպաձայն անձրեւոք ,  
Ողբա՛ն ընդ մեզ , ըզմահդ անգուրք ,  
Եւ ո՛հ զբախսդ անողոք .  
Գիտե՛մ այո՛ , բուռն է մարդոյն ,  
ինձ մանաւանդ մրտերմիդ ,  
Երգե՛լ ըզմահ քոյ սարածամ ,  
'ի բազմարդիւն հասակիդ .  
Այլ որ գիտա՛ց խնդալ ընդ Քեզ ,  
մանուկ տոց հանապազ ,  
Պարս է նրմա , հուսկ յարգանաց ,  
Քեզ նըւիրել եւ ըսպաս :  
Առի՛ց ուրեմն երգե՛լ անդո՛ւլ ,  
այլ ո՛չ զբխուր մահուդ վէպ ,  
Զի մահացուին՝ պարս է այո՛ ,  
լընուլ զիւր վիհ անվրէպ .  
Այլ բարութեանցդ իսկ ես վարուց  
քոց քաղցրութեան երգեցից ,  
Յայտ յանդիման եղեալ աչաց ,  
ո՛հ 'ի հանդէս համայնից :  
Զի՛ կայ իմ արդ , ընդ ցուրս կըմախք  
մեռելոտիս անըզգայ ,

Ողբա՛լ անվերջ արտաւիգ ,  
մինչ անդ անշարժ եղեալ կայ .  
Միքէ բաւե՛ն , սուգ եւ լալիւնք ,  
մեղմել նորայն կարծրութիւն ,  
Որպէս քէ մարդ՝ 'ի նախնական  
լուրջ պասկերի կենդանւոյն :  
Գեղ , խինդք , ծիծաղք , բանք եւ զբոյցք ,  
անհետացեալ 'ի նրմա ,  
Մերկ 'ի զարդուց 'ի հանդերձից ,  
սուկ 'ի պասանս պատեալ կայ .  
Ծիծաղերես ո՛ւր այն դիմաց ,  
նուրբ շարժուածոց անոյժ փայլք ,  
Ունայնութեան քէ ո՛չ միայն ,  
պասկերազարդ սուկ խաբկանք :  
Այլ ես բարուցն ո՛հ քաղցրութեան ,  
'ի հիւս փնջից դրուստաց ,  
Պըսակազարդ զարդարեցից  
'Նորայն շիրիմ անմոռաց .  
'Նա՛ 'ի Տիկնայս Արամազնեան ,  
'ի մեծ Զարմին սերընդոց ,  
'Նըկար չքնալ արտից 'ի խոր ,  
չըջանակեալ Ոսկեգոծ :  
'Նորանըշան Գու՛ փայլէիր ,  
պարուց մեծաց 'ի Հանդէս ,  
Աչք անհամար , սրբք անհամբեր ,  
յուրախանդիր Քոյդ 'ի տեսս .  
Վայելչազարդ ո՛հ հանդերձիցդ ,  
Եւ շարժուածոյդ պերնութեան ,

Զարմանս 'ի մեծ գրբաւէին ,  
Եւ ո՛ր անդ Քեզ զոյգ նըման :  
Մինչ ո՛հ . . . բախտիդ . . . այն ցուրտ պատկեր  
... դիմակաւոր անշունկ  
Իբրեւ թէ մին՝ 'ի մըսերմաց  
հարագասաց քոց յատկ .  
Գայր մերձեմայր փաղափշանօք ,  
Երդնոյր խոսումամբ անվըբար ,  
Պարել ընդ Քեզ 'ի երեզ ժամուն ,  
գերանդազէն յոտից ծայր :  
Պարկե՛տ բարուցդ ազնուութեան ,  
անոյ՛ լեզուիդ մեղմ՝ 'ի շարժ ,  
Պարուց նըւագք իսկ հե՛տացեալ ,  
դադարէին արձաշարժ .  
« Կին՝ ժըրագլուխ , առաքինի ,  
հայրենասէր , եւ ըզգաս . »  
« Հիւրամեծար , եւ գրբասիր ,  
'ի խանձարոյդ բախտիդ վարձ : »  
Լացցո՛ւք ուրեմն , այլ ոչ Նորայն ,  
ո՛հ ըզմարմինն անկեմդան ,  
Սոսկ յասկութեանցն ըզմեծ կորուս ,  
որ ընդ նըմին քաղեցան .  
Միթէ իցե՛մք մեք մոռացեալ ,  
Երբեք ըզյու՛ւտ անցելոց ,  
Բազմօրինակ Քոյդ յարգանաց ,  
ձօնեալք արտիդ 'ի խորոց :  
Եւ Դու՛ Ասպե՛տ իմ Վեհագուն ,  
ո՛հ որբացեալ Ամուսնոյդ ,

Գերօրինակ 'ի յասկութեանց ,  
ոյք զարդ Անուանդ մեծաշուք .  
Լա՛ց ըզկորուստդ անգուգական ,  
ընդ մեր աչօք ցողագին ,  
Մինչ 'ի փայլել Արդար Կըռոյն ,  
սուրբ Զըւարթնոյդ 'ի ձեռին :  
Կորողք՝ Անուան , Սիւնք՝ մարմարեայք  
ունայնութեան սոսկ պատկեր ,  
'ի հոռովել ժամանակին ,  
հիմն 'ի սապալ կան յաւեր .  
Մինչ բարութեանցն ո՛հ դրուսեաց ,  
նախանձայոյդ Յիշատակ ,  
Արձանագրին անդ Անմահին ,  
Վարձահասոյցն 'ի Տախտակ :  
Զերթ յաստափայտ իմն ալէսանջ ,  
'ի մըքութեան գիշերին ,  
Ըզյայտ ծիծաղ մինչ 'ի հեռուս ,  
անդ նըշմարէ լապտերին .  
Անյոյս սըրտից Դու՛ 'ի մըքին ,  
Եւ աղբասին անդ 'ի յարկ ,  
Գաղտնաձաճուկ բարեացդ անշեջ  
փայլիս լուսով գրբառաս :  
Եւ սիրելոյդ իսկ հայրենեաց ,  
յառաջափայլ բարոյման ,  
Միթէ շա՛հ իսկ իցեն գովեսք  
Մեծ Վասակոց քոց փոխան .  
Որպէս նըրագ վառեալ գըւարք ,  
չինչ աշխարհիս 'ի լապտեր ,

Թողե՛ր ըզմեզ, շիջեալ յանկարծ,  
 'ի մըթուքեան անըմբեր :  
 Հանգի՛ր Դու՝ արդ, 'ի բուն իսկ  
 անդ Հայրենւոյդ 'ի Վրբան,  
 Բազմանըշոյլ Քոյդ Յաղթութեանց,  
 Իբրօշակաւդ 'ի ծածան .  
 Բանակի գօրաց Հրեղիկաց,  
 Քեզ ընդ առաջ փողախար,  
 Լո՛ւր . . . ողջունեն միաբերան,  
 ըզՄեծ Գալուս Բոյ Նեկսառ :

ԳԷՈՐԳ ՍԱՄԱՆՃԵՍՆ

Երգեալ 1890 ի 18 յամսեանն Փետրուարի :

(Հասարակեալ Մէնմուշայր Ախայար Ըրագրոյ փետրուարի 24 քաւոյն մէջ) :



Քերա, 25 Փետրուար 1890

Վսեմափայլ Գէորգ Պէյ Սամաննեան

Վսեմափայլ Պէյ

Շնորհակալ եմ, ի սրտէ չնորհակալ, այն  
 չքնաղ տաղին համար զորս բարեհաճեր էք ձօ-  
 նել ի յիշատակ ողբացեալ եւ անմոռաց Ամուս-  
 նոյս : Արդարեւ, դառնաղէտ ցաւոցս մէջ ոչ

սակաւ մխիթարութիւն է ինձ (եթէ մխիթար-  
 ուիլն հնարաւոր է) տեսնել բարեկամաց եւ  
 իւր սիրելեաց կարեկցական յայտարարութիւն-  
 ներն եւ հասարակաց ընդհանուր համակրանքը :  
 Ասոնց կարգէն եւ ամենէն սրտաշարժը Ձեր  
 քերթուածն է, զոր մտադիր եմ՝ սիրելըոյս  
 յիշատակն անմահացնելու նպատակաւ հրատա-  
 րակելի գրքոյկիս մէջ արտատպել : Ընդունե-  
 ցէք, խնդրեմ դարձեալ, երախտագիտական  
 զգացումս եւ հաղորդել նոյնը Ազնուափայլ  
 Տիկնոջդ :

Բարեացակամ

Ա. Խ. ԶՈՒՆԴ



Roman, 14 Fevrier 1890.

Monsieur le Chevalier de Czunt

PARIS

Mon bon et cher Oncle

En ce moment nous vonons d'apprendre  
 la triste perte de notre chère tante Nectar.  
 Le bon Dieu nous l'a prise, et nous a laissé

un vide éternel. Je ne pleure pas la tante comme parente, mais comme un exemple de bonté divine, comme un exemple de femme. Elle a été pour moi et pour mon mari un idéal. Dieu a été cette fois-ci injuste pour nous tous.

Bien des fois je me demande pourquoi je l'ai connue, puisque c'était pour une si courte durée. Pourquoi le bon Dieu nous a-t-il privés de l'avoir encore parmi nous?

Cher Oncle, je la pleure et je la pleurerai toute ma vie.

Bon petit Oncle, venez chez nous, c'est-à-dire chez mes parents Czunt où je me trouve et où je compte passer encore trois mois; Vous rendrez heureux mon pauvre père, ma pauvre mère qui sont inconsolables. Maman en lisant le télégramme de Stéphan eut une attaque de nerfs qui ne la laissa calme qu'après quelques heures. Venez, cher Oncle, nous parlerons de notre chère tante, et vous partagerez votre douleur avec nous.

Je suis heureuse que mon Oncle Déodat ait fait ce que personne n'aurait fait, il a conduit sa femme chez les meilleurs docteurs, il a dépensé tout pour la conserver; si le bon Dieu ne l'a pas voulu, il faut se

soumettre; c'est une dure loi, mais une loi suprême.

Maman veut vous écrire aussi, et je finis ma lettre en Vous priant, cher Oncle, de me répondre par quelques lignes.

Mon Titica est en Bucovine, il ne sait rien de ce grand malheur. André Sidony et moi nous embrassons mille fois les mains à l'oncle, et je finis ma lettre en pleurant avec mon cher Oncle, car nous savons ce que nous avons perdu.

Ainsi finit le monde!

Votre nièce qui Vous aime et qui Vous embrasse de cœur

**MARIE DE FLONDOR**

---

*Péra, 15/27 Mars 1890*

A Madame Marie de Flondor

**ROMAN**

*Chère nièce et bien-aimée Marie*

En tout autre temps, j'aurais été confus d'avoir tardé si longtemps à vous répondre; mais en ce moment, je ne songe même

pas à vous prier de m'excuser. Le malheur qui m'a frappé si cruellement et les devoirs qui en sont la conséquence forcée, m'ont privé, vous devez le comprendre, du pénible et en même temps intime épanchement de ma douleur avec vous.

Ah! Chère nièce, vous vous demandez dans votre lettre pourquoi vous l'avez connue. Était-ce donc, pensez-vous, pour la pleurer d'autant plus amèrement que vous aviez mieux apprécié sa bonté? Eh bien, après trois semaines de séjour chez vous et l'avoir connu dans cet interval, vous éprouvez, à sa mort, des regrets si cuisants. Imaginez alors quelle doit être ma douleur; dans quel état je dois me trouver moi qui ai vécu vingt-huit ans avec elle, moi qui ai connu à fond sa tendresse, son saint amour, sa fidélité conjugale si pure et ses soins affectueux pour son mari!!

Tout cela est passé, passé comme un rêve ne laissant derrière soi que des regrets amers, des souvenirs impérissables qui me rendent encore plus sensible la plus cruelle des pertes. Plongé dans un abîme d'amertume, je suis inconsolable, anéanti. Vous ne me reconnaitrez-pas, tant je suis faible et vieilli.

Je m'efforce de supporter chrétiennement cette infortune. Puis-je me révolter contre le décret implacable du destin? Ce serait un crime de crier à l'injustice: il faut s'incliner devant la volonté divine et implorer sa clémence. Puisse le ciel me donner la force nécessaire pour supporter ce coup de foudre! que la Providence me soutienne.

Un soulagement seul me reste; je le trouve dans les larmes. Tous les jours je me rends à la chapelle pour rendre visite à ma pauvre chérie et pleurer près de son cercueil. C'est là qu'elle repose provisoirement jusqu' à ce qu'elle soit transportée dans sa demeure définitive, un mausolée, que je fais construire et qui sera achevé dans trois mois. Là seulement je trouverai également le repos quand je dormirai près d'elle du dernier sommeil. Que ce moment arrive le plus tôt possible.

J'ai perdu toute illusion; quel est l'avenir pour moi? La vie même m'est insupportable; je sens que ma raison s'égaré. Cependant si la Providence en a décidé autrement, et si je suis condamné à souffrir encore dans cette vallée de larmes, j'ai décidé, une fois le mausolée terminé, de me retirer dans quelque montagne, de

chercher dans la contemplation de la nature et le souvenir de ma bien-aimée la consolation et la sérénité d'âme qui aujourd'hui me manque complètement. Peut-être que je profiterai de votre aimable invitation pour aller voir une dernière fois mes chers parents et visiter le tombeau de mes ancêtres. Ensuite je me fixerai loin, bien loin d'ici où, à chaque pas, je rencontre soit des objets de sa prédilection, soit des amis communs, ce qui me brise le cœur.

Le séjour de Constantinople m'est devenu intolérable, au moins pour le présent. Il y a un mois et demi que je suis ici, et je n'ai pas encore eu le courage d'aller voir notre nid chéri, la villa qu'elle a tant aimée. Je reste enfermé dans mon hôtel, recevant, il est vrai, de nombreuses, très-nombreuses visites, mais n'en rendant aucune.

Non pas que je ne sois excessivement sensible à la sympathie dont on m'entoure et qui s'est montrée si grande le jour des funérailles de ma pauvre Nectar; mais je ne me sens pas la force de paraître dans un salon.

Vous décrirai-je les obsèques de ma chérie? Ce serait bien long. Je vous dirai

sommairement qu'on a rarement vu à Constantinople autant d'empressement et autant de monde à un convoi funèbre; Vous connaissez l'église de la S<sup>te</sup> Trinité! vous y avez fait votre prière à genoux devant l'autel. Elle est grande, spacieuse; cependant elle n'a pas pu contenir toute la foule qui a du envahir les alentours et se répandre dans les rues adjacentes.

Au milieu de la nef se dressait le catafalque littéralement couvert de couronnes de fleurs offertes par des amis, des corporations, par différentes institutions et des sociétés de bienfaisance. La place réservée derrière le chœur pour les ambassadeurs, les ministres, les hauts dignitaires, les banquiers et les notables, était à peine suffisante pour les contenir. C'est le Patriarche qui a officié entouré de six évêques, huit archimandrites et d'un nombreux clergé. L'oraison funèbre a été prononcée par l'ex-patriarche, Monseigneur Khérimian qui a arraché des larmes à tous les assistants. Quand le cercueil a été placé sur le char funèbre trainé par quatre chevaux, on a dû fermer les portes de l'église pour arrêter la foule d'envahir impétueusement tout espace libre. Des soldats, des gendar-

mes, des sergents de ville ouvraient et fermaient la marche; ils protégeaient le cortège sur les flancs. Ils étaient nombreux et pourtant ils avaient peine à contenir la foule. On m'a assuré que plus de dix mille personnes escortaient le convoi.

La grande rue de Péra était envahie; et que de dames en pleurs à leurs balcons! On aurait dit vraiment un deuil national. Que vous dire de moi?

Entouré de mes amis les plus affectueux, je marchais machinalement derrière le char qui emportait les restes de ma bien-aimée Nectar. J'étais brisé de fatigue et de douleur et cependant je me sentais plein de reconnaissance pour ces démonstrations sympathiques. Je ne les oublierai jamais; non, je ne suis pas un ingrat.

Oh! ma chère Marie, comment vous peindre toute ma douleur? Les paroles me manquent pour vous dire combien mon âme est triste, désolée. Le prophète Jérémie lui-même qui seul semble capable d'égaliser les lamentations aux malheurs, ne saurait décrire les terribles ravages faits dans tout mon être par ce coup mortel...

Fatigué, épuisé je voudrais continuer à épancher ma douleur dans votre cœur; mais

à quoi bon vous troubler, vous attrister dans votre belle jeunesse. Je me reproche même d'être allé peut être trop loin; pardonnez-le-moi. A qui confier mes chagrins sinon à ma chère Marie qui m'aime, je le sais, que j'aime et que je prie de plaindre son oncle bien malheureux.

DÉODAT DE CZUNT

---

Բերս, 1 Մարտ 1890

Ազնուափայլ Տիկին Մաքրուհի Յ. Նորասուցկեան  
Արժանընթիւ Ասեմապետ Ազգանուէր  
Հայուհեաց Ընկերութեան

*Ներկայիւս կուգամ նուիրական եւ երախտագիտական պարտականութիւնս կատարել, զոր մինչեւ ցայժմ ուշացնելուս, տարաբաղդ եւ տատանեալ վիճակս ի նկատ առնելով, խնդրեմ ներողամիտ ըլլաք: Հաւատացէ՛ք, Ազնուափայլ Տիկին, որչափ շատ յապաղեցաւ այնչափ ալ աւելի սրտագին է երախտագիտութեանս զգացումն եւ չպիտի մոռնամ եր-*

բէք՝ ազգօգուտ ընկերութեանդ կարեկցական հեռագիրն առ իս ի Բարիզ, Ձերդ նախածեռնութեամբ ի գաւառս դպրոցներու սանուհեաց միահաղոյն աղօթելու պատուէրը, եւ ընկերութեանդ կողմանէ ի սէր եւ ի յիշատակ ողբացեալ կենակցիս նուիրուած ծաղկեայ պսակը իմ եւ իւր կողմանէ ի սրտէ շնորհապարտ եմ: Ինքը գնաց, բայց ընկերութեանդ սէրը մէկտեղ տարաւ ի սիրտ: Ուստի ի վերուստ ընկեր է Ձեզ եւ իբրեւ անդամ իւր բաժանորդագիրնը մշտնջենապէս պիտի վճարեմ:

Ընդունեցէ՛ք, Ազնուափայլ Տիկին, մեծարանացս հաւաստիքն, եւ շնորհակալութիւններս բոլոր Ազգանուէրի ընկերուհեաց հաղորդել բարեհաճելով, խնդրեմ ճանչնալ զիս միշտ,

Բարեացակամ ծառայ

Ա. Խ. ՋՈՒՆԴ



Չորրորդ, 1 Մարտ 1890

Վսեմափայլ Ասպետ Ջուլիզ

Եւն.                      Եւն.                      Եւն.

Ի Կ. Պոլիս

Վսեմափայլ Տէր

Չորրուի Թաղական Խորհուրդը տխուր պարտաւորութիւն կը համարի իրեն՝ յանուն Չորրուաբնակ ազգայնոց իւր խորին վիշտն յայտնել առ Ձերդ Վսեմութիւնն ի ձեռն Արժ. Տ. Մեսրոպ քահանայի եւ Մեծ. Մինաս էֆէնտի Գարամաճեանի որ այս առթիւ իբր թարգման մեր անկեղծ զգացմանց՝ պաշտօն ունին ներկայանալ առ Ձերդ Վսեմութիւնն եւ յայտնել այն բունն փափաքը զոր կ'զգան տեղւոյս ազգայինք նուիրելու համար Ձեր յաւէտ ողբացեալ մեծանուն Տիկնոջ անմահ յիշատակին զանուն երկսեռ վարժարանիս, որոյ շինութեանը ձեռնարկուած է ընդհանուր հանգանակութեամբ:

Յուսարով, Վսեմափայլ Տէր, զի շնորհ կ'ընէք առ այս նուիրել Ձեր բարեհաճութիւնը,

Մնամք խորին յարգանօք

Ի դիմաց Թաղական Խորհրդոյ

Ս. Գէորգ եկեղեցւոյ Չօրլուի

Ասեմադպիր

Ասեմապէս

ԿԱՐԱՊԵՏ ԵԱՆԱԶԱՐԵԱՆ

ՕՇԱՆԵՍ Թ.

Անդամք

ՀԱՃԻ ՍԵՐՈՒՄ ՀԱՃԻ ՍԵՐՈՒՄԵԱՆ

ԳԷՈՐԳ ՊԷՇԼԵԱՆ

ՅԱԿՈՒ ՏԻՇԼԵԱՆ

Բերս 5 Մարտ 1890

Ա.Ն. Պատուարժան Թաղական Խորհուրդ Հայոց

Ի Չօրլու.

Մեծապատիւ Տեարք

Պարտ անձին համարիմ յայտնել նախ սրտալիր երախտագիտութիւնս այն ցաւակցութեան համար զոր բարեհաճած էք արտայայտել ը-

րած մեծ կորստեանս առթիւ: Ի սրտէ շնորհակալ եմ:

Իսկ երկեսն նորակառոյց վարժարանին դաւելով, զոր ողբացեալ Ամուսնոյս անուան նուիրել կ'առաջարկէք, ներեցէք, խնդրեմ, եթէ զայդ՝ առաւել Ձերդ Մեծապատուութեանց համակրանաց քան օրինաւորութեան եւ արժանեաց արգասիք համարիմ, քանզի հանգանակութեամբ սկսեալ եւ դրեթէ ի կատար հասած վարժարանը մեզ վերագրելու հաճութիւն տալովս՝ անդէպ յաւակնութիւն մը ըրած կըլլամ որ թէ՛ ճշմարտութեան եւ թէ՛ մեր անպարծիկ բնաւորութեան հակառակ է: Ուստի այս մասին Մեծապատուութեանցդ ներողամտութիւնը հայցելով, խնդրեմ միանգամայն ապախտ չառնել մեր տասն ոսկւոյ դոյզն նուէրն զոր Արժանապատիւ Տէր Մեսրոպ Հօր յանձնեցի ի նպաստ դպրոցի, եւ ընդունիլ այսու առթիւ մեր մեծարանաց եւ շնորհակալեաց հաւաստիքն:

Ա. Խ. ԶՈՒՆԴ



Մուշաւա, 1 Մարտ 1890

Վսեմափայլ Ասպէս Աստուածատու Զուկոյ

Ցաւօք սրտի իմացանք տխուր լուրը՝ թէ  
կորուսեր էք Ձեր ազնիւ ու թանկ ընկերը,  
զԱսպէտուհի Տիկին Նեկտար. կը կամենամ ա-  
սելու թէ ինչպէս իմ, այնպէս բոլոր ընտան-  
եացս համար շատ ցաւալի լուր մը եղաւ, եւ  
գիտենք թէ անմխիթար է Ձեր սրտին համար  
ամեն խօսք, ի՛նչ ալ գրենք:

Մէկ միայն Աստուած կարող է Ձեզի մխի-  
թարութիւն խորկելու: Անոր համար ես եւ ըն-  
տանիքս զայն կը մաղթենք եւ կը խնդրենք  
Աստուծմէ:

Միանգամայն կը փութամք մատուցանել մեր  
բարեւները եւ կը խնդրեմք ընդունիլ մեր խո-  
րին յարգանաց հաւատարմքը:

Մնամ Ձեր

ԿԱՐԱՊԵՏ ԱՍՊԵՏ ԲՐՈՒՆԳՈՒԼԵԱՆ



Բերս, 8 Մարտ 1890

Վսեմափայլ Ասպէս Կարապէտ Ֆօն Բրունգոյ

Մուշաւա

Ձեր ցաւակցութեան սիրատողն ընդունե-  
ցայ. մեծապէս շնորհակալ եմ: Շատ իրաւունք  
ունիք ըսելու թէ ամէն խօսք որ գրէք, ան-  
հնար է որ սիրտս մխիթարէ: Զայս արդեամբ  
կ'զգամ եւ կը տեսնեմ որ ո՛չ միայն խօսք կամ  
գրութիւն, այլ նաեւ նոյն իսկ ժամանակը  
անկարող է սրտիս մորմոքը ամոքելու, որ կար-  
ծես թէ օր քան զօր առաւել եւս սաստկանա-  
լու վրայ է:

Եթէ սիրտիանք մը կայ ինձ համար, այն ալ  
արտասուաց մէջ է, որ հեղեղի նման կը վա-  
զեն աչքերէս, մանաւանդ այցելութեանս ա-  
տեն զոր ամէն օր կ'ընեմ ողբացեալ ամուսնոյս  
առժամանակեայ հանգստարանը: Առաջ մտա-  
դիր էի Սուչաւա Սուրբ Սիմէոն եկեղեցւոյ  
գերեզմանատունը իմ հարցս դամբարանը ամ-  
փոփել իւր անարատ մարմինը, բայց ենթա-  
դրելով թէ աւելի ախորժելի ըլլալու էր իրեն  
իւր ծննդավայրը եւ յատկապէս սիրած Պէօ-  
յիւքտէրէն թաղուիլ, այդ գաղափարը փոխե-  
ցի եւ վերջապէս Բէրայի Թաղական Խորհրդոյ

բարեհաճ թախանձանաց վրայ որոշում տուի եւ ընտրեցի Բերայի գերեզմանատունը, ուր դամբարանը կամ մատուռը շինուելու վրայ է եւ ուր ես ալ իր քովիկը ժամանակին թաղուելու բաղձանքն ունիմ, ինչպէս խաչին վրայ հոգին աւանդող Փրկիչն ըսաւ. «Թողցէ այր զհայր իւր եւ զմայր, եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ» :

Այսպէս, ազնիւ Ասպետ, բոլոր կեանքս օտարութեան մէջ անցուցած ըլլալով, Նախախնամութիւնն այնպէս անօրինած կ'երեւայ, որ մահուընէս ետքն ալ օտար աստղերու սակ պառկիմ :

Բայց ինչո՞ւ այդ տխուր խորհրդածութիւններու մէջ կ'ընկղմիմ. եթէ այդքիկ սակաւ ինչ ախտանք են այրած սրտիս, հարկաւ Ձեր փափուկ սիրտն ալ կը տխրեցնեն յանդէպս : Ներեցէք վշտագնեալիս եւ ճանչցէ՛ք զիս Ձերդ

Բարեացակամ

Ա. Խ. ԶՈՒՆԴ



Paris, le 13 Mars 1890.

Monsieur le Chevalier de Czunt  
PÉRA

*Mon cher chevalier et cher ami*

J'ai reçu le billet funèbre que Vous m'avez adressé, ainsi qu'à nos amis; et nous avons pu assister de loin aux honneurs qui ont été rendus à votre chère Nectar par la population de Constantinople, reconnaissante de vos bienfaits. Mais cette triste communication n'a pas suffi à nos amis et à moi; et, ce que nous voulons savoir, c'est l'état de votre santé physique et morale. Nous nous sommes aussi demandé comment vous avez effectué votre voyage de Paris à Constantinople, avez-vous pris la voie de terre, avez-vous pris la voie de mer? Je m'en étais informé à l'Avenue d'Iéna; mais je n'ai point eu de réponse. Ne tardez pas, je vous en supplie, à nous donner ces explications et surtout à nous rassurer sur votre santé, qui a été si profondément ébranlée, et qui ne pourra se rétablir qu'avec le temps, beaucoup de temps, et aussi avec la foi religieuse qu'avait votre chère Nectar et

que vous avez aussi. Soyez sûr que là-haut elle désire que vous restiez encore sur cette terre pour achever ses œuvres de bienfaisance qu'elle avait commencées.

Adieu, mon cher chevalier et cher ami, tout à vous bien cordialement.

ALPHONSE GAUTIER.

P. S. — La comtesse Guerton n'est pas encore complètement remise de la chute qu'elle avait faite dans votre escalier de l'Avenue d'Iéna.

---

*Péra de Conséple, le 26 Mars 90.*

Monsieur Alphonse Gautier  
ancien conseiller d'Etat  
etc. etc. etc.

PARIS, Rue St-Honorée No 334

*Mon cher Monsieur et ami*

J'ai reçu votre lettre du 13 courant et vous suis très-reconnaissant de l'intérêt que vous nous avez toujours témoigné et que vous concentrez sur moi maintenant

que la moitié de moi-même, ma chère Nectar, s'est envolée dans l'autre monde. Mais que me demandez-vous ?

Vous m'invitez à vous donner sans retard des nouvelles de mon état moral et de ma santé qui vous avaient inquiété, vous et nos amis, avant mon départ. Ah, bien cher ami, dans quelle pénible situation me place votre amitié ! Comment vous décrire la triste réalité ? Cela vous attristera tous.

Mon état, vous vous l'imaginez sans doute : ce sont des soupirs, des larmes. Oui, cher ami, des larmes. Je pleure sans cesse et ce n'est que dans les pleurs que je trouve quelque soulagement au malheur irréparable qui m'a frappé. Souvent je me demande d'où proviennent ces larmes abondantes qui coulent d'elles-mêmes, surtout pendant les visites que je fais chaque jours à mon épouse chérie, à la Chapelle où elle repose provisoirement. Le mausolée que je fais construire ne sera achevé que dans trois mois ; c'est là que reposera définitivement ma compagne bien-aimée, en attendant que j'aie la rejoindre . . . . hélas ! je m'arrête ; les larmes m'obscurcissent les yeux.

Voilà mon état moral ; quant à ma santé, elle ne vaut guère mieux. Sur les pronostics fâcheux du médecin et la menace de notre excellent Consul, d'après vos instances et les conseils d'autres amis, vous savez que je me résignais à revenir par voie de terre à Constantinople, et décidais en même temps de partir le même jour. M<sup>me</sup> Nubar Pacha et la famille Karakéhia s'opposèrent à mon départ immédiat. On m'enleva tous mes effets et ainsi je dus rester deux jours à l'Hôtel d'Albe où je repris quelque force avant de commencer mon voyage.

A Vienne, je me suis arrêté quatre jours ; là j'ai préparé et fait imprimer les lettres de faire part. Puis, toujours absorbé par la même pensée, j'ai visité quelques cimetières pour avoir une idée des mausolées et prendre les dessins de quelques monuments funèbres. Je me suis rendu au Ministère des Affaires Etrangères pour voir le comte Kalnoky et le secrétaire-général, ainsi qu'au Ministère de l'Instruction publique et des Cultes pour arrêter quelques modifications dans les Statuts d'une œuvre de bienfaisance dont je suis le fondateur. Ces occupations produi-

sirent une diversion heureuse. Je me sentis plus fort et pus continuer ma route.

A Constantinople m'attendaient d'autres soucis et des fatigues épuisantes. Des parents, des amis étaient venus me recevoir à la gare. Quelle scène déchirante ! Leur vue ravivait mes souvenirs et augmentait ma douleur.

Deux jours après, j'assistais au débarquement de ma peuvre Nectar. Le cercueil a été placé dans une mouche à vapeur que la Compagnie du Loyd avait gracieusement mise à ma disposition ; c'est le lendemain que les funérailles ont été célébrées.

Journée néfaste, journée d'anéantissement pour moi ; mais en même temps quelle solennité, quelle cérémonie imposante !

Le catafalque placé au milieu de la nef disparaissait sous les couronnes de fleurs. Une vaste place avait été réservée pour le corps diplomatique, les hauts dignitaires de l'Empire, les notables autrichiens, ainsi que pour les banquiers et les personnages étrangers ; elle était insuffisante.

Une foule nombreuse et recueillie, venue de tous les points de la Capitale et spécialement des quartiers où s'exerçait la bienfaisance de ma chère épouse, avait

rempli l'Eglise dès la matin et débordait dans les rues voisines.

Après une messe solennelle, le Patriarche entouré de quatre évêques, de huit archimandrites et d'un grand nombre de prêtres a fait les prières de l'absoute et béni le cercueil. C'est encore le précédent Patriarche démissionnaire qui a prononcé l'oraison funèbre ; il a été très-émouvant et bien des larmes ont coulé en même temps que les miennes, larmes sincères, j'en ai la preuve.

Enfin le cercueil est placé sur le char funèbre trainé par quatre chevaux, et le défilé commence. Un détachement de soldats, les gardes municipaux et les sergents de ville précédent la marche et s'efforcent de contenir la foule qui s'est massée compacte dans toute la longueur de la Grand' Rue de Péra. Aux balcons, aux fenêtres sont des dames qui pleurent la mort de leur compagne, de leur amie. Les messieurs, des amis, des connaissances, saluent respectueusement le cortège funèbre. Tous veulent témoigner une dernière fois leurs sentiments pour celle qui avait conquis tant de sympathies et répandu tant de bienfaits.

Cet empressement, le profond recueillement et la tristesse générale qui reflétaient sur tous les visages, les articles de tous les journaux de la ville qui ont décrit ces funérailles qui avaient le caractère d'un deuil national, m'ont vivement touché. Je me suis senti soulagé à la pensée que le mérite, le noble caractère et le bon cœur de ma pauvre Nectar ont été appréciés à leur juste valeur. Vraiment c'est une satisfaction et une récompense comme elle aurait pu elle-même en désirer. Mais, hélas ! tout cela ne me fait que mieux mesurer la grandeur de ma perte, et fait saigner cruellement la blessure que j'ai au cœur. Aussi ma santé est ébranlée ; elle s'affaiblit de jour en jour. Je ne vois personne. Entouré d'amis les plus affectueux, je n'ai pas le courage de leur rendre des visites.

Croiriez-vous que je n'ai pas osé aller à Buyukdéré, revoir notre maison chérie ? Je reste enfermé au Grand Hôtel, uniquement occupé de sa pensée. Tout me paraît sombre ; je n'ai de goût pour rien. Je ne veux rien voir de ce qui lui plaisait ; aussi ai-je donné l'ordre de vendre nos chevaux et nos trois voitures. Ma résolution est de

me débarrasser de tout; et, le mausolée achevé et ma chère Nectar déposée dans sa dernière demeure, je m'éloignerai de Constantinople. Je me retirerai solitaire sur les monts Carpaths dans les fermes de mon cousin Georges Czunt où peut-être je parviendrai à trouver quelque consolation et à rétablir ma santé délabrée.

Vous voilà, cher ami, au courant de mon état moral, de ma santé et de mes projets. Mais n'allez pas croire que je vous oublie: j'espère que je pourrai vous faire une visite; d'autant plus que vos dernières paroles me pèsent péniblement sur le cœur. «Adieu, nous nous reverrons dans l'autre monde» m'avez-vous dit. Eh bien, je tiens à vous revoir avant le grand départ.

Veillez excuser mon silence auprès de Madame la Comtesse. Elle m'avait fait promettre de lui écrire; mais je parviens à peine à répondre aux nombreuses lettres qui me sont adressées de toute part. Je Vous prie également de me rappeler au bon souvenir de M. Potron, notre cher et commun ami, et croyez-moi pour toujours Votre affectionné et très-malheureux ami.

DE CZUNT.

Բարիկ. 4/16 Մարտ 1890

Սիրելի Մօնսիէօ Ջունդս

Ցաւելով կը գրեմ այս տողերս: Հրեշտակ Մատամիկիդ վրայ գրուածները առինք, հայերէն ու քաղիերէն, եւ կարդացինք: Մօնսիէօ Ջունդս, ըսելու հարկաւորութիւն չունիմ թէ սիրտս ի՞նչ եղաւ. պէտք չէր որ այս ցաւը ունենայինք. բայց Տէր Աստուծոյ կամքը այս է եղեր. ի՞նչ կուգայ ձեռքէդ. համբերութիւն:

Մօնսիէօ Ջունդս, առողջութիւնդ ի՞նչ վիճակի մէջ է: Կ'աղաչեմ, դուն քեզ մի՛ թողուր. ի՞նչ կ'ընես, ո՛ւր կը բնակիս, հանգիստ ես: Քիչ մը գործով զբաղէ՛ որ սիրտիւն: Շատ բան կուզեմ գրել, բայց գիտէք որ կարող չեմ:

Ցաւած սրտով կը բարեւեմ զՁեզ, նմանապէս Ջարուհին ու Պէյը:

ԷՊՐՈՒ ՔԱՐԱՔԷՆԵԱ



Քերտ, 9/21 Մարտ 1890

Վսեմ. Տիկին Էպրու Քարափեհեա

Քարիզ

Վսեմազատուհի եւ գթասիրտ հանրմ

Իրաւունք ունիք, Հանրմ, ըսելու որ հարկաւորութիւն չի կայ կրկնելու թէ սրտիկնիդ ի՞նչ եղաւ գլուխնիս եկած դժբաղդութեամբ: Հիւանդութեան տաժանելի օրերն Ձեր մայրական եւ իբրեւ քոյր զգացած կսկիծը, Ձեր ի սրտէ վշտակցութիւնը միշտ աչքիս առջեւն են. երբէք մտքէս չսլիտի ելլայ ընտանեացդ սրտագին պատրաստականութիւնը եւ իւր երախտագէտ գոհունակութիւնը զոր կ'արտայայտէր ամէն անգամ երբոր յամառ անախորժութեան ժամանակ պարզապէս Ձեր ամէնօրեայ մահալլէպին սիրով կը ճաշակէր. այո՛, յարածամ երախտապարտ պիտի ըլլամ, ցորքան չունչս վրաս է:

Բայց եթէ հարկաւորութիւն չիկայ ասոնք կրկնել, պէտք մը կայ մի արդեօք նկարագրելու վիճակս զոր կը հարցնէք գրովնիդ եւ իմանալ կ'ուզէք պատասխանովս, յորդորելով միանգամայն որ զբաղմունք մը հայթայթելով մտաց ցրումն նայիմ գտնալ: Այս ալ ըստ իս

աւելորդ է: Կրնաք ինքնին ենթադրել վիճակս եւ մտքով երեւակայել: Քանզի, լալէն, մորմոքէն եւ հաւաչելէն ուրիշ ի՞նչ կրնայ ըլլալ: Ի զուր գերբնական հաւատքի կամ փիլիսոփայական սկզբանց մէջ միտարութիւն կը փնտռեմ: Ժամանակն ալ որ ամենայն ինչ կ'անցունէ եւ մոռցնել կուտայ, մինչեւ ցայժմ անզոր եղաւ մեղմացնել գէթ քիչ մը ցաւս, որ ընդհակառակն օրէ օր կարծես աւելի կը սաստկանայ, եւ ըրած կորստեանս մեծութիւնը եւ առանձնութեանս դառնութիւնը աւելի զգալի կընէ ինձ: Գիտեմ որ մէկ կողմանէ ինձ իրաւունք կուտաք եւ միւս կողմանէ ալ ըրածս չափազանցութիւն կամ խենդութիւն կը համարիք, ինչպէս շատերն ալ կըսեն: Երկուքն ալ կ'ընդունիմ: Բայց ի՞նչ ընեմ, կարողութենէս վեր է:

Ես արտասուեաց եւ հառաչանաց մէջ միայն քիչ մը սփոփանք կը գտնեմ կամ կը փնտռեմ գտնել: Այս զգացմամբ է որ ամէն օր կ'երթամ այցելութիւն կ'ընեմ իմ սիրական Նեկտարիս, որ ծաղկեայ փունջերու տակ առժամանակեայ կերպով կը հանգչի Սուրբ Լուսաւորչի Պահարանին մէջ, մինչեւ որ շինուելու վրայ եղած իւր մշտնջենական դամբարանը լիննալով փոխադրուի, ուր օր առաջ ես ալ քովիկը պառկելու կը բաղձամ:

Ուխտս եւ խնդիրքս է այժմ որ այն անքննին

Նախախնամութիւնը որ զիս այնչափ չարաչար հարուածեց, գլխար եւ ինձ ոյժ ու կար շնորհէր դիմանալ ի կատար հանելու համար այդ դամբարանը որ երկուք ու կէս կամ երեք ամիսէն հազիւ կը ըմնայ, ինչպէս նաեւ ուրիշ գործերը վասն զի բոլորովին ուժաթափ ըլլալով եւ տկարութեանս նայելով՝ այս մասին կասկածներ ունիմ:

Կը յիշեմ այն խօսքերը որովք հիւանդութեան պահուն ցաւալի վիճակս եւ տկարութիւնս դիտելով, կը յորդորէիք համբերել եւ համակերպիլ աստուածային կամաց, ստէպ կրկնելով թէ անհնար է որ դիմանամ եւ իրմէ առաջ պիտի մեռնիմ: Այդ չ'եղաւ, բայց ստոյգ կ'երեւայ թէ չկարելով երկար տոկալ, վազընդփոյթ պիտի երթամ միւսանգամ հետը միանալու: Ե՞րբ պիտի ըլլայ այն երջանիկ օրը:

Ողջոյն Վսեմ. Պէյին եւ Համեստափայլ Զարուհի Հանրմին:

Չերդ

Ա. Խ. ՋՈՒՆԴ



*Le Caire, 7 Mars 1890.*

Monsieur le Chevalier de Czunt  
CONS/PLE

*Mon cher Monsieur de Czunt*

Ce n'est qu'avant-hier que j'ai appris le malheur qui Vous a frappé. J'ai été trop sensible à la lettre que vous avez bien voulu m'écrire l'année passée et je sais trop ce qu'on souffre en pareilles circonstances pour ne pas vous adresser du fond du cœur l'expression de mes plus vives sympathies. L'expérience m'a enseigné qu'il n'y a pas de consolation si ce n'est que d'un moment à l'autre nous pouvons tous être appelés à rejoindre ceux qui nous ont momentanément quittés. Courage, mon cher Czunt, et bien affectueusement à vous.

TIGRANE.



*Cons/ple, le 16 Mars 1890*

S. E. Tigrane Pacha

etc. etc. etc.

AU CAIRE.

*Mon cher Pacha*

Je vous remercie de l'intérêt et de la sympathie que vous venez me témoigner par Votre lettre, à l'occasion du malheur dont je suis accablé. Vos sentiments sont d'autant plus vifs et sincères, qu'étant également éprouvé, Votre cœur saigne encore de la perte cruelle que Vous avez subië et pour laquelle j'ai versé bien des larmes amères au souvenir de l'Être chérie que j'avais fait jouer pendant sa tendre enfance sur mes genoux et qui avait un attachement enfantin tout particulier pour moi.

Mais, permettez-moi, mon cher Pacha, de dire que quoiqu'il y ait quelque analogie dans notre sort, le mien est bien plus triste, bien plus intolérable. Car votre pauvre chérie, en Vous quittant, Vous a légué au moins deux gages de sa tendresse; Vous n'êtes pas seul et Vous êtes encore jeune, tandis que ma bien-aimée

s'est envolée en me laissant seul, isolé dans cette vallée de larmes, et cela à un âge où j'ai besoin plus que jamais de soins affectueux. Vous avez eu la consolation de l'accompagner jusqu'à sa dernière demeure; quant à moi, à bout de forces et malade, sur le conseil et les instances de mon médecin, du Consul et de tous les amis, j'ai été privé de cette satisfaction et j'ai dû me séparer d'elle, me faire traîner par terre pour me ménager un peu de force afin de pouvoir accomplir envers elle d'autres devoirs non moins sacrés. Ah! avouons-le tous deux, notre sort est triste, bien triste.

Vous avez amplement raison de dire qu'il ne nous reste plus de consolation si ce n'est que d'un moment à l'autre nous pouvons être appelés à rejoindre ceux qui nous ont momentanément abandonnés. En cela, je crois et j'espère être plus heureux que vous, c'est-à-dire avoir le bonheur d'aller rejoindre ma bien-aimée plus vite que Vous la votre, ce que je désire ardemment et de tout mon cœur.

Votre très-dévoüé

DE CZUNT.

---

Վիեննա, 5 Մարտ 1890

Ազնուամեծար

Տեար Տէօսադ Զուկոյ

Տխուր լուրն մեզ ամենեցուն մեծ ցաւ պատճառեց . Աստուած Զեզ ոյժ եւ կարողութիւն տայ, մխիթարէ ամենայն ժամանակ :

Մնամ խորին յարգանօք

ՋԱՏԻԿ ԲՈՒՈՎԻԶ

Կ. Պոլիս 15/27 Մարտ 1890

Մեծապատիւ Տեար Զատիկ Բոբովիչ

Ի Վիեննա, Շուլքրաստ. 1.

Երկտղնիդ սունելով, ի՞նչ կրնամ ընել, եթէ ոչ կրկնել եւ երեքնել, ինչպէս շատերուն ըրած եմ, թէ մեծ եւ կարի մեծ է կորուստս, անհանդուրժելի՝ կսկիծս : Այսուհետեւ ապագայ ալ չմնաց ինձ, կամ տխրամած աննշոյլ է

ինձ այն . եթէ գէթ մխիթարական յոյսը չունենայի, թէ այս արատուաց հովիտէն հեռանալով ես ալ օր առաջ պիտի երթամ ամենասիրելի ողբացեալին հետ միանալու :

Երախտապարտ եմ Զեր ազնիւ Տիկին մօր եւ Ամուսնոյն կարեկցութեան համար որով ատգորուած էին, երբօր ի Վիէննա ի միջոցի երկու օրուան, ողբացեալին յանկարծական հիւանդութեամբը երկուքներնուս երեսաց այնչափ մեծ կերպարանափոխութիւնը ցաւով-ցարար նշմարեցին :

Ծնորհակալ եմ, ի սրտէ շնորհակալ :

Ա. Խ. ԶՈՒՆԴ

Péra, le 3 Mars 1890

A. LEBET

Profondément ému de sa perte, l'est aussi de celle que vient de subir son bon ami Monsieur de Czunt, en sa bien-aimée et qui restera dans la mémoire de quiconque a eu le bonheur de la connaître.

Dieu qui châtie, console, et ses enfants soumis n'ont qu'à élever leurs regards vers lui.

*Péra, le 4 Mars 1890*

LE CHEVALIER DE CZUNT

Remercie cordialement Monsieur Lebet qui éprouvé par la perte douloureuse de Madame Lebet, a réservé cependant une larme pour son Épouse chérie et à jamais regrettée. Il est persuadé de la sincérité de ses sentiments affectueux et le prie de croire que lui et la défunte regrettée avaient un sentiment réciproque de respect pour leur vénérable Ami, et qu'ils se souvenaient toujours avec reconnaissance de l'appui prêté par lui à l'*Ascanever*. Ah ! plaignez l'ami malheureux qui privé de la consolation des siens et des enfants, dont Vous êtes entouré, reste tout seul à cet âge avancé, et priez le Seigneur qui, comme Vous le dites, chatie d'une part, d'avoir pitié de lui et de le consoler d'autre part dans cette cruelle épreuve.



*Բերա, 6/18 Մարտ 1890*

Գերապատիւ Գերապայծառ

Տէր Արսէն Այսրնեան Արեւիպիսկոպոս  
 եւ ընդհանուր Աբբահայր Մխիթարեան  
 Միաբանութեան  
 Ի Վիլննայ

Աստուածային Նախահամբովեան եւ անբռնադատ ճակատագրին տակ ընկճեալ անմխիթար, կուգամ միւսանդամ Ձեր Գերապատուութիւնը եւ Միաբանութիւնը ծանօթացընել: Ողբացեալ Տիկնոջս մահուան ծանուցագիրը տպելու կերպին մեծապէս շնորհակալ ըլլալով, նորէն եւ ի սրտէ զիս երախտապարտ պիտի խոստովանիմ, եթէ նոյն տխուր առթիւ բարեհաճիք դարձեալ զիս պարտաւորելու շնորհքն ընել: Ահաւասիկ խնդիրքս:

Ողբացեալ Տիկնոջս մահուան առթիւ ընդունածս կարեկցական նամակները, դրած պատասխաններս, եւ լրագրաց հրատարակութիւններն հաւաքածոյ մը ընելով մտադիր եմ գրքի մը մէջ ամփոփել ի յիշատակ իւր բարեմասնութեանց եւ արտայայտուած համակրանաց: Այս գրքին սկիզբը կ'ուզեմ իւր պատկերը դնել: Ունեցած լուսանկարներուն մէջ ամենէն

համաձայն ներփակեալը գտայ : Ուստի խնդրեմ նոյնը շրաշքիխով փորագրել տալ եւ ընտիր հասակէկ թղթի վրայ տպել 300 հատ : Փորագրուած պատկերը այնչափ դժով չի ներկայանայ ինչպէս է Ֆրանսի Եօզէֆ կոյսեր Արչոմին մէջ որ այլեւայլ լեզուօք տպուած՝ սկիզբը գրուած է , այլ առաւել կէտ կէտով փորագրուի ու պատկերը ներկայանայ , ինչպէս եւ Ալամանա Կօթայի պատկերները եւ յատկապէս 1860 ամի Մառի Աննաի պատկերը , եւ ինչպէս Վենետիկ կ'ընեն , զոր Ս . Ղազարու տպարանի մէջ տպեալ գրեանց ոմանց սկիզբը կը տեսնենք : Ամենէն անուանի վարպետ պատկերահանութենէ հասկցող փորագրողի շինել տաք . ծախքի չի նայուի . վերջապէս ընտիր գեղեցիկ բան մը ըլլայ . գրքոյկին մեծութիւնը պիտի ըլլայ՝ 18 սանդիմէդր երկայնութիւն եւ 12 սանդիմէդր լայնութիւն . մեծութիւնն ըստ այնմ ըլլայ :

Երկրորդ խնդիրքս է բարեհաճիլ 80 սանդիմէդրօ բարձրութեամբ 4 քանտէլապրներ եւ մէկ խաչ մը՝ մէկ ու կէս մէդրօ բարձրութեամբ՝ առնել կամ շինել տալ , ողբացեալին եւ ինձ համար շինուելու վրայ եղող հանգըտարանի կամ մատուռին սեղանին վրայ գրուելու համար : Գանտէլապրները եւ խաչը սուղի կերպարանք կամ սուգ ազդող երեւոյթ մը ունենան . հնար է արդեօք որ ասպնօզ փայ-

տէ ըլլան եւ տեսակ մը մետաղեայ զարդերով զարդարեալ . ինչեւիցէ , Ձեր Գերապատուութեան ճաշակին կը յանձնեմ ամենայն վստահութեամբ : Մատուռը երկու ամսէն պիտի աւարտի . խնդրեմ գանտէլապրները եւ խաչը մինչեւ այն ատեն լմնցած հոս ըլլան , ինչպէս նաեւ փորագրեալ պատկերները որ գրքոյկին ճակատը գրուելով անմիջապէս կազմուի , եւ մարմինը մատուռը փոխադրուելու օրը բաժնուի բարեկամաց մէջ : Եղած ծախքը փոխանակագրով մը վրաս քաշեցէք , կամ ինչպէս որ աւելի դիւրութիւն համարիք անօրինեցէք , որպէս զի անմիջապէս մեծաւ շնորհակալութեամբ վճարեմ : Աչալուրջ եւ բարեսէր Վ . Հ . Յովհաննէս Թումանեան յուսամ Ձեր Գերապատուութեան հրամանաւ այս աշխատութիւնը յանձն կ'առնէ եւ յաջողութեամբ ի գլուխ կը հանէ :

Այժմէն եւ ի սրտէ շնորհապարտ զիս խոստովանելով , Գերապատուութեանդ Սուրբ աջը կը համբուրեմ , եւ մնամ ամենայն ակնածութեամբ եւ մեծարանօք ,

Խոնարհ ծառայ

Ա. Խ. ԶՈՒՆԴ



Վիեննա, 23 Մարտ 1890

Առ Ազնուական Էւ Բարձրապատիւ  
Աստուածասուր Խ. Ասպետ Զուկը  
Էւն. Էւն. Էւն.

Ի Կ. Պոլիս

Բարձրապատիւ Տէր Ասպետ  
Էւ ազնիւ բարեկամ

Եթէ այն սակաւաւոր դասն օրերն որ մեզի մօտ անցուցիք՝ բախտն ինձի զլացաւ յատուկ այցելութեամբ մ'անկեղծ ցաւակցութեանս պարտքն անձամբ կատարել, այժմ Ազնուութեանդ պատուական գիրն որ յ18 ամսոյս՝ բարեպատեհ առիթ կընծայեցընէ ինձի՝ որ անկենդան գրովս ջանամ կենդանի զբացմանցս յայտարարութեամբն զթերին ընուլ փոքր ի շատէ :

Կը զգամ, այո՛, Բարձրապատիւ Տէր, որ մեծ էւ ահագին է հարուածն, ու աննորոգելի՝ կորուստը զոր կրեցիք. սակայն վստահ եմ որ ոչ միայն Ձեր արխական առաքինութիւնը բնական է այդ լքուցիչ պարագայից մէջ զՁեզ լիով սրտապնդելու, այլ նաեւ ոչ փոքր օխփանք էւ սրտի դիւր է՝ Աստուծմէ գոհանալով

յիշել գոնէ այնչափ ցանկալի տարիներն յորս շնորհեց Ձեզի՝ իրարմով մխիթարուիլ եւ երջանկանալ, որ շատերու չէ շնորհուած : Մեծագոյն էւս մխիթարութիւն է այն անխոնջ անդուլ խնամարկութեանցդ գիտակցութիւնը, զորոնք այնպէս անձնանուէր սիրով յանձն առած էք ի դարման հանգուցելոյն՝ անոր վերջին վշտակրութեան ամիսները : Ոչ սակաւ սիրտութիւն է վերջապէս բովանդակ Ազգին եւ ամենայն իսկ ծանօթից այն մեծ էւ ազնուական համակրանքն եւ իբր թէ մրցելով ցոյց տուած զուգընթացութիւնն ի սլատուել զազնիւ յիշատակ անմուսնալի ողբացելոյն, եւ ի մեծարել զՁեր անձին արդիւնքն ու արժանաւորութիւնը : Եւ անոնց ամէնուն սրտանց մասնակից ու կցորդ հաճեցէք համարել համօրէն Միաբանութիւնս :

Ստուգիւ վեհ էւ սքանչելի դաղափար է, Բարձրապատիւ Տէր Ասպետ, զոր ազդեր է Ձեզի ազնուամտութիւն՝ այնպիսի գեղեցիկ յիշատակարանաւ մշտնջենաւորել մահկանացուի մը յիշատակը. — էւ մենք մեզի քաղցր պարտք կը համարինք՝ որ էւ է կերպով դործակից գանուիլ այդ ձեռնարկութեան, եթէ գոհացուցիչ ըլլայ մեր դոյզն ծառայութիւնը որ մեզմէ ակնկալելով կը պատուէք զմեզ : — Այս նկատմամբ էւս քանի մը տող :

Ա. Խնդրուած փորագրութեան օրինակ լու-

սանկարն ընկալայ, եւ անսիջապէս տեղեկանալով՝ դործն սաւաղարկուեցաւ անուանի ճարտար արուեստագիտին որ կը խոստանայ մինչեւ երկու ամիս փորագրութիւնն աւարտել, կը յուսամ ի լիուլի գոհութիւն Ձեր: Թէեւ պատուական թուղթդ կ'ակնարկէ sthalstich, բայց այն կերպն այս օրս գրեթէ դադրած խափանուած ըլլալով՝ հարկ է որ ընել տանք kupferstiche, որ՝ ինչպէս յայտնի է՝ ճիշդ մի եւ նոյն արդիւնքը կուտայ, կիսակիշ փափուկ, ինչպէս կ'ախորժէք, եւ ոչ գծերով ստուերած: Այս մասին կ'ենթադրեմ թէ խնդիր չի մնար:

Բ. Երկրորդ յանձնարարութեան նկատմամբ արուեստաւորին ցուցըցած օրինակներէն կը գուշակեմ ապահովութեամբ՝ թէ հաճելի պիտի ըլլան շինելիքները, զորոնք կը խոստանայ քիչ օրուան մէջ հասցընել: Բայց կը փութամ յայտ մասին քանի մը փոքր հարցմունք ընել՝ քանի որ ժամանակ կայ: — 1. Ըսեր էք «չորս մոնակաշ 80 Ե. բարձր» եւ որովհետեւ կուգուի «չիտակ, առակց Գիւղերու», ըսել կ'ըլլայ Աշտանակ (chandelier, եւ ոչ candelabre որն որ կարծեմ սովորաբար ստեղնաւոր կ'ենթագրուի:)

2. «Ուաչն» անշուշտ կը բաղձաք առակց մարմնոյ Քրիստոսի, եւ ոչ թէ Ուաչեշուքիւն (croix եւ ոչ crucifix.)

3. Այս երկու յանձնարարութեանց նիւթը, որ թղթին մէջ յիշուած չէ, կ'ենթադրեմ թէ անբողջ

մեծադ ըլլալու է. — Բայց 4. Ոսկեղօծ թէ՛ զուտ ազնիւ մետաղ (զորօրինակ christofle, nickel, bronze, argent antique եւ այլն) կը սպասեմ վաղ ընդլիցթ հրամանիդ:

Ի վերջոյ՝ խնդրելով իմ եւ ամենուս մեծարանաց ողջունին հանդերձ ընդունիլ սրտագին ցաւակցութեանց անկեղծ հաւաստեաց նորոգումն՝ կը մնամ

Բարձրապատիւ Տէրութեանդ

Ունարճ ճառայ

Շ. ԱՐՄԷՆ Վ. ԱՅՏՆԵԱՆ

Արխայ. Բնդհ. Արքանայ

---

Արդընը Մասկն, 7/19 Մարտ 1890

Վսեմաւում Ասպետ Զուկ

Ի Կ. Պոլիս

Վսեմաշուք Ասպետ

Ձեր Վսեմութեան սիրեցեալ Տիկնոջ կանխահաս ցաւալի լուրը մինչ Ասիոյ խորը հասնելով, Ձեր անարժան մտերմին տիրութեան տեղի տուաւ: Ներկայիւս կը փութամ ցաւակցութիւնս յայտնել, բարեմաղթելով ի Տեառնէ

Հանգիստ հոգւոյ հանգուցելոյն եւ մխիթարութիւն Ձերդ վսեմութեան :

Ընդունեցէ՛ք, Տէր, իմ խորին յարգանացս հաւաստիքը,

Որով մնամ միշտ Ձերդ անձնուէր

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊՅԱՃԵԱՆ

Բերս, 28 Մարտ 1890

Մեծապատիւ

Յովհաննէս Էֆէնի Պօյանեան

Աւղբեր Մասէն

Մեծապատիւ Տէր

Ի պատասխանի Ձեր նամակին, կուգամ ներկայիւս յայտնել իմ երախտագիտութիւնս Ձեր կարեկցական յայտարարութեանց համար: Իսկ ողբացեալ սիրելի Ամուսնոյս տարածամ՝ մահուամբ կորստեանս մեծութիւնը եւ դառնաղէտ կսկիծս նկարագրել աւելորդ է. դուք իբրեւ զգայուն մարդ ինքնին կրնաք երեւակայել: Անհնար է մխիթարիլ. արգահատելով վրաս՝ դէժ սակաւիկ ինչ դիւր եւ ավտիուսն խնդրեցէ՛ք Աստուծոյ: Զայս միայն կը խնդրեմ բարեկամներէս, որոյ համար պիտի մնամ եւ Ձեզ միշտ պարտաւոր:

Ա. Խ. ԶՈՒՆԴ

34 Rue Pigalle

Paris, le 7 Mars 1890

HERMAN LAZAR

Heureux de savoir son ami, Monsieur le Chevalier de Czunt arrivé à bon port, il lui réitère l'assurance de toute sa sympathie et de sa profonde affection. Il serait enchanté de recevoir de ses nouvelles quand il sera un peu remis de cette dure épreuve.

Constantinople, le 14 Mars 1890

LE CHEVALIER DE CZUNT

Est arrivé en effet au port; mais ce n'est pas le port où les navigateurs, après les tempêtes et les durs travaux, trouvent le repos nécessaire. Ici l'attendaient des scènes navrantes, des devoirs pénibles à remplir. Maintenant il est occupé de la construction du mausolée qui ne peut guère être achevé avant, trois mois. C'est là que sa pauvre chérie aura sa demeure définitive. Priez le bon Dieux de lui donner assez de force pour mener cette entreprise à bonne fin, car il est excessivement faible; il se sent accablé.

Paris, le 9 Mars 1890

Monsieur le Chevalier de Czunt

CONS/PLE.

*Cher Monsieur*

Nous avons bien pensé à vous dimanche dernier, 2 Mars.

Cela a dû vous être une journée bien douloureuse pour vous !

J'espère que votre santé ne s'est pas au moins trop ressentie et de votre voyage et de tout ce qui vous attendait de pénible à Constantinople.

J'aurais bien désiré vous serrer la main avant votre départ de Paris, mais étant souffrante je n'ai pu sortir.

D. NORBERG (*née Duz*)



Constantinople, le 18 Mars 1890

Madame Dirouhi Norberg

PARIS

*Chère Madame*

Hélas ! oui, le 2 Mars a été une journée bien douloureuse pour moi ; mais croyez, Madame, que les jours qui suivent ne le sont guère moins. C'est en vain qu'on me prodigue des paroles de consolation ; elle ne produisent aucun effet sur moi. Je ne peux me résigner à cette perte cruelle ; de jour en jour ma douleur devient plus cuisante. Quoique entouré d'amis compatissants, je me sens complètement isolé, abattu. Mon affaissement est tel que je suis un corps sans âme. Ah ! c'est que mon âme s'est envolée avec son unique soutien ; et en moi c'est un vide affreux, à me rendre fou quand j'envisage le triste avenir qui m'est réservé. C'est dans les larmes, oui dans les larmes que je cherche quelque soulagement. Elles coulent comme d'une source intarissable surtout pendant ma vi-

site quotidienne dans la chapelle où repose provisoirement ma pauvre chérie en attendant que je puisse l'installer dans sa demeure définitive.

Quand la rejoindrai-je? C'est à la Providence de le décider; mais je désire que ce soit le plus tôt possible.

Soyez heureuse, chère Dame, soyez heureuse; mais plaignez en moi l'homme le plus malheureux du monde.

DEODAT DE CZUNT

Բերս , 10 Մարտ 1890

Վսեմափայլ Ասպէս Զուգն

Բերս

Վսեմափայլ Տէր Ասպետ

Այն դառն վշտին զոր համայն Ազգը կ'զգայ այսօր Ձեր ամենաազնիւ ամուսնոյն ողբալի մահուան առթիւ , դամ խառնել նաեւ զիմ սուգ եւ արտասուք: Ձեր կորուսան՝ ամենուս է մեծ կորուստ , զի մայր մ'էր նա սիրալիր

զոր կը սիրէինք անհուն սիրով եւ երախտագէտ սրտիւ: Եթէ ոչ եւս է , աւա՛ղ , այդ թանկագին անձնաւորութիւն , նորա յիշատակն , վստահ եղիք , պիտի ապրի որքան ապրիմ:

Հաճեցէք ընդունիլ , Վսեմափայլ Տէր Ասպետ , սրտագին վշտակցութիւնս զոր կը մատուցանեմ խորին յարգանքս:

ՄԱՐԻԱՄ ՄԻՒԷԼԵՏԻՍԵԱՆ

Բերս , 13 Մարտ 1890

Համեստփայլ

Օրիորդ Մարիամ Միւհէնցիսեան

Ընդունեցէք , ազնիւ և սիրելի Օրիորդ , վըշտահար սրտի մը երախտագիտական զգացումը կարեկցական յայտարարութեանց համար զորս ողբացեալ եւ անմոռաց ամուսնոյս մահուան առթիւ բարեհաճած էք ինձ ուղղել: Գիտեմ , ի սրտէ եւ անկեղծ են այդ յայտարարութիւններ , որովհետեւ Ձեր փոխադարձ համակրանքը դիտած էի: Դուք իր աջ բազուկն էիք Ազգանուէրին գործոց մէջ: Ես զինքը չպիտի մոռնամ , անմխիթար պիտի մնամ ցմահ: Դուք եւս յիշեցէք զինքը յարածամ:

Ա. Խ. ԶՈՒՆԴ

Մուշաւայ, 12/24 Մարտ 1890

Մեծարգոյ Տէր Աստուածատուր Ասպետ Զոհնդ


Ի Կոստանդիանուպոլիս

Աստուածային օրհնութեամբ իմ ամենախոնարհ ողջոյններս մատուցանելով, խնդրեմ ներեցէք որ սակաւ մը ուշացոյ պարտաւորական գրութեամբս, վասն զի իմ սրտիս կաթիլ արիւնին նման պատուած եւ անգին բարերարիս, այսպիսի աղետալի ու ողբալի նամակ գրելու համար դող մը կ'առնուր զի՞ դրիչս ձեռքս առնելու, վասն զի կըզգամ, որովհետեւ 14 տարի յաւաջ ես կրեցի սիրելի ընկերս եւ տղոցս մայրը կորսնցունելով, ասոր համար չեմ կարող գտնալ այն մխիթարական խօսքերը որով այս Զեր մեծ կորստեան եւ տխուր ցաւոց վիշտերուն, վիրացը սպեղանին գտնամ, մանաւանդ որ անձնաւորապէս ծանօթ էի այն Ազնուակայլ ու մեծահոգի Տիկնոջ: Ուստի, խիստ ցաւակցելով ու լալով կ'ըսեմ. Տէ՛ր լուսաւորեցէ հանգուցեալ բարերարուհւոյն հոգին, եւ Ամենակալն զօրացուցէ զՁեզ ի համբերութիւն այդ մեծ ցաւին, զոր՝ չէ թէ միայն Զեր Մեծապատուութիւնը, այլ ամբողջ Ազգն

զգալով կը ցաւի. Հոգին Սուրբ Աստուած կառու է միայն մխիթարել վշտացեալ սիրտ Զեր:

Ներեցէք ուրեմն եւ ընդունեցէք, Վսեմափայլ Տէր, զխորին յարգանացս հաւատարմ, որով եւ միշտ ակնածութեամբ Զեր անմուսնալի խոնարհ եւ պատրաստ ծառան,

Եւ աղօթարարն  
ՂԵՒՈՆԴ Մ. ԲՈՒՈՎԷԻՉ ՔԱՆԱՆԱՅ



Բերս, 17/1 Ապրիլ 1890

Յաբգոյապատիւ Տէր ՂԵՒՈՆՈՎ ԲՈՒՈՎԷԻՉ  
Աւագ Քահանայ Մուշաւայի Հայոց

Յարգոյապատիւ Հոգեւոր Տէր

Ի խորոց սրտէ շնորհակալ եմ համակրալից բացատրութեանց համար զորս Մարտ 12/24 թուակիր նամակաւ բարեյօժար ինձ ուղղել հաճած էք: Աս Արեւելք գրուած նամակէ մը արդէն իմացեր էի թէ այդը եւս ի Մուշաւայ Մ. Պատարագ եւ հոգեհանգստեան աղօթքներ կատարուեր են ի յիշատակ ողբացեալ եւ անմուսաց Ամուսնոյս եւ Զեր Յարգոյապատու-

ութիւնն յատուկ քարոզիւ եւ ներքող խօսեր է :  
 Եթէ օտարազգեաց եւ հազար օտարաց ցա-  
 ւակցութիւնները , եւ աստ մեր սրտալիր բա-  
 րեկամաց վշտակիր անկեղծ սուգը ի սպառ զիս  
 յուզեցին եւ ցմահ երախտապարտ կացուցին ,  
 բնական է ենթադրել թէ հայրենակցացս ող-  
 բոց արձագանգը առաւել զգալի ըլլան ինձ  
 համար : Երեսուն եւ ութ տարի ծննդավայրէս  
 հեռանալէն ետքը , ուրեմն օտար չե՞մ եղեր ,  
 ինչպէս ես իսկ երբէք զիրենք մտքէս եւ սրտէս  
 չեմ հանած , եւ կարօտնին կը կրեմ : Ե՞րբ պի-  
 տի գայ այն օրը որ Սուրբ Սիմէոնի գերեզ-  
 մանատունը երթայի , հարցս եւ նախահարցս  
 դամբարանը արտասուօք լուանայի , Սուրբ  
 Խաչ եկեղեցւոյ սեմերը համբուրէի , Սուրբ  
 Հաճկատար յուխտ ծնրագրէի եւ Սուրբ Աք-  
 սէնտի վանքին պաղպաղուն եւ օրհնած ջուրը  
 խմէի : Եկանք հետը անգամ մը , միւսանգամ  
 դառու ուխտ ըրած էինք հիւանդութեան ժա-  
 մանակ : Անքննին Նախախնամութիւնը այլա-  
 պէս անօրինեց : Ո՛հ , գէթ զիս՝ զտառապետալս  
 արժանի ընէր դալ Հօրս , Մօրս եւ նախահարց  
 յանձնարարելու համար՝ ընդունիլ իրենց հար-  
 սը որ այնչափ սիրած , մեծարած էր իրենց  
 սերունդը եւ ընտանիքն , մինչեւ որ ի կաճառս  
 իրենց ես եւս միւսանգամ հետը գրկախառ-  
 նուէի եւ բոլորեքեանս միտնայինք :

Նշանուած ասեանս հետը ծանօթացեր էիք ,

կ'ըսէք , եւ իրեն արժանիքները գնահատեր :  
 յիշեցէք զինքը ուրեմն Ձեր աղօթից մէջ , ինչ-  
 պէս նաեւ զիս , որով պիտի մնամ ընդ միշտ  
 Ձերդ Յարգոյապատուութեան

Երախտագէտն եւ բարեկամն

Ա. Խ. ԶՈՒՆԴ

Péra, le 16/28 mars 1890

A Son Excellence Nubar Pacha  
 AU CAIRE

Excellence

J'ai bien reçu votre télégramme de con-  
 doléance dâté du Caire et je n'y ai pas  
 encore répondu.

Le dernier jour , au moment de votre  
 départ, affligée par la perte cruelle dont  
 votre cœur saigne encore et par la triste  
 situation dans laquelle vous me laissiez ,  
 votre Excellence, les larmes dans la voix,  
 m'avait recommandé de lui écrire. Je n'ai  
 pas écrit, et vous n'en devinez que trop

les motifs. Votre Excellence a sans nul doute appris les péripéties terribles, les angoisses mortelles dans lesquelles je me débattais : elles m'avaient brisé, anéanti.

Je n'ai pas franchi le seuil de ma maison, occupé et par les soins que réclamait ma chère malade et par les nécessités de répondre aux lettres de Madame et d'autres amis qui, retenus par l'épidémie « l'Influenza », voulaient sinformer constamment de sa santé.

Vous comprenez cependant combien je sentais le besoin de m'épancher avec vous. Que de fois j'ai demandé à Madame Foulig Hanoum et à d'autres pour apprendre le retour de votre Excellence. C'est que, vous me manquant, il me manquait un soutien. Ah ! je me souviens et me souviendrai toujours de votre intérêt sympathique, de vos visites presque journalières à la rue Ondinot. Vos conseils et vos encouragements partaient d'un cœur sincère, d'un cœur qui sait consoler parcequ'il a été éprouvé lui-même par le malheur. Vous aviez même promis, dans une étreinte fraternelle, de l'accompagner à l'Exposition, vous qui ne l'aviez pas encore vue !!!

Vous avez été notre hôte quelque temps ;

combien de fois avez-vous répété à d'autres que vous aviez admiré la sérénité naturelle de son caractère, la tenue et la noblesse de son cœur. Vous l'estimiez et je sais que vous êtes tristement affecté de sa mort. Eh bien, Excellence, imaginez combien cette perte doit m'être cruelle, dans quel état je dois me trouver, moi qui ai vécu 28 ans avec elle, qui ai pu apprécier son affection, qui ai trouvé le bonheur dans cette union ! Me voilà seul, isolé dans cette vallée de larmes, sans appui à un âge où tout homme a besoin des soins d'une compagne aimante. Telle est la pensée qui affligeait également ma pauvre chérie, pendant ses derniers jours. Elle disait à ses amis, qu'elle envisageait la mort avec calme, mais qu'elle partait le cœur navré : elle me laissait seul, ajoutait-elle, tout seul au moment où j'avais le plus besoin de ses soins affectueux.

« Que deviendrez-vous, disait-elle souvent, que deviendrez-vous, mon pauvre ami ? »

Elle avait raison, Excellence, elle avait raison. Me voilà malheureux, bien malheureux sur la terre et pour le reste de mes jours. Pour moi, plus d'avenir, plus de consolation ! Les larmes seules me pro-

curent quelque soulagement. C'est pour cela que je fais tous les jours une visite à ma bien-aimée; je pleure sur son cercueil...

Les restes sont déposés provisoirement dans une chapelle, en attendant que je puisse les faire placer dans un mausolée que je fais construire et dans lequel je me ménage aussi une place pour aller jouir à côté d'elle du repos éternel.

Aussitôt cette tâche et d'autres devoirs accomplis, je me retirerai sur les montagnes des Carpathes, dans les fermes de mon brave cousin, G. Czunt, pour retrouver dans cette nature sévère la sérénité de l'âme et rétablir ma santé complètement délabrée.

Peut-être me restera-t-il assez de force pour me traîner, comme un cœur sans âme, dans d'autres pays où je marcherai à l'aventure, toujours occupé de mes souvenirs pénibles.

Solitude, larmes, privation de tout soutien, désespoir; tel est mon sort; telle est dorénavant ma destinée.

Ah! Excellence, plaignez-moi, plaignez votre ami sincère, car il est bien à plaindre.

DE CZUNT

Բերս, 16/28 Մարտ 1890

Առ Վսեմափայլ Տիկին Նուպար փառա  
Բարից, Քիւ Նիքո քիւ 14

Վսեմափայլ Հանրմ էֆէնտի

Ամենասիրելի եւ անմուսաց զաւակնուդ մահ-  
ուամբ սրտերնիդ կարեվէր խոցուած, որ կ'ա-  
րիւնի տակաւին, գիտեմ թէ ամենէն աւելի  
դուք կը հասկնաք վիճակիս դառնութիւնը եւ  
կը գուշակէք պատճառները որք չ'ներեցին ինձ  
մինչեւ հիմայ Ձեզ գրել: Այս անգամ ալ  
ձեռքս չ'երթար երկար գրելու, վասն զի եթէ  
անհնար է ինձ ըստ խսկութեան կորստեանս  
մեծութիւնը եւ իմ դժբաղդ վիճակս նկարա-  
գրել, միւս կողմանէ ալ կը վարանիմ որ այսու  
մի' գուցէ Ձեր վէրքը նորէն բանալ եւ կըս-  
կիծնիդ նորոգել տամ: Ներքին զգացում մը,  
սրտիս ճայնն է պարզապէս որք զիս կը մղեն  
այս սողերս ուղղել, այն է երախտագիտու-  
թեան նուիրական արարոքը: Եւ յիրաւի, Հա-  
նրմ էֆէնտի, Ձեր գրութիւնները եւ հար-  
ցումները որովք անզեկութիւն կը խնդրէիք  
ողբացեալ սիրելոյս հիւանդութեան ժամա-  
նակ, Ձեր սէրն ու կարեկցութիւնը, եւ մա-

հառիթ արկածէն ետքը առողջութեանս համար Ձեր հոգածութիւնը, եւ յանկամս իսկ, զիս Ձեր իջեւանը փոխադրելը, երբէք մտքէս եւ սրտէս չպիտի ելլան, եւ ցմահ երախտագիտութեան պարտականութիւն վրաս դրած են:

Թէպէտեւ խորապէս վշտաբեկ, Դուք ջանացիք զիս մխիթարել եւ յատկապէս առողջութիւնս դարմանելու համար իմաստուն յորդորներ ու խորհուրդներ տալ: Սակայն անհնար էր ինձ մխիթարուիլ, եւ ժամանակը որ ամենայն ինչ մտօցնել կուտայ, կարծես թէ աւելի զայրացուց իմ կնկիծս ու ցաւս, եւ առանձնութեանս դառնութիւնը որ քան զօր առաւել զգալ կուտայ ինձ. գործ, զբազում չունիմ, ինչպէս կը յորդորէք, որ անոնց մէջ գէթ մտաց ցրունն գտնեմ. միմիայն արտասուեաց եւ իրեն վրայ մտածելով է որ քիչ մը սիրտանք կը փնտռեմ: Առողջութիւնս նոյնպէս գէշ վիճակի մէջ է, որ օրի աւելի կը տկարանամ, եւ ըստ Ձեր խորհրդի, լեռը ազգակցացս երթալով, եթէ վրայ չի գամ, ուրիշ բան չի մնար ինձ համար եթէ ոչ օր առաջ սիրելիւնոյս ետեւէն երթալ եւ իւր քով ամէն տառապանացս վերջը գտնել:

Սակայն որչափ ապրիմ, պիտի յիշեմ զՁեզ՝ ստոյգ ըլլալով թէ ի Ձեզ միշտ ցաւակից եւ բարեացակամ բարեկամուհի մը ունիմ: Երե-

սուն տարուան անաղարտ առնչութիւննիս յուսադրիչ գրաւական մի է թէ պիտի շարունակէք նոյն սէրը Ձեր բարեկամին վրայ, մանաւանդ այսուհետեւ որ դժբաղդ է եւ արգահատանաց արժանի:

Ա. Խ. ՋՈՒՆԴ

Բերս, 17/29 Մարտ 1890

Մեծապատիւ եւ սիրելի վեր իմ  
Մօսիթօ Ասեփասն Ջուեդ

Ի Կապ

Մի՛ զարմանաք եւ մի՛ մեղադրէք Ձեր ցաւակցական երկու նամակներուն պատասխանը այսչափ յարազելուս: Մէջերնիս եղած բազմաժամանակեայ եւ յոգնաթիւ թղթակցութեանց առթիւ, նամակագրութեան եւ մանաւանդ պատասխանները անմիջապէս գրելու մէջ որչա՛փ փոյթեւանդն եւ կարգապահ ըլլալս գիտէք: Ուստի առանց զիս չքմեղաբնեւ պէտք ունենալու, դուք ինքնին կրնաք ենթադրել թէ ի՛նչ ծանր պարագաներ, որչա՛փ փափուկ նկատողութիւններ, ինչպիսի՛ ստիպողական պարտքեր ըլլալու են որ իմ ճշգրտապահ

սովորութեանս հակառակ՝ ստիպած են զիս այս անգամ բացառութիւն ընել Ձեզ համար, որ աւելի քան զայլս հակամէտ ըլլալու էք ներողամիտ լինել ինձ նկատմամբ:

Եւ յիրաւի, կրնայի՞ մի կասկածիլ երբէք թէ իմ համարիւն եղբարքս որ ունեցած մեծ կորստեանս առջեւ առաւել կզգան, կը կշռադատեն մորմոքս, յուսահատութիւնս եւ տկարութիւնս, այսպիսի երկրորդական պատշաճութեան մը մասին խստապահանջ ըլլան: Դուք լացիք Ձեր ենկան, մեր Զուեդեան ընտանիք ալ ողբաց իր սիրելի եւ պատուական մէկ անդամը որ փոխարէն կաթողին սիրած էր մեր գերդաստանը եւ իրեն պատիւ պարծանք համարած էր Տիկին Զուեդ կոչուելը. արդ երեւակայեցէք թէ ի՞նչ արտասուք թափեցի մինչեւ հիմայ, կը թափեմ տակաւին եւ պիտի թափեմ մինչեւ ցմահ, ես՝ որ այնչափ տարիներ իրեն կենակից եղած, իւր սէրը վայելած, իւր բարեսրտութիւնը դիտած, իւր ժրագլուխ տանտիկնութիւնը նկատած եւ վերջապէս ի մի ամբողջութիւն իւր ամէն գեղեցիկ յատկութիւններն եւ աննման հազուադիւրս բարեմասնութիւնները ի մօտոյ տեսած գնահատած եմ:

Եւ ահա այս ամէնը իբրեւ երազ անցաւ, իբրեւ մութն ցրուեցաւ, իբրեւ լուսափայլ ճառագայթ նսեմացաւ, թողլով իւր ետեւէն

տխուր իրականութիւն, եւ ստուեր մը սեւամած: Ինքը գնաց, թուաւ, եւ ես մնացի միայն միայնակ, անոք անօգնական: Որչափ քաղցր էր անցեալս եւ հեշտալի անոր յիշատակը, այնչափ առաւել դառն է ներկաս եւ ապագաս աղետալի: Լալէն ողբալէն եւ զինքը յիշելէն ուրիշ ի՞նչ սիտփանք կայ ինձ այսուհետեւ: Ասոր համար է որ ի մխիթարութիւն վշտահար սրտիս, ամէն օր կ'երթամ իւր դագաղին վրայ արցունք կը թափեմ Սուրբ Լուսաւորչայ Պահարանը ուր կը հանդէլ առժամանակեայ կերպով, մինչեւ որ շինուելու վրայ եղող մատուռն աւարտի եւ մէջը փոխադրուի մշտնջենապէս, եւ ուր ինձ համար ալ տապան մը պատրաստել կուտամ օր առաջ ետեւէն երթալու եւ այնուհետեւ անբաժան՝ աւրնութիւր իւր հանդէլու բաղձանօք:

Այս է այժմ մտածմունքս եւ գործս, զոր ի գլուխ հանելէս ետքը, մտադիր եմ լեռ մը քաջուրիլ, մտաց ցրումն եւ մարմնոյս կազդուրումն գտնելու յուսով: Յիրաւի քաղցր զուգադիպութիւն պիտի համարիմ եթէ Ձեր եւ սիրելի հարսին սրտակաթ հրաւերին ի պատասխան կարող ըլլամ Ձեզ եւս այցելութիւն մը ընել, ինչպէս ի սրտէ կը փափաքիմ եւ կարօտնիդ կը տանիմ: Կուզեմ երկար ժամանակեայ սպասուած եւ վերջապէս յԱստուածուստ պարգեւուած սիրուն զաւակնիդ ալ գրկել:

Առ այժմ մտաք բարեաւ, սիրելի վէր իմ, պատմէ՛ տխուր վիճակս եւ սէրս՝ սիրական հարսին, եւ ճանչցիր զիս միշտ քոյդ բարեացակամ:

Ա. Խ. ՋՈՒՆԳ



Նիֆոսիս, 12/24 Մարտ 1890

Վսեմաւում Ասպէս Ջունց

Եւն. Եւն. Եւն.

Ի Ն. Պօլիս

Վսեմաշուք Տէր

Այս անգամ Ձեր յուզարկած նամակաւ մեր սիրելի Նեկտար Տիկնոջ մահուան սրտաբեկ եւ տխրագին լուրը ի՛նչ աստիճան մեզ սրտի ցաւ պատճառելն աստ բացատրել ինձ անկարելի է, մանաւանդ որ նորա հիւանդութեան եւ տկար լինելուն վրայօք ամենեւին տեղեկութիւն մը չէինք ստացած, ուստի իբրեւ անակնկալ հարուած մը զմեզ խորին սգոյ մէջ ձգեց:

Ներեցէք ինձ, եթէ ներկայ գրութեամբս զՁեզ մխիթարելու տեղ՝ որուն գուք մեծ

պէտս ունիք, Ձեր սրտին ցաւը, եւ Ձեր այս մեծ կորուստին յիշատակը նորոգել կը հարկադրուիմ:

Բայց Գուք քաջ զիտէք մեր առ հանգուցեալն ունեցած հայրական սէրն եւ նորա առ մեզ ցրցուցած մտերմութիւնը, նոյնպէս եւ իւր սիրուն վարքն ու բարքն որոնք ինձ համար անմոռանալի են:

Բայց ի՞նչ կուգայ մեզի պէս մահկանացու էակներու ձեռքէն. ուստի մխիթարուինք յիշելով թէ այսօր մեր սիրելի Նեկտար Ջունց տիկինը երկինքն է ուրկից զմեզ կը դիտէ եւ կը ջաւի մեր վրայ:

Մնամ միշտ սիրալիր Գոյ  
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄՈՄՃԵԱՆ



Քերս, 16/28 Մարտ 1890

Մեծապատիւ Տէր Յարութիւն Մովսէսան  
Ի Նիֆոսիս

Մեծապատիւ Տէր

Կը հաւատամ Ձեր խորին սգոյ անկեզծ յայտարարութեան, մանաւանդ որ մահագոյծ ծանուցադրովն յանակնկալս հարուածը տրուեցաւ Ձեզ, մինչդեռ անոր հիւանդութեան վը-

րայօք առաջուց ամենեւին տեղեկութիւն չունէիք: Մեր կսկիծը աւելի երկարժամանակեայ էր. օրեր, շաբաթներ եւ ամիսներ մերթ յուսոյ եւ մերթ վհատութեան մէջ տատանելով, մենք ամենասիրելի Ողբացելոյն ճգնաժամերուն հանդիսատես եղանք, իւր սրտառուչ խօսքերը լսեցինք, իւր բոցահուր տենդը ջերմաչափ ի ձեռին ժամ՝ առ ժամ սրտամաշ կը գննէինք կը նշանակէինք: Քանի՛ անքուն գիշերներ անցուցինք, որպիսի՛ սրտակէզ խնամօք զինքը շրջապատեցինք, չխնայելով ոչ յանձանձանք, ոչ խոնջութիւն, ոչ առողջութիւն, ոչ ծախք, եւ ոչ մի իսկ փոքր կամակատարութիւն: Եւ սակայն, աւա՛ղ, զինքը ազատած ըլլալու միտքարութիւնը չունեցանք: Աստուածային անհասանելի դատավճիռն, անբռնադատ օրէնք ճակատագրի այլապէս տնօրինած է եղեր:


Այլ եւս չկայ Նեկտարը, իմ ամենասիրելի կենակիցս. սլացաւ գնաց յերկինս, թողլով ազգականները, բարեկամներն եւ սիրելիները անմխիթար ի կոծ: Լացին զինքը ամէնքէ, ողբաց բոլոր ազգը, ափսոսացին հազար օտարներ: Իսկ ինձ միթէ հնարաւոր է մորմոքով միայն բաւականանալ եւ այս անհամբերելի դժնդակ վիճակիս այլով միջոցաւ վերջ տալու չէի՞ մի: Բայց այն՝ կրօնքը կ'արգելու. գլուխ ծռել եւ համակերպիլ պէտք է:

Ա՛յս Արթաքի աղա, ինչո՞ւ ասոնք գրած առենս, դառն արտասուք աչքերէս կը հոսի. պատճառն այն է որ այս տողերը իւր սիրական մօրեղբօրը կ'ողղեմ, զոր շատ սիրած էր, եւ որն որ ի փոխադարձ նոյնպէս եւ նոյն չափով զինքը կը սիրէր եւ իրմով կը պարծէր: Դուք եւս մեզ նման անզաւակ մնալու դժբաղդութիւնը ունեցաք, ո՞չ ապաքէն զաւակի տեղ դրած վրան կը գուրգուրայիք եւ այժմ կ'ողբաք թէ իրմով ընտանիքին ամենապատուական գոհարը փշրեցաւ, ամենընտիր անձնաւորութիւնը անհետացաւ:

Սրտահաճ խօստացեր էիք յատկապէս ճանապարհորդել եւ մեր տնակը օթեւանիլ. որչա՛փ ուրախացեր էինք երկար ժամանակ ձեզ հիւրընկալելու վայելքն ունենալու յուսով: Սակայն երեւակերպ ըղձա՛նք են եղեր ասոնք, պարզապէս երա՛զք: Մեզ նախասահմանեալ չէ եղեր այլ եւս միաւորիլ աստ, այլ միայն յերկինս ի բնակարանն եւ ի խրախճանս արդարոց: Ինքն անապարեց. անդ է արդէն. եթէ զիս կը սիրէք եւ վրաս կը մեղքնաք, աղօթեցէ՛ք որ ես ալ օր առաջ հետը միանալու արժանանամ:

Ձերդ բարեացակամ

Ա. Խ. ՋՈՒՆԴ



# ՅՐՈՒՄԻ ԲՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ

## ՏԷՐ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

ԵՒ ՇՆՈՐՀԻՒ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ՀՈԳԻՌՅՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ  
ՍՈՒՐԲ ԱԹՈՒՌՅԱ ԵՐՈՒՍԱՂԷՍԻ ԵՒ ՎԵՐԱՏԵՍՈՒԶ  
ՍՈՒՐԲ ՏՆԹՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԵԱՅՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՅՈՐՄԷ  
ՀԱՍՅԷ ՇՆՈՐՀԲ ԵՒ ՕՐՇՆՈՒԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ

Վոեմաշուք եւ Աստուածատէր Ասպետի Աստուածատրոյ Զուեղ, սրտաբեկ որդւոյ Հարազատի Հայաստանեայց Առաքելական սուրբ Եկեղեցւոյ, կալ մնալ զօրացեալ յերկնային շքնորհս Մխիթարիչ Ս. Հոգւոյն հանապաղ. Ամէն:

Վշտացեալ սրտիւ գամք ներկայ օրհնածիր գրութեամբս ցաւակից լինել քեզ ընդ ողբալի մահ Բարեպաշտուհի Տիկնոջն Նեկտարինեայ. մեծ է արդարեւ արամութիւնդ եւ խոր թախիծդ. զի վիշտն որ 'ի բաժանեալ սիրոյ՝ սաստկագոյն է քան զամենայն:

Անզուգական կենակիցն քո, Տիկինն Նեկտարինէ, հաւատարիմ առ քեզ սիրով՝ եւ ժիրաժիր գործակից եւ օգնական էր քեզ ո՛չ միայն յառանին արարս 'ի կենցաղավարութեան, այլ մանաւանդ յազգասիրական գովելի առաքինութիւնս. եւ ճգբրտապէս յանձին օրինակեալ զազնուութեանդ տիպար՝ ամուլ էր քեզ աշ-

խատաւոր յանդաստանի Հայրենեաց 'ի լուսաւորութիւն եւ 'ի կրթութիւն Հայազն որբ մանկըւոյն եւ ինքնայորդոր սաստարիչ անանկին եւ թշուառին. վասն որոյ յայս վիշտ թանկագին կորստեանդ ունին եւ զիւրեանց բաժին՝ զխոր թախիծ՝ աղքատք, որբք եւ համայն բազմակարօտ լրութիւն Ազգիս, զի բարձաւ յիւրեանց լիաձեռն Բարերարուհին եւ Մայրն գթօտ եւ խնամառատ:

Այլ Ազգն մեր սիրեցեալ, ո՛չ խպառ անմխիթար լիցի ընդ չարաբաստիկ մահ պատուական կողակցւոյդ, զի կեանք նորա արդիւնաւոր եղեն ըստ արժանւոյն եւ յիշատակ գովելի առաքինութեանցն կայ մնայ խորաքանդակ 'ի սիրտս ամենեցուն օրհնութեամբ եւ գովութեամբ, որ պսակք փառաց են 'ի վերայ գերեզմանին իւրոյ. եւ մի՛ վհատեսցի նա խպառ, զի քաջայոյս է եթէ տէրդ նորա ազնիւ ջան 'ի գործ արկցէ յայսմհետէ ընդ բազմադիմի բարերարութիւնս իւր եւ զնորայն ներկայութեանն լցուցանել զմեծ պակասութիւն 'ի մշանջնաւորութիւն բարեգործութեանց եւ պատուական յիշատակի նորին:

Եւ քեզ, Վոեմաշուք Ասպետ, չը համարձակիմք յաւելլուլ աստանօր բանս մխիթարականս, զի դու ինքնին քոյով խնաստութեամբդ գիտես զպայման կենաց մարդկան. գիտես քաջ զի չէ պարտ անմխիթար սգալ զմահ նորա.

զի առաքինասէր հոգի նորին ո՛չ գտեալ բա-  
ւականութիւն յանցաւոր աշխարհիս՝ վերա-  
սլացաւ յօթեւանս կենացն անվախճանից եւ  
մարմինն դարձաւ ՚ի հող ուստի առաւ : Թէ-  
պէտ եւ բաժանեցաւ նա ՚ի քէն , այլ հոգի նո-  
րին զերծ յամենայն նիւթեղէն արգելմանց  
առաւել ազատութեամբ փարի զսրտիւ սի-  
րելոյդ եւ սէր նորին խանդակաթ առաւել  
լրջօրէն քան զառաջինն հսկէ ՚ի վերայ  
տեսանդ իւրոյ :

Ապաքէն մեծի մխիթարութեան լինէր քեզ  
առիթ , առ ժամանակ մի լքեալ զհոգս եւ  
զճանձրալի զբաղմունս կենցաղական , յաւուրս  
յայտորիկ գայիր յայցելութիւն Սրբազան Վայ-  
րաց Փրկչին , յորս Աստուածային շնորհք նորին  
առաւել փութով փարատէին արդեօք զվիշտս  
սրտիդ , եւ հոգի կենակցւոյդ խայտայր տես-  
եալ զքեզ ՚ի հոգեւոր պատաղմունս ՚ի վերայ  
Տնօրինական բարձանց Սիօնի . եւ մեք իսկ գըլ-  
խովին մխիթարէաք անչափ տեսանելով զՍի-  
րելիդ մեր առ մեզ :

Սրդ մնայ մեզ աղօթել եռանդագին առաջի  
կենդանատու Ս . Գերեզմանին Գրիստոսի եւ  
մաղթել ՚ի խորոց սրտէ հանգիստ հանգուցե-  
լոյն յերանութեանն արդարոց , զի վարձահա-  
տոյց լիցի բարերար Հայրն երկնաւոր ՚ի միւս-  
անդամ յարութեանն հասարակաց դասաւորե-  
լով զհոգին բարեպաշտուհւոյն Նեկտարինեայ

ընդ ընտրեալ սուրբս իւր , եւ տացէ պատ-  
ուական անձինդ , հանդերձ համօրէն պարա-  
գայլւք , կեանս երկարս խաղաղական եւ բա-  
րեբաստիկ աւուրբք , ճոխացուցեալ ՚ի մխիթա-  
րիչ շնորհս կենսատու Ս . Հոգւոյն . Ամէն :

Պատրիարք Ս . Երուսաղէմի  
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՐԳԵՊԻՍԿՈՊՈՍ

Գրեցաւ Օրհնութեան եւ մխիթարանց Կոնդակս ի  
Մայրաւաղախ Ս . Երուսաղէմ , յԱռաքելական Աթոռս Սրբոց  
Յակովբեանց . ի քիւ Շճորեաց Փրկչիմ մերոյ 1890 ի 46 Մարտի .  
Համար 15 .

Առ Ամենպատիւ եւ Սրբազնատուրք Տէր ,  
Տէր Յարութիւն Վեհապետեան Ս . Արեւիկիսկոպոս  
եւ Պատրիարք Առաքելական Սուրբ Աթոռոյ  
Երուսաղիմայ

Ամենպատիւ եւ Սրբազնատուրք Տէր

Որ քան զհամայնս վշտաբեկ մեծաւ կորս-  
տեամբ անգուգական կողակցին մերոյ , մինչ  
կողկողագին կայլակս արտասուաց յաչացս հո-  
սէին յորդահոս , ահա անդէն ի բարձանցն  
Սիօնի ի սրբավայրէն Սաղիմայ եհաս ձայն

հեշտալուր, բանք սիրտանաց եւ թելադրութիւնք քաջալերականք սրբ զախարազին զգամանցս զուղղութիւն այլափոխեալ, դուն ինչ ոգի առնլոյ շնորհեցին ինձ ճարակ: Բարբառն այդ ոգեպարար, ձայնն այն հոգեզուարձ, Ամենապատիւ Սրբազնութեանդ Կոնդակն էր, ոյր անձնիւր մի բան, առաքելական մէն մի յորդորակ զուշն եւ զուրուշն դրաւեալ՝ իրր սպեղանի երկնաշնորհ ամոքեցին ոչ սակաւ զբառնակսկիծ վէրս սրտին իմոյ:

Եւ յիրաւի ոչ ապաքէն ըստ ասելոյ Տեառնդ Սրբազանի, անկնդէտ ի յուշ բարեմասնութեանց Ողբացելոյն, նորին հաւատարիմ եւ կաթողին սէրն առ իս, անկեղծիկ ջերմեռանդութիւն ի կրօնս հայրենեաց, ազգանուէր եռանդն յԱզգն եւ ի ծաւալումն կրթութեան ի բնագաւառս, գթասիրտ ձեռնտուութիւնն առ տնանկս, որպէս եւ սրտաբուխ համակրանք ընդհանրութեան Ազգի, առթիւ տխրաբոյր յուղարկաւորութեան ուրոյն ուրոյն անթխտելի առարկայք են մեզ ի մխիթարութիւն: Սակայն չիցե՞ն միթէ նոքա միանգամայն բարձրաբառ ապացոյցք կորստեանս մեծութեան, եւ արդարացումն մշտական մորմորմանս:

Չեն ինձ բնաւ յերկուանք զլիւրին եւ եթ գտանել մխիթարութիւն այցելութեամբ սուրբ Տեղեաց անօրինականաց, քանզի ի մերումս

առաջնոյ ուխտաւորութեան ոգեպարար տպաւորութիւնն որ բնաւ բաժին չէր մեզ եղեալ ի յաճախակի ուղեւորութիւնս ընդ աշխարհս բազումս, դրաւական իմն են թէ ուր ուրեմն այդր միայն դարման տառապանացս գտանիցեմ: Զայս ապաքէն ի միում իսկ ճգնաժամի ողբացելոյն հաստատեալ էր իմ թէ առանց նորա չիցէ ինձ այլ բնակութիւն ի հանգիստ յաշխարհիս, եթէ ոչ յերուսաղէմ մեկուսանալ մինչեւ ցիփոսանցումն ի վերինն Երուսաղէմ:

Սակայն իրք եւ սրտաիք զորս նկրտինս ի կատար հանել ի յիշատակ առաքինազարդ կենակցիս, սեւեռեալ կաշկանդեն զիս աստ, եւ ոչ ներեն առժամս բարձի թողի զայնս առնել: Վրիպեալ այսպէս ի ճահ առնուլ զբարեխորհուրդ հրաւերդ, որ իմն իսկ իղձք եւ տենչանք էին, խնդրեմ ի հայրազուր Տեառնէդ Սրբազանէ՝ աղօթել առ Սուրբ Գերեզմանաւն Փրկչի վասն հոգւոյ Ողբացեալ Հանգուցելոյն եւ ի մխիթարութիւն հէզ լքելոյն, որով կամ եւ միամ համբուրիւ շնորհածիր Սուրբ Աջոյ Ամենապատիւ Տեառնդ Սրբազնութեան.

Ոոնարհ եւ շնորհապարտ ծառայ

Ա. Խ. ԶՈՒՆԴ

Կ. Պոլիս, 10 Մարտ 1890



Նոր-Նախիջեւան, 9 Մարտի 1890

Ազնուագարմ Ասուածասուր Ասպէս

Աննման բարեկամ

Չարաչուք գոյժ ընթերցայ լրագրաց մէջ, եւ իմ վիշտս, թախիծս եւ յուսաբեկ տրամադրութիւնս կրկնապատկեցան: Հազիւ հազ թմրեւ էր սրտիս կսկիծը վաղաթառամ Արամ երկտասարդի (\*) պատճառով, եւ ահա առաւել ուժգինը, առաւել սոսկալին վրայ հասաւ: Ե՞րբ պիտի դադարի այս ընդհանուր թշուառութիւնը, այս առանց սրոյ կտորածը, այս ապարդիւն զոհաբերութիւնը, Աստուծոյ է յայտնի. մահկանացուներուս կը մնայ միայն լալ, ողբալ եւ աչերս երկինք բարձրացուցած սալած մնալ:

Կ'հաւատա՞ք, աննման բարեկամ, թէ էր երբեմն ո՞րքան ինձ բերկրառիթ էր յիշեւ Ձեր լուսահոգի կողակցին, նոյնքան այն այժմ տրտմալի եւ թախածալի է: Առ ի՞նչ ճանաչեցի

(\*) Ստացել է արդեօր իմ անմխիթար բարեկամ՝ Յովսէփ էֆէնտին քանի մի օր առաջ նորան յրած միւսմարական նամակն, — ոչինչ տեղեկութիւն ունիմ, վասն զի պատասխան չ'ատի իրմէն:

այդ ի մարմնի հրեշտակին, որ այժմ նորա կորուստը անմխիթար եւ դառնապէս լամ եւ սգամ: Իսքը ի շատէ սրտագէտ մարդը կը հասկանայ, որ այնպիսի անձին մոռանալը անհնարին իմն է:

Երբ կ'մտաբերեմ նորա ամօթխած, պարկեշտ, մարդասէր երեսասիրաբքը, երբ կը յիշեմ նորա քաղցր հիւրասիրութիւնը մինչեւ անգամ օխտն-օտարիս, եւ յետ այնորիկ ինքս ինձ կ'ասեմ՝ «այնու ամենայնիւ չի կայ այն չնաշխարհիկ արարածը, նա թողեց երկիրը եւ մեկնեցաւ երկինք»՝ հոգիս կ'մորմոքի: Բոլորովին կ'հաւատամ, որ ազգիս որբերը եւ լուսահոգւոյ մերձաւորք անփոխարինելի կորուստ ունեցան երջանկայիշատակ Նեկտառինէ Ասպետուհւոյ անձին մէջ: Ահա՛ երեք օր է, որ աչերս արտասուենքի աղբիւրք են դարձած: Բարեկամքս սալած մնացած են, թէ ինչո՞ւ ցայդ աստիճան դառն եւ շատ կ'ողբամ մի, թէ եւ շատ բարի, բայց այնու ամենայնիւ օտար անձին վրայ: «Աւա՛ղ, կը պատասխանեմ ես նոցա, եթէ դուք իմանայիք թէ ո՞րպիսի ազնուահոգի, բարեսիրտ, առաքինի, բարեացակամ, բարեգործ անձնէ զրկուեցաւ Հայ ազգը»: Ահա՛, այսպիսի սգոյ մէջ գլորեց ինձ Նեկտառինէ Ասպետուհւոյ անակնկալ եւ տարածամ մահը:


Ազնիւ բարեկամ, անզուգական եղբա՛յր, ի՞նչ

կարող ենք ասել Աստուծոյ որոշման դէմ: Մեզ կ'մնայ միայն խոնարհել զլուսններս եւ ասել «Կամք քո օրհնեալ եղիցի»: Այս կը թելադրէ մեզ մեր դաւանած կրօնը եւ այս կ'թելադրէ բանականութիւնը, որ կայ մեր մէջ:

Ազնուազարմ Ասպետ եւ անգլին բարեկամ, ընդունեցէք անկեղծ ցաւակցութիւնը Ձեր հոգեհարազատ եղբօր,

Խոնարհ

ՌԱՓԱՅԵԼԻ ՊԱՏԿԱՆԵԱՆ



Քերս, 24 Մարտ 1890

Ազնուապիտ Տէր Ռափայէլ Պատկանեան

Ի Նոր-Նախիջեան

Մեծապատիւ եւ սրտակից բարեկամ

Բազմաթիւ կարեկցական նամակաց մէջ զորս սիրելուոյս սգալի մահուան առթիւ ընդունեցայ, մին ի կարեւորագունից Ձեր սրտակաթ առդերն են որ ուժգինս յուզեցին զսիրտս աղէկաբշ: Ի՞նչպէս շնորհակալ ըլլամ, կամ

ո՞րպէս պատասխանեմ այն ճշմարիտ քերթողի մը յատուկ եղած վախուկ զգացման, զոր եղբայրական գորովով այնչափ ճարտարութեամբ ի գիր արձանացուցած էք: Ինձ տրուած չէ տաղանդ բանաստեղծական եւ թեւ քնարիս մաշեալ զմի եւ նոյն ողբս հարկանելոյ, ի սպառ պարտասեալ եմ եւ անզօր այլազան ասացուածներ դռնել սրտիս մորմոքը եւ դառնաղէտ կսկիծն ըստ իսկութեան բացատրելու:

Եւ յիրաւի, դուք որ երկիցս կամ երիցս միայն զինքը տեսած, եւ խորապէս մանրադէտ նորին նախանձելի յատկութեանց՝ այդչափ յուզուեցաք իւր տարածամ մաշը լսելով, կրնաք երեւակայել թէ ի՞նչպիսի դառնաղէտ կացութեան մէջ ըլլալու եմ ես, որ բազմամեայ կենակցութեամբ եւ ի մօտոյ զինքը ճանչնալով աւելի ի վիճակի եմ իւր բարեմասնութիւնները գնահատելու: Այո՛, մտացս առջեւն են միշտ իւր անաղարտ եւ կաթողին սէրն առ իս, իւր ջերմ աշխոյժն ի կրթութիւն կարօտ աղջկանց, յորում, թէեւ անտես եւ յետուստ վարագուրի, այնչափ հաճոյք կ'զգայի զինքը քաջալերել, իւր եռանդը արծարծել եւ խորհուրդներով ուղղութիւն տալ իւր գործունէութեան, եւ որոց երախտագէտ սրտիւ կ'ունկնդրէր եւ հաւատարմաբար կը կատարէր: Կը յիշեմ այն բարեբաստիկ օրերն զոր ի միասին եւ միմեանց վրայ գուրգուրալով ան-

ցուցինք, որոյ դուք եւս սակաւիկ ինչ հանդի-  
սատես եղաք եւ մեր կենցաղավարութեան  
վրայ հրճուելով, սեղանը աւելնթեր իմ բազ-  
մած, սա՛ հարցումն ալ ըրիք «Ի՞նչպէս յա-  
ջողած էք, բարեկամ, ուսումնականութեան  
հետ ամիրայական այդչափ ճոխութիւն միաց-  
նել»։ Ահա այդ ճոխութիւն իւր տանտիկնու-  
թեան արդիւնքն էր։ Արդ գնա՛ց այդ ան-  
զուգական տանտիկինն, սլացաւ յերկինս այդ  
հրեշտակը եւ ընդ իւր տարաւ իմ հան-  
գիստ, իմ ուրախութիւն եւ իմ սիրտանք,  
թողլով զիս միայն միայնակ, որ յարտասուս  
փղձկեալ ձերդ ծեր Արաքսին նման կը կոչեմ  
կողկողազին «Ի՞նչս մնաց այն օրից»։ Այո՛,  
այն երջանիկ օրերէն ինչ մնաց եթէ ոչ կոծ  
եւ սրտամաշ գիտակցութիւն ծանր կորստ-  
եանս։ Չեր Մայր Արաքսի անմահ քերթուա-  
ծը զոր սրտայոյզ հրճուանօք երբեմն կը գեղ-  
գեղէինք հետն ի միասին, այժմ մինաւորիկ  
կը յեղյեղում ստէս, որովհետեւ իւրաքանչիւր  
տուն կարծես ճշգրիտ իմ այժմեան զգացում-  
ներս կը պատկերացնեն։ Մթաղնեցաւ այսու-  
հետեւ իմ կեանքս, նսեմացաւ ապագաս, եւ  
սիրտս կարելի էր խոցուած է ու մարմինս եւս  
ուժասպառ։ Դուք կը յորդորէք գլուխ խոնար-  
հել, համակերպիլ Աստուծոյ անդառնալի որոշ-  
ման։ Բայց նախ այդ հաւատքը հայցեցէք ինձ  
համար, եւ զգուժ Աստուածային նախախնա-

մութեան որ եթէ սրտով, գիտէ եւս մխի-  
թարել, եւ որ խրատեց զիս սաստկապէս,  
չնորհէ ինձ եւ համբերութիւն։

Սրտակից բարեկամ, ընդունեցէ՛ք երախտա-  
գիտական զգացումս եւ բարձր համարմանս  
անկեղծ հաւատօրքն։

Ա. Խ. ԶՈՒՆԴ



*Pera von Constantinopel,  
den 10 März 1890*

*Lieber Cousin Deodat!*

Die traurige Nachricht die wir erhalten haben vom Tode unserer lieben Schwae-  
gerin Nektar hat uns unbeschreibliche Schmerzen verursacht. Gott möge Dich trösten lieber Cousin.

Es schmerzt uns unendlich Dich nicht in Person zu trösten, um dich lieber Cousin die Schmerzen zu erleichtern. Lieber Cousin wir alle laden Dich bei Deinen Rükker uns zu besuchen. Georg ist in Hango, weisst

nicht von dem traurigen Nachricht. Wir erwarten Ihm diese Tage.

Emphange lieber Cousin von uns alle die aufrichtigsten Grüsse und verbleibe Dein aufrichtige Cousine

VALERIE CZUNT



*Pera von Constantinopel,  
den 19 März 1890*

An die gnaedige Frau Valerie

G. Czunt.

ROMAN

*Meine theure Jenga!*

Ihren rührenden Brief habe ich in Paris erhalten und hoffe das Sie, die Sie doch an meinem traurigem Schiksale theilnehmen, mit mir nachsichtig sein werden, wenn ich meine Antwort verspätete — Von Schmerz überwältigt und von Müdigkeit gebeugt war es mir bei dem besten Wollen nicht möglich Ihnen zu schreiben.

Und was soll ich Ihnen heute sagen? Ich weiss es wahrlich nicht, denn ich fühle mich unfähig mein Herz auszuschütten und meine traurige Lage zu beschreiben.

Ist dann mein Verlust nicht ein unermesslich grosser, der mein Herz für immer gebrochen hat, und mein weiteres Leben scheint mir schrecklich und quervoll!

Die arme Theure hatte es gefühlt und in ihren letzten Tagen ihren freunden oft wiederholt, das Sie dem Tode mit Ruhe entgegensehe. Ihre Sorge war nur, mich dann allein zu wissen und zwar in einem Alter. wo ich umsomehr ihre Pflege und Zärtlichkeit nothwendig hatte.

Ich habe Sie zärtlich geliebt, und Sie hat es mir reichlich vergolten! Ich war so glücklich und bin jetzt der unglücklichste Mensch der Welt.

Bedauern Sie mich, theure Jenga, denn ich bin wirklich dieses Gefühles würdig.

Die Nachricht von dem Tode weri Grégoir's hat wie Oehl auf feuer meinen Schmerz wieder aus neue angefacht.

Wollen Sie so gut sein der Jenga Sophie mein herzliehes Beileid auszusprechen und glauben Sie mich Ihren untröstlichen und tief trauereden Cousin.

DEODAT VON CZUNT

*Nicosie, Ghypre*  
*le 13/25 Mars 1890.*

*Cher Monsieur de Czunt,*

C'est avec un vrai chagrin de cœur que nous avons appris la triste nouvelle apportée par le dernier Courrier de Constantinople.

Croyez bien que nous prenons une vive part à votre douleur, et permettez-moi de vous offrir l'expression de ma profonde sympathie et de mes vifs regrets pour la perte d'une chère parente et amie dont nous gardons et garderons toujours un si bon souvenir.

Que le bon Dieu vous vienne en aide, et qu'il vous accorde la force et le courage de supporter avec résignation cette cruelle épreuve; telle est la prière fervente de

Votre toute dévouée

**J. A. MOMGIAN**

P. S. Mademoiselle de Carouso désire se joindre à moi pour vous exprimer sa profonde sympathie en cette triste circonstance.

**J. A. M.**

*Péra, 17/29 Mars 1890.*

Madame J. A. Momgian

**NICOSIE**

*Chère madame,*

Dans votre lettre du 13/25 courant, vous avez bien voulu m'adresser vos condoléances. J'y suis très-sensible et vous en exprime ma vive reconnaissance, persuadé que votre sympathie part du cœur. Car bien que nos relations aient été interrompues, à de fréquents intervalles, par nos longs voyages, l'attachement cordial et l'intimité n'ont jamais cessé d'exister entre nous.

Vous êtes trop bonne et trop intelligente pour n'avoir pas deviné la noblesse du cœur, la douceur du caractère, les mérites enfin de ma pauvre épouse tant regrettée: aussi vous pouvez mieux que toute autre apprécier la grandeur de ma perte; c'est un coup terrible.

Selon vous c'est en Dieu, et, selon d'autres amis, c'est dans la mémoire impéris-

sable, dans la sympathie universelle et le respect général qu'elle a laissés après elle, que je dois chercher quelque adoucissement à ma douleur; mais, au contraire, ce sont tous ces souvenirs, toutes ces raisons qui me font sentir plus cruellement l'immensité de mon malheur. Qu'elle soit bénie à jamais pour son amour, sa bonté et ses prévenances envers moi!

Faut-il ajouter foi à la douce et consolante poésie du christianisme? Oui, du haut des cieus elle voit l'état pitoyable de son mari et prie le Seigneur d'avoir pitié de son malheureux sort. C'est dans cette pensée et dans les larmes que je m'efforce de trouver quelque consolation.

Veillez, chère Madame, présenter mes remerciements à Mademoiselle Carouso pour son bon souvenir et agréer les assurances de ma haute considération.

Votre bien dévoué

DE CZUNT



All'Illustrissimo e Reverendissimo Prefetto  
Padre Mentuccia.

Prego l'Illustrissimo e Reverendissimo Prefetto della Congregazione dei Padri Conventuali de gradire le sue sinceri ringraziamenti per l'affettuosa dimostrazione, per la quale a ben voluto in nome delli allievi della scuola Rudolfina di Buyukdéré deponere una corona di fiori sopra il catafalco della sua sposa. amatissima

DEODAT CAVALIERE DE CZUNT.

---

Paris, le 15/27 Mars 1890

Rue Gay-Lussac 62

Monsieur le Chevalier de Czunt  
CONS/PLE

*Mon cher ami,*

J'ai été bien affecté en apprenant le malheur qui vient de vous frapper si cruelle-

ment. J'apprécie toute l'étendue de votre perte irréparable, je m'attendris de tout mon coeur sur vos peines et je partage votre douleur ; mais je ne puis apporter aucun adoucissement à vos chagrins légitimes.

Vous êtes assez croyant, mon cher Monsieur, pour trouver quelque consolation dans la religion et assez perspicace pour faire la part de la philosophie de la vie humaine. Rien n'est stable ici-bas ; tout passe autour de nous ; nous passerons aussi.

J'aurais bien voulu vous voir avant votre départ de Paris, et pleurer avec vous. Aussitôt après la réception de votre mot, j'ai couru Avenue d'Iéna ; c'était trop tard, vous étiez déjà parti la veille. Donnez-moi, mon cher ami, des nouvelles de l'état de votre santé.

Je confie vos afflictions au temps et à la raison, et je vous prie de croire à toute ma sympathie.

Bien sincèrement à vous

AR. MICHAÉLIAN



*Péra, le 11 Avril 1890*

Monsieur Ar. Michaélian

62, RUE GAY-LUSSAC. PARIS

*Cher Monsieur,*

Il y a dans votre lettre deux choses incontestables pour moi : l'une c'est votre regret devant le malheur qui vient de me frapper si cruellement ; l'autre c'est l'aveu sincère de l'impuissance humaine à procurer aucun adoucissement à une douleur aussi légitime.

J'avoue cependant que votre compassion est bien douce à mon cœur.

Impartial dans votre amitié, vous avez su apprécier la noblesse de caractère, la bonté et les mérites de la pauvre défunte : aussi vous êtes à même de comprendre toute ma perte et vous y prenez une part sincère ; je vous en remercie avec effusion. En vain je cherche quelque consolation ; je n'en trouve nulle part, ni dans les principes de la religion que je médite, ni dans les nombreux ouvrages philosophiques

que je parcours avec une ardeur fébrile. Mon unique soulagement est pour le moment dans les larmes, et pour l'avenir dans l'espoir que le temps adoucira peut-être mon chagrin.

Vous regrettez de n'avoir pu verser quelques larmes avec votre ami avant son départ; je ne le regrette pas moins, mais vous devinez quel était mon trouble...

Ne sachant pas l'adresse de M<sup>me</sup> Eram, j'ai été également dans l'impossibilité de lui déposer une carte de congé; c'était cependant un devoir à remplir envers cette dame qui nous avait honorés de ses visites et s'était montrée si aimable et si bonne pour ma pauvre chérie.

Veillez, je vous prie, lui présenter mes excuses; et agréez pour vous les amitiés cordiales de votre bien dévoué.

DÉODAT DE CZUNT



Բերա, 27 Մարտ 1890

Մեծապատիւ Տէր Տէվլիանց

Բարիդ, Թէնար փողոց, քիւ 2

Ազնիւ բարեկամ

Թէեւ անագան, եւ ներողամտութիւննիդ խնդրելով, վերջապէս ձեզ համար ալ գրիչը ձեռքս կ'առնեմ: Կուգամ հուսկ ուրեմն յեղ- յեղուլ մորմնքս ազնիւ բարեկամիդ առջեւ, որ ի սկզբանէ անտի ճշնաժամերուս ականատես եւ հեծկըտանացս ականջալուր եղած էք: Կը յիշեմ ձեր յաճախակի այցելութիւնները զորս աչացդ խօթութեան պահուն անգամ չ'ուզեցիք ընդհատել: Միտքս են հանապաղ ձեր խօսքերն, որ նախ ա՛յնչափ յուսադրական եւ ապա հիւանդութեան ծանրանալովն, անյոյս վիճակին մէջ տակաւ առ տակաւ կողկողազին ցաւակցական շեշտեր առին: Դուք սրահը մը- տածնուդ պէս, աչքերնիդ վրաս սեւեռելով, դեռ հարցում մը ինձ չ'ուզած՝ կերպարանքէս հիւանդին կացութիւնը կը հասկնայիք, յուզմանս աստիճանէն կը գուշակէիք: Իսկ ինքն աւրնթեր սենեակը արթուն կամ յետ սթա- փելոյ ի քնոյ կ'իմանար ձեր այցելութիւնը, կ'օրհնէր զձեզ միշտ, ինձ ժամանակն անցնել

տալերնուդ եւ սակաւիկ ինչ մտացս ցրումն  
պատճառելնուդ համար :

Ասոնք էապէս անմտանալի իրողութիւններ  
են, մտացս եւ սրտիս մէջ խորապէս անջինջ  
քանդակուած : Ի՞նչ ըսեմ հապա եղբերական  
զրաւումէն ետքը եղբայրանման հոգածու-  
թեանդ համար : Միթէ հնար է մոռնալ ձեր  
դորովագութ խօսքերը, զիսքաջալերելու համար  
ձեր խնամքն եւ ձիգը, որովք, խախտեալ ա-  
ռողջութիւնս ի սպառ չվտանդելու դիտամմբ  
ջանացիք քեցել հեռացնել զիս մահաբոյր օ-  
թեւանէն՝ Միրապօ պանդոկը փոխադրել :  
Չանսացի ձեզ, յամառեցոյ մնացի յարակից  
սենեակին ուր անքուն երեք գիշերներ ստէպ  
լւր մահճին աւջեւ ծնրադիր՝ հեղձամղձուկ  
արտասուաց մէջ անցուցի :

Այժմ խակ, ատտ եւս չեմ իշխեր թողուլ իւր  
դագաղն, ամենօրեայ այցելութեամբ հովա-  
հարիլ կը նայիմ, մինչեւ զինքը հանդէսցնեմ  
իւր մշտնջենական դամբարանը : Այնուհետեւ  
կը մեկնիմ. պիտի մեկուսանամ Գարբաթեան  
լեռները՝ բնութեան հրաշալեաց մէջ եւ վրան  
խոկալով սիրտիսնք մը հայթայթելու ակնկա-  
լութեամբ :

Տարօրինակ եւ անբնական համարին ուննք  
թերեւս այս աստիճան մորմոք եւ յուսահա-  
տութիւն, մանաւանդ մեր երեկոյացեալ հա-  
սակի մէջ : Գետնաքարչ չէր մեր միմեանց

սէրը . փոխանակի մեծարանաց, սիրտ առ սիրտ  
խորին համակրանաց, անամպ կենակցութեան  
արգասիք էր, բազմամեայ անբաժին ընտելու-  
թեամբ նուիրագործուած :

Այդ յօդակապը խղեցաւ այժմ, այդ սըր-  
տերը խորտակեցան, այդ միմեանց դուրդու-  
րանք ջնջուեցան : Ի՞նչ կը մնայ ինձ այսուհե-  
տեւ եթէ ոչ աննպատակ կեանք, դառնաղէտ  
սպառաջ, անարեւ օրեր, անքուն գիշերներ,  
յածիլ աշխարհէ յաշխարհ թախառական, ան-  
զգայ ամենայն իրաց եւ չըջապատեալ անկա-  
րեկիր անտարբեր էակներէ : Անմխիթար կա-  
ցութիւնս տարօրինակ չերեւար հարկաւ ձեզ  
որ, իրեն բարեմասնութիւնները ճանչցաք,  
կորստեանս մեծութիւնն ըստ խկութեան կը  
կշուէք, բարեկամիդ եղկելի վիճակին վրայ ի  
սրտէ կ'արգահատիք եւ սրտահեղձ տողերովելիդ  
որ Արեւելք լրագրոյ մէջ կարդացուեցան շատե-  
րուն աչքերէ արաստուք կորցեցիք :

Ընդունեցէք, ազնիւ բարեկամ, ի տրիտուր  
այս ամենայն բարեկամութեանց շնորհակալու  
զգացմանցս անկեղծ հաւատովքն :

Ա. Խ. ՋՈՒՆԴ



Տ/20 Ապրիլ, 1890, Փարիզ

Թէնար վողոց բիւ 2

Վսեմափալլ Ասպետ Ջոււղ

եւլն . եւլն . եւլն .

Քերպղնիւ բարեկամ .

Պատիւ ունեցայ Ձեր տխրամած նամակն ընդունելու, որոյ մէն մի բառ եւ խօսք Ձեր սրտի եւ անկեղծ սիրոյ մասունքներ են արդարեւ :

Այլ ինձ ցաւ է յոյժ, որ զգացմանցս համեմատ չի կարողացայ պարտքս լիովին կատարել, Ձեր կենաց այն մեծագոյն փոթորիկին ժամանակ, երբ, աւա՛ղ, խորտակեցաւ Ձեր սէրը . եւ այժմ նման նաւաբեկերոյն՝ թէպէտ զերծ ի ցամաքն ինկած, այլ ամենայն ինչ կորուսած եւ առանձին սիրոյ ովկիանի յիշատակաց հազար ու մէկ կոշակներով կ'ալեծփի Ձեր սիրտը :

Գիտեմ, այժմ Ձեր շուրջ ամենայն ինչ լեզու աւեր կը խօսին ընդ Ձեզ . հոյն ու ծով, ծառն ու ծաղիկ, աստղն ու արեւ, տեղն ու տեղաւորանք, որոց վրայ խօսած, որոց հպած է Տիկին Նեկտարը, նեկտարեալ նիւթն ու ան-

նիւթը, անսպառ ու ոգեսպառ տարիներու քաղցր յիշատակներ, որ գեփիւռի պէս մեղմ ու հեշտալի սկսաւ եւ հոյի պէս արագ սահեցաւ անցաւ . . .

Ի՛նչ է կեանք, աշխարհ, վայելչութիւն . մարդ միայնակ է միլիոն մարդոց մէջ, թշուառ է յաջողութեանց մէջ . ծաղիկներ փուշ կը դառնան եւ կեանք տաժանելի երազ՝ առանց ամուսնական կեանքի, ճշմարիտ սրտակցի, կենակցի եւ օգնականի . կրնամ երեւակայել թէ երջանիկ եխփ, մէկ հոգի յերկու մարմինս բընակեալ, Դուք առանձին աշխարհ մը էիք Ձեր մէջ :

Այլ ինչո՞ւ յուսաբեկութիւն, Դուն եւ ես միայնակ չենք այս անողոք ճակատագրին ենթակայ . անհամար են ննջեցեալներն, անթիւ չեն ապրողներ եւ ոչ անմահ . ամէն մարդու կենաց եւ յիշատակաց կէսն հոյի հետ խառնըուած է . երանի՛ այնոցիկ որք ի Տէր ննջեցին :

Եթէ «ուրիշներ տարօրինակ համարին այս աստիճան մտմտքն ու յուսահատութիւն», այլ ես տարօրինակ չեմ համարիր : Տիկին Նեկտարի կեանքի արժէք եւ անոր կորուստը Ջոււղ մը միայն կրնայ գնահատել եւ զգալ :

Կը գրէք ինձ . «Գեանաքարչ չէր մեր միմեանց սէրը, փոխանակի մեծարանաց, սիրտ առ սիրտ խորին համակրանաց եւ անամպ կենակցութեան արգասիք էր բազմամեայ անբաժան ըն-

տելութեամբ նուիրագործեալ:» — «Այդ յօգակապը խզեցաւ այժմ, այդ սրտերը խորտակեցան, այդ փոխադարձ գուրգուրանք ջնջուեցաւ: Ի՛նչ կը մնայ ինձ այսուհետեւ եթէ ոչ աննպատակ կեանք, դառնաղէտ ապագայ, անարեւ օրեր, անքուն գիշերներ, յածիւ յաշխարհէ յաշխարհ՝ թափառական անբզգայ ամենայն իրաց եւ շրջապատեալ անկարեկիր անտարբեր էակներէ:»

Կարգացի ու կարգացի Ձեր այս ի խորոյ սրտի հառաչանաց, անհուն զգացման ակնակն տողերք. հիացայ, եւ արդ հաւատացէք ինձ՝ կը սխալեալսաւ Ձեր վրայ:

Ողբացեալ Տիկնոջ դամբարանի վրայ որչափ ալ բարձր կանդնէք գմբէթը, Ձեր այս տողեր այնպիսի մատուռ ու վիայարաններ են, որոց բարձրութիւն մինչեւ երկինք կը հասնի: Խընամով պիտի պահեմ՝ Ձեր այս անգին յիշատակ:

Եւ դարձեալ կը գրէք.

«Պիտի մեկուսանամ Գարբաթեան լեռները բնութեան հրաշալեաց մէջ» . գացէ՛ք պահ մը հեռացէք լեռանց ու հովտաց անապական օդ շնչելով . բնութիւն պիտի հրաշագործէ, վերանորոգէ զՁեզ: Լեռներ, առանձնութիւն, բրնութեան հեռ մեկուսացեալ կենսիցութիւնն իմ կենաց բարձրագոյն հաճոյքներէն մին է:

Ա՛հ, եթէ կարելի լինէր Ձեզ եւ ինձ՝ միա-

սին երթալ՝ ի Շիրակ, Ծաղկոցաձորի խոնարհեալ Ձեր նախահարց տաճարներու շուքին տակ առանձնանալ, աղօթել եւ յիշել... աւելի մխիթարական չի՞ պիտի լինէր արդեօք: Քաղցր պարտականութիւն մ'ալ էր Ձեզ, որ Հայ մարդ էք, հանճարի եւ զգացման մարդ, եւ այր Աստուծոյ, Ձեզ՝ որ նոր Զուեդեան Հայ սերունդի մը նախահայր լինելու երանութիւն պիտի ժառանգէք, պէտք էր Ձեզ միանգամ կոխել այն նուիրական հողին վրայ, զոր մեր հարք կոխած են. շնչել այն օդ, զոր Ձեր նուիրական պապեր շնչած են: Վերանորոգեալ այնուհետեւ պիտի դառնայիք առ Ձեզ, կազդուրեալ հոգւով եւ մարմնով, նորափետուրս զարդարեալ:

Ձեզ յաւէտ վշտակից եւ սրտակից,

Ս. Տ. Ս. ՏէՎԿԱՆՑ



Թրիքար, 3 Ապրիլի (Ն. Տ.) 1890

Ազնուազարս Ասպէս Զունդ

Ի Կ. Պօլիս

Սիրելի եւ անձկալի բարեկամ,

Խոր խոցեցաւ սիրտս երբ Զեր ազնիւ ամուսնոյն մահուան լուրն առի :

Չեմ գիտեր թէ այն հրեշտականման ազնուազարս Տիկնոջ հազուադիւտ առաքինութեանց եւ բարեմասնութեանց համրանքը յիշելով Զեզ՝ փոխանակ մխիթարութիւն տալու աւելի ծանր ու ցաւալի չըլլա՞ր ըրած աննորոգելի կորուսանիդ :

Չունինք ուրիշ զօրութիւն այսպիսի ծանր ցաւոց մէջ բայց եթէ ի կամս մեր երկնաւոր Հօր : Աստուած սիրելի եւ ազնիւ Հանգուցելոյն անհամար բարեաց գիտացը երկնաւոր ուրախութիւնը պարգեւէ եւ Զեր ազնիւ սրտին ոյժ եւ զօրութիւն տայ այսպիսի ծանր հարուածի մը Աստուծոյ սուրբ կամաց համակամութեամբ քաջութեամբ համբերելու :

Կը խնդրեմ այս իմ անկեղծ ցաւակցութեան հաւաստիքը բարեհաճեցէք սիրով ընդունելու, որով մնամ ամենայն սիրով եւ յարգանօք,

Ազնուազարս Տէրութեանդ

Մտերիմ

Ն. ՍԱՄ. Վ. ԳԱԹԸՂՃԵԱՆ

Բերս, 28/9 Ապրիլ 1890

Վերապասուելի

Հայր Սամուէլ վարդապետ Գաբրրեան

Ի Թրիքար

Վերապատուելի Հայր,

Ընդունեցէք խնդրեմ շնորհակալու յայտարարութիւններս Զեր խանդաղատութեանց համար, զոր Ապրիլ 3 թուակիր նամակաւ ինձ ուղղել բարեհաճած էք : Համոզեալ եմ անկեղծութեանդ վրայ, քանզի գիտեմ՝ զիս կը սիրէք եւ ողբացելոյն առաքինութիւնները, քիչ առիթներ ունենալով ալ, ըստ արժանւոյն գիտած ձանչցած էք : Ուստի քաջ վերահաս էք հարուածին ծանրութեան եւ կորստեանս մեծութեան վրայ :

Շատերը կրկնած են եւ դուք եւս կը գրէք թէ Աստուծոյ սուրբ կամաց համակամութեան մէջ մխիթարութիւն եւ համբերելու քաջութիւնը կրնամ դանել : Զայս ես եւս սոյն օրինակ աղետալի պարագաներու մէջ բազմաց ըսած եմ, բայց այժմ կը հասկնամ թէ անզոր են եղեր տառապեալի մը կսկիծը ամուքելու :

Քաւ լիցի ինձ աստուածային անքննին դա-

տակնիքին դէմ բողոքել, սակայն համբերա-  
տար ժուժկալութիւնն ալ կը պակսի ինձ: Հո-  
գիս յօժար է, բայց մարմինս տկար:

Ստիկայ կը խնդրեմ յաղօթս իմ, դուք եւս  
հայցեցէք ինձ համար Հողւոյն Սրբոյ շնորհաց  
շողն ի կազմութեան խախտեալ հաւատոյս եւ  
ի մխիթարութիւն հէգ անձիս:

Ձերդ բարեացակամ եւ մտերիմ

Ս. Խ. ՋՈՒՆԴ

---

Roman, 12/24 März 1890.

Hochwohlgebornen Herrn  
Herrn Deodat Ritter von Czunt  
IN CONSTANTINOPEL

*Theuerster Onkel!*

Gestern bin ich nach Roman angekom-  
men und fand hier die Nachricht von Hin-  
scheiden unseren unvergaesslichen Tante  
Nektar. — Vor drei Wochen ist auch meine

Mama plötzlich gestorben und Sie können  
überzeugt sein, dass ich gut weiss wie  
einem schmerzt, wenn man ein theueres/  
unvergessliches und unersetzliches Wesen  
verliert. — Nehmen Sie lieber Onkel die  
versicherung meiner aufrichtigsten Theil-  
name an für den schweren verluste die Sie  
getroffen, und Sie können überzeugt sein,  
dass auch ich um jene noble Dame trauern,  
die ich das glück hatte seinen unvergess-  
lichen Herzensgut uns gegenüber kennen  
zu lernen.

Marie wartet in kürzer zeit einen zweiten  
buben. Der Prinz von Bouyukdéré ist ein  
hübscher babi geworden und hat blaue  
grosse Augen und blondes Haar wie die  
Mrie. —

Ich wolte Ihnen lieber Onkel öfter  
schreiben, bildete mir aber ein, Sie wären  
wegen des «Aziz» auf uns böse (obwohl ich  
derlei nicht schuldig bin) und fürchtete  
Ihnen eine Nachricht von uns zu machen,  
damit Sie nicht uns als zudringlich oder  
interessirt ansehen sollen. — Trotzdem  
aber sind wir im Gespraech und in den  
Erinnerungen schr oft mit unserem theuren  
Onkel Deodat beschaefigt, und Ihre Liebens-  
würdigkeit die Sie uns gegenüber zeigten

bleibt in unseren Herzen unvergesslich .

Es küssen Ihren vielmals die Haenden,  
Ihr Sie stehts hochachtende Marie, und  
Prinz von Bouyukdéré .

THEODOR VON FLONDOR

---

*Pera den 27 März 1890*

Hochwohlgebornen Herrn  
Herrn Theodor Ritter von Flondor  
IN ROMAN-ROUMANIE

*Mein liebster herr Theodor!*

Ich habe Ihr Condolezschreiben erhalten und bin gerührt und überzeugt von der Aufrichtigkeit Ihrer Theilnahme, umsomehr als Sie einer den vielen sind, welche, wenn gleich nur während einer kurzen Zeit, dennoch die seltene Herzensgüte meiner theuren Gemahlin kannten, und dadurch in der Lage sind die Grösse meines Verlustes zu ermessen.

Auch Sie sind durch das Schicksal hart geprüft, in dem Sie jungst Ihre Mutter verloren haben. Empfangen Sie, theuerer Freund, meine Beleidsbezeugungen welche tiefgeföhlt und aufrichtig sind, weil sie von einem gebrochenen und schmerzvollen Herz kommen.

Man empfiel uns in dieser Lage Geduld und Ergebenheit in das unerbitterliche Schicksal, welches für Alle gleich ist, und man sagt uns auch, Tröstung in den göttlichen in philosophischen und in den unbänderlichen Natur Gesetzen zu suchen, welche unsere Menschheit ohne Ausnahme regieren.

Alles das sollte wahr sein, ich erkenne es auch an, aber es ist trotz dem nicht wahr, dass ich eine Linderung der brennenden schmerzen, welche mich peinigen finden kann.

Es gibt für uns nur eine Erleichterung in den Thränen und in dem daurenden Andenken an die theuren Wesen, die uns verlassen baben und welche uns, wie Sie es in Ihrem Briefe wiederholen, unvergesslich bleiben müssen.

Ich hoffe das Marie den Brief, welchen ich ihr letztens geschrieben habe, erhalten

hat. Empfehlen Sie mich ihrem guten Andenken, und ebenso allen Verwandten in Roman.

Mit herzlichen Küssen für den kleinen blonden Prinzen von Bouyukdéré, verbleibe für immer Ihr ergebener Freund.

DEODAT VON CZUNT



Ի Դպրեխան Արևաշու,  
15 Փետրուար 1890

Վսեմափայլ Ասպետ Ա. Զուևոյ

Ի Կ. ՊՈԼԻՒՍ

Սգահիր բարեկամ

Երբ հեռացայք դուք Վոսփորոնի ավերէն, ես ի պոռոյտ էի հրամանաց կատարմամբ: Անտի ի վեր Պոլիս դադարեցաւ իմ կեդրոն լինելէ, այլ չգաղարեցան Պոլսոյ բարեկամք իմ սրտի խորհուրդներէն: Մտածեցի երբեմն ողջունի երկատղ մը ուղղել: այլ ի՞նչպէս: Իմ գլուխս ալ ցաւալի արկածից ներքեւ էր. եղբորս աղետալի հիւանդութեան կսկիծը՝ հաղիւ պաշտաման պարտուց դիմաց կը զիջանէր

երբեմն: Այլ ինչ որ կը նախատեսուէր, գլուխնիս եկաւ, եղբայր մը պահաս ունիմ այսօր. ես ինքն սգաւոր դարձայ. այլ որ օրուան համար են բարեկամական պարտիք:

Ո՞չ ապաքէն գրեալ է, թէ « Զփորձ առեալ՝ կարող է փորձանաւորաց օգնական լինել » ամենայն ոք, որ ուղիղ գիտնայ վարուիլ իւր գործոց մէջ: Սակայն կարծես, ես ընդհակառակը կ'ըզամ յիս. կարծես՝ գրիչս չէրթար յառաջ հաստատուն մխիթարութեան խօսք մը արասանել. միտքս կուգայ ըսել, թէ — խօսքով կորուսող յետս չդառնար:

Բայց ո՞չ, սիրելի եւ խոհական բարեկամ, եթէ խօսքով կորուստ յետս չդառնար, սակայն հանդարտութեամբ խանդարեալ խորհուրդներ կը դառնան իրենց կարգին: Երբ աշխարհը կը տեսնեմք մթնշաղ, զօրաւոր ճառագայթ մը կը փնտռեմք ի վերուստ: Երբ աղմուկայից ալեաց մէջ կը ծփամք յուսակորոյս, հանդարտ գեփիւռ մը կ'ակնկալեմք ի յերկնուստ: Երբ վշտաց բեռանց ներքեւ կ'ընկճեմք շուարեալ, խաղաղարար ձայն մը կ'սպասեմք յԱստուածուստ: Այդ ձայնը ազդէ եւ ի Զեր սիրտ, որոյ կորստեան չափն եթէ ուզեմ ճշդիւ նկարել, պիտի ըսեմ թէ կորստեամբ կողակցիդ՝ պաշտելոյդ ներտառինեայ՝ կորած կը համարիք Զեզ զաշխարհ ամենայն: Այդ Զեր համոզման գիմաղբող պիտի չլինիմ, փոքր ի

չատէ գիտակից Ձեր սրտին զգացմանց , եւ կատարելապէս ծանօթ երջանկայիշատակ Տիկնոջ արժանեաց եւ բարեմասնութեանց :


Այլ ի՞նչ է կրօնից ոյժը , յոր դուք սնած էք հաւատարմապէս . ի՞նչ է խնստասիրական փաստը , զոր դուք զգացած էք հմտապէս . ի՞նչ է աշխարհավար կենցաղին իմաստութիւնը , յոր դուք վարժած էք լիապէս : Բարձրեալ իշխանութեան մը կարողութիւնը ճանաչել յամենայն սրտէ . մինչեւ ուր մարդկային ջանից ասպարէզն է՝ ճգնիլ յամենայն զօրութենէ , եւ ուր դադար կ'առնու մարդկային զօրութիւն՝ երկիրպագեւ Տեառն կամոց յամենայն հոգւոյ : Եթէ այսու իմաստութեամբ վարուիլ չյօժարիմք , ստոյգ է թէ աշխարհի ընթացքը մեր հաճոյից հսկատակեցնել անկարող եմք :

Այլ ճշմարտասէր հոգւոյդ մեծ մխիթարութիւն է խորհիլ , եթէ Հանդուցեալն եղեւ կին բարեսէր՝ առաքինի կենաց եւ գործոց մէջ հաւատարիմ , եղեւ կին ազգասէր՝ ազգային ծառայութեանց մէջ բազմարդիւն , եղեւ կին կրօնասէր՝ եկեղեցական պարտաւորութեանց մէջ անթերի . եւ ո՞չ ապաքէն այսպիսեաց կը պահէ Տէր , երկնագաւառին բարութեանց վայելքը : Երանելի գիտնալ մեզմէ հեռացողը , մարդկային խորհրդով իսկ մեծ մխիթարութիւն է , եւ այդ մխիթարութիւնը Ձեզի պատ-

րաստ է : Իսկ Ձեր սգաւոր կենաց անշուշտ չպիտի սկսիսին հոգեւոր աիտիանաց օճանները , բարութեանց եւ բարեգործութեանց մէջ շարունակելով որոնել , յաւիտենական ապագայն հանդերձելոյ աշխարհին եւ անմահ յիշատակն ի յաւիտենի աշխարհիս :

Կը մաղթեմ Ձերդ Վսեմութեան , Մխիթարիչ Ս . Հոգւոյն երկնային ճառագայթը , եւ լուսահոգի Հանդուցելոյն երկնային հանգիստ , եւ յանձնելով զՁեզ ի խնամս Զարխափան Ս . Կուսին , եւ ակնկալելով դուցէ անձամբ ողջունել զՁեզ յոտս նորին , մնամ անձկալի եւ պերճաշուք Ասպետիդ

Աղօթարար  
ՄԱՂԱՔԻԱ ԵՄՍ. ՕՐՄԱՆԵԱՆ



Բերս , 31 Մարտ 1890

Առ Գերապաշիւ

Տ . Մաղափա Ս . Եպիսկոպոս Օրմանեան  
Տեառչ Դպրեվանուց

Յարմուռ

Գերապատիւ Սրբազան Տէր ,

Պօլիս ժամանելուս ստացած առաջին նամակս Ձեր Սրբազնութեան շնորհալին եղաւ :

Կարեկցական այդ առաջին արտայայտու-  
թիւնը արիւննացեալ նորախոց սիրտս ազե-  
լսարչ յուզեց: Քանի մը անգամ կարդացի  
զայն ու խնամով մէկ կողմ դրի, յարմարա-  
գոյն ժամանակի եւ սակաւիկ մի ոգի առնե-  
լէս ետքը երկար պատասխան տալու դիտ-  
մամբ: Պէտք մը կզգայի մերկապարանոց սիրտս  
բանալ: Որպէս հիւանդը բժշկի, այսպէս հոգ-  
ուով տառապեալս կ'ուզէի հոգեւոր բժշկիդ՝  
մտացս տաղնապը, ի հաւատոյս երկմտութիւն-  
ներս պարզել, խմաստասիրել, արանջալ մեր  
մարդկային վիճակին վրայ որ պատկեր Աստու-  
ծոյ եւ գլուխ գործոց Արարչին կը համարուինք  
եւ զոր ես քան զանասունս առաւել դժբախտ  
կը գտնեմ: Անասունք կը ծնանին իրենց հան-  
դերձիւ, բնակարանը, ուտեստը բնութեան  
մէջ կը գտնեն պատրաստ. կիրքերնին կը յա-  
զեցնեն անհոգ եւ կը մեռնին առանց մահը  
կանխատեսելու եւ ապագայ կենաց տարակու-  
սանօք տանջուելու: Եթէ անասնոց ո՛չ անցե-  
լոյն դիտակցութիւն, ո՛չ ապագային կանխա-  
հոգ մտատանջութիւն, ո՛չ որդւոց առ ծնողս  
եւ ո՛չ հօր եւ մօր առ զաւակունս սրտամաշ  
հոգն եւ ցաւն տրուած է, այլ ներկայն միայն  
գիտեն եւ այն ալ ցորչափ կարիքն եւ բնազդ-  
մունք կը գրդեն, մենք որ այդ յատկու-  
թեամբք օժտեալ ենք, ինչո՞ւ համար գէթ  
զայնս գոհացնելու միջոցը զլացուած է մեզ,

կամ անոնց տոկալու ուժն ու կարը չէ շնորհ-  
ուած միանգամայն: Ինչո՞ւ վիշտն եւ կսկիծը  
մեզ միայն բաժին եղած է: Այո՛, կ'ուզէի հոգ-  
ուոյ անմահութեան եւ հանդերձեալ կենաց  
վրայ հարցումներ ընել, համոզողական փաս-  
տեր խնդրել, խանդարեալ մտացս եւ ի հա-  
ւատոյս տարակուսանացս ի դարման: Եւ սա-  
կայն ո՛չ խորհելու կար եւ ո՛չ գրելու յօժա-  
րութիւն մնաց վրաս:

Այո՛, անուրանալի ստուգութիւն մի է ինձ  
համար՝ գերագոյն էակի մը գոյութիւնը: Որ-  
պէս ամեն արդիւնք անհրաժեշտ իրեն պատ-  
ճառը ունի, եւ չիք գործ առանց գործիչի,  
այսպէս ակներեւ է թէ ստեղծուածք արա-  
րածք եւ աշխարհս իւր սքանչելիքներովն ու  
կանոնաւոր ընթացիւք զոր հանապազորդ կը  
դիտենք, ի հարկէ իրենց ստեղծիչն, արարիչն  
եւ մղիչն ունին: Մեծատարած դաշտն զոր ա-  
ջօքս չեմ կարող չափել եւ բովանդակել, լայ-  
նածաւալ երկինք որ զայն կը ծածկէ՝ իւր  
անբաւութեան գաղափարը, մրգաստաններու  
պտուղները մատչելի ամէն ձեւաց՝ իւր վերնա-  
խնամ տեսչութիւնը, ամպրոպներու սրտումն՝  
իւր զօրութիւնը, եղանակաց անվրէպ վե-  
րադարձութեան շրջանը՝ իւր խնաստութիւնը  
կը քարողեն բարձրաբարբառ: Բայց ես այդ  
սկզբնապատճառը չեմ տեսներ և խորհրդածու-  
թեամբ կատարելապէս չեմ կրնար ըմբռնել:

Բնութեան մէջն եւս շատ մը դատանիքներ կան անթափանցելի ինձ համար . ելեքտորական երեւոյթները կը դիտեմ, չոգենաւին ընթացքը կը տեսնեմ, առանց ելեքտորականութեան եւ չոգւոյն էապէս ի՛նչ ըլլալն հասկանալու . տաքութիւնը կ'զգամ, բայց տաքութեան էապէս ի՛նչ ըլլալը չեմ կրնար սահմանել : Նոյն իսկ ինձ վրայ գալով, կէս դարէ աւելի է որ արիւնը իւր կանոնաւոր շրջանը կ'ընէ մարմնոյս ամէն կողմ, ջիղերս կը ձգտին կամայական նաեւ անկամ մղումներով , թոքերս կը շնչեն , մաղասն եւ նիւթերը կը զտին կը պարզին տարրալուծութեամբ առանց որ ես իրագէտ զգամ, ինչպէս նաեւ այն զանազան գործիքներու կոյտը , պարանները , խողովակները , դամբերն , առանցքները և հեղանիւթերը որ կազմուածքիս մէջ տարածուած զցայգ եւ զցերեկ կը գործեն մշտապէս դիւրարեկ կեանքս տածելու համար , ինձ անձանօթ եւ անհատականալի են : Արդ , մէջս եւ աչքիս առաջն պարզուած ամենօրեայ այս իրողութիւններուն ըստ արժանւոյն մեկնութիւն տալ չի կարողանալուս համար միթէ կարո՞ղ եմ զանոնք ուրանալ : Ի՞նչպէս ուրեմն գերբնական էակի մը գոյութիւնը որոյ ազդեցութիւնը ամէն օր կզգամ , հնար ըլլայ ինձ ժխտել :

Դարձեալ մեր գլուխը ծանրացեալ արկածներով եւ հանապազօրեայ երեւոյթներով դըժ-

բաղդարար կ'զգանք թէ այս աշխարհս ցառոց եւ տխրութեան հովիտ է , թէ չիք կատարելութիւն յայտ աշխարհի , ուսկից ուրիշ կատարելագոյն աշխարհի մը հարկը բնապէս կը մտկարերուի : Նոյնպէս բարւոյն եւ չարին մի եւ նոյն հատուցումն վերստահուած ըլլալուն կարծիքը արդարութեան նուիրական ըմբռնման հակառակ է : Կայ ուրեմն հանդերձեալ աշխարհ մը , բայց ինչպէ՞ս եւ ո՞ւր է այդ հատուցման վայրը , այդ մեր աչաց անձանօթ է :

Աչքս ո՛ւր ալ դարձնեմ , յարութեան ապացոյցներ կը ներկայանան ինձ : Ամենափոքր որդն կը մեռնի եւ դարձեալ կը ծնի . հաստարազուկ տունկերն ու տկար ծաղիկը կ'իյնան կը թառամին , եւ ապա գարնան միւսանգամ կը ծլին կը ծաղկին . եւ ոչ իսկ ամենաչնչին հիւլէն չ'ոչնչանար : Առ խմէ՞ ուրեմն մենք չը պիտի վերակենդանանանք , յարութիւն չ'պիտի առնունք : Իրու է որ միւս կողմանէ տարակուսանք կը պաշարեն զիս , ես ինքն իրենս ինձ կը հարցնեմ , գնացողներէն կա՞յ մի մէկը դարձած , ետ եկած , որ հանդերձեալ կենաց վկայութիւնը տայ , զայն ստորագրէ : Ի՞նչ է հոգիս , ո՞ւր էր նա հարիւր տարի առաջ կամ ո՞ւր պիտի ըլլայ դար մը ետքը : Ի՞նչ կ'ըլլայ այն՝ քնոյ թմրութեան ազդեցութեան ժամանակ : Արդեօք հպարտութիւնը եւ անձնական բարձրամտութիւնս չէ՞ մի որ ինձի անմահու-

Թեան պատրանքը տուած ըլլայ : Սակայն դարուց ի դարս ամէն ազգաց եւ նոյն իսկ վայրենի ժողովրդոց կրօնական ականդութիւնները , եւ մերս քրիստոնէական սուրբ հաւատոյ դաւանութիւնը կուգայ մեզ այս երկմբտութեանց մէջ յոյս եւ լոյս տալ . եւ ես՝ թէեւ խորհրդածութեամբ եւ տրամաբանելով կատարելագլխս չեմ կրնար ըմբռնել , առանց թափանցել նկրտելու պէտք է ընդունիմ եւ խոնարհիմ կամակար :

Բայց ահա՛ աստ միտքս կ'ընդհարի եւ պայքար մը կը ծագի յիս . ընդէ՞ր այդ գերազոյն էակը որ արդար եւ իմաստուն է միանգամայն , չէ շնորհած մեզ կատարեալ հաւատք եւ համոզումն , յանկուցիչ երջանկաւէտ տեսութիւն մը իւր գոյութեան , իւր հատուցման եւ հանդերձեալ աշխարհի վրայ , կամ գէթ կարողութիւն չէ տուած մեզ տոկալու աղէտից զորս իրապէս կզգամք եւ որք ի մասնաւորի դառնապէս ծանրացած են վրաս :

Կը հաւատամ որ , եթէ բազմաւորութիւնը կը հրաւիրէ զմեզ մերձենալ Աստուծոյ , տարաբազմութիւնը ստիպողաբար կը հարկադրէ առ այն : Միթէ նախաինամութիւնը իրբեւ միջոց ընտրած է դժբազմութիւնը՝ պարտաւորեցնելու համար զմեզ առ ինքն դիմել միայն : Առանց այդ հարկին , մենք շուտով զինքը անտես պիտի ընէինք , մանաւանդ աշխարհիս

ժխտին մէջ , ուր անցողական շահեր յաւիտենական շահուց դէմ հակառակընդդէմ կը մաքաւին , եւ ուր երկրորդական պատճառներ առաջին սկզբնապատճառը մոռցնել կուտան : Այսպիսի երկուանաց մէջ տարուբերեալ , կողկողազին կը գոչեմ . Տէ՛րդ անմահ , արդահատէ՛ ինձ որ վաղանցուկ եմ , անսահմանդ՝ զի չնչին հիւլէ մի եմ , ամենակարողդ՝ վասն զի սկար եմ , աղբիւրդ անմահութեան՝ որովհետեւ օրհասիս մօտեցած եմ , ամենատեղ՝ քանզի ի խաւարի եմ , բարերարդ՝ զի անանկ եմ :

Գուք , Գերապատիւ Սրբազան Հայր , որ անջատեալ յաշխարհէ՝ կրօնական պաշտամանդ պահանջմամբ անընդհատ հոգեկան սուրբ սկզբունքներովս կ'ապրիք , զայնս կ'որոճաք , դուք կ'ըսեմ աւելի ի վիճակի էք լուրջ տեսութիւններ ունենալ այս խնդրոց վրայ որ զիս շիտթած են , եւ միտքս դրած էի խորհուրդ եւ լուծումն խնդրել Ձենէ : Սակայն դուք ալ հողեղէն ըլլալով , դուք եւս կարեվէր սքոյ մէջ թաւալեցաք հարազատ եղբօրդ մահուամբ , թէեւ ի տղայ տիոց իրմէն բաժանուած էիք եւ յետոյ սակաւատեւ ժամանակ միայն ի միասին ապրած . արդ Ձեզ կը թողում դատակչուել թէ քանի՛ առաւել դառն ըլլալու է ինձ՝ առաքինի անզուգական Տիկնոջս կորուստը , որոյ հետ բազմամեայ կենակցու-

Թեամբ այնչա՛րի երջանկաւէտ եւ սերտ զօղիւ  
կապուած էի :

Գառնաղէտ ցաւոցս դիմաց սպարդիւն ե-  
ղած են մինչեւ հիմայ մխիթարական խօսքեր  
որ ամէն կողմերէ եւ բարեկամ սրտերէ ուղ-  
ղուեցան առ իս . անհնար է , ինչպէս կ'ըսէք ,  
խօսքով կորուստը յետս դառնալ :

Աւագ շաբթուս նուիրական օրերն յաճա-  
խեցի յեկեղեցի , հոն թերեւս խանդարեալ խոր-  
հըրդոցս հանդարտութիւն գտնելու : Ի՛նչ  
հրաշալի արարողութիւնք , ի՛նչ սրտագրաւ  
խորհուրդք չարչարանաց , խաչելութեան եւ  
թաղման : Անհնար է չզգած ուիլ մեր հոգեբուզիս  
չարականները , հրեշտակային մեղեդիները եւ  
սիրտը դալարող քաղցրամուսգ երգերը լսե-  
լով , զորս ամէն տարի եկեղեցիէն դառնալով  
ի տուն , կը յեղյեղունք հոգեզուարճ ջերմ-  
եռանդութեամբ ի միասին : Այս տարի իսպառ-  
խալուս համակեալ յարտասուս եւ նկուն ,  
չկրցայ տոկալ եւ կիսկատար թողլով ստիպուե-  
ցայ ամէն անգամ հեղձամղձուկ հեռանալ ելլել  
եկեղեցիէն : Յիշեցի ստէպ Ձեր երեք տարի ա-  
ռաջ ընթրեաց աստուածաբան քարոզը եւ լա-  
ցի դիշերուան սրտառուչ ողբը : Ա՛խ , Գերա-  
պատիւ Հայր , ի սպառ ընկճեալ եմ , հայցեցէք  
եւ Դուք որ մեր Հարց Աստուածը ուժ տայ  
ինձ համակերպիլ իւր կամաց : Մաղթեցէք ինձ  
համար սուրբ Հոգւոյ մխիթարութեան երկ-

նային ճառագայթը յանձնարարելով զիս ի  
խնամս Չարխափան Սուրբ Կուսի , որոյ յոսս  
ուխտեմ գալ ի դէպ ժամու յերկրպագութիւն :

Այսու խնդրանօք եւ համբուրիւ օրհնաբաշխ  
Աջոյդ , կամ մնամ Գերապատիւ Տեառնդ  
Սրբազանի ,

Շնորհակալու եւ սրտաբեկ ծառայ

Ա. Խ. ԶՈՒՆԴ

---

Թեաաղոնիկէ , 10/22 Ապրիլ , 1890

Օրէլ Քօլոմպօ

Առ Վսեմաբուխ Ասպէտ Զուկո

Ի Կ. Պոլիս

Վաղեմի եւ յոյժ սիրեցեալ բարեկամ ,

Շուրջ երեք ամիսներ եղան Պօլսէն բացա-  
կայ ըլլալս եւ զբաղեալ գտնուիմ դատով մը  
յօտարութիւն՝ ուր սրտաճմրկի գոյժն մահ-  
ուան Ասպետուհւոյ Զունդի եհաս աստ : Կը  
փափաքէի վերջին ողջոյն հրածեշտի տալ այդ  
ազգասէր եւ ազնիւ տիկնոջ՝ որ իւր բարի

գործովք եւ բարձր առաքինութեամբք ար-  
ժանացած էր իրաւամբ ընդհանուր համակրա-  
նաց եւ յարգանաց եւ 'ի մօտոյ խորին ցաւակ-  
ցութիւնս յայտնել առ Սիրելութիւնդ՝ որ կը  
զանձար նորա փառաւորութեամբք եւ երջա-  
նիկ էր գաղափարաց եւ զգացմանց ներդաշ-  
նակութեան աշխարհին մէջ ապրելու : Եթէ  
զարագայք արգելեցին զիս Պօլիս ներկայ  
գտնուելու , չեմ' կրնար լռութիւն պահել ,  
պէտք կ'զգամ 'ի հեռուստ , նա' մանաւանդ  
յօտարութեան եւ 'ի միայնութեան , աւելի  
վշտակրեալ խօսիլ ընդ Ձեզ , արտայայտել խո-  
րին ցաւակցութիւնս եւ միացնել անհատիս  
ձայնն ընդհանուր ազգին ձայնին եւ աղօթից՝  
որ բարձրացան յօտս գահոյից Ամենակալին ,  
'ի փառս անմահին Ասպետուհւոյ Ջուշի եւ  
'ի փրփրանս վշտակիր սրտի Մեծիդ ազգասիրի :  
Ի յուշ անեմ' քաղցրութեամբք Ձեր ազնիւ  
ընկերութիւնը զոր վայելցի քսան տարիներէ  
'ի վեր թէ' 'ի Բարիզ եւ թէ' 'ի Պօլիս , եւ յիշեմ'  
միշտ երախտագիտութեամբք Ձեր եւ ողբացեալ  
տիկնոջ անկեղծ քաջալերութիւններն՝ զոր  
ուզէիք ինձ՝ նկատմամբ ուսմանցս՝ երբ ու-  
սանող էի իրաւագիտութեան 'ի Բարիզ , փա-  
փաքող , միշտ փափաքող ընթանալ ընդ շա-  
ւիղս անդրանկաց՝ որք պայծառացան ազգա-  
շէն եւ մարդասիրական հաստատութեամբք  
եւ օգտաւէտ ծառայութեամբք :

Առաքինւոյ մահն յաւիտենականութեան հետ  
կապեալ է , անոր համար խօսուած եւ արտա-  
սանուած ճառերն եւ դովասանքներ ընական  
հետեւանքներ են , թէպէտեւ ողբացեալ տի-  
կինն պէտք չունի այսչափ շոտյութեանց , զի  
նա , իւր կենդանութեանը ժամանակ կը շա-  
տանար իւր գողտրիկ եւ վէհ պարզութեամ-  
բը . այլ երախտագէտ մարդկութեան պարտքն  
է գովել , բարձրացնել Ասպետուհւոյ այդ  
հազուագիւտ ձիրքերն , զի կրօնասիրութեամ-  
բը եւ առ ազգային եկեղեցին տածած ջերմ  
զգածմամբը՝ Հաւատոյ տիպար էր , իբրեւ կո-  
ղակից անգուգական առն , իւր ամենայն կա-  
տարելութեամբք եւ ներդաշնակ կենցաղավա-  
րութեամբք հայելի էր Սիրոյ , եւ առ ազգն  
տածած զգածմանց , եւ աղքատաց , որբոց  
կրթութեան հոգածութեամբք եւ նոցա հաս-  
տատուն ապագայ մը հայթայթելու մասին ,  
խարիսխ էր Յուսոյ . ուստի Հաւատք , Յոյս եւ  
Սէր կազդուրէին իւր անմահ ոգին , սիրելի  
առնէին զինքը յառաջի Ամենակալին , յառաջի  
Ամուսնոյ եւ յառաջի սիրալիր Ազգին . այսպի-  
սի ջնաշխարհիկ զգածմամբք տողորեալ եւ բնու-  
թիւնը իւրացեալ այս անմահ ճշմարտութեամբք  
եւ սկզբամբք , շնորհած է հայ իգական սերըն-  
դոց եւ նոցա հզօր պաշտպան Հայուհեաց կն-  
կերութեան՝ դրօշն Հաւատոյ , Յուսոյ եւ  
Սիրոյ :

Վէհ զգացմունքներ, մեծ ու պայծառ դա-  
դափարներ մի միայն մաքուր սրտի եւ մտաց  
ծնունդներ ու սեպհականութիւններ են . ող-  
բացեալ տիկինն արդէն օժտեալ գեղեցիկ ձիւ-  
քերով եւ առաջնորդեալ Ձեր փորձառու լոյ-  
սէն , կազդուրեալ Ձեր օգտաւէտ հզօր կամ-  
քէն , դգուեալ Ձեր անբաւ սէրէն՝ յօժարակամ  
կ'ընծայէր իւր անձն , իւր գործունէութիւնն  
վասն կրթութեան հայ իգական սեռին որ 'ի  
գաւառս , կառավարելով իմաստութեամբ Հա-  
յուհեաց Բնկերութիւնը՝ որոյ Ատենապետն էր  
քանիցս տարիէ 'ի վեր եւ հիմնադիրներէն մին :

Սակաւ սպրեցաւ , այլ բազումս սերմանեց ,  
թո՛ղ հունձք առատ ըլլան , թշուառութիւն  
բառնայ եւ բարօրութիւն տիրէ . այս էին  
կամք երջանկայիշատակ կողակցիդ , նա հասած  
է իւր կէտն նպատակին . այլ կտակած է Ձեզ  
հսկել եւ պահպանել եւ զարգացընել այդ աշ-  
խատութեանց արդիւնքն զոր միասին յառաջ  
բերիք՝ սիրոյ , խաղաղութեան եւ գործունէու-  
թեան մթնոլորտին ներքեւ . յայսմհետէ Ձեր  
մխիթարութիւնը պիտի ըլլայ իրագործել այդ  
մեծ օգտաւէտ գաղափարներն՝ որ Ձեր ան-  
խոնջ աշխատութեանց , լուսաւորեալ մտացդ  
օրինաւոր զաւակներն են . ողբացեալին յիշա-  
տակն միշտ կենդանի Ձեր մտաց մէջ , սպրե-  
ցէ՛ք 'ի խաղաղութիւն նորա սիրովն , սփոփե-  
ցէ՛ք զՁեզ աշխատելով ազգային պայծառու-

թեան եւ տնանկ մանկտուոյ ապագայ բարօ-  
րութեան համար : Ազգն՝ քան զամէն ժամա-  
նակ պէտք ունի Ձեզի պէս բարերարաց հզօր  
աջակցութեան :

Անմահն Սապետուհին Ձունդ պիտի օրհնէ՛  
զՁեզ յերկնից եւ Ձեր նմաններն , պիտի օրհ-  
նէ՛ ազգասէր հայ տիկնայքը եւ օրիորդքը՝ որ  
տեսնելով եւ զգալով խեղճ օրիորդաց զըրկ-  
մունքը եւ պէտպէս թշուառութիւնները , կը  
տքնին , կը յոգնին եւ կը փայլին իրենց փրկա-  
բար գործերովը եւ իրաւամբ կը հանդիսանան  
յառաջի աշխարհի տիպար գթութեան , եզ-  
բայրութեան եւ սիրոյ :

Առժամս՝ կը գոհանամ ջերմ բարեկամական  
եւ խորին յարգանաց ողջոյններս մատուցա-  
նել , վերապահելով բերանացի եւս արտայայ-  
տել 'ի մօտոյ իմ անկեղծ զգածմունքս , որով  
մնամ խորին ակնածանօք ,

Վշտակից եւ անձնուէր բարեկամ

ՊԵՏՐՈՍ Թ. ՇԱՇԵԱՆ



*Alexandrie, le 10/22 Avril 1890*

Monsieur le Chevalier de Czunt

CONS/PLE

*Mon Cher Monsieur de Czunt*

Vous aurez appris sans doute que ma femme a été très-gravement malade à la suite de ses couches. Elle m'a fait passer par les plus vives inquiétudes pendant plus de deux mois. Elle n'est même pas encore tout à fait remise aujourd'hui et se sent encore très-faible.

Lorsqu'elle a pu quitter le lit, c'est moi qui à mon tour a été forcé de me coucher à deux reprises différentes, et ce n'est que la semaine dernière seulement que j'ai pu me lever.

Je tenais à vous donner ces explications pour vous faire connaître les motifs de mon long silence. C'est dans ces tristes circonstances que nous est parvenue la nouvelle du terrible malheur qui vous a si cruellement frappé, nouvelle qui nous a tous consternés, nous qui avions pour vous, mon

cher Monsieur de Czunt, et pour celle qui vous a été si cruellement enlevée, une si réelle et sincère affection. La nouvelle était d'autant plus inattendue pour nous, que quelques jours à peine avant, mon père m'avait donné de vos bonnes nouvelles en m'annonçant qu'on avait fait à Paris une opération qui avait admirablement réussi. C'est terrible et je sens qu'il ne peut y avoir de consolation pour vous dans une pareille épreuve; aussi ne chercherai-je pas à vous en donner. Je tenais seulement à ce que vous ne doutiez pas de la vive part que ma femme et moi nous prenons à votre malheur, qui nous a très-douloureusement affectés tous deux. C'est de tout cœur que nous vous plaignons, mon cher Monsieur de Czunt.

Croyez-moi toujours, votre bien affectionné.

BOGHOS NUBAR



Paris, le 26 Avril 1890

Monsieur le Chevalier de Czunt

CONS/PLE.

*Mon cher Chevalier  
et honorable ami,*

Combien je vous sais gré de m'avoir écrit cette longue lettre, qui m'a initié à toutes les phases de votre immense douleur, et qui m'a en même temps mis en face de toutes les cérémonies religieuses terminées enfin par l'ensevelissement de votre chère Nectar! c'est en versant des larmes que j'ai lu ces huit pages.

Inutile de vous dire que j'ai sur-le-champ communiqué votre lettre à la comtesse, à l'ami Potron, et qu'ils ont partagé mon émotion et versé aussi des larmes abondantes.

Si une douleur peut être adoucie parce qu'elle est partagée, j'espère qu'il en résultera pour votre cœur quelque consolation.

Maintenant, mon cher Chevalier, il faut que vous repreniez courage, et que la

pensée de réaliser les œuvres de bienfaisance commencées par votre chère épouse vous donne la force de supporter les misères de cette vie.

Je présume que votre unique occupation est, pour le moment, de veiller à l'érection du mausolée où doit être déposée votre chère Nectar: mais quand ce monument funèbre sera achevé, et aura reçu sa pieuse destination, au lieu de vous retirer sur les monts Carpathes, et de vous vouer à une solitude absolue, pourquoi ne songeriez-vous pas à tenir cette promesse que vous m'avez faite en pleurant, puisque, loin de l'avoir oubliée, vous me la rappelez dans votre lettre, celle de venir à Paris et de nous revoir avant que nous ne nous retrouvions dans l'autre monde. Eh bien, mon cher chevalier, je vous le dis en mon nom, et au nom de nos amis communs, hâtez-vous de diriger vos pas vers nous, et gardez-vous de perdre du temps, car celui qui vous écrit cette lettre aura, quand vous la recevrez, accompli sa 81<sup>e</sup> année. Où êtes-vous maintenant? Je suppose que vous êtes toujours au Grand Hôtel; et c'est là que je vous adresse ma lettre, persuadé d'ailleurs qu'en cas d'absence vous

n'aurez pas manqué de donner les instructions nécessaires pour que votre correspondance vous soit transmise là où vous serez.

Adieu, cher chevalier et bon ami; je suis chargé par la comtesse et l'ami Potron de vous envoyer, avec l'expression de toutes leurs sympathies, leurs souvenirs les plus affectueux; et moi je vous dis: «donnez-moi d'abord de vos nouvelles, «ensuite venez nous serrer la main et nous «embrasser».

ALPHONSE GAUTIER

P. S. La santé de la comtesse est toujours soumise à des alternatives de bien et de mal, plus souvent de mal: quant à l'ami Potron et à moi, nous nous portons passablement pour des octogénaires.



14, Rue Nitot, Paris  
le 10 Mai 1890

Monsieur

Monsieur le Chevalier de Czunt

etc. etc. etc.

PÉRA-CONS/PLE

*Cher Czunt*

C'est au moment de mon départ du Caire que j'ai reçu la lettre que vous aviez adressée à Paris. Je suis de retour depuis la semaine dernière.

Votre lettre m'a navré. C'est une douleur, sur une douleur ancienne. A de telles douleurs on ne peut rien opposer, si ce n'est la patience, la résignation et le travail. Travaillez, tâchez de faire du bien à des malheureux, là est la consolation et nulle part ailleurs. Ne vous retirez pas dans les Carpathes, à moins que vous n'ayiez à travailler et à faire le bien. La

solitude est mauvaise et contre nature. Je vous prêche, vous donne des conseils que je voudrais suivre, mais que je ne suis pas moi-même. Tels nous sommes.

Ecrivez-moi, mon bon Czunt, à deux il est plus facile de se consoler mutuellement.

Je vous embrasse de tout cœur.

Tout à vous

N. NUBAR



## Լ Ր Ա Գ Ր Ա Կ Ա Ն

# Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն Ք

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն Ք « Ա Ր Ե Ի Ե Լ Ք » Օ Ր Ա Գ Ր Ո Յ

(3 Փետրուար 1890)

### Մ Ա Հ Տ Ի Կ Ի Ն Ն Ե Կ Տ Ա Ր Զ Ո Ւ Ն Գ Ի

Յաւօք կը ծանուցանենք թէ Տիկին  
Նեկսար Զունդ չէ կրցած ճողոպրիւ այն դժբն-  
դակ հիւանդութենէն որով կը տառապէր, եւ  
թէ պէտ վերջին օրերս բարւոքում մը տես-  
նուած էր իր վիճակին մէջ, որ սկսած էր յոյս  
ներշնչել իր ամուսնոյն եւ բարեկամացը, սա-  
կայն աղետալի մահն ընդհուպ վրայ հասած է :

Երէկ Բարիդէն Ազն. Զունդ Ասպետին կող-  
մէ առ տիկին Սէլիմիէճեան (Քոյր տիկին Զունդ  
ասպետուհւոյն) եւ այլ ազգականաց ուղղեալ  
երբեակ հեռագիրք կը ծանուցանեն թէ իւր  
ամուսին հոգին աւանդեր է այս չորեքշաբ-  
թի գիշեր :



(10 Փետրուար 1890)

Բարիցի Լա Բադոնի լրագրոյն մէջ կը կարդանք թէ հանգուցեալ Տիկին Զունդ Ասպետուհւոյն մարմինը Կ. Պոլիս պիտի բերուի: Ֆրանսական լրագիրը մեծ գովեստիւք խօսած է հանգուցեալ տիկնոջ վրայ:



(17 Փետրուար 1890)

Հանգուցեալ տիկին Նեկտառ Զունդ Ասպետուհւոյն մարմինն, որ զմուսուած էր ի Բարիզ, Մարսիլիայէն մայրաքաղաքս բերուեցաւ երէկ Մէսաժըրի շոգենաւով: Ողբացեալ Տիկնոջ ամուսինն՝ ընկերակցութեամբ Արժ. Տ. Մկրեան Հօր ու մի քանի մօտաւոր ազգականաց՝ շոգենաւ գնաց, ուստից յատուկ շոգեմակոյցով մարմինը փոխադրուեցաւ ի ցամաք եւ անտի կառքով ի Բերա, Ս. Երրորդութեան եկեղեցին, ուր վաղը պիտի կատարուի յուղարկուորութեան արարողութիւնը մեծաւ հանդիսիւ: Դամբանականը պիտի խօսի Ամեն Խրիմեան Սրբազան:

Ազնուաշուք Զունդ Ասպետան իւր ընակութիւնն հաստատած է առ այժմ ի Կրանդ-Օթէլ (Լիւքսէմպուրկ) ուր երկու օրէ ի վեր հայ եւ օտարազգի բազմաթիւ բարեկամք կ'երթան մխիթարել զնա եւ իրենց ցաւակցութիւնն

յայտնել իւր կրած դառնաղէտ կորստեանն համար:



Հայ ընկերութեան ամեն դասերուն մէջ խորին վիշտ պատճառած է այս բարեգործ Տիկնոջ ապաժաման մահը: Հանգուցեալ Ասպետուհին իւր կենաց վերջին տարիները նուիրած էր մասնաւորապէս Ազգանուէր Հայուհեաց ընկերութեան, որուն հիմնադրաց մին եւ անոր զարգացման ամենէն աւելի աշխատողներէն եղած էր արդէն: Ուստի կրնանք ըսել թէ գաւառաց ուսումնաստենչ աղքատիկ Հայ իգական սերունդն իւր ամենէն եռանդուն եւ գործօն պաշտպանուհեաց մին կը կորուսանէ յանձին Տիկին Նեկտառ Զունդի: Բայց բարեյիշատակ հանգուցեալը բովանդակ Հայ ընկերութեան յարգանքն ու համարումը կը վայելէր ո՛չ միայն իբր արդիւնավից գործիչ Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան, այլ եւ իբր խնամատ մայր աղքատաց եւ տառապելոց որոց թշուառութիւնները կ'սփոփէր քրիստոնէավայել համեստութեամբ: Տիկին Զունդ՝ այս մարդասիրական եւ կրթասիրական յատկութեանցը վրայ կ'աւելցունէր նաեւ պերճ դասու հայ տիկնոջ մը բոլոր գերազանց ձիրքերը: Իւր սրահն հայ ընկերութեան ընտրելագոյն մասին համախմբմանց

կեդրոն մըն էր եւ գրեթէ ընտանի յարկ մը բոլոր զինքը ճանչցող ընտանեաց համար : Տարակոյս չունինք թէ ամեն զգայուն ազգայինք ի սրտէ կը ցաւակցին Ձունդ Ասպետին այս դառն եւ անդարմանելի կորստեանն համար :

\* \* \*

Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան Հիմնադիր Ժողովն այս առաւօտ հետեւեալ նամակն ուղղած է առ Վսեմ. Լեւոն պէյ Փափազեան, Ատենապետ Տնօրէն Ժողովոյ Միացեալ Ընկերութեանց : Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան սոյն փափկանկատ տնօրինութիւնն արժանաւայել հարկ մըն է որ կը մատուցուի հանդուցեալ Տիկին Ձունդ Ասպետուհեոյն յիշատակին :

Վսեմաշուք Ասեմապետ Էֆէնտի  
Հայոց Միացեալ Ընկերութեանց  
Պատ. Տնօրէն Ժողովոյ

Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեանս Հիմնադիր Ժողովը կը խնդրէ որ Պատ. Ժողովը բարեհաճի հեռագրաւ հրահանգ տալ տեսչութեանց բոլոր այն վարժարաններուն, որք կը մատակարարուին ընկերութեանս ծախիւք, որպէսզի վազը, կիւրակէ, առաւօտեան ժամ հինգին եկեղեցւոյ մէջ հաւաքուին ընկերու-

թեանս սանունք, եւ հանդիսաւոր պաշտօն կատարեն ի հանդիստ հոգւոյ ողբացեալ Տիկին Նեկտար Ձունդ Ասպետուհեոյ :

Այս մասին կանխաւ շնորհակալութիւն մատուցանելով Ձեր Վսեմութեան, մնամք յարգանօք .

Ազգ. Հայուհեաց Ընկերութեան  
Հիմնադիր Ժողովոյ

Վ. Ասեմապետի Ասեմապետ

ԵՐԱՆՈՒՅԻ ՆԵՎՐՈՒՋ ՄԱՔՐՈՒՅԻ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

1890 Փետր. 17

(19 Փետրուար, երկուշաբթի)

### ՅՈՒՂԱՐԿԱԻՈՐՈՒԹԻՒՆ

ԱԶՆՈՒԱՇՈՒՔ ՏԻԿՆՁ

ՆԵԿՏԱՌ ԶՈՒՆԳ ԱՍՊԵՏՈՒԿԻՆ

Հանդուցեալ Տիկին Նեկտար Ձունդ Ասպետուհեոյն յուղարկաւորութիւնն հանրային սոցոյ մը արտայայտութեան կերպարանն առած էր երէկ, եւ կատարուեցաւ այնպիսի հոյակապ հանդիսիւ որուն նմանն հազուադէպ առիթներու մէջ կը տեսնուի : Առաւօտուն կա-

նուրս, մայրաքաղաքիս ամէն թաղերէն Պուսեցի ու գաւառացի ազգայնոց ստուար բազմութիւն մը եկած խոնուած էր Բերայի Ս. Երրորդութեան եկեղեցին որ այս տխուր պարագային պատշաճ եղանակաւ զարդարուած էր: Տաճարին մէջտեղը, մահարեմի մը վրայ դրուած էր արծաթապատ դադաղն որ կը բաղկանար երրեակ սնտուկներէ՝ եղեւինի ու կաղնիի փայտերէ եւ կապարէ՝ յատկապէս պատրաստեալ ի Բարիդ: Դադաղը ծածկուած էր քսանէ աւելի սրակներով եւ ծաղկեայ խաչերով: Դասին ետին մասնաւոր տեղեր յատկացուած էին բարձրաստիճան անձանց համար՝ որոց ընդունելութեան ինչպէս նաեւ հանդիսին բարեկարգութեան հսկելու մասին խնամատ հոգածութիւն մը ի գործ կը դնէին Բերայի Թաղ. Խորհրդոյ Պատ. անդամք: Մեծ Պահոց պատճառաւ, խորանին վարագոյրը գոց էր ու հանդիսաւոր պատարագ չի մատուցուեցաւ: Ժամ 4 ին, երբ սկսաւ Պատարագն, հանդուցեալ Տիկնոջ սգակիր ամուսինն՝ Ազնուափայլ Զունդ Ասպետը՝ մտաւ յեկեղեցի, շրջապատեալ վշտակից բարեկամներէ. հետզհետէ սկսան հասնիլ նաեւ յուղարկաւորք, ականաւոր ազգայինք, պետական պաշտօնատարք, վաճառականք, սեղանաւորք, բժիշկք, փաստաբանք, ճարտարապետք եւ այլ ամեն անոնք որք անուն մը ունին: Մէկ խօսքով՝

Հայոց պերճ դասը ներկայ էր գրեթէ իր ամբողջութեամբ: Նոյնպէս Հայ Հռոմէական երեւելիք եւ Բողոքականաց ազգապետ Ազնուափայլ Յակոբ էֆէնտի Պոյաճեան: Ի պատիւ Զունդ Ասպետին որ Աւստրիական հպատակաց երեւելիներէն է, անձամբ եկած էր Աւստրիոյ Հունգարիոյ դեսպան Վսեմ. Պառոն տը Բալիչէ, ընկերակցութեամբ խորհրդական Պ. տը Շիսէլի, առաջին թարգման Պ. տը Բալի, Բ. թարգման Պ. Միլլէրի եւ դեսպանատան քարտուղարաց. ներկայ էին նաեւ Աւստրիական ընդհ. հիւպատոս Պ. տը Բրվասայի, գերհիւպատոս Պ. Պօկաչար եւ հիւպատոսարանի քարտուղարք: Ներկայ էին նաեւ Պարսկական դեսպանատան առաջին քարտուար Արթաքի Խան Նէվրուզ եւ ընդհ. հիւպատոս Յովհաննէս Խան: Նոյնպէս Ռուսիոյ, Անգլիոյ, Պելճիոյ, Սերպիոյ եւ այլ դեսպանատանց խորհրդականք եւ առաջին թարգմանք, Աւստրիական գաղթականութեան անդամք, օտարազգի սեղանաւորական եւ առեւտրական բարձր դասը, Նէճիպ փաշա եւ այլ օտարազգիք:

Յաւարտ Պատարագին, սկսան հոգեհանդըստեան արարողութիւնք որոց նախագահեց Ամեն. Տ. Խորէն Ս. Պատրիարքը, շուրջն ունենալով Ամեն. Խրիմեան Հայրիկ, Գեր. Սիմէոն Արքեպիսկոպոս Մէֆէրեան, Գեր. Գրիգորիս եպիսկոպոս Ալէաթճեան եւ Գեր. Գա-

րեզին եպիսկոպոս Սրուանձտեանց, վեց վարդապետք եւ բազմաթիւ քահանայք: Եկեղեցականաց այս պատկառելի դասուն մասնակցութեամբ կատարուած արարողութիւնք արտասովոր շուք եւ հանդիսաւորութիւն ունեցան եւ խոր տպաւորութիւն թողուցին բոլոր ներկայից վրայ:

Դամբանականը խօսեցաւ Ամեն Խրիմեան Հայրիկ:

Իրեն յատուկ յուզիչ եւ բնական լեզուաւ՝ Դաւիթ Մարգարէի իմաստալից մէկ խօսքը բնաբան ընտրելով, կենաց եւ մահու վրայ հակիրճ տեսութիւն մը ընելէ յետոյ, քարոզիչ Սրբազանը խօսքը մասնաւորեց հանգուցեալ Տիկնոջ վրայ եւ թուեց անոր առաքինութիւններն. ասոնց իբր առաջինը նկատեց քսանութնամեայ ամուսնական խաղաղ եւ հաշտ կեանքը զոր վարած էր հանգուցեալն իւր սիրեցեալ ամուսնոյն հետ, առանց բնաւ մթազնելու ընտանեկան կենաց երջանիկ հորիզոնը. թուեց նորա ազնիւ ձիրքերն՝ իբր բարեկիրթ եւ մարդասէր Տիկին, եւ մանաւանդ խնայասէր ոգին որով՝ հակառակ իր պերճ կացութեան՝ տարեկան շատ համեստ գումար մը կը յատկացնէր իր զգեստեղինաց, օրինակելի ճարտարութեամբ մը անձամբ պատրաստելով ինչ որ կը վերաբերէր իր արդուզարդին, այնպիսի խնայութեամբ ու ճաշակով զոր ամենքը տաս-

նապատիկ ծախքով եղած կը համարէին եւ բազումք տասնապատիկ ծախքով նոյնչափ չքեղ չէին յաջողեր երեւալ: Իր այս յատկութեանց կը միացնէր բարեպաշտութիւն, ջերմեռանդութիւն եւ ողորմածութիւն: Աւատրիոյ Կայսեր կողմէ իւր ամուսնոյն տրուած Ասպետական Վկայագրոյն մէջ, զոր տեսած եմ, ըսաւ այս առթիւ քարոզիչ Սրբազանը, իբրեւ իւր ասպետական նշանաբան յիշատակուած են սա բառեր «Ողորմութիւն եւ հաւատք ի քեզ ձի՛ պակասեցես»: Եւ հանգուցեալ տիկինը իւր անձին վրայ կը կրէր, ինչպէս կը կրէ նաեւ իւր պատուական ամուսին, այս պատուիրանի կատարեալ գիտակցութիւնն ու գործադրութիւնը: Իսկ մասնաւորապէս գաւառացի Հայ աղքատ աղջկանց դաստիարակութեան համար Տիկին Ջունգի տարած անձնուէր ջանքեր անմոռանալի են. Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան հիմնադրաց մին եղած էր ու անոր զարգացման համար ամենէն աւելի աշխատողներէն. իբր Ատենապետ այդ բազմարդիւն ընկերութեան՝ յարաբերութեան մէջ էր գաւառացւոց հետ ու լաւ ուսումնասիրած անոնց պէտքերը. գիտէր թէ գաւառացին բարի մայրեր կ'ուզէ եւ յայդ նպատակ կը նկրտէր անգուլ անդադար:

Յետոյ, հանգուցելոյն կենաց վերջին օրերը նկարագրեց, յիշեց թէ ինչպէ՛ս իր անձնուէր

ամուսին բժշկական ամենէն ճարտար խնամքներն ի գործ դնել տալով, մինչեւ վերջին վայրկեանն հսկեր է նորա քով: հրաւիրեր է Մարտիրոս Հայոց քահանայն՝ որ հաղորդեր է զնա, կրօնական վերջին միտքարուածիւնները տալով: Աղօթեր, արտասուեր, «Տէր ողորմեա՛» խնդրեր է եկեղեցիներէն, եւ այժմ որ աստուածային կամքը կատարուած է, այժմ՝ յաւիտեանայէս զրկուած իւր կենակցէն՝ միայնակ եւ վշտահար՝ հէգ ամուսինը կ'ըսէ եզեր Հայրիկի, երբ գնացեր է զինքը միտքարելու. «Ես միայնակ իբրեւ ճնճղուկ պիտի մնամ ի տանիս»:

Քարոզիչ Արքազանը, որուն այս տխուր նկարագիրը կը խռովէին զուենկնդիրս, իւր խօսքը կնքեց՝ հրաւիրելով զհամայն հաւատացեալս՝ աղօթել վասն հոգւոյ բարեյիշատակ Տիկին Նեկտառ Զունդի, եւ երկնից միտքարուածիւնն հայցեց նորա վշտահար ամուսնոյն, աէրունական խօսքն ուղղելով նմա՝ «Հաւատքս քո կեցողցիս զից»:

Ս. Պատրիարքը վերջին «Հայր մեր»ն ու «Հոգւոց»ն ըսելով, փակեց արարողութիւնն, յետ որոյ դադաղը դուրս հանուեցաւ եկեղեցիէն, մեծահանդէս թափորով: Ժողովրդեան բազմութիւնն որ կը բաղկանար ամեն թաղեցի ու գաւառացի, եւ ամեն դասակարգի ազգայիններէ, հետզհետէ ստուարացած էր, այն-

պէս որ ո՛չ միայն եկեղեցին, զաւթներն ու պարտէզը, այլ եւ շրջակայ փողոցները գրաւեալ էին ամբողջովին: Այդ հազարաւոր բազմութեան մէջէն դժուարաւ ճամբայ կը բանային բարապանք եւ ոստիկանք: Եկեղեցւոյ դռնէն դադաղը դուրսեցաւ մեռելակիր քառաձի փառաւոր կառքի մը մէջ եւ թափորը կազմուեցաւ հետեւեալ կարգաւ:

Առջեւէն կ'ընթանային թաղապետական չափուչք, ոստիկանք եւ զինուորք. յետոյ, Պատրիարքարանի բարապանք ու Աւստրիական դեսպանատան գազանները: Ասոնց կը հետեւէին դպիրք եւ քահանայք, որոց մէջտեղէն կ'ընթանային Ազգ. Հիւանդանոցի Որբանոցէն 12 սանուհիք, ինչպէս նաեւ Բերայի Նարեկեան վարժարանէն 20 ու Խաղիւղի Ներսէսեան վարժարանէն 8 սանուհիք, որք ի ձեռին բռնած էին պսակները:

Դադաղին վրայ դուրսած էր սպիտակ ու կապոյտ ծաղիկներով յօրինեալ մեծ խաչ մը՝ զոր Զունդ Ասպետը նուիրած էր իւր ողբացեալ ամուսնոյն յիշատակին. իսկ միւս պսակներն ու ծաղիկայ խաչերը, զորս բարձեալ կը տանէին դպրոցական սանուհիք, իւրաքանչիւրը կը կրէին սպիտակ ժապաւէններու վրայ ոսկետառ յիշատակութիւն մը, եւ նուիրուած էին հետեւեալներուն կողմէ.

1. Ազգանուէր Հայուհեաց Բնկերութիւն:

2. Թաղական Խորհուրդ Բերայի :
3. Սէլիմյէճեան ընտանիք :
4. Տիկին Պէաթրիս Գ. Շամտանճեան :
5. » Նեկտար Մոսճեան :
6. » Երանուհի Ա. Նէվրուզ :
7. » Թագուհի Մոսճեան :
8. » Հասուն :
9. Վսեմ. Ապրօ Էֆէնտի :
10. Միքայէլ Էֆէնտի Յակոբեան :
11. Յովհաննէս Էֆէնտի Էսսեան :
12. Յարութիւն Էֆէնտի Ասլանեան :
13. Մհրատիչ Էֆէնտի Ճանըմեան :
14. Պ. Միքայէլ Լազարովիչ (Վիէննայէն) :
15. Նախկին սանուռնք Նուսար-Շահնազարեան վարժարանի :
16. Ընթերցասիրաց ընկերութիւն (Խասգիւղի) :
17. Բարեգործական ընկ. (Պէօյիւքտէրէի) :
18. Աքօլա Ռօտօլֆինա (Աւստրիական վարժարան Պէօյիւքտէրէի) :

Պսակաբարձ աղայոց ու դպրաց կը հետեւէին քահանայք, վարդապետք ու եպիսկոպոսուռնք : Թափորին կը նախագահէր Ամեն. Խրիմեան Սրբազան :

Յետոյ կուգար մեռելակիր կառքը՝ որուն կը հետեւէր սգակիր՝ Ազնուախայլ Ջունդ Ասպետն, գլխիկոր եւ արտասոււազին, չըջապատեալ ի մտերմաց. սգակիր էին նաեւ հանդուցեալ Տիկնօջ եղբայրը՝ Մեծ, Գէորգ Էֆէն-

տի Փանոսեան՝ իր երկու զաւակաց հետ, քեռայրը՝ Մեծ. Գրիգոր Էֆէնտի Սէլիմյէճեան, ինչպէս նաեւ Միքայէլ Էֆէնտի Մոսճեան, Արեթիկ Էֆէնտի Նէվրուզ, Գրիգոր Էֆէնտի Շամտանճեան եւ այլք՝ մերձաւոր կամ հեռաւոր ազգականք : Դագաղին ծոպերը բռնած էին Աւստրիական եւ Պարսկական ընդհ. հիւպատոսք, Թէոնօ պէյ, Պ. Պ. Միշէլ Դիսօնի եւ Ժօրժ Գուբբայ, Վսեմ. Միքայէլ Էֆէնտի Մամիկոնեան, Ազն. Միքայէլ Էֆէնտի Յակոբեան եւ Յովհաննէս Էֆէնտի Էսսեան որք մինչեւ փողոցին դուռը ընկերացան դագաղին : Իսկ ջահակիրներն էին վեց պատուաւոր երիտասարդք :

Ջունդ Ասպետին եւ միւս սգակիր անձանց կը հետեւէին յուզարկաւորաց դասն ու ժողովրդեան բազմութիւնը որ պատած պաշարած էր Բերայի շիտակ ճամբան եւ կը յառաջանար յամբընթաց. բոլոր վաճառատուք ու խանութները, տանց պատուհանները եւ պատըչ դամները գրաւուած էին երկսեռ բազմութեամբ որ փողոցին մէջ տեղ չէր գտած կենալու :

Թափորն այս պատկառելի երեւոյթով հասաւ ի Բանկալթի, ազգ. գերեզմանատան Ս. Լուսաւորիչ եկեղեցին որոյ դրան առջեւ դագաղը հանուելով կառքէն, փոխադրուեցաւ յեկեղեցի, որոյ պարտիզին մէջ դամբանական

խօսեցաւ Ռէթէոս Էֆէնտի Պէրպէրեան յանուն Ազգ. Հայուհեաց ընկերութեան, պերճաբան լեզուաւ մը նկարագրելով հանգուցեալ Տիկնոջ առաքինի կեանքն ու գործերը, ազգանուէր Հայուհեաց ընկերութեան սանուհեաց կողմէ իբր ճշմարիտ մայր մը պաշտուելն ու այդ մասին ունեցած բոլոր արժանիքն եւ տարած աշխատութիւնները, օրհնեց նորա յիշատակն ու մխիթարական խօսքեր ուղղեց վըշտահար ամուսնոյն :

Յետ այս բանախօսութեան, ժողովուրդը տակաւ առ տակաւ ցրուելով, ծանօթք եւ բարեկամք մի առ մի դնացին սեղմել Զունդ ասպետին ձեռքը. վշտահար ասպետը ցաւակցութեան այս անկեղծ արտայայտութիւններն ընդունելէ յետոյ, մի անգամ եւս մտաւ ի մատուռն, ուր դրուած էր իւր հանգուցեալ տիկնոջ դագաղը՝ ծաղկեայ խաչերովն ու պսակներովը ծածկեալ, եւ զայն համբուրելէ ու պահ մը հոն աղօթելէ յետոյ, իւր մտերմաց հետ մեկնեցաւ գերեզմատունէն, խորապէս խռովեալ :

\* \* \*

Տիկին Նեկտար Զունդ ասպետուհւոյ մարմինը առ այժմ կը մնայ Բերայի Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ Մկրտութեան պահարանին մէջ, ուստից իբր երկու ամիսէն պիտի փոխադրուի Շիշլիի ազգ. գերեզմանատունն եւ անդ ամ-

փոփուի յատուկ դամբարանի մէջ : Ազնուափայլ Զունդ ասպետին փափագանաց համաձայն՝ ճարտարապետ Վսեմ. Յովհաննէս Էֆէնտի Ազնաւորեան պատրաստած է հոյակերտ դամբարանի մը յատակաձեւը որուն շինութեան ձեռնարկուած է արդէն : Այդ դամբարանի շինութիւնն աւարտելուն պէս, պիտի կատարուի փոխադրութիւնն ու թաղման արարողութիւնը : Թէպէտ հանգուցեալ տիկնոջ ամուսինը ի սկզբան մտադիւր էր Պէօյլիւքտէրէի եկեղեցւոյն մէջ ամիսփել տալ նորա մարմինը, սակայն Բերայի թաղական Խորհրդոյ ատենապետ Վսեմ. Նուրեան Էֆէնտի նամակ մը ուղղելով առ ասպետն Զունդ, Բերայի համայն ազգայնոց ցաւակցութիւնն յայտնելէ յետոյ, արտոյայտած է նաեւ անոնց փափաքն՝ որ է իւր թաղի գերեզմանատան մէջ պահել յիշատակն այն պատուական տիկնոջ զոր իրենց բնակակից ունենալու պատիւը վայելած են եւ որոց բարերարութիւնք անջինջ տպաւորութիւն թողած են իրենց սրտին մէջ : Հետեւաբար կը խնդրեն որ Շիշլիի ազգային գերեզմանատան մէջ ամփոփուի Ազնուաշուք Ասպետուհւոյն մարմինը :

Այս ազնիւ զգացմանց ու համակրանաց արտայայտութեան՝ սիրայօժար համակերպած է Զունդ Ասպետն :

Երէկ, յաւարտ յուզարկաւորութեան հանգիսին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրն՝ ընկե-

րակցութեամբ Գեր . Մեղքիսեղէկ եպիսկոպոսին՝ Կրանդ-Օթէլ երթալով, ցաւակցական այցելութիւն տուաւ առ Ազնուափայլ Ասպետն Զունդ :

Նոյնպէս ցաւակցական այցելութեան դնացին Ամեն . Խրիմեան Սրբազան՝ ընկերակցութեամբ Բերայի քարոզիչ Գեր . Գարեգին եպիսկոպոսի , Երուսաղէմի Պատրիարքական փոխանորդ Գեր . Սիմէոն արքեպիսկոպոս Սէֆէրեան եւ այլ եկեղեցական հարք : Մինչեւ երեկոցեան ուշ ժամանակ , Զունդ Ասպետն ընդունած է հայ եւ օտարազգի բազմաթիւ այցելուներ : Յաւակցական հեռագիրք ու նամակներ կը հասնին հետզհետէ ամեն կողմէ-



Աւասիկ այն դամբանական նառը զոր Ռէքէնու Էֆէնսի Պէրպլեբեան աքսասանեց հանգուցեալ Տիկին Զունդ Ասպետուհոյն դագաղին վրայ , Բերայի գերեզմանասան մէջ .

Ո՛ր ժողովուրդ Հայոց , ահա՛ քո մեծ հոգիներէն մին ալ կ'անհետանայ քո հորիզոնէն , և մթամած երկնիցդ վրայ փալիւղ սահաւաթիւ աստղերէն մին ալ կը խաւարի : Թանձրացո՛ւր սուգը սրտիդ մէջ , և թո՛ղ արցունքդ հոսին առատաճոս , զի ահա՛ գլորեալ կայ անշունչ և անխիրտ նա որ եղաւ մա՛յր բազմաց :

Մա՛յր . . . աւա՛ղ , Տիկին Նեկտար Զունդի չտրուեցաւ բախան իւր գրկաց մէջ սեղմելու և իւր արտասուախառն համբոյրներով թրջելու իւր երկանց պտուղն , իւր սիրոյ պտուղն . չտրուեցաւ նմա գերագոյն երջանկութիւնն իւր կուրծքէն կախուած տեսնելու մարմնացեալ՝ մին այն ոսկեթեւ խարտիչագեղ զուարթուններէն որք ամէն կնճ կը ժպտին իւր երազոց մէջ՝ երբ կը հիւսէ պսակն հիմէնեան , և չլսեց նա , աւա՛ղ , սրտալիր երկնաթրթիռ ճայնիկն այն գերանոյշ և սխրալի՛ որով մանկիկն առաջին անգամ , և ամէն անգամ , կը ճայնէ « մայրի՛կ » :

Ի՛նչպիսի մայր մի լինելու սահմանեալ էր նա , նա ա՛յնքան գորովագութ , ա՛յնքան ազնուահոգի , ա՛յնքան ընտանեակ , ա՛յնքան լուսամիտ , ա՛յնքան բարձրախոհ . մայրերու տիպար մը պիտի լինէր , ճամարիտ Հայ Կուսնեկիտ մը . իւր կաթին հետ հոգի պիտի տար նա , և գերազանց Ազգանուէրն օրօրանէն պիտի ուսուցանէր իւր զաւակաց՝ սիրել զԱզգն ու անձնուիրիլ նորա բարւոյն և ապագային :

Քանի՛ երջանիկ պիտի լինէին զաւակունքն մի այդպիսի անզուգական չքնաղ մօր . — եւ սակայն նաեւ քանի՛օ՛ն թշուառ այսօր , երբ՝ զրկեալ այնպիսի մօրէ՛՝ նորա սառուցիկ կրծոց վրայ խառնէին այժմ իւրեանց աղեկիզիկ ողբն ու կոծ իւրեանց մեծանուն հօր դառն հեծ-

կըլտանաց : Ո՛վ երկինք , պարգեւներո՞ւդ մէջ է շնորհդ թէ այն զրկմանց մէջ զոր կը հարկադրես մեր վրայ . . . :

Բայց ողբ ու կոծ զաւակաց . . . ի՛նչ , չէ՞ք լսեր , եղբարք , լալագին ձայներ , որք հեռուէն կուգան և որք սակայն չեն մեզ օտար , և չէին օտար այս մեծահոգի Տիկնոջ : Չայներն են անոնք այն գաւառացի հազարաւոր տարաբաղդ աղջկանց զորս որդեգրեց Տիկին Զունդ , և որք այս վայրկենիս յԱլաշկերտ , ի Բոլի , ի Մուշ , ի Սղերդ , ի Հաճըն , Եկեղեցւոյ նուիրական սեղանոյն առջեւ ծնրադիր և ձեռնամած , տըրտմանուազ շարականաց ի ձայն , կ'ողբան սգաւոր իւրեանց լուսատու կենսատու բարերար մօր անդարմանելի կորուստն : Ո՛չ , անզաւակ չմեռնիր Տիկին Նեկտար . ո՛չ ոք քան զինքն աւելի եղաւ մայր . ո՛չ ոք ծնունդ տուաւ աւաւել հոգիներու քան ինքն :

Զուրկ ի ծոցածին որդւոց , ըսաւ Տիկին Նեկտար . « Լա՛ւ ուրեմն , կը լինիմ ես մայր ազգին աղջկանց թշուառ , և եթէ չկարողացայ կեանք տալ մարմնոյ , կեա՛նք կուտամ՝ հոգւոյ , և խաւարի մէջ ծնգելու դատապարտեալ նորարոյս իմացականութիւններ կը ծնուցանեմ ի լոյս մտաւոր կենաց » : Եւ գործակցութեամբ իւր և այլ լուսասէր Տիկնանց և Օրիորդաց ումանց հիմնեցաւ Ազգանուէր Հայուհեաց ընկերութիւնն : Այդ հիմնարկութեան առաջին օրե-

րէն , այդ ազգագուռ ընկերութիւն եղաւ իւր երազոց , իւր ըզձից , իւր խնամոց սիրելազոյն աւարկայն . նորա արդիւնք էին իւր ուրախութիւնն , նորա փայլն՝ իւր փառասիրութիւնն : Իւր վերջին մտածութիւնն՝ իւր ցաւոց մահճին մէջ՝ կը թափառէր դարձեալ այն դաշտաց վրայ ուր անգէտ կը պտտի հայ աղջիկն , և զորս երանութեան ծագկամբք կարող է զարդարել՝ երբ կրթութիւնը նորա խաւար հոգւոյն մէջ վառէ ձյմարտին , Գեղեցկին և Բարւոյն եռակի ճառագայթը : Յվերջին կէտ իւր կենաց , մնաց կրթական այդ մեծ ընկերութեան պահապան ողին և հզօրագոյն նեցուկն :

Մեծ կին մեղաւ , այո՛ , Ասպետուհին Տիկին Զունդ . ո՛չ վասն զի Ասպետուհի մ'էր նա և զի ճոխապանծ սրահից և իշխանական շրջանակաց մէջ փայլած էր շնորհազարդ՝ նազելաչուք , այլ վասնզի չէր գիտեր հարստանալ ու գոհանալ սին փառաց տիտղոսներով : Բայց մանաւանդ մե՛ծ եղաւ նա իրրեւ հանրային գործիչ կին . եւ ստուգիւ արժանի է այս տիտղոսին այն եռանդուն՝ անխոնջ՝ անձնուէր գործունէութեամբ զոր ցոյց տուաւ աղքատիկ Հայ աղջիկներու կրթութեան մեծ և սուրբ և բազմարդիւն գործին մէջ , և որով հանապազ իւր ընկերակցաց համար եղաւ աւարկայ հիացման և օրինակ խրախուսիչ : Մեծ հոգիներու անկ է հասկնալ մեծ

գործերը և յարիլ անոնց, զհետ արդիւլ անոնց վսեմ՝ յամառութեամբ: Տիկին Զունդ ունեցաւ զայդ յամառութիւն, և իւր օրինակ համազեց թերեհաւասաները, ոգի ներշնչեց անտարբերներու, և եղաւ մեծագոյնն այն ոյժերէ որք ամրապնդեցին հիմունքն Ազգանուէր Հայունհեաց ընկերութեան և ընծայեցին զայն տակաւ առաւել արդիւնաւոր: Մեծ օրինակ մը կը կտակէ նա Հայ իգական սեռին, օրինակ որ պիտի ուսուցանէ միշտ սպազայ Հայ տիկնանց թէ կինը հանրային գործունէութեան շրջանակի մէջ ալ կարող է փառաւոր դեր մը ստանձնել և միջում տալ ուղղակի ազգային յառաջընթացութեան գործոյն:

Ո՛հ, զիտորդ կը բորբոքէր զինքն այս տենչ, և ի՛նչպէս չէր գիտեր յետո նահանջել դրժուարութեանց առջև: Ահա՛, վսեմ մուրացիկ, առ ոչինչ գրեթով ձիւնն ու քամին սաստկաշունչ, ո՛չ միայն սատ ի Պօլիս, այլ և յեգիպտոս, ի Բարիզ և ամէն տեղ ուր վարէին զինքն իւր կենաց պարագայներ, կը շրջի նա դռնէ ի դուռ նպաստ հաւաքելու կամ տոմսեր գետեղելու յօգուտ Հայ աղջիկներու ճրի գաստիարակութեան. և փոյթ չէ որ անարդուի յամանց, փոյթ չէ որ ստիպուի պազատիլ բազմաթախանձ, բա՛ւ է որ ոսկի մը լոյլ անտարբեր հարուստէն որ ի լոյս փոխարկի մնայլ իմացականութիւններու մէջ: Եւ երբ, շնորհիւ

մանաւանդ իւր ճգանց և վաստակաց, կատարեալ է յաջողութիւնն այն պարահանգիսի որում իւր նպատակ կ'ընծայէ սրբութիւն՝ քանիօն՝ երջանիկ է նա, ի՛նչպէս գեղեցկացեր է առաւել Տիկին Նեկտար. հոգւոյն երանութիւն դէմքին վերայ կը ցոլայ, և ժպիտ կը սփռէ իւր շուրջ ա՛յնքան շատ, ա՛յնքան սրբտագին որքան կ'զգայ թէ մէն մի ժպտին արցունք մը կը սրբի, ճաճանջ մը կը վառի:

Եւ ահա՛ ամէն այդ աչեր՝ որոց արցունքը սիրեց սրբել եւ որոց ետեւէն նայող մութ հոգւոյն մէջ կայծ ուղեց դնել, կ'արտասուեն այսօր այս սղատխուր դազադի վրայ: — Ո՛հ, օրհնեալ դազալ զոր կ'օժեն արտասուք ա՛յնքան անմեղ էակաց. օրհնեա՛լ դազալ զոր՝ իրբեւ ամպ երկնային՝ կը պատէ խոնկն այն աղօթից զոր կը ծխէ բարերարեալ հոգիներու բուրվառն մշտավաս: Եւ այս հոգիք էին ամէն կարգէ. Տիկին ասպետուհին զգայուն էր ամէն տեսակ գթութեանց հաճոյքին. ո՛չ միայն սոգէտին լոյս ուղեց տալ, այլ եւ ամէն անթիւ իւր գթած աջն կարկառեցաւ յօգնութիւն տառապելոց, եւ ազգային բազում սրբատեղիք վայելեցին յաճախ իւր բարեպաշտ հոգւոյն նուէրներ: Ո՛հ, արժանապէ՛ս կրեց իւր կուրծքի վրայ գթութեան (Շէֆագաթ) այն շքանշանն որով վեհափառ Սուլթան Համիտ Բ. Սան հաճեցաւ զնահատել իւր վեհ

սրտին ազնուագութ զգացումներն :

Այսպէս, իբրեւ Լուսոյ, Սիրոյ եւ Հաւատոյ երկնափայլ ոգի մը եւ իբրեւ մայր մ'ամէն անոնց որոց՝ ըստ բանի քերթողին՝ մօրու եղած էր բնութիւն, անցա՛ր դու այս երկրէն, ո՛ր բարեգործ մեծանձն Տիկին, թողլով լուսահեա անջինջ շաւիղ քո ետեւէն, եւ անհուն վշտի եւ սիրոյ ցոյցերով շրջապատեալ, որոց մէջ կուգամ տրտմագին խառնել այս բանքն իբրեւ Ազգանուէր քերցղ անմխիթար սգոյն ու շնորհապարտ հոգւոյն տկար արձագանգ, կ'երթաս հանգչիլ յետին բնակարանիդ մէջ զոր Ազգի մը երախտագիտութիւնը պիտի գործէ նուիրական: Երբ գերեզմանի գէճ խաւարին մէջ, աւա՛ղ, լուծանի հասակդ գրգասուն, հոգիդ, քեզ երանի՛, մշտագեղ պիտի շողայ խոհականի աշխարհին մէջ յոր յառէիր միշտ եւ յոր պիտի յառին ցանգ հոգիք ազնուականք:

Իսկ դու, ո՛ր Հայոց ժողովուրդ, ըսէ՛ արտասուագին առ Անհուն Էակն. — Դո՛ւ, որ ի քեզ կ'ընկղմես տարածամ այս չքնաղ ոգին ու կը մարես այս ճառագայթն մեր երկնքին յորմէ լոյս եւ սէր կը ցօղէին Հայոց թշուառ զաւակներուն վրայ, դո՛ւ ըրէ որ Տիկին Զունդի նման աստղեր չը պակասին մեր գլխոց վերեւ եւ Հաւատ եւ Սէր մարմնանան միշտ առ մեզ նմանօրինակ ճնաշխարհիկ ոգեաց մէջ:

Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

(20 Փետրուար 1890)

Վսեմ. Յարութիւն փառա Տատեան երէկ այցելութիւն տալով առ Ազնուափայլ Ասպետն Զունդ, ցաւակցութիւն յայտնեց այն դառն կորստեան համար զոր կրած էր յանձին իւր հանգուցեալ ամուսնոյն:

\* \* \*

Պէօյլւքաէրէի Թաղական Խորհրդոյ անդամք, առաջնորդութեամբ իրենց արժ. քարոզչին, երէկ Զունդ Ասպետին ներկայանալով, ջերմ փափագ յայտնած են ի դիմաց թաղեցոց որ հանգուցեալ տիկին Նեկտառ Զունդի մարմինը Պէօյլւքաէրէի եկեղեցւոյն մէջ ամփոփուի, ինչպէս մտադրութիւն կար կանխառ: Զունդ Ասպետը շնորհակալութիւն յայտնելով այս համակրանաց ցոյցին համար, սրտասխանած է թէ Պէօյլւքաէրէի ազգայինք ու թաղական խորհուրդը պիտի ըմբռնեն անշուշտ թէ անհնար էր իրեն չհամակերպիլ Բերայի Թաղ. Խորհրդոյն ու ազգայնոց կողմէ արտայայտուած ջերմ փափագանաց, որով վերջնապէս որոշուած է Շիւլի ազգ. գերեզմանատան մէջ ամփոփել տիկին Զունդի մարմինը:

—\*—

(23 Փետրուար 1890)

Հռովմէական Հայոց Պատրիարք Ազարեան Գերապայծառ երէկ ցաւակցական այցելութիւն տուաւ առ Զուեղ Ասպետան, ի կրանդ-Օթէլ:

«ԱՐԵՎԵԼԻՔ» Ի ՄԷՋ ՀՐԱՏԱՐԱԿԵԱԼ ՆՈՒՄԱԿՆԵՐ

Փարիզ 22 Փետրուար

Ամէն անոնք որ ի մօտոյ կը ճանաչէին Երկիրն Նեկտար Զուեղի ազնիւ յատկութիւններն եւ լսեցին անոր մահագոյժն, անշուշտ մեր Փարիզի ազգայնոց հետ կը կրկնեն. — Արդարեւ կորուստ մը եղաւ ազգին:

Տակաւին քանի մը օր առաջ, երբ ողբացեալ Տիկին բաւական կազդուրուած, յուսալից եւ անգէտ իւր վերահաս ճակատագրին, եռանդեամբ կը պատմէր Ազգանուէր Հայուհեաց ընկերութեան նպատակի եւ արդեանց մասին, քանի քանի անգամ կրկնեց. «Մեր ազգն մահաւանդ ի գաւառս քիչ շատ ուսեալ եւ կըրթեալ մայրերու պէտք ունի»:

Չէր գիտեր ազգանուէր ասպետուհին թէ՛ քանի մը օր վերջ իւր սիրեցեալ Հայոց աղջիկները իրենց գորովագութ պաշտպանին՝ հասարակաց մօր մը կորուստը պիտի ողբային:

Կը յիշեմ, տարիներ առաջ օր մը բարեկամիս վաճառատանը կը գտնուէի, հոն եկաւ ասպետուհին երկու շնորհագեղ ընկերներով. «Գիտես, էֆէնտի, մուրացկանութեան եկած ենք մեր գաւառացի խեղճ քոյրերու դատարարութեան օգնելու համար»: Եւ ո՛րչափ գոհ եւ զուարթ մեկնեցաւ անկից երբ իւր ակնկալածէն կրկնապատիկ նուէր ընդունեց: Այս աստիճան առաջին անգամ պատեհութիւն եւ պատիւ ունեցայ զինքն ճանաչելու:

Այլ յորմէհետէ Փարիզ եկած էր Վսեմ Ասպետն իւր արժանաւոր կենակցի կեանքը վերկելու յուսով, ստէպ կ'այցելէ իրենց:

Տկարութեան պատճառաւ երեք օր միայն յապաղեցայ, եւ ահա փետր. 12 երեկոյեան գերազնիւ բարեկամէս հեռագիր մը կ'ընդունէի. «Կը խնդրեմ եկէք զիս տեսնել անմիջապէս»: Տխուր նախազգացութեամբ փութացի Avenue d'Iena. Ի՛նչ սրտաբեկ տեսարան, սրահին մէջ գտայ բարեկամս յարտասուս թալկացեալ եւ առընթեր սենեկին մէջ Տիկին Նեկտար կը մրտիէր այլեւս յանդորրաւէտ խաղաղութիւն:

Այնպիսի օրեր եւ ահաւոր վայրկեան են մահուան վայրկեաններ, երբ կը տեսնես սիրեցեալն իւր սիրելւոյն սրտէն ճափած ու խըլած, ամենէն սրտապինդ մարդ կրնկրկի, ամենէն պերճախօս լեզու կը կարկամի բաժա-

նեալ սիրոյ, բեկեալ սրտի մը առաջ եւ խոր լռութիւն միայն կը լինի իւր խօսքն ու խորհուրդ :

Երկար լռութենէն վերջ, «Արդարեւ կորուստ մըն է անդարմանելի քեզ համար եւ ազգին համար, ըսի. գերմարդկային ճիգեր թափեցիր զինքն փրկելու համար, անհնար եղաւ, ամենէն ճարտար բժշկաց խնամք եւ քու անքուն աչօք հսկողութիւն ընդունայն ելաւ. այլ դու հաւատացեալ մարդ ես, հաւատոյ գաւազան քեզ նեցուկ բռնէ որ չընկճիս եւ դուն այս ծանր հարուածին տակ. ազգը քեզ պէտք ունի:»

Այլ ի զուր եղաւ բարեկամաց եւ բժշկաց խորհուրդն ու սպասնալիքն, երկու գիշեր իւր կենակցի սենեկին կից մնաց եւ հսկեց անոր մահուան անկողնոյն :

Եթէ կայ մխիթարական պարագայ մը, այն է որ յաջողեցանք սգոյ եւ յոգնութեանց տակ ընկճեալ մեր գերազնիւ բարեկամ բռնի բաժնել զազաղի ընկերակցութենէն. զի բժիշկներ եւ ամէնքս համոզուած էինք թէ՛ այլ եւս չպիտի կարենայ տոկալ եւ թերեւս ողջամբ Պոլիս հասնել եւ իւր վերջին պարտք կատարել:

Ողբացեալ Տիկնոջ եւ գերազնիւ Ասպետի համար մեծ մխիթարութիւն էր հիւանդութեան սկիզբէն մինչեւ ցվերջ վսեմ. Գէորդ

պէյի եւ ազնուափայլ ընտանեաց, ինչպէս նաեւ շնորհալի Տիկին Նուպար փաշայի ընտանեկան հոգածութիւններ ու մխիթարութիւնք :

Բարեկամական վշտակցութեան եւ յիշատակաց սոյն տողեր աւարտելէն առաջ, ինձ պարտք կը համարիմ յիշել, թէ հանգուցեալ Տիկին իւր ցաւոց մէջ իսկ զգալով Ազգ. Հիւանդանոցի պանդուխտ ազգայնոց ցաւը, կտակաւ մը ուզեց մխիթարել զիրենք. եւ իւր արուր օրհասէն քանի մը օր առաջ հայ քահանան հալորդելով զինքն, սրտագրաւ ձայնով կ'աւեատարանէր. «Մի՛ երկնչիր հօտ փոքրիկ...»

Ս. ՏԵՎԿԱՆՅ



Հանրն, 26 փետրուար

Միացեալ ընկերութեանց Տնօրէն Ժողովոյ ատենապետ վսեմ. Լեւոն պէյի կողմէ առ անօրէն վարժուհի Օր. Մանխալեան ուղղուած մի հեռագիր դուժեց Ազգ. Հայուհեաց Ընկերութեան կարեւոր անդամուհիներէն առաքինազարդ Տիկին Զունդի մահը. յիշեալ հեռագրաւ հրամայուած էր բարեյիշատակ հանգուցելոյն համար հոգեհանգստեան աղօթք կատարել եկեղեցւոյ մէջ:

Հաճոյ բոլոր ազգայնոց համար սգոյ օր մը եղաւ երէկ: Ս. Թորոս եկեղեցւոյ մէջ, դա-

ւառիս վարդապետք, քահանայք եւ դպիրք ներկայ էին, եւ պատարագեց առաջնորդ Գեր. Յովհաննէս եպիսկոպոս Քաղանձեան: Եկեղեցին լցուած էր խուռն բազմութեամբ արանց եւ կանանց:

Ընկերութեան վարժարանի սանուհիք, եւ տեղական ազգային վարժարանի աշակերտք իւրեանց վարժուհիներով եւ դասատուներով կարգաւ կեցած էին: Եկեղեցւոյ Թաղ. Խորհրդոյ անդամք ամէն ինչ յառաջմանէ կարգադրած էին կանոնաւորապէս:

Պատարագիչ Սրբազանը սրտառուչ գամբանական մը խօսեցաւ, «Որում արժան է զայս շնորհս առնել» բնաբանով:

Յետ աւարտման պատարագի, հոգեհանգըստեան պաշտօն կատարուեցաւ. ապա Առաջնորդը բոլոր քահանայական եւ դպրաց դասով շրջապատեալ՝ ազգային վարժարանը մտաւ, ուր ազգին բոլոր բարերարաց կենացը ջերմաջերմ օրհնութիւններ կարդաց:

Բարեյիշատակ տիկին Զունդի վերջին յարգանք մը բնծայելու փափաքով Միացեալ Ընկերութեան պաշտօնեայք իւրեանց աշակերտուհիները առած ազգիանց վարժարանը ելան. վարժարանին հայերէնի դասատու Յովհաննէս էֆ. Աղազանեան ատենախօսեց նախ, յետոյ Ազգային վարժարանի դասատու Ժիրայր էֆ. Պոյաձեան եւ այլք ատենախօսեցին, եւ ազ-

գային երգեր երգուեցան: Ներկայ գտնուեցան Ս. Աստուածածնայ եւ Ս. Թորոսի Թաղ. Խորհրդոյ անդամք. սոյն տխուր հանգիսին ալ աշակերտուհիք ձեռնամած եւ յտանկայս իւրեանց երախտագիտական եւ վերջին յարգանքը մատուցին առ ողբացեալ բարեյիշատակ Տիկին Զունդ:

Սուչաւա, 17 մարտ


Ազնուաշուք Ասպետուհւոյ Նեկտառ Զունդ Տիկնոջ մահագոյժը Սուչաւայի եւ շրջակայ գիւղօրէից մէջ գտնուած բոլոր ազգայնոց սիրտերը ի խոր խոցեց. իրենց ազգասէր հայրենակցին վսեմ. Ասպետ Զունդին այս անգին կորուստը սուգ եւ արտմութիւն պատճառեց, մեծ տխրութիւն տիրեց իրենց վեհ հայրենակցին սրտին անդարմանելի վիրաց կակիծը զգալով. արդարեւ ցուալի դիպուած, ինչպէս որ շատերը գիտնալով կը հաստատեն, եւ շատերը կարդալով եւ լսելով աւանդ կը գոչեն, ու կ'ըսեն՝ արտոս ազգին որ այնպիսի լուսաւոր աստղ մը կորոյս, այնպիսի բարեպաշտուհի մը, որ թէպէտեւ հեռու կար, բայց ըստ սուրբ Աւետարանի ասացելոյն «Թէ որպէս փայլակն որ ելանէ յարեւելից եւ երեւի մինչեւ յարեւմուտս», այնպէս ալ նորին ազնուութեան եւ

ողորմածութեան ճառագայթից նշոյլները մեր ազգայնոց վրայ փայլելով, ամէն տեղ եւ ամէն անկիւն գտնուած տառապեալ եւ տոգորեալ սրտերը կ'ուրախացնէին. բայց ի՛նչ օգուտ, որչափ ալ գրեն եւ պատմեն գորովագութ գովեստներ անոր ազնուութեանը եւ վեհանճնութեանը համար՝ որ արդարեւ արժանի էր, ի զո՛ւր, քանզի մտրեցաւ, մթացաւ, եւ անցաւ անգութ մահուան խելելովն զնա ի գրկաց իւր սիրելեաց, թողլով միայն անմտանալի սուգ եւ անդարմանելի ցաւ իւր վեհ եւ սիրելի ամուսնոյն եւ հազարաւոր սիրելեաց. բայց ի՛նչպէս կրնանք մխիթարել Վսեմ՝ ամուսնոյն տառապեալ ոգին այս մեծ եւ անգին կորուստեանը համար, ցաւակցաբար խնդրել միայն յԱմենակալէն, համբերութիւն, եւ վասն հոգւոյ հանգուցելոյն աղաչել առ Բարձրեալն՝ արժանի առնել ի փառս երկնային լուսոյ:

Ողբացեալ Ասպետուհի Տիկնոջ հոգւոյն, ըստ առաջարկութեան քաղաքիս Արժ. Տէր Աւետիգ եւ Տէր Միքայէլ քահանայից, սուրբ անմահ պատարագ եւ հոգեհանգստեան Խնուր արարողութիւնը կատարուեցաւ ի Ս. Խաչ Մայր Եկեղեցւոյ ամսոյս 16 ին, ( եւ Արժ. Տէր Աւետիգ հայրն վաղուց ճանչնալով զլուսահոգի Ասպետուհին, նորին կենցաղավարութեան վերայ կարճ, բայց սրտաշարժ դամբանական մը

խօսեցաւ ի ժամ պատարագի), ի ներկայութեան համայն եկեղեցականաց եւ խուռն բազմութեան ազգայնոց եւ ազգային հոգաբարձուաց, մանաւանդ քաղաքիս «Անի» Ընկերութեան վերատեսչի, որոնք պատիւ ունեցեր են արդէն իրենց աջակից եւ պատուոյ անդամ ունենալ զբազում անգամ օժանդակողն Վսեմ՝ Ասպետն Զուեղ:

Ի դիմաց Հայ Գաղթականութեան  
ԳԱԲԻԷԼ ՇԱՌՈՒՆԵԱՆ



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ «ՓՈՒՆՁ» ԼՐԱԳՐՈՅ

(24 Փետրուար 1890)

ԱՍՊԵՏՈՒՀԻՆ ՆԵԿՏԱՐ

Յուզարկաւորութեան Խնուր բայց չքեղաչուք հանդէս մը կատարուեցաւ անցեալ կիւրակէ: Տիկին՝ Նեկտար Զուեղ Ասպետուհի, որ ազնուաչուք ամուսնոյն հետ ի Փարիզ կը գըտնուէր առ ի դարման, բժշկական ամենայն ճարտարութեանց ու ջանից հակառակ՝ փակեց աչերն ի յաւիտենականութիւն, եւ մարմինը մեծաւ խնամով զմուսեալ՝ անցեալ ուրբաթ փոխադրեցաւ մայրաքաղաքս ի Ս. Երրորդութիւն եկեղեցի Բերայի: Կիւրակէ առաւօտ ժամը 4 ին, յաւարտ պատարագին, արարողութիւնը կատարուեցան: Եկեղեցին յարգար-

եալ էր ըստ պատշաճի: Դագաղը՝ արծաթապատ՝ ծածկեալ էր բազմաթիւ պատկներով եւ ծաղկեայ խաչերով: Ո՛չ միայն եկեղեցին, գաւիթներն ու պարտէզներն, այլ եւ շրջակայ փողոցք լցուած էին բազմութեամբ: Ներկայ էին Ամեն Ս. Պատրիարքն, 4 արքեպիսկոպոստնք, 6 վարդապետք եւ բազմաթիւ քահանայք: Վսեմափայլ Ասպետ Զուռդ՝ ի թախիժս սգոյ՝ շրջապատեալ էր ազգային եւ օտարազգի նշանաւոր անձերէ: Ներկայ էին աւստրիական դեսպանն՝ խորհրդականին, թարգմանաց ու քարտուղարաց հետ, աւրստրիական ընդհանուր հիւպատոսը գեր-հիւպատոսին եւ քարտուղարաց հետ. պարսկական դեսպանատան առաջին քարտուղարն եւ ընդհանուր հիւպատոսն. Ռուսիոյ՝ Անգղիոյ՝ Պելճիոյ՝ Սերպիոյ եւ այլ դեսպանատանց խորհրդականք եւ առաջին թարգմանք, եւ այլն, եւ այլն: Դագաղը Ս. Երրորդութիւն եկեղեցիէն մեծահանդէս թափորով փոխադրեցաւ ի Բանկալթի ազգային գերեզմանատան Ս. Լուսաւորիչ եկեղեցին: Անդ պիտի մնայ մինչեւ ցաւարա դամբարանին շինութեան՝ որ սկսուած է արդէն Շիշլիի ազգային գեղաշուք գերեզմանատան մէջ: Պէօյիւքաէրէի Թաղական Խորհրդոյ անդամք քարոզչին հետ ներկայանալով Ասպետ Զուռդի, Ասպետուհւոյն մարմինն յիշեալ եկեղեցւոյ մէջ ամփոփելու

փափաք յայտնեցին, բայց Ասպետն՝ շնորհակալութիւն յայտնելով՝ ծանոց թէ ըստ փափաքանայ Թաղական Խորհրդոյ Բերայի, արդէն որոշուած է Շիշլիի գերեզմանատան մէջ ամփոփել:

Տ. Խրիմեան Ս. Հայրն՝ որ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ, եւ Ռէթէոս Էֆէնտի Պէրպէրեան՝ որ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ պարտիզին մէջ դամբանական խօսեցան, բնաւ դժուարութիւն չկրեցին՝ հանգուցեալ Ասպետուհին այս շքեղափառ եւ ճոխապանծ յուզարկաւորութեան արժանի հանդիսացունելու համար: Բառ եւ բան որոնելու հարկ չկար՝ հանգուցեալ Ասպետուհւոյ վերայ ներբող յօրինելու եւ ծանօթացնելու համար: Ասպետուհին զարդարեալ էր գեղեցիկ բարեմանութեամբք եւ առաքինութեամբք: Նշանաւոր հանդիսացած էր խնայողութեամբ, պարզասիրութեամբ, ջերմեանդութեամբ եւ ողորմածութեամբ: Ազգային ամէն կարեւոր հաստատութեանց եւ ձեռնարկութեանց ի նպաստ հանգանակութեանց կը մասնակցէր սիրով, եւ բազմիցս մեծաւ յօժարութեամբ անձամբ կ'ելնէր ի հանգանակութիւն, եւ մեծ ուրախութիւն կզգայր տեսնելով արդիւնքն: Ազգանուէր Հայուհեաց ընկերութեան հիմնադրաց մին էր. անդադար աշխատած էր նորա արդիւնաւորութեան ու յարատեւութեան հա-

մար, եւ բաւական ժամանակ նորա վարչութեան վերին գլուխը գտնուած էր իրրեւ տեսնուպէս: Ըստ ամենայնի արժանաւոր ամուսին էր Ասպետ Ա. Խ. Զուռդի որ հանրածանօթ է ոչ միայն իրրեւ աստիճանաւորօք, այլ իրրեւ ազգասէր եւ առաքինի անձնաւորութիւն մի, որ գտնուած է եւ կը գտնուի նիւթապէս եւ անձնապէս՝ ամէն օգտակար գործոց ու ձեռնարկութեանց մէջ, որ թէեւ Սուչաւայէն (Աւստրիա) իւր ծննդավայրէն բազում ժամանակէ հետէ ելած է, սակայն մուցած չէ գայն, եւ իւր շնորհիւ է որ Սուչաւայի մէջ դեռ հայկական կրօնքը, լեզուն ու ազգութիւնը կը մնան, մինչդեռ յիշեալ երկրի մէջ բազում ուրեք եւ ի Ռումանիա այդ ամենայն մերձ են ի կորուստ: Աւստրիոյ կառավարութիւնն, որոյ հստատակ է Վսեմախայլ Զուռդ՝ ո՛չ վայրապար ընծայած է ասպետութեան բարձր աստիճանն, եւ ոչ վայրապար կ'ընծայէ նմա սատիւ, մեծարանք եւ աթոռ դատական: Արդարեւ ըստ ամենայնի արժանաւոր ամուրք էին Ասպետ եւ Ասպետուհի Զուռդ: Արդարեւ ծանր է Ասպետուհւոյն վաղահաս բաժանումն: Բայց ոչ այլ ինչ կը մնայ Վսեմախայլ Ասպետ Զուռդի, այլ խոնարհիւ առաջի սնորհնութեան Նախախնամութեան, եւ յարատեւել առաքինական գործոց մէջ, որովք միայն՝ որպէս քաջայայտ է Նորին Վսե-

մութեան, կ'անմահանան մարդիկ, եւ որոյ յիշատակաց քով ոչինչ են ամենայն հանդէսք ճոխք, եւ անդրիք եւ արձանք ոսկի եւ ագամանդեայ. եւ որովք միայն անշուշտ կը խայտայ ոգի հանգուցեալ Ասպետուհւոյն՝ սիրողի առաքինութեանց:

\* \* \*

Տիկին Նեկտար Ասպետուհի Զուռդ ի Փարիզ գտնուած ատեն փախաքելով ազգային Հիւանդանոցի նուիրել՝ Կ. Պոլիս Աստարճի խանի մէջ իրեն սեպհական կէս բաժիններն չորս սենեկաց, ըստ օրինի Հիւանդանոցի սեպհականնլու համար պէտք եղած փոխանորդագրերն ստորագրեր, եւ Վսեմ. Ասպետ Զուռդ Փարիզի օսմանեան եւ աւստրիական դեսպանաց վաւերացունել տալով զայն՝ մայրաքաղաքս զրկեր է: Սակայն, փոխանորդագիրն Հիւանդանոցի վարչական սենեակն հասած օրը Ասպետուհւոյն մահուան գոյժն ալ հասնելով, կարելի չէ եղեր օրինական գործողութիւնները կատարել՝ Հիւանդանոցի սեպհականութեանց կարգը անցունելու համար: Արդ՝ Հիւանդանոցի Պատուարժան Հոգաբարձութիւնը տեղեկագրելով զայս առ Քաղաքական ժողովն ազգային կեդրոնական վարչութեան, առաջարկած է՝ Օգոստ. Սուլթանէն խնդրել յիշեալ չորս բաժիններուն շնորհումն ըստ փա-

փառքանաց հանգուցեալ Ասպետուհւոյն : Անտարակոյս եմք որ եթէ ըստ արժանւոյն մատուցուի խնդիրն՝ Նորին Կայսերական Վեհափառութիւն իսկոյն կը հաճի հրամայել դորձադրութիւնն : Յիշեալ չորս կէս բաժիններն 350-400 լիրա կ'արժեն եւ 35-40 լիրա տարեկան հասոյթ ունին :



**ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹԻՒՆՔ**

**«ՄԱՆՁՈՒՄԷԻ ԷՖԲԵՍՐ» ԼՐԱԳՐՈՅ**

(20 Փետրվար 1890)

Էվզելճէ եազըմբը օլտուղու վէճհլէ , էվզելքի բազար կիւնիւ , շըվալիէ տը Զոււղ ճէնապլէրինին զէվճէսի միւթէվէֆիէէ մատամ Նեկտաու Զոււղըն ճէնազէ ալայը հիւզնէնկիզի բէք մութանթան սուրէթտէ Պէյօղլուտա Ս . Երրորդութիւն քիլիսէսինտէ իճրա օլոււնուշ տուր . միւթէվէֆիէէյի մուճաիլէյհանըն իրթիհալը տարը պագա իյլէմէսինին թէէսիրի էսէֆ վէ մաթէմի , էքսէր միլլէթլէրին վէ պախուտուս միլլէթիմիզին հէր սընըֆ խալգը միւեանէլէրինտէ աքս իթմիշ օլմաղլա , սապահ իրքէնտէն խընճախընճ զալէպլէք մէզքիւր քիլիսէէ կէլմիշլէր իտի . միւթէվէֆիէէնին նաաշը խասսէթէն Բարխտէ իմալ օլոււնուշ զա-

էէթ միւզէյէէն վէ կիւմիւշ դարլամալը թապութ իչինտէ մէվզու օլուալ , իւզէրինտէ 20էի միւթէճապիզ եաս կիրլանտլարը պուլունմազտէ , վէ քիլիսէ մաթէմ ալէամէթլէրիլէ թէզէին գըլընմը իտի :

Սաաթ Կտէ Ս . Պատարագա պաշլանըլըալ , պու սըրատա , շըվալիէ տը Զոււղ ճէնապլէրի քէնտի տօսթ վէ ահըպպասըյլա մուհաթ օլտուղու հալտէ քիլիսէէէ վիտուլ վէ տուխուլ իտիալ , արգասընտան միլլէթիմիզին պիլճիւմլէ միւթէհանիզան վէ միւթէպլէրանը հագարաթը քիլիսէէէ կէլիպ հազըր պուլունտուգլարը կիպի , էրմէնի Գաթօլիք ճէօմաաթը միւթէպլէրանը վէ Բողըքահան ճէօմաաթընըն բէէիսի իզգ . Պօյաճեան Յակոբ էֆէնտի տախի հազըր պուլունմուշլար իտի . պոււտան պաշլա Ավսթրիա սէֆիրի վէ սէֆարէթ հէյէէթի շըվալիէ տը Զոււղըն շէրէֆի իչիւն ճէնազէտէ հազըր պուլունտուգլարը կիպի , սաէիր էքսէր սէֆարէթլէր հէյէէթլէրինտէն էճնէպի միւթէպլէրանընտան բէք չօղլարը տա մէվճուա պուլունմուշլար իտի :

Ս . Պատարագ խիթամ պուլտուգտան սօնրա , միւթէվէֆիէէնին իսթիրահաթը բուհը իչիւն օղոււնան տուալէր , Ամեն . Ս . Պատրիարք Հայր հազրէթլէրինին բիեասէթլէրիլէ իճրա օլոււնարագ , բաթրիզի միւշարիլէյհազրէթլէրինին էթրաֆընտա Ամեն . Խրիմեան Ս .

Հայր, Գեր. Սիմէոն, Գրիգորիս վէ Գարեգին Ս. եպիսկոպոսը, վէ Յ վարդապետ վէ պիր խայրի քահանայը պուլունմագտա խտիւէր :

Խիթամը անինտէ, Ամեն. Խրիմեան Հայրիկ, միւթէվէֆիեէ հագգընտա պիր տիլուզ մէր- սիյէ իյրատըյլա, միւթէվէֆիեէյի մումաի- լէյհանըն Ֆէգանիլ վէ խտտանիլի մէմուհէ- սինի, վէ պաշլըճա տինտարլըզ վէ ֆուգարա- բէրվէրլիք վէ մէարիֆ բէրվէրլիկինի իլան, վէ հաթթա Ազգանուէր Հայուհեաց ընկերութիւ- նըն միւլէսիսլէրինտէն պիրի օլուզ, մէգըլըր ճէմիյեէթին թէրագգըսընա չօք զայրէթ իթ- միլ օլըրզընը, վէ Անատուլուտա բէք չօք էր- մէնի դըզ չօճուգըլարըն միւթէվէֆիեէնին սա- եէսինտէ պէհրէտարը իլմ ու մէարիֆ օլմուչ օլտուգըլարընը պէեան իթմիլ տիր :

Բէամի անինէ Ամեն. Ս. Պատրիարք Հայր թարաֆընտան «Հայ մեր» օգուհարագ խի- թամ վէրիլմիլ, վէ թապութ քիլիսէտէն տի- շարը չըգարըլըզ, էօնտէն պէլէտիեէ չափուչ- լարը, Ժանտարմա վէ ստաքիր, վէ արգասըն- տան Բաթրիգհանէ եասագճըլարը վէ Ավըս- թրիա սէֆարէթխանէսի գափասըլարը վէ սօնրա դպիրլէր վէ քահանալար վէ արգասընտան միւլթէլիֆի մէքթէպլէրտէն 40 գատար սան- լար էլլէրինտէ միւլթէպլէր հէյեէթլէր վէ զաթ- լար թարաֆընտան վէրիլմիլ օլան կիրլանտ- լար թութմագտա վէ արգասընտան վարդա-

պետլէր վէ եպիսկոպոսըլար պուլունմագտա վէ ճէնագէ ալայընա Ամեն. Խրիմեան Հայրիկ իճ- րայի բիեանէթ իթմէքտէ խտի :

Արգատան թապութըն մէվզու օլտուզու 4 աթլը միւքէլլէֆ արապա կիթմէքտէ օլուզ, թապութըն իւզէրինտէ Շըվալիեէ տը Զուհգ ճէնագլէրի թարաֆընտան միւքէմմէլ պիր կիր- լանտ մէվզու, վէ բիւսկիւլլէրի Մամիկոնեան Միքայէլ էֆէնտի իլէ Մըսըրը Օննիկ պէյ հագարաթը վէ Յակոբեան Միքայէլ, Կիւմիւչ- կէրտան Տիգրան, Փիլմիլեան Մօսիկ վէ Մար- գարեան Յարութիւն էֆէնտիլէր վէ շամտան- լարը Յ նէֆէր կէնճ զաթլար թութմագտա ի- տիլէր :

Արապանըն արգասընտան Շըվալիէ տը Զուհգ ճէնագլէրի էգարիպ վէ անըպպասըյլա մու- հաթ օլտուզու հալտէ հէր մահզուհն մահզուհն եիւրիւմէքտէ խտիլէր :

Արգատան քիւլլիեէթլի զալէպլիք պուլուն- տուզու կիպի, խանէլէրին բէնճէրէլէրի տալի խընճախընճ ինտան իլէ տօլու խտի :

Սլայ, Պէյօլլուհըն տօլրու եօլունտան հա- գին հազին թէրէննիւմաթ իլէ պու սուրէթլէ տօլրու Բանկալթի մէզարըզընտաքի մագպէ- րէեէ նագլ օլունուզ, օրատա, Պէրպէրեան էֆէնտի, Ազգաուէր Հայուհեաց Ընկերութիւն նամընա միւլթէվէֆիեէ հագգընտա պիր մէր- սիեէ իյրատ, վէ Շըվալիէ տը Զուհգ ճէնագլ-

լէրի իջիւն, ճէնապը Հագգտան թէսլիեէթ  
թէմէննի իթմիշ տիր:

Թապութ էլեէվմ մէգքիւր մէզարլըգտաքի  
Ս. Լուսաւորիչ քիլիսէսինին Մկրտութիւն պա-  
հարանընտա պուլուճուպ, պատէհու, Շիշլի  
գապրիսթանընտա եարբլաճագ օլան գապըր  
մախուսա նագլ վէ տէֆն իտիլէճէք տիր:

\* \* \*

Ճէնագէ ալաեընըն խիթամընտան սօնրա,  
Ամեն. Ս. Պատրիարք Հայր՝ Գեր. Մեղքիսե-  
գեկ եպիսկոպոսըն ըէֆագաթըլլա, վէ Ամեն.  
Խրիմեան Հայրիկ՝ Գեր. Գարեգին վէ Սիմեոն  
Սրբազանլար ըէֆագաթըլլա, Կրանթ Օթէլէ  
կիտիպ, չըվալիեէ տը Զուճգ ճէնապլէրինէ  
լյֆայի ըէսմի թաագիեէ իթմիշէր տիր:

Միւշարիլէյճ հագրէթլէրի, էրմէնի վէ էճ-  
նէպի պիր խայլի զէվլար գապուլ, վէ բէք  
չօգ թէլէկրաֆ վէ մէքթուպլար ախլ իթմէք-  
տէ տիր:

մանկ յոյճթ անուոյն յոյնոսոյն յրամ յճ յոյ  
ս օյ կոյնիթի ըսմէ տրաճ զճ աս քրթի, վամ յճ յոյ  
յ ին օրիս ասոյ քրաճ յճ յճ յճ յճ յճ անիմաճ  
րամէն ընտէլ զու յիլիպիճ ին, ասոյ յճ յճ

ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹԻՒՆԻ

«ՃԵՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ» ԼՐԱԳՐՈՅ

(19 Փետրուար 1890)

ՏԻՆԻՆ ՆԵԼՏԱՐ ԶՈՒՆԻ

Թափսիլաթը պու կիւնքի նուրթէմիզին իչ  
ասհիֆէսինտէ տէրճ օլունտըլը իւզրէ, Աւըստ-  
րիա-Մաճաուիսթան թէպաասընտան վէ միւ-  
թէպլէրանը միլլէթտէն Մ. Շըվալիէ տը Զուճ-  
գըն զէվճէի միւհթէրէմէսի Տիկին Նեկտար  
Զուճգըն ճէնագէ ալայը տիւնքի բազար կիւ-  
նիւ Պէյօղլուճուսա Ս. Երրորդութիւն քիլիսէ-  
սինտէ Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան  
հագրէթլէրինին Նախագահութիւնը թահթըն-  
տա քէմալը շաշաս վէ թանթանա իլէ իճրա  
օլունտըլ տըր:

Սօն ասարը իհթիրամքեարիլէրինի իպրազ  
իթմէք իւզրէ տիւնքի ճէնագէ ալայընտա հա-  
ղըր պուլընտան միւթէպլէրան վէ միւթէհայլի-  
զանը միլլէթ վէ էճանիպլին քէսրէթ ու վէֆ-  
րէթի՝ միւթէվէֆիլյէ Տիկին Նեկտար Զուճգըն  
նէգաքէթը թապ ու ախլաղը հասէնէսինէ պիր  
տէլլը քեաֆի օլտըլը կիպլի, հիւքիւմէթը  
Սէնլյէ թարաֆընտան Շէֆագաթ նիշանընա  
նախլլէթի տախի՝ մումալլէյհանըն էճլլէթ

վէ նէճապէթը հալ ու թափընա այրըճա պիր  
տէլլ ատտ օլընըր :

Ազգանուէր Հայուհեաց Ընկերութիւնըն թա-  
լէպի մուճիպինճէ , Միացեալ Ընկերութիւնըն  
Տնօրէն ժողովը՝ տիւնքի կիւն քիլիսէլէրտէ  
Տիկին Նեկտար Զունդ իչիւն Հոգեհանգիստ  
սուալարը օգութմալարընա տար թաշրա-  
տաքի Ազգանուէր Հայուհեաց մէքթէպլէրինէ  
թալլմաթ իթա իթմիչ տիր :

\* \* \*

Տիւն ճէնապէ ալայրնտան սօնգրա Մ . Շը-  
վալիէ Զունդ՝ Լիւքսէնպուրի օթէլինէ ալտէթ  
իթաիքտէ Բաթրիգ Ամեն . Տ . Նօրէն Սրբա-  
զան հազրէթլէրի՝ Մուրատեանց Տ . Մեղքիսե-  
գեկ Սրբազան Արքեպիսկոպոս իլէ պէրապէր  
արապայա բաքիպէն մէդքիւր օթէլէ ազիմէթ  
իտէրէք , միւմաիլէյհէ ըհամը թաազլիյէթի իյ-  
ֆա իթմիչլէր տիր :

Կազէթամըզ հէյէթի տալի՝ իչպու զըյաը  
ազլիմտէն տօլայը Մ . Շըվալիէ Զունդ իլէ միւ-  
թէվէֆիլիյէնին իսանէտանը միւհթէրէմինէ ան-  
սամիմ պէյանը թաազլիյէթ իլէ ճէնապը Հագ-  
գըն թէսէլլի սամէտանէսինի թէմէննի իտէր :

— \* —

ՏԻԿԻՆ ՆԵԿՏԱՐ ԶՈՒՆԴԸՆ ՃԵՆԱԶԷ ԱԼԱՅԸ

Բարիզտէ վէֆաթ իտուպ ճումաա կիւնիւ .  
Տէրսաստէթէ նագլ օլընան Տիկին Նեկտար  
Զունդըն ճէնապէ ալայը տիւնքի բազար կիւ-  
նիւ Պէյօղլոււտա Ս . Երրորդութիւն քիլիսէ-  
սինտէ բէք մութանթան վէ շաշասլը պիր  
սուրէթտէ իճրա օլընուպ , սըֆաթը ըհամի-  
յէյի հաիզ պիր իսայլի զէվաթ վէ միւթէպէ-  
րանը միլլէթ վէ էճանիպ՝ քիլիսէլի մէզքիւր-  
տէ ճէնապէնին էթրաֆը էրպասարընտա սաֆ-  
պէսթէի թէէտսիւֆ ու իհթիրամ պուլընմը-  
լար տըր :

Իչպու այինը քէտէրնաք միւնաստէպէթլիլէ  
քիլիսէնին պիլճիւմլէ գանաիլ վէ ալիլիլէրի  
լիգատ իտիլմիչ օլտըղը հալտէ , սաաթ 3 պու-  
չուգտա Գուտտարը Շէրիֆ թապտիս օլընըպ ,  
պոււնտա ըհհապիյն վէ բէք չօգ ճէօմաաթ  
հաղըր պուլընմըլ , վէ մուսիգի հօճասը ձի-  
վանեան Ռուբէն էֆէնտինին գօմանտա վէ  
տէլալէթլիլէ Պէյօղլու Դպրաց Դասը թարա-  
ֆընտան իճրաի թէրէննիւմաթ օլընմըլ տըր :

Ճէնապէ քիլիսէնին օրթասընտա մէվգիլի  
մախսուտա մէվգու , վէ միւթէտտաիտ չիչէք  
կըլանթալարըյլա մէսթուր պուլընմըլ , վէ էթ-  
րաֆընտա Ս . Փրկիչ Որբանոցընըն շակիրտա-  
նը սաֆպէսթէ օլմուչ տըր :

Սաաթ 4 պուչուգտա Բաթրիգ Ամեն . Տ .

Ոորէն Սրբազան հազրէթլէրինին թահթը ըր-  
 յասէթինտէ ճէնաղէ տուվալարընա միււա-  
 շէրէթ օլընըս, Բաթրիզը միււարէլէյն հազ-  
 րէթլէրինին հէր իքի թարաֆընտա Որիմեան  
 Ամեն . Տ . Մկրտիչ վէ Սէֆէրեան Գեր . Տ .  
 Սիմէոն Սրբազան Արքեպիսկոպոսլար , Ալէաթ-  
 ճեան Գեր . Տ . Գրիգորիս վէ Սրուաձտեանց  
 Գեր . Տ . Գարեգին Սրբազանլար , Բաթրիզ  
 վէքիլի Ասլանեան Գեր . Տ . Ներսէս Ծ . վարդա-  
 պեա , վէ Կիրոյեան Գեր . Տ . Ոորէն , Փափազ-  
 եան Գեր . Տ . Յակոբ Աշոտ , Արչարունի Գեր .  
 Տ . Յովհաննէս , Ոսկանեան Գեր . Տ . Տաճատ .  
 Յակոբեան Գեր . Տ . Վահան , Աբարթեան Գեր .  
 Տ . Գրիգոր վարդապետլէր , վէ Պէյօղլու իլէ  
 Ոսաքէօյիւն պիլճիւմիլէ բարազլարը սաֆպէսթէ  
 պուլընմըլլար , վէ Պէյօղլու Դպիրլէրի թէյան-  
 նիյաթը հազինէ իլէ Հոգեհանգիտտ այինինի  
 իճրա իթմիլլէր տիր :

Քիլիսէտէ մէվգիի մախտուտա Աւսթրիա-  
 Մաճառիսթան սէֆիրի Պաուօն տը Գալիս ճէ-  
 նապլէրի իլէ միւսթէշարը վէ պիրինճի թէր-  
 ճէմանը վէ Աւստրիա ժէնէրալ գօնսօլօսը Մ .  
 տը Գվասի վէ Աւստրիա-Մաճառիսթան թէ-  
 պասի միւթէպէրէսի , Իրան սէֆարէթի պի-  
 րինճի սըրքեաթիպի Նէվրուզ Արթաքի խան  
 վէ Կրան ժէնէրալ գօնսօլօսը Ազշալեան Յով-  
 հաննէս խան , վէ տիկէր Էճնէպի սէֆարէթ-  
 էրինին թէրճէման վէ մէմուրիյնի , էրքեանը

հարպ Ֆէրիզանը քիրամընտան Նէճիպ բաշա  
 հազրէթլէրի , Գրէտի Լիօնէ պոնդասը միւտի-  
 րի Մ . Լումուան , Սու գոււմբանեասը միւտիրի  
 Թէրնօ պէյ , Լօյտ վարօր գոււմբանեասը միւ-  
 տիրի Մ . Ֆօրնի , էրմէնի Բրօթէսթան Ազգա-  
 պեաի Պօյաճեան Յակոբ էֆ . Ունճեան Աբիկ  
 էֆէնտի իլէ Մաքսուտ Սիմօն Պէյ , Կէօչէեան  
 Յակոբ էֆ . իլէ Անտոն պէյ , Նորատունկեան  
 Դարբիլէ վէ Պաղտատլեան Օհան էֆէնտիլէր  
 հազարաթը , Կիւլպէնկեան Պատրիկ , Նորա-  
 տունկեան Յարութիւն , էսաեան Յովհաննէս ,  
 Եուսուֆեան Տիգրան , Նէվրուզ Յարեթիկ ,  
 Սէլիմիյէճեան Գրիգոր , Մոստիչեան Յարու-  
 թիւն , Մանուկեան Մկրտիչ , Փանոսեան Գէ-  
 որդ , Շամտանճեան Գրիգոր , Ասլանեան Մա-  
 նուկ վէ Գէորդ , վէ Ունճեան Մարգար էֆէն-  
 տիլէր վէ տահա սաիր միւթէպէրանը միլլէթ  
 հազըր պուլընմըլլար տըր :

Քիլիսէնին պագը գալան գըսմը քիւլլիյէթլի  
 ճէօմաաթլա տօլմուշ օլըսպ , ճէնաղէ այինի  
 էսնասընտա իզտիհամ պիր գաթ տահա թէպա-  
 յիւտ իթմիլ , վէ քիլիսէնին տէրուն վէ պի-  
 րունը վէ հէր թարաֆը իընճախընճ գալասա-  
 լըգ օլտըզը կիպի , Վերնատուն տախի գատըն  
 թաիլիէպիլլէ մուլամալ օլմըշ տըր :

Քիլիսէտէքի ճէնաղէ տուվալարընըն իսթա-  
 մընտա , Որիմեան Ամեն . Տ . Մկրտիչ Ա . Ար-  
 քեպիսկոպոս մէվգիի իսթապէթէ չըգարագ

սուզիչը պիր մէրսիյէ խրատ իլէ , իշպու նութ-  
գունա Դաւիթ Մարգարէնին «Զքեզ, Տէր ,  
կարգացի , եւ առ Աստուած աղազակեցի ,  
զինչ օգուտ է քեզ յարենէ իմմէ թէ իջանեմ  
ես յապահանութիւն , միթէ հո՞ղ խոստովա-  
նեացի առ քեզ կամ պատմեացէ զճճարտու-  
թիւնս քոյ» քէլամընը մուգատտեմէ իթթիխազ  
իթմիչ տիր :

Բուհանիի միւշարէլէյճ՝ պու մուգատտեմէ  
իլէ էվլէլա պէնիի պէշերին պու ալէմը ֆա-  
նիտէ իմրար իթտիկի էօմր ու ահվալի հազ-  
գընտա կիւզէլ պիր թէտգիգաթ իճրա իթտիք-  
տէն սօնդրա , պահսընը միւթէվէֆիյէ տին-  
տար գատընըն էօմր ու ահվալինէ նազլ իտէ-  
րէք , Տիկին Նեկտար Զունդըն էվսաֆ վէ ֆէ-  
գաիլը համիտէսինի թարիֆ ու թապսիֆէ պիթ-  
թէշէպպիւս , մումսիլէյհանըն 27 եաշընտան  
պէա իլէ աիլէ էօմրիւնտէ գէվճը միւհթէրէմի  
Մ . Շըվալիէ Տէստատ (Աստուածատուր) Զուն-  
դըն իսթինասիկեահը եէկեանէսի օլտըղընը ,  
վէ թէգեինաթը միւսրիֆանէյէ խասիմ օլուպ  
ֆամիլեաճա սատէլիքտէ թաիֆէի նիսվանա  
հիւանի իպրէթ օլտըղընը , վա համիլէթը միւ-  
լիյէ իլէ մութթասըֆէ պիր գատըն օլտըղըն-  
տան , Ազգանուէր Հայուհեաց ընկերութիւնա  
տալսիլ օլուպ , շու սօն գէմանլարա գատար  
Տնօրէն խորհուրդ ազալըղը մէմուրիյէթիլէ  
իպրազը սասըը ղայրէթ ու համիլէթ իթտի-

կինի պէյան իթմիչ , վէ միւթէվէֆիյէնին  
տահա սաիր էվսաֆը մէմուհէի միւթէատ-  
տիտէսինի թասատա իթտիքտէն սօնդրա շու  
աթիտէքի ֆգրա իլէ նութգընա խիթամ վէր-  
միչ տիր :

«Շիմաի՛ , եա միւհթէրէմ տօսթըմը Մ . Շը-  
վալիէ Զունդ , սէնիյըը վաֆիրէ պիրլիքտէ  
եէքտիլ վէ եէքվիւճուտ եաշամըշ օլտըղըն գէվ-  
ճէի միւհթէրէմէնին վէֆաթընա էսէֆ ու քէ-  
տէր իտիյօրսըն . պու զլյաը ազիմտէ րէսմը  
թասազիյէթի իյֆա իթմիչ օլմազ իշիւն սանա  
իսթար իտէրիզ քի , Աւսթրիա-Մաճառլաթան  
տէվլէթը ֆախիմէսինտէն ալու վէ գասպուլ  
էյլէտիկին Շըվալիէլիք շահատէթնամէսինի  
տայմա կէօզիւն էօնիւնտէ պուլունտըր , զիրա  
պուսըն լէվէսը Ս . Գիրքին «Ողորմութիւն եւ  
Հաւատ ի քէն մի պակասեցին» քէլամըլա  
միւզէյէն օլուպ , Ֆիլհազիգա սէն տէ պա-  
տէմա միւտտէթը էօմրիւնտէ իթիգատ վէ  
մէրհամէթ իւզրէ պուլըն քի , ճէնապը Հազգ  
սէնի թէսէլի էյլէսին վէ գէվճէնի մէրհամէթը  
րապպանիյէսինէ նաիլ պույուրսըն :»

Մէրսիյէնին խիթամընտա ճէնազէ ալայը  
թէրթիպ օլընըպ , կիւզէրիկեահա խընճախընճ  
գալապալըգ եըղըրըշ օլտըղընտան , կիւճ հալ  
ալայ միւրիւր իտէպիլմէքտէ պուլընմը , վէ  
էօնտէն պէլէտիյէ չալուշարը , բօլիս վէ փան-  
տարմալար վէ սէֆարէթ գալասլարը վէ եա-

սագճըլար ելւրիւմէքտէ օլարըը հալտէ , պուն-  
 լարրն արգասը սըրա ալայը բուհանի կիթմէք-  
 տէ վէ աահա սօնդրա ճէնաղէյի համիլ օլան  
 տէօրթ աթլը էօլիւ արապասը ելւրիւմէքտէ  
 պուլընմըշարը : ճէնաղէ էօրթիւսինին բիւս-  
 կիւլէրի՝ Մամիկոնեան Միքայէլ էփ . իլէ Մը-  
 սըրը Օննիկ պէյ հազարաթը վէ Յակոբեան  
 Միքայէլ , Կիւմիւշկէրտան Տիգրան , Փիշմիշ-  
 եան Մօսիկ վէ Մարգարեան Յարութիւն է-  
 ֆէնախլէր թարաֆընտան թութուլմուշ օլ-  
 տըը կիպի , միւթէպէրանը միլէթտէն աիկէր  
 ալթը զաթ տախի ճէնաղէ մօմլարընը համիլ  
 պուլուրմուշլար տըր : ճէնաղէյէ պիր էսէրը  
 իհթիրամ օլմագ իւզրէ իրսալ խիլմիշ օլան  
 կըրլանթալար՝ ալայըն էօնիւ սըրա կէօթիւ-  
 րիլմէքտէ օլուպ , պունլար՝ էսամիսի աթիտէ  
 մուհարբէր հէյէթ վէ զէվաթ վէ խանէտան  
 թարաֆլարընտան կէօնտէրիլմիշ տիր .

- Ա . չիչէքտէն միւթէյէքքիւլ Սաջ՝ Ալգք . Հա-  
 յուհեաց Ընկերութիւն ,
- Բ . Կրլանթա՝ Պէյօղլու Թաղ . Խորհուրդը ,
- Գ . Կրլանթա՝ Սէլիմիէճեան խանէտանը ,
- Դ . Կրլանթա՝ Գալֆայեան Որբանոց ,
- Ե . Կրլանթա՝ Միքայէլ էփ . Յակոբեան ,
- Զ . Կրլանթա՝ Տիկին Նեքտար Մօմճեան ,
- Է . Կրլանթա՝ Յարութիւն էփ . Ասլանեան ,
- Ը . Կրլանթա՝ Տիկին Երանուհի Յ . Նէվրուզ ,
- Թ . Կրլանթա՝ Մ . Միքայէլ Լազարօվիչ ,

Ժ . Կրլանթա՝ Սահակ Ապրօ էփ . հապէթլէրի ,  
 ԺԱ . Կրլանթա՝ Տիկին Թագուհի Մօմճեան ,  
 ԺԲ . Կրլանթա՝ Տիկին Պէտղբիս Գ . Շամ-  
 տանճեան ,

ԺԳ . Կրլանթա՝ Տիկին Բօլ Հասուն ,  
 ԺԴ . Կրլանթա՝ Խասքէօյ Ընթերց . Ընկերու-  
 թիւն ,

ԺԵ . Կրլանթա՝ Պէյօլիւքտէրէ Բարեգործ .  
 Ընկերութիւնը ,

ԺԶ . Կրլանթա՝ Յովհաննէս էփ . Էսսեան ,

ԺԷ . Կրլանթա՝ Շահնապարեան շակիրտանը ,

ԺԸ . Կրլանթա՝ Մկրտիչ էփ . Ճանրմեան ,

ԺԹ . Կրլանթա՝ ՍէնթԱնթուան քիլիսէսի պաշ-  
 րահիպի Մօնտէնէթօր Սալվաթօրի Մէնթուչչիս ,  
 Ի . Կրլանթա՝ Սգօլա Ռօտօլֆինա տի Պէյօլիւք-  
 տէրէ ,

ԻԱ . Կրլանթա՝ Նիկողայոս աղա Ղուկասեան  
 (միւթէվէֆիլիէնին սապրգ աշճըսը) :

Զէվճը բիւրքէտէր Մ : Շըվալիէ Զունգ՝ էթ-  
 րաֆընտա տօսթ վէ աթըպպաի միւթէատու-  
 տէ պուլընտըը հալտէ մահգուն վէ միւթէէս-  
 սիւֆ օլարագ զէվճէի միւհթէրէմէսինին ճէ-  
 նաղէսինի թաագիպ իթմէքտէ օլտըը կիպի ,  
 Մուրատեանց Տ . Մեքիսեգէկ Սրբազան Արք-  
 եպիսկոպոս իլէ ճէվահիրճեան Տ . Գարբիէլ  
 վարդապետ , վէ միւթէվէֆիլիէ Տիկին Զուն-  
 դըն Սոստօվանահայրը օլուպ տիւնքի ճէնաղէ  
 ալայընըն թէրթիպլինէ մէմուր օլան Մկրեան

Տ. Յովհաննէս աւագ քահանայ տախտի ետալը սըֆաթըլլա ճէնաղէնին արգասը սըրա եիւրիւմէքտէ պուլընմըչլար տըր :

Ճէնաղէ ալայը՝ Ս. Երրորդութիւն քիլիսէսինին եան թարաֆտաքի գարուտան Տօղրուեօլա չըգըպ, օրատա կիւզէրկեանըն հէր իքի թարաֆընտա քիւլլիւյէթլի իզթիհամ միւճթէմի պուլընտըղը հալտէ հազին հազին նազմէլէր վէ տուվալարլա ճէնաղէ՝ Բանկաթի գապրիսթանընտաքի Ս. Լուսաւորիչ քիլիսէսինէ գատար կէօթիւրիւմիչ, վէ օրատա մէչարիյը մուալիմիյնտէն Պէրպէրեան Ռէթէոս էֆ. միւթէվէֆիյէ հազգընտա մէտայիհի հազի պիր նութը պէլիլ իյրատ իթաիքտէն սօնդրա, ճէնաղէ՝ մուվագգաթէն Ս. Լուսաւորիչ քիլիսէսինին մատուռնա վագ օլընմըչ տըր :

Իչպու ային խիթամ պուլընճա, միւթէհայցիլան վէ միւթէպէրանը հուզգարըն պիր գըամը՝ Մ. Շըվալիէ Զուռդա բէամը թազիյէթի օրատա իյֆա իթաիքտէն սօնդրա միւֆարագաթ իթաիլի կիպի, պիր գըամը տախտի մուամալէյհ գէվճը բիւրքէտէրի ալըպ իգամէթկեանը օլան Լիւքսէնպուրի օթէլինէ կէօթիւրէրէք, օրատա իյֆաի բէամը թաազիյէթ էյլէմիլ, վէ գապրիսթանտան էսնաի միւֆարէգաթընտա Մ. Շըվալիէ Զուռդ՝ պիր խայլի ֆուգարայա սատագա տաղըթմիլ տըր :

ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹԻՒՆԵՐ

«ՄԵՃՄՈՒԱՅՐ ԱՆՊԱՐ» ԼՐԱԳՐՈՅ

(19) Փետրուար 1890)

Տիւն սապահ, միւթէվէֆիէ Տիկին Նեկտար Զուռդըն ճէնաղէ ալայը, Պէյօղլուտա Ս. Երրորդութիւն քիլիսէսինտէ մութանթան սուրէթտէ իճրա խիլմիլչ աիր : Իչպու մութէմաք ալայտա Բաթրիգ բիւթպէթլու Խոբէն էֆէնաի հազրէթլէրիլէ բաթրիգի սապըգ Խրիմեան էֆէնաի հազրէթլէրի վէ սայիր բէք չօգ միւթէհայիզանը բէհապիյն, վէ ավամտան՝ միւթէվէֆիէնին վէ գէվճի միւթէթէմի Մ. Շըվալիէ Զուռդըն ագրապա վէ միւթէսպլիւգաթընտան պաչգա, Ավսթրիա սէֆիրի հազրէթլէրիլէ սէֆարէթ վէ գօնսօլաթօնուս պաղը պէօլիւք մէմուրիյնի, վէ սայիր հէր միլլէթ վէ ճէմաաթլարտան բէք չօգ միւթէպէրան, պանքէր վէ թիւճճարան, վէ էֆրատը էհալիտէն իզտիհամը վաֆիր հազըր պուլընմուչլար տըր :

Փուտտա իճրատընտան սօնրա, Բաթրիգ էֆէնաի հազրէթլէրինին բիւսաթիլլէ բահմէթ տուալարը իյֆա, վէ Խրիմեան Սրբազան հազրէթլէրի թարաֆընտան զայէթ միւթսիլը պիր մէրսիյէ իրաաիլլէ, քիլիսէնին օրթաընտա

մահէլլի մախոուսընտա մէվզու օլան միւթէ-  
վէֆիյէ Տիկին Նեկտար Զուհըն ֆէզայիւ վէ  
խասայիլլի մէմուհէսինի եաա ու թիգքեար  
վէ զէվճի միւթէրէմի հազգընտա թէսէլլի-  
եաթը սամէտանիկի թէմէննի խլէմիչ տիր :

Բահմէթ տուալարընըն իյֆա վէ մէրսիեէ-  
նին իրատընտան սօնրա, ճէնազէ՝ պիրինճի  
սընըֆ արասայը մախոուսընա վազ իլէ, էօն-  
տէն բօլիս վէ ժանտարմա նէֆէրաթը, վէ  
Ավսթրիա սէֆարէթխանէսի դավասլարը, վէ  
միւթէվէֆիեէնին միւթէալլիւզաթ վէ ահըպ-  
պասը թարաֆընտան կէօնտէրիլմիչ օլան էն-  
վաի կիրլանալարը թութան մէքթէպ չօճուգ-  
լարը, վէ տահա արգատան՝ հէյեթի բուհա-  
նիեէ իլէ ճէնազէ ալայը եիւրիւտիւքլէրի  
հալտէ, ճատտէյի քէպիրտէն նաղմաթը բու-  
հանիեէ իլէ Բանկալթիտէքի դասլրիսթանա  
կիաիլմիչ, վէ ճէնազէ՝ Շիչլիտէ ինչա խիլէ-  
ճէք օլան մագպէրէյի մախոուսէսինտէ տէֆն  
խիլմէք իւզրէ, մուվազգաթէն մկքիւր դասլ-  
րիսթան քիլիսէսինտէ հըֆիզ օլունմուչ տուր :



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ ՏԵՂԱԿԱՆ ՕՏԱՐ ԼՐԱԳՐԱՅ

(3 Mars 1890)

M<sup>me</sup> NECTAR DE CZUNT

Hier ont eu lieu à l'église arménienne de la Ste-Trinité à Péra, les obsèques de Mme de Czunt. Le patriarche arménien S. B. Mgr Khorène présidait à la cérémonie, assisté d'un nombreux clergé. Mgr Khirimian, ex-patriarche arménien, a prononcé l'oraison funèbre de la défunte dont il a fait ressortir les grandes qualités et les rares vertus.

Le corps a été transporté ensuite à l'église arménienne de Pancaldi où il restera provisoirement.

Plus de mille personnes suivaient le convoi et un grand nombre de couronnes précédaient le défilé,

L'ambassadeur d'Autriche-Hongrie, S. E. le baron de Calice, et un grand nombre de notabilités de la colonie austro-hongroise et arménienne, assistaient à l'office mortuaire.

Mme de Czunt était décorée du *Chéfa-*

*cat.* Depuis la fondation de la Société d'enseignement gratuit des jeunes filles arméniennes d'Anatolie elle en était présidente. Les portes de sa maison étaient ouvertes à tous les pauvres sans distinction de race et de religion. Aux derniers jours de sa vie elle avait songé aux malheureux, laissant, par testament, une somme importante pour la construction de l'hôpital arménien de Yedi-Coulé.

La communauté, par sa présence aux funérailles, a tenu à manifester ses sympathies pour cette femme de bien dont la mort est unanimement regrettée.

M. Berberian, membre de l'Ephorie des écoles arméniennes du patriarcat, a prononcé un discours à l'église de Pancaldi, au moment où l'on devait se séparer pour toujours de la défunte.

M. le chevalier de Czunt, à cette occasion a reçu les plus vifs témoignages de regrets de la communauté arménienne et de la commune autro-hongroise dont il fait partie.

On nous assure qu'il sera élevé au cimetière de Chichli une chapelle qui servira en même temps de caveau pour la défunte.

(*La Turquie*)



(3 Mars 1890)

LES FUNÉRAILLES de Mme Nectar de Czunt ont eu lieu hier matin à l'église arménienne de la Ste-Trinité à Péra au milieu d'une foule considérable. S. E. M. le baron de Calice, ambassadeur d'Autriche-Hongrie, M. de Kvassay, consul d'Autriche-Hongrie, un représentant de S. E. le maréchal Mirza Mohsin khan, ambassadeur de Perse, le consul-général de Perse, des représentants de toutes les missions étrangères et un grand nombre de notabilités de la capitale, se trouvaient parmi les assistants à la cérémonie funèbre. M. Berberian, directeur des Ecoles arméniennes, a prononcé une oraison funèbre qui a grandement ému l'assistance. Le corps a été transporté au cimetière arménien de Féri-keuy.

(*The Levant Herald and Eastern Express*)



(3 Mars 1890)

Les funérailles de la regrettée Mme Nectar de Czunt, ont eu lieu hier à Péra. Le corps avait été transporté à Constantinople à bord du bateau des Messageries mari-

times, et déposé directement à l'église de la Sainte-Trinité à Péra, où a été célébré le service funèbre. Cette église, quoique très-vaste, ne pouvait contenir la foule qui s'y était portée et dans laquelle on remarquait toutes les notabilités de notre faubourg. S. E. le baron de Calice, tout le personnel de l'ambassade d'Autriche-Hongrie et du consulat-général assistaient à la cérémonie funèbre. De belles et nombreuses couronnes avaient été déposées sur le cercueil et autour du catafalque. Le corps a été ensuite dirigé sur le cimetière arménien. La société de Péra perd en la personne de Mme de Czunt une grande bienfaitrice des pauvres, qui durant toute sa vie est restée sur la brèche, à l'affut des misères humaines à secourir. Nos pauvres sont privés d'un de leurs meilleurs soutiens. C'est en récompense de ces nobles qualités, que S. M. le Sultau avait daigné lui conférer la décoration de son ordre impérial du Chéfakat.

(*Moniteur Oriental*)

(5 Mars 1890)

La foule énorme qui assistait dimanche aux funérailles de M<sup>me</sup> Nectar de Czunt prouve combien la défunte jouissait de l'estime et de la considération générales. De splendides couronnes de fleurs naturelles—il y en avait bien une soixantaine — étaient portées devant le corbillard de 1<sup>re</sup> classe par les élèves de l'école arménienne, dont M<sup>me</sup> de Czunt avait été l'infatigable bienfaitrice. L'enceinte de l'église où le service a eu lieu était littéralement bondée. On y remarquait toutes les notabilités de la communauté arménienne et les membres de la haute société de Péra; M. le baron de Calice, le personnel de l'ambassade et du consulat d'Autriche-Hongrie; S. E. le maréchal Mirza Mohsin Khan, les drogmans et secrétaires de l'ambassade de Perse, etc. etc. Le cercueil disparaissait sous un poêle d'une grande richesse dont les cordons étaient tenus par des personnalités marquantes. L'oraison funèbre a été prononcée par M. Berbérian, directeur de l'école arménienne de ce nom, à Scutari.

(*Stamboul*)

---

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ «ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՄԼՈՅ»

(1890 Մարտի ամսաթիւ)

ՏՐԻՒՆ ԵՆԵՏԱՐ ԶՈՒՆԿ

Ազգին ծոցէն յանկարծ թռաւ հոգի մը, հոգի մը մեծ եւ շնորհալի, եւ Ազգը դառնապէս լացաւ: Լացաւ եւ դեռ կ'ողբայ համայն Ազգն Տիկին Նեկտար Զունդ Ասպետուհւոյն մահուան վրայ՝ անհուն ամոյցութիւն մ'զգալով իր սրտին խորը: Այս հանրային կորուստն այնքան անդարմանելի, այս ազգային վիշտն այնքան անբուժելի կը թուի որքան այգւսիտի հոգիներ հազուադիւրս են:

Եւ արդարեւ՝ ընտանեկան սիրոյ, հայրենի պատուոյ, նահապետական պարզութեան եւ ողորմասիրութեան տիպար մ'էր Տիկին Նեկտար Ասպետուհին: Իր գեղեցիկ հոգւոյն եւ գերբնատիր բնաւորութեան ցոլացմունքն կը փայլէին իր շնորհագեղ դիմաց վրայ: Այդ՝ բարձր եւ ընտրեւորոյն ընկերութեան մեծարելի վարդը, համեստափայլ մանիշակ մ'էր նաեւ այն անշուք շրջաններուն մէջ, զոր իր կենսատու եւ անուշարոյր բարեսրտութեամբ կ'ողբերէր, կ'սիրուէր եւ ամեն ուրեք օրհնութեան եւ երախտագիտութեան շեշտերով կ'ողջունուէր:

Իր վեհանձն ամուսինն միայն չկորոյս իր կենաց արեւն, այլ եւ Հայ Ազգն գորովալի մայր մը, աննման բարերարուհի մը, ազգային կրթութեան նշանաւոր հերոսուհի մը: Եւ մինչ վշտահար կ'գրենք այս սգալի տողերը՝ կ'իշխենք ողբացեալ Ասպետուհւոյն այն իմաստալից խօսքերն զոր կ'ուզէր մեզ՝ իր Մեծաշուք ամուսնոյն հետ մի քանի տարի առաջ մեր անշուք բնակարանն այցելութեամբը պատուելուն առթիւ: —

«Ազգին բարոյական վերակենդանութեան առաջին կայանն, ընտանեկան յարկն պէտք է լուսաւորել, ընտիր դաստիարակուհիներ, ճշմարիտ մայրեր շատցնելով...» —

Այս էր մեծահոգի Ասպետուհւոյն օրինակելի կենաց տիրական հոգն եւ ազնիւ փառասիրութիւնն, որու պտուղները իր կենդանութեան ժամանակ շուայլեց Ազգին, եւ իր մահուանէ ետքն՝ անմահ գրաւականներ կտակեց Ազգին համար զգացած սիրոյն:

Օրհնեալ լինի Տիկին Զունդ Ասպետուհւոյն անունն: Իր յիշատակը պիտի մնայ Հայոց մէջ անջնջելի իրբեւ չքնաղ ազնուութեան, ազգաշէն կրթասիրութեան եւ անսպառելի բարեսիրութեան նշանակ:

# ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ «ԱՄՍՕՐԵՍՅ ՀԱՆԴԷՍԻ»

ՎԻԷՆՆԱՅԻ ՄԻԿՈՒՍՐԵՍԱՆ ՀԱՐՑ»

(1890 Ապրիլի ամսաթիւ)

ԱԶԳԱՅԻՆ ՄԵՏ ԿՈՐՈՒՍՏ ՄԸ

Կ. Պոլիս 12 Մարտ, 90:

Տիկին Նեկտառ Զունդ . . . ո՛չ եւս է : Որքոյ եւ նեղելոց կողկողազին աչերն ի զո՛ւր կը խնդրեն իրենց խնամոտ մայրն, թշուառ աղքատներն ընդվայր կը փնտռեն իրենց բարերարն, մատաղատի օրիորդք իրենց խնամածու յանձանձիջն ի զո՛ւր կ'որոնեն . . . : Անհետացաւ յանկարծ եւ տարածամ' Ասպետուհի Տիկին Նեկտառ Զունդ, որ իւր վրայ գեղեցիկ յարմարութեամբ միացուցած էր այս ամենայն բարեմասնութիւններն : Ազգանուէր Հայուհեաց ընկերութեան հիմնարկու հաստատիչներէն մին էր այս ազնիւ անձն, որուն սգոյ գագազին շուրջը սրաշարած կ'արտասուեն իւր անթիւ ու անհամար սաներն :

Դիտամամբ զլացաւ կարծես իրեն Երկինք՝ մայրութեան քաղցր յորջորջումն, չտալով նրմա գեղածիծաղ որդւոց եւ մշտաժպիտ օրիորդաց կաճառիկ մը, որովհետեւ գիտէր թէ երբեմն պիտի « բնակեցուցանէ զամուրն ի տան՝

ուրախամիտ, որպէս մայր որդւովք բերկրեալ» : Այս եղաւ արգարեւ երբ տեսաւ իւր շուրջը աղքատ եւ մեծատուն աղջկանց գունդ մը, որ ոչ թէ միայն իրե՛նց սրտին մէջ, այլ նաեւ իրենց որդւոց ու թոռանց սրտերուն մէջ յաւելաւ պիտի քանդակեն Տիկին Նեկտառ Զունդի անմահ անունն : Կրնաք երեւակայել թէ ո՛րչափ զգալի է այս կորուստն, քանի որ իւր օրինակաւն յառաջագնաց ջահ մըն էր լուսատու՝ բարերար աիկնանց :

Բայց չէ՛, Տիկին Նեկտառ Զունդ մեռած չէ, դեռ կ'ապրի, եւ պիտի ապրի ցորչափ կենդանի է՝ մայրաքաղաքիս եւ գաւառաց մէջ իւր խնամքն վայելող հայ անհատն : Իւր անուան յուշարար յիշատակ մը թողուց երկրիս վրայ ազնուափայլ Տիկինն, իւր անթիւ բարեգործութիւններն եւ մանաւանդ Ազգանուէր Հայուհեաց ընկերութիւնն :

Թէ որչափ ջերմ սիրտ մը կը կրէր Տիկինն Զունդ, կրնայ յայտնապէս տեսնուիլ նոյն իսկ մահուան անկողնոյ մէջ բրած այնչափ գթութեան գործերէն : Վերջի օրհասին մէջ չմոցաւ բնաւ իւր աղնիւ գութին . յիշեց հիւանդներն, յիշեց որբերն եւ անուսումն հայ պատանիներն . . . :

Վշտահար ամուսինն՝ Վսեմ' Ասպետն Զունդ, որ արիւթեամբ սրտի եւ համակամութեամբ տարաւ այս մեծ կորստեան ծանրութիւնն, կը


մխիթարուի անշուշտ տեսնելով իւր սրտին  
Հատորին՝ յետ իւր թողած մշտնջենաւոր յի-  
շատակն եւ փառաւոր անունն : Հայու թիւնն  
համօրէն ի սրտէ ցաւակից ըլլալով այս ազգա-  
յին մեծ անձնաւորութեան , գիտէ թէ՛ յան-  
ձին իւր ամուսնոյն դեռ չա՛տ առիթ պիտի  
ունենայ օրհնել զՏիկինն Նեկտառ :

Փառաւոր շիրիմ՝ մը կը պատրաստուի Կ . Պուլ-  
սոյ գերեզմանատունն , ուր պիտի ամփոփուի՝  
ըստ ցանկութեան եւ խնդրանաց համայն սուլ-  
սերնակ Հայոց , վախճանեալ Տիկնոջ մարմինն :  
Բայց երկրորդ շիրիմ մը կը պատրաստէ իւր  
ամուսնոյն՝ Ասպետն Զունդ , չքեղագոյն քան  
զառաջինն , որով անմուաց պիտի յաւերժաց-  
նէ սրտերու մէջ Տիկին Նեկտառի անցեալն եւ  
բովանդակ կեանքն թէ՛ ժամանակակցաց եւ  
թէ՛ ապագայ սերնդեան առջեր :

Տայ Երկինք Վսեմապատիւ Ասպետին վշտա-  
հար սրտին մխիթարութիւն , եւ որք հայ ազջը-  
կանց եւ մանկուոյն՝ Տիկին Նեկտառ Զունդի  
նման Չերմ սիրտ , ազնիւ միտք եւ մայրազու թ  
խնամած ու բարերար մը յարուցանէ :

Մ.







« Ազգային գրադարան



NL0050472

1687

